



Հայկական գիտահետազոտական հանդույց Armenian Research & Academic Repository



Առևտ աշխատանքն արտանագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասուրյան 3.0» արտանագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենը և տարրելն եղուրը ցանկացած ձևաչափով կամ եղիչով
ձեռփոխել կամ օգտագործել առևտ եղուրը ստեղծելու համար եռը

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material



Հ Յ Ո Ր Ծ Ա Կ Ա Յ

ԳԵՂԱՄ ՏԵՐ ՇԻՐԱՅԵԼԻՆ

ԳՐԱԴԱՐԱՆ Ն 2
Ա Խ Ա Դ Ա Մ Ւ Ա

82

Դ-

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՌՈՊԵՆՍՈՆ ՔՐԻՒԶՈՒԻ

ՌՈՊԵՆՍՈՆԻ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՕՐԵՐԸ
ԾՆՈՂՔԻՆ ՄՈՏ

Համպուրկ ք=ղաքին մէջ Ռոպէնսոն անուն
մէկը կար որ երեք զաւակ ունէր. անսնցմէ անդ-
րանիկը զինուորագրուեցաւ և Թրանսացւոց գէմ
պատերազմի մը մէջ մեռաւ. երկրորդը ուզեց
մտաւորական ըլլու, բայց ան ու՝ օր մը չափա-
զանց խմելով կուրծքի հիւթնդութեամբ տառա-
պելէ վերջ մեռաւ: Երրորդը որ Քոիւզօէ Ռոպէն-
սոն կը կոչուէր, իրը մէկ հատիկ և միակ յոյս,
չ=փազանց կը սիրուէր ծնողքէն: Սոյն ծայր աս-
տիճան սիրոյն իրը հետեւանք փոքրիկն Ռոպէնսոն
ազտա ձգուած էր իր ամեն ուզածը ընելու: Ռո-
պէնսոն ամբողջ օրը աւելի զբօնուլ կը սիրէ
քոն թէ շշիստիլ եւ ուստանի:

Ռոպէնսոն մեծցաւ առանց բան մը -

լու՝ հակառակ ծնողացը բաղձառքին։ Հայրը, շատ
խելացի մարդ, կը փափաքէր որ իր տղան վա-
ճառականութիւն սովորի. սակայն տղան աւելի կը
սիրէր քաղաքէ քաղաք պատիլ, նոր բաներ լսել
և նորանոր տեղեր տեսնել։ Հայրը ի զուր կը
խրատէր զինքը ապագայ դժբախտութիւններ
գուշակելով և նկարագրելով։

Փոքրիկն Ուսպէնսոն բնաւ մտիկ չէր ըներ,
այնպէս որ ան մինչեւ իր տասնըեռօթը տարիքը՝
խաղերով ու փողոցները չափչփելովանցուց ժա-
մանակը։

Ճամբարդութիւնը շատ կը սիրէր և իր այս
սիրոյն գոհացում տալու համար նպէտք էր սա-
կայն որ աշխարհագրութիւն և վաճառականու-
թիւն գիտնար։

Ուսպէնսոն ամէն օր սկսաւ նեղել հայրը՝ պա-
հանջելով որ իրեն հրաման արուի ճամբարդելու.
Հայրը սակայն շարունակ կ'ընդդիմանար և ճամ-
բարդութեան մասին խօսք բացուելուն սոսկալի կը
նեղուէր։ Մայրն ալ ամէն անգամ որ տղուն ճամ-
բարդել ուղելը կը լսէր, լալահառաչ ու պաղա-
տագին կ'ըսէր։

— Զաւակս, հոս, մօտս կեցիր ու բան սորվէ։

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՌՈՊԵՆՍՈՆ ԱՆՀԱՅԱՆԴ
ԵՂԱՒ

Օր մը Ռոպէնսոն, ինչպէս միշտ սովոր էր,
տունէն դուքս ելու ու ժուռ գալու գնաց և այդ
միջոցին իր ընկերներէն մէկուն հանդիպեցաւ:
Այդ ընկերը նաւապետի մը զաւակն էր որ նոյն
օրը իր հօրը հետ ճամբայ պիտի ելլէր Լոնասն
երթալու համար: Ընկերը հարցուց Ռոպէնսոնի.

—Կ'ուզե՞ս դուն ալ մեզի հետ գալ:
Ռոպէնսոն պատասխանեց.

—Անշուշտ, և շատ սիրով, բայց հայրս և
մայրս չեն ուզեր որ ես իրենց քովէն հեռանամ:
Ընկերը յարեց.

—Մտիկ մի ըներ, եկուր միասին երթանք,
շտա ուրախ պիտի ըլլաս, անանկ կը կործեմ որ
երեք շաբաթէն կը վերադառնանք. երթալդ նախ
հօրմէդ ու մօրմէդ գաղտնի կը պահես, և յետոյ
նու նստելու ատեննիս ուրիշի մը միջոցաւ մեկ-
նելդ կ'իմացնես.

—Բայց քով բնաւ դրամ չունիմ:

—Հոգ չէ, մինչեւ մեր վերադառնանքը ես ծախ-
քերդ կը հոգամ:

Ռոպէնսոն նախ վարանեցաւ բայց յետոյ չար
ընկերը այնքան պնդեց և այնքան վառ գոյներով

Նկարագրեց ճամբորդութիւնը որ Ռոպէնսոն, խելայեղ, առանց ծնողացը օրհնութիւնը տոնելու, առանց խղճին ձայնին անսալու որ տակաւին քարացած չէր, անսաց ընկերոջ խորհուրդին, հետեւեցաւ անոր և իր մէկ բարեկամին ապսպրեց որ երթայ հայրը գտնէ, պատմէ իր ճամբորդութիւնը և ըսէ որ ինք միայն Անգլիա տեսնելու կ'երթայ, հոգ թող չընէ, որովհետեւ քիչ ատենէն պիտի վերադառնայ:

Այս կը պատահէր 1651 սեպտեմբեր մէկին :

ՓՈԹՈՐԿԱԼԻՑ ԳԻՇԵՐ ՄՀ, ՌՈՊԷՆՍՈՆ ԿԸ ԶԼԶԱՑ

Ռոպէնսոն իր ծնողաց լուր դրկելէն անմիջապէս վերջ, իր ընկերոջ հետ նաւ նստաւ:

Նաւավարները նաւին երկաթը վեր առին, առագաստները պարզեցին. հովը սկսաւ տռաջ տանիլ նաւը: Նաւապետը ի նշան մնաք բարովի տասն անգամ թնդանօթ արձակեց: Ռոպէնսոն նաւուն մէջ իր ընկերոջ հետ կը զուարճանար նոր վայրեր տեսնելու հեռանկարով տոգորուած: Ճամբայ ելած օրերնին օդը շատ գեղեցիկ էր. հովն ու այնքան նպաստաւոր կը փչէր որ շուտ մը Համպուրկ քաղաքը տներեւոյթ եղաւ: Նաւը հետեւեալ օրը հաստւ Ռիզպութէլ, ուրկէ կ'անցնի էլպա՝ որ մեծ և շատ շահարեր գետը

որ Համպուրկի քովէն անցնելով կ'երթայ կը
թափի գերմանական ծովը, որ մէկ մասն է ահագին
ովկիանոսին՝ Պաթիկ ծովին մօտ: Նաւը այս տե-
ղէն անցաւ և մտաւ ովկիանոս:

Ռոպէնսոն երբ չորս կողմը նայեցաւ ուրիշ
բան չի տեսաւ այս անջրպետին մէջ եթէ ոչ եր-
կինք ու ջուր, վասնզի ցամաքները հետզհետէ
աներեւոյթ եղան. միայն ժամանակ մը եւս Հէլի-
կոլանտ կղզիին փարոսը միայն կը տեսնուէր,
բայց շուասվ ան ալ աներեւոյթ եղաւ: Այլեւս
Ռոպէնսոնի համար վրան երկինք և չորս դին
ծով միայն կար:

Երկու օր խիստ յաջող և լաւ էր հովը. եր-
րորդ օրը երկինք ամպով գոցուեցաւ. մութ մը
պատեց և հովը ստատկացաւ: Մերթ կը փայլա-
տակէր՝ կարծես թէ ամբողջ երկինքը բռնկած ըլ-
լար, մերթ այնպիսի մութ մը կը տիրէր որ կար-
ծես թէ ամէն կողմ խաւար գիշեր պատած ըլ-
լար. ի վերջոյ սկսաւ ստատիկ օրոտում մը, ամ-
պերու գոռում գոչում մը, որ մինչեւ վերջը
տեւեց: Անձրեւը հեղեղանման կուգար և փոթո-
րիկը ահագին ալեկոծութիւն կը պատճառէր ծո-
վուն մէջ. իսկ ալիքները կ'ելլէին ու կ'իջնէին:
Նաւը ալիքներու ոյդ լեռնացումներուն և վայրի-
ջումներուն հետ կը տարուբերէր. երբեմն ալիքին
անձնատուր՝ մինչեւ ամպ կը բարձրանար և եր-

բեմ ալ մինչեւ անդունդ կը վայրիջէր . մերթ մէկ կողմ կը պառկէր և մերթ միւս կողմ : Այս տարուբերումէն վար չիյնալու համար ամէն մարդ նաւուն մէջ մէյմէկ բան բռնած կը դողար :

Ռոպէնսոն որ բան մը ընելու անկարող էր , խելակորոյս հիւանդ ինկած էր . սիրտը սաստիկ կը խառնուէր , հոգի տալու աստիճան . այս առ հուդողին մէջ խղճահար կ'աղաղակէր .

— Ա'հ , մա'յր իմ , հա'յր իմ , անգամ մըն զիս չպիտի տեսնէք , այս ի'նչ անխելքութիւն էր որ ըրի . ինչ որ ըրի ես իմ խելքովս ըրի :

Այս միջոցին ձայն մը լսուեցաւ վերէն . Ռոպէնսոն , որուն երեսը մեռելի գոյն առած էր . ձեռքերը կուրծքին վրայ՝ սկսաւ յուսահատ ու կիսամեռի մը ձայնով պոռալ և հարցնել .

— Արդեօք երկինք ողորմեցա՞ւ մեզի , այս ի'նչ ձայն էր . . . ա'հ կորանք , ա'հ , կայծակը զարկաւ , կտոր կտոր ըրաւ կայմը . ահա՝ մեծ կայմն ալ անանկ տկարացաւ որ հիմա պիտի կոտրի և ծովը իյնայ :

Ռոպէնսոն սոսկումի ազդեցութեան տակ հզիւթէ պահ մը լուծ էր , ահա դարձեալ սկսաւ աղաղակել .

— Կորա՞նք , կորա՞նք . ահա նաւը ջուր ռուաւ , չորս ստքէն աւելի ջուր :

Ռոպէնսոն , որ արդէն պառկած էր տախա-

կին վրայ, գլորեցաւ յտնկարծ և անդիտակից վիճակ մը ստացաւ։ Նաւուն մէջ ամէնքը ջրհանին քով փութացին որպէս զի ուէ կերպով նաւուն մէջ լեզուած ջուրը պարպեն և վտանգէն ազատին։ Զափէն աւելի աշխատեցան։

Այդ միջոցին նաւտվար մը եկաւ Ռոպէնսոնին քով, շարժովեց և ըստւ։

— Ինչո՞ւ այսպէս անշարժ կեցած ես, նաւուն մարդիկը կ'աշխատին, դուն ինչո՞ւ չես աշխատիր։

Ռոպէնսոն պահ մը ինքզինքին գոլու ջանք ըրտւ, վերջապէս ոտքի ելաւ, վեր զնաց և սկսաւ ջրհանին քով աշխատողներուն օգնել։ Նաւապետը ի նշան վտանգի սկսաւ թնդանօթ արձակել, որպէս զի եթէ մօտերը նաւեր կը զտնուին՝ օգնութեան հառնին։

Ռոպէնսոն երբ լսեց այդ թունդ ձայնը յտնկարծակիի եկաւ, կարծեց թէ նաւը կործանեցաւ։ Նորէն ինկաւ մարեցաւ։ Ջրհանին քով նաւտվար մը անմիջապէս իր տեղը անցաւ, ոտքով մէկդի հրելով զինքը։ Ռոպէնսոն մարած վիճակի մէջ գետինը փռուած մնաց. ամեն մարդ կարծեց թէ մեռած էր։

ՊԶՏԻԿԸ ՄԵԾԻՆ Կ'ՕԳՆԵ

Զուրը պարպելու աշխատողները շորունակ կը քաշէին ջրհանը, բայց ի զուր, ջուրը շորու-

նոկ կը բարձրանար նաւուն գովը, նաւը սկսաւ
հետզհետէ խօրասուզուիլ դէպի ծովուն յառակը.
նաւը թեթեւցնելու համար ամէն բան ծովը նե-
տեցին, թնդանօթները, ոռումբերը, տակառները
եւայլն. սակայն անօգուտ: Նաւ մը հեռուէն լը-
ռած ըլլալով արուած նշանը, մակոյկը ղրկեց որ-
պէս ազատարար. բայց մակոյկը չի կոցաւ
տենալ նաւուն, ալիքներուն լեռնացումին
ճառաւ: Ազատարար մակոյկը վերջապէս մօտե-
ցաւ նաւուն գլխուն ուրկէ չուան նետեց դէպի
նաւը, չուանին շնորհիւ նաւաստիները կրցան ա-
զատարար մակոյկը նաւուն լաւ մը մօտեցնել:
Ուժեղները մակոյկը ցատկեցին: Բայց որովհետեւ
Ռոպէնսոն ոտքի վրայ չէր կրնար կենալ, մէկ
քանի նաւավար բռնեցին զինքը և մակուեին մէջ
նետեցին: Հազիւ թէ մակոյկը բաժնուած էր, նա-
ւը գնաց ծովին տակ: Փոթորիկը և հետեւաբար
ոլեկոնութիւնը արդէն պահ մը դադրած էին և
ալիքները իրենց կատաղութիւնը զոպած, ոյն-
պէս որ մակոյկը ընկղմելու վտանգէն ազատե-
ցաւ, ազատելով շատ մը մարդիկ: Այս վտանգ-
ները անցնելէն վերջ ազատաղները մակոյկով
գացին մաան օգնութեան փութացող նաւը:

Չորս օր վերջը նաւը հասաւ Թայմզ գետին
բերանը և հինգերորդ օրը խարսխեց Լոնտոնի
առջեւ:

ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՈՒՏԵԼ
ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻԼ

Նաւէն ազատողները ամէնքն ու գետին
կած կ'ուրախանային որ այսպէս մեծ վտանգէ
Եր ազատեցան, իսկ Ռոպէնսոն ամեն բանէ յա-
ռոջ սկսաւ դիտել Լոնտոն թաղաքին համայնա-
բուկերը. ի տես այդ համայնապատկերին գըլ-
խուն եկած բոլոր դժբախտութիւնները մոռցաւ:
Վախին անհետացումը ստամոքսին շարժման դուռ
բացաւ. ստամոքսը հասկցուց թէ՝ անօթի է.
պէտք է ուտել և ապրուստ ճարել եթէ կ'ուզէ
ապրիլ այդ մեծ քաղաքին մէջ: Ռոպէնսոն գնաց
գտաւ նաւապետը օրուն հետ ճամբայ ելած էր:
Նաւապետը սեղան նստած կը ճաշէր: Ռոպէնսոն
խնդրեց որ սեղանակից ըլլայ, նաւապետը ընդու-
նեց: Ճշշի ատեն նաւապետը հարցուց.—ինչո՞ւ
Լոնտոն եկած է և ո'վ զրկած: Ռոպէնսոն առանց
վարանելու ամէն բան պատմեց ըսելով թէ՝ այս
ճամբորդութիւնը ըրած էր պարզապէս զրօսանքի
համար, թէ՝ առանց ծնողքէն հրաման առնելու
եկած էր և թէ չէր գիտեր թէ ի՞նչ պիտի ըլլար
անկէ վերջ:

—ի՞նչ, ըսաւ նաւապետը—դանակը ձեռքէն
ձգելով եւ զարմացած, ի՞նչ առանց ծնողացդ հը-
րամանի՞ն եկար հոս....: Տէր Աստուած, ինչո՞ւ ես

առաջուց չգիտցայ, հաւատա՛ անխոհեմ պատանի
որ՝ եթէ Համպուրկէ ելած ատեննիս առաջուց
զիտնայի, զքեզ բնաւ նաւուս մէջ չէի առներ:

Ոռպէնսոն, զլիսիկոր, ամօթէն կարմրեցաւ և
լուռ կեցաւ: Բարի նաւապետը շարունակեց իր
խօսքը և ըսաւ.

—Պատանի՛, դո՛ւն ամենեւին բարիք և գըստաւթիւն չի պիտի վայելես մինչեւ որ խել
զլուխդ չի ժողվես և ծնողքիդ օրհնութիւնը
չառնեա:

Ոռպէնսոն սկսաւ սաստիկ լալ և հարցնել.

—Ուրեմն ես ի՞նչ պիտի ընեմ.

—Գիտե՞ս ինչ պիտի ընես, ըսաւ նաւապե-
տը, շուտով պէտք է դառնաս ծնողքիդ տունը,
ոտքերնին իյնաս ու ճշմարիտ օրտով զղջաս,
ճիշտ այնպէս ինչպէս անառակ որդի մը, որ նե-
րողութիւն կը խնդրէ իր գործած յանցանքներուն
համար. այս է ահա ընելիքդ:

—Խնդրեմ, ըսաւ Ոռպէնսոն, զիս Համպուրկ
կը առնի՞ս:

—Ե՞ս տանիմ, ըսաւ նաւապետը, մոռցա՞ր Ի՞-
իմ նաւս ընկղմեցաւ, ես Համպուրկ չեմ կրնար
գառնալ մինչեւ որ ուրիշ նաւ մը :ի գնեմ.
շուտով ըլլալիք բան չէ, իսկ դուն ոլ այնչի
ժամանակ հոս չես կրնար մնալ: Ահա նաւ մը
հիմա Համպուրկ կ'երթայ, մտիր մէջը և զն-
մի՛ ուշանար, նայէ որ որ մը առաջ հասնիս:

— Բայց ես ստակ չունիմ, ըստ Ռոպէնսոն։
— Ես քեզի քանի. մը ոսկի փխ կուտամ.
գնա՝ նաւահանգիստ եւ նաւ նստէ. եթէ զղջումդ
ճշմարիտ է Աստուած քեզի հետ ըլլայ ճամբոր-
դութեանդ մէջ։

Նաւապետը այս խրատներէն վերջ ի նշան
Երթաս-բարովի Ռոպէնսոնի ձեռքը թոթվեց։ Ռո-
պէնսոն ալ մնաս-բարով ըսելով նաւապետին՝
նաւահանգիստ ուղղուեցաւ։ Ռոպէնսոն նաւահան-
գիտին ճամբուն վրայ կը մտմտար ըսելով.

«Եթէ տուն վերադառնամ, ծնողքս ի՞նչ պիտի
ըսեն. յայտնի է որ զիս չարաչար պիտի պատ-
ժեն. լնկերներս ալ վրաս պիտի խնդան որ ա-
սանկ շուտ մը դարձայ. Լոնտոնի մէջ գրեթէ եր-
կու երեք ճամբայէ զատ ուրիշ բան չի տեսայ»։
Ռոպէնսոն երբեմն ոկ'որոշէր չվերադառնալ, եր-
բեմն ալ նաւապետին խրատները միտքը բերե-
լով առւն վերադառնալը լաւ կը նկատէր։

Այսպէս ընդերկար մտածեց, առանց վերջնա-
կան որոշում մը տալու։ Իր քայլերը սակայն
ւղղեց դէպի նաւահանգիստ։

ՌՈՊԷՆՍՈՆ ԿԸ ՍԱՅԹԱՔԻ ԵՒ ԱՓՐԻԿԵ Կ'ԵՐԹԱՅ

Հոն նաւապետէ մը հասկցաւ որ ուղղակի
Համալուրկ գացող պատրաստ նաւ չկայ։ Այդ նա-

ւապետը սակայն Ափրիկէի Կուինէ անուն վաճառաշահ քաղաքը ալիտի երթար։ Այս նաւապետը կ'ուզէր որ Ռոպէնոոնին հետ երկար բարակ խօսի, ուստի միասին նաւ գացին թէյ առնելու համար։ Նաւապետը հան հասկցաւ որ Ռոպէնսոն շատ կը փափաքի ճամբորդութիւն ընել և քաղաքներ տեսնել, և որովհետեւ հասկցաւ նաև որ Ռոպէնսոն չուզեր Համպուրկ երթալ, առաջարկեց որ իրեն հետ Կուինէ երթայ։ Կուինէ Ափրիկէի մէջ ծովեզերեայ քաղաք մըն է, ուրկէ ոսկի, շոքար և փղոսկր շատ կ'ելլէ։ Անոր ընակիչները սե, մոլի և կատաղի մարդիկ են և 50 տարիէն աւելի չեն ապրիր։ Ռոպէնսոն, նաւապետին այդ առաջարկին վրայ, նախ սոսկեց, բայց երբ նաւապետը ճամբորդութեան զուարճալի ու գեղեցիկ ըլլալը և քաղաքին շահարեր քաղաք մը ըլլալը նկարագրեց, և իրեն հետ ընկեր ըլլալով թէ նաւու և թէ կերակուրի համար ամենեւին բան մը չվճարելը հասկցուց, որոշեց ընկերանալ, մոռնալով զինքը Լոնտօն բերող նաւապետին խըրատները, և ըսաւ։

— Լու, բայց ես երեք սոկիէն զատ բան մը չունիմ, այսչափ ստակով ի՞նչ կրնամ գնել, որպէսզի հոն ծախսեմ և շահիմ։

— Հոգ մի՛ ըներ, ըսաւ նաւապետը, ես քեզի կաւտամ, քիչ բան գտնելով հոն շատ դրամ կրնանք վաստկիլ եթէ բախտ ունինք։

— Ի՞նչ բաներ կը տանին հոն ծախելու , հար-
ցուց Ռոպէնսոն :

— Հոն պէտք է տանիլ ամէն տեսակ խա-
ղալիկ տղոց համար . մկրատ, կացին, հրացան,
ժապաւէն ևն . ևն . : Ասոնկ բաները շատ հաճելի
են Ափրիկէթիներուն . մէկի տեղ հարիւր կուտան ,
փոխարէնը վճարելով ուկի , փղոսկր եւոյլն :

Ռոպէնսոն այս խօսքերէն դիւթօւելով այ-
անգամ բոլորովին մտոցաւ ծնող քը , բարեկամնե-
րը և հայրենիքը և վճռական շեշտավ մը գոչեց .
«Կուգամ հետդ , Պ. Նաւապետ : »

Խեղճ տղան չէր զիտեր թէ իր զլխուն ի՞նչ
փորձանքներ պիտի գոր , ուստի իսկոյն , ունե-
ցած ստակովը գնաց գնեց նաւապետին ըստծ ապ-
րանքները և բերաւ նաւը դրաւ : Քանի մը օր
վերջ , հովը նպաստաւոր ըլլալով նաւը առագաստ-
րացաւ և ճամբայ ելաւ :

Ռոպէնսոն իր ծնողաց կարօտին չղիմանա-
լով , օրագրութեանը մէջ կ'ըսէ . «Երանի թէ ծնո-
ղացս քով դառնայի , որոնք լսելով մեր նաւուն
ընկղմիլը անօւշտ սրմած էին : Արդար և Ասուած
որ զիս կը պատժէ , ես անհնազանդ զօնուեցայ:
Ո՞հ , որչափ պիտի ուրախանար հայրս երբ զիս
տեսնէր : Բայց աւագ , մօլորեցայ : »

ՈՎԿԻԱՆՈՍԻ ՄԷՋ ՆԱԽՈՒ ՄԸ ԲՈՆԿՈՒՄԸ

Ռոպէնսոնի այս երկրորդ ճամբորդութիւնը
և յաջողութեամբ սկսաւ, նաւը տուանց պատա-
հարի անցաւ կիրճերը և մտաւ Ատլանտեան ով-
կէանոս։ Սակայն քանի մը օր վերջ հակառակ ուղ-
ղութեամբ բուռն հով մը փչել սկսաւ և Գանար-
եան կղզիներէն անցնելէ վերջ Ամերիկայի ճամ-
բան բոնել սկսաւ՝ հակառակ Աֆրիկէի դիծը բըռ-
նելու համար թափուած բոլոր ջանքերուն։ Իրի-
կուն մը նաւապետը և ճամբորդները հեռուն կը-
րակ մը տեսան և այդ կողմէն քանի մը թնդա-
նօթի ձայներ լսեցին։ Նաւապետը քարտէսը քըն-
նելով հասկցաւ որ մօտերը ցամաք չկայ և ի-
րենք հարիւրներով փարստիս հեռու են ցամաքէն։
Ուստի ամէնքը միասին վճռեցին թէ ծովու վը-
րայ նաւ մը կ'այրէր։ Որոշեցին օգնութեան փու-
թալ, նաւը այն կողմէ դարձուցին և վերջապէս
տեսան որ արդարեւ նաւ մը կ'այրէր։ Նաւապե-
տին հրամանով, հինգ անգամ թնդանօթ արձակ-
ուեցաւ՝ հասկցնելու բոնկած նաւուն ճամբորդ-
ներուն թէ իրենց օգնութեան կը փութան։ Բայց
հազիւ կատարած էին այս գործողութիւնը, ահա
վառող նաւը ահոելի պայթումով մը վեր բարձ-
րացաւ և իջաւ ծովուն տակը ու կրակն ալ մա-
րեցաւ։ Յայտնի եղաւ որ բոցերը հասած էին վա-

աօդին վայրը : Բայց չհասկցուեցաւ թէ արդեօք նա-
ռաւն մէջ գտնաւողներուն ամէնքն ալ կորսւեցա՞ն
թէ ոչ : Նաւապետը ենթադրելով որ նա իւ վառողա-
բանը պաթածէ և մակոյկով փախողներ գտնուին,
ամբողջ գիշերը թնդանօթ կ'արձակէր որպէսզի վը-
տանգի մէջ եղողները գիտնան թէ իրենց օգնու-
թեան փութացողներ կան : Նաւապետը հրամա-
ցեղ նաև որ նաւուն կանթեղները վառեն, որ-
պէսզի արկածեալները զիրենք լաւ տեսնեն : Ա-
ռաւօտուն գիտակով որոշապէս տեսան երկու
մակոկ լեցուն մարդ, որոնք ալիքներուն մէջ
կ'ելէին ու կ'իջնէին և բաւական դժուարութիւն
կը կրէին թիտվարելով իրենց մօտենալու, հոգին
ընդդէմ ուղղութեան պատճռուի : Նաւապետը
զրօշով մը հասկցնել ուղեց որ զիրենք տեսած
են և պատրաստ են ընդունելու : Նաւապետը ա-
մէն ջանք ի գործ դնել տուաւ և մօտեցաւ այդ
երկու մակոյկներուն որոնց մէջ 60 հոգի կար, այլ
կին և տղայ :

ԻՆՉԵՐ Կ'ԸՆԵՆ ՄԱՀԻ ԱԶԱՏՈՒԽՈՂՆԵՐԸ

Ամանք տմինքն ու նաւ ելան և աղտահղան :
Աննկարագուելի էր նաւ յանողներուն եռու-
զեար, ոմանք կը պոռային թէ վտանգը նոր պի-
տի սկսէր, ոմանք ասդին անդին կը ցատկէին
խելագարի նման, ոմանք գունատած, ձեռքը ձեռ-
քի վրայ դրած անշարժ կեցած էին, ոմանք ալ
խենթի պէս կը ծիծաղէին և պար բռնելով ու-
շախութեան ճիշեր կ'արձակէին, ոմանք ոլ, գե-

տին փոռած անխօս, անլեզու և անզդայ մատցած էին: Առոնցմէ ոմանք ևս ծունկի եկած, ձեռնամած բարձրաձայն Աստուծոյ շնորհակալ կ'ըւլային: հրաշքով մը անակնկալօրէն ազատուած ըլլալնուն համար: Ոմանք ալ երբեմն յանկարեվեր կը թատկէին, աղաւ պէտք կը թատկէին, ամթերնին կը պատռէին և յետոյ լալով կ'իյնային գետին անշարժ ու հազիւ հազ կրնային ինքզինքնին գանել: Որքան ալ մարդ խստասիրտ ըլլայ իտես այս խեղճութեանց չի կրնար ինքզինքը զբապել և չարտասուել:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԸ Կ'ԱԴՕԹԷ

Այս խեղճերուն մէջ երիտաստրդ եկեղեցական մը կար որ արժանաւոր և բարեպաշտ էր: Երբ նաւ մտաւ, երեսները գետին քաելով փրուեցաւ զետին: Նաւապետը կործեց թէ մարտէ, մօտեցաւ և ուզեց սթափեցնել: Քահանան հանդարտ կերպով ըսաւ նաւապետին.

— Քիչ մը համրերէ, երկնաւոր ատեղծողիս շնորհակալութիւն յայտնեմ մեր ազատութեանը համար, յետոյ ալ քեզի, որպէսզի հասկնաս թէ ինչպէս որտանց կը ճանչնամ բարերարութիւնդ:

Նաւապետը ամեղաւ և ետ քաշուեցաւ: Քահանան քիչ մը ևս մնաց նոյն զիրքին մէջ և յետոյ ելաւ մօտեցաւ նաւապետին ու յոյտնեց իր երբ խտագիտութիւնը: Վերջը դառնալով իր ընկերներուն ըսաւ:

— Իմ սիրելի բարեկամներս, քիչ մը սիր-

տերնիդ թող հանդարտի . ամէնաբարին զձեղ ա-
զատեց . պէտք է որ զուք ևս անօր չնորհակա-
լութիւն յատնէք : Ինչո՞ւ կը յապաղիք :

Շատիր հետեւեցան քահանային խրատնե-
րուն : Քահանան յետոյ պատմեց ինչ որ պատա-
հած էր :

Ան ըսաւ . — Այրած նաւը գաղիացի վաճառտ-
կանի մը կը պատկանէր : Նաւը Ամերիկայի ծո-
վեզերեայ քաղաքներէն Գիւպէք պիտի երթար .
հրդեհը յառաջ եկաւ նաւապետին խուցէն , և
այնպիսի արագօրէն ծաւալեցաւ հրդեհը որ չի
կրցան ճոր մը գտնել վտանգին տուածքը առնելու
համար . հազիւ ժամանակ ունիցանք մէկ քանի
թնդանօթ արձակելու : Անմիջապէս մակոյկին մէջ
նետուեցանք , առանց մտածելու թէ ինչ պիտի
ըլլանք : Դժրախտաբար ալեկոծութիւնը սոսկալի
էր , և ալիքները մակոյկին վրայ յարձակելով
զմեզ խոռվքի կը մատնէին : Նաւէն չի կրցանք
պաշար առնել . եթէ ծովուն վրայ շատ մնայինք
ոսվամահ պիտի կորնչէինք : Միւյն քանի մը օր-
ուան համար հաց և ջուր ունէինք : Այս մտա-
տանջումին . ու սոսկումին մէջ թնդանօթի
ձայն առինք . անսանք նաւուն լոյսերը : Զանա-
ցինք ղէպի ձեր նաւը գտլ , սոկայն ոլիքները
միշտ մեզի արգելք կ'ըլլային : Վերջապէս առա-
ւոտ եղաւ , եկանք ձեր քով և ազատեցանք . ա-
մէն հոգ վերջոցաւ :

Ռոպէնսոն որ չափազանց խոռված էր ըսաւ
ենքնիրեն . «Յայտնի է թէ Աստուած բոլոր այս
մարդոց մէջ տեսաւ բարի հոգիներ որոնց պատ-
ճառաւ ազատեց մեզ ամենքս այս տհուելի վը-

տանգէն : Անպայման ես այդ բարի հոգիներուն
մէջ չեմ գտնուիր , քանի որ իմ ձնողքիս մօռ ա-
պերախտ գտնուեցայ :

Ռոպէնսոն այս մտածումներով սրտաբեկ ,
չարագործի մը պէս մէկղի քաշուած անխօս , ան-
յոյս , դեղնած , ձեռքերը իրար կապած նստած էր ,
և չէր համարձակեր ողօթք ընել . վասնզի չէր
յօւսար որ Ասուած իրեն պիտի ողորմի :

ՆՈՒԷՐ ՄԸ ՈՐ ԶԸՆԴՈՒՆՈՒԻՐ

Ազատուողները այլես բաւական հանգիստ ա-
ռած և զօյացած էին : Յանկարծ անոնց գլխաւորը
քսակ մը լեզուն ստոկ առւաւ նաւապետին որ
բաժնէ անոնց որոնք զիրենք ազատելու համար
ամէն ջանք թափեցին :

— Այս փոքրիկ նուէրը մեր երախտագիտա-
կան զգացումներոն մէկ նշանը թող ըլլայ ըստ
գլխաւորը :

— Լաւ գիտեցիր որ , բատ նաւապետը , եթէ
քու այդ ընծագ բնդունիմ , Աստուծոյ առջեւ մեծ
մեղք գործած կ'ըլլամ . ես իմ մարդկային պար-
տականութիւնս կատարեցի , համոգուած եմ ոք
եթէ դուք մեր տեղն ըլլաիք , ու մենք ալ ձեր
վիճակին մէջ գտնուէինք , դուք ալ նոյնը պիտի
ընէիք մեզի . որպէս դթասիրա մարդիկ :

Երախտագէտ մարդը ի զուր կր ստիգէր որ
նաւապես առնէ ընծան . Նաւապետը ոչ միայն
չընդունեց ընծան , այլ խնդրեց նաև որ այլեւ
այդ բանին վրայ չի խօսի :

Նաւապետը նկատելով որ զանանք կիւինէ առնիլ յարմար չէ հեռաւորութեան պատճառաւ, հանեց Ամերիկայի մօտ Նոր Երկիր կղզին զբ 1497ին գտած էր Վենետիկցի մը, Ազատուողները իրենց խորին երախտագիտութեանը յայտնեցին այս Փրկարար գործին համար։ Ազատուողները յետոյ այդ կղզիէն Ֆրանսա փոխադրուեցան ֆրանսական նաւերով որոնք հոն կ'երթեւեկեն տեղւոյն ռաստ բերքը եղող «պաքալա» և «մէրլուցցօ» ձեւկը Եւրոպա փոխադրելու և ծախելու համար։

ՇՈՎԻՆ ՔՄԱՀԱՃՈՅՔԻՆ ՑԱՆՉՈՒԱԾ

ՈՒՐԻՇ ՆԱԻ ՄԸ

Նաւապետը այս բարեսիրուկան պարականութենէն վերջ նաւը դէպի կիւինէ ճամբայ հանեց։ Յաջող հով մը նաւուն ճեղքել կուտար ծովը ինչպէս թռչունը օդը կը ճեղքէ։ Ռապէնսոն նաւուն արագընթացութենէն մեծ հաճոյք կը զգար։ Նաւը միշտ դէպի հարաւ կ'երթար նպատակայարմաք ուղղութեամբ։

Քանի մը օր վերջ յանեարծ հանդիպեցան մեծ նաւու մը որուն կայմը կոտրած էր։ Նաւուն ճամբորդները յանեարծ պոռացին։

— Օգնեցէք մեզի, պիսի որսուինք։
Յետոյ անոնցըէ մին շարունակեց։

— Մենք անգլիացի ենք, ճամբայ ելանք Մարտինիկէ կղզին երթալու համար։ Գացինք։ Հոն խանուէ պիտի բեռցնէինք։ Առաջին և երկրորդ նաւապետները նաւը խարսխելէ վերջ զնումներ

ընելու համար ցամաք ելան։ Եւ ահա յանկարծ ուռական մը տղեկութեան մը պատճռու եղաւ։ Նաւուն խրսխին չուանը կարեցաւ ու նաւը նաւահանգիստէն դուրս բաց ձովը քշուեցաւ։ Այդ սոսկալի հօվը, ուռականը, երեք օր շարունակեց նոյն սաստկութեամբ։ Նաւին կայմը կռարեցաւ։ մենք հիմա ցամաքէն հարիւրաւոր մղոն հեռու կը գտնուինք։ Նաւավարութենէ հասկցող չունինք մէջերնիս։ և հետեւաբար ձովին քահաճոյքին յանձնուած մէկ կողմէն միւսը կը տարուբերինք։ աւէլին կայ, կը բակաւրնիս հատաւ։ մանէ շատեր կիստմեռ անօթի ինկած են։

Նաւապետը և Ռոպէնսոն, ընկերակցութեամբ մակոյկավարներու արկածեալ նաւը գացին, հոն իրենց ոչքով տեսան տիրող խեղճութիւնը։ Ամէնքն ալ անօթութենէ նուաղած վիճակ մը ունէին։ Կին մը երկնցած էր անզգայ երեսը նաւուն կողին տուած։ զաւակը նմանապէս, բերնին մէջ ունենալով կաշեայ ձեռնոցի կտոր մը կէս կը ծածած, աղախինն ալ քավերնին փոռւած նոյն վիճակի մէջ։

Ասոնք պատուաւոր մարդիկ էին որոնք Ամերիկայէն Ասգլիա կ'երթային։ Կինը ոյնքան կը սիրէր իր զաւակը որ ինք բնաւ բան մը կերտծ չէր և ինչ որ գտած էր որպէս ուտելիք։ զաւկին տուած էր որ չի մեռնի, իսկ տղան ալ չէր ուտեր ու մօրը կուտար որ ապրի, աղախինն ալ ինքինքը մոռցած բան չէր կերտծ որպէս զի անոնք ողջ մնան։

Նախապէս ոյնպէս կարծուեցաւ թէ երեքն ալ մեռած են, բայց երբ կաթիլ մը տաք ջուր

զեցուցին բերաննին, անոնք սկսան քիչ քիչ
աչքերնին բանալ : Նաւապետին կողմէ տրուած
խնամքներուն շնորհիւ ամէնքն ալ ստոյգ մահ-
աւանէ ազատեցան :

Այս փրկարքը ջանքերէն յետոյ նաւապետը
քեկեալ նաւուն նորոգութիւնները կատարել
տուաւ և նաւը իր նաւուն միջոցաւ առաջ-
նորդեց զէպի Գանարեան կղզիները . Ատլանտեան
ովկիանոսին մէջ Ա. իրիկէն 120 մղոն հեռու : Այս
կղզիներէն մէնը կը կոչուի Մատերա, ուր Գա-
նարեան կոչուած թոչուններ կը վխտան և ուր
առաօօրէն կ'արտադրուի ազնիւ զինի մը որ աշ-
խարհին ծանօթ է Մատերեան զինի անոնով :
Մատերա, որ կը նշանակէ անտառաշատ, ունի
գեղեցիկ օդ . հոն բնաւ թունաւոր կենդանի գո-
ցութիւն չունի, և եթէ փոխադրուի իսկ չապրիր :

Ռապէնսոն դուրս ելաւ, և տեսնելով երկրին
գեղեցկութիւնը և պարարտ հաղը, սքանչացաւ:
Խաղողին գեղեցիկ ողկոյզները բերնին ջուրեր կը
վազցնէին : Նաւապետէն հրաման տռնելէ վերջ
ուզածին չտփ կերաւ այդ խաղողէն :

ԱԶԱՏԱՐԱՐ ՆԱԻԼ ԻՐ ԿԱՐԴԻՆ ԿԸ ՎՏԱՆԴՈՒԻ ԵՒ Կ'ԼՆԿՂՄԻ

Նաւապետը քիչ մը հոն մնաց որպէսզի նա-
ւը նորոգէ որովհետեւ բաւական մնասուած էր :
Ռոպէնսոն ալ քանի մը օրէն սկսաւ ձանձրանալ .
սիրու հանգիստ չէր . Փռվոխութիւն կ'ու զէր :
Կը փռվաքէր թոշանի թեւեր ունենալ որպէս զի

քիչ ժամանակի մէջ կարենայ բոլոր աշխարհը
տեսնել և ամէն բանի տեղեակ ըլլու:

Այս միջոցին հօն փորթուեէզ նաև մը եկաւ。
նաւը Լիզպուային կուգար Պրազիլիա հրթալու
հայար, ուրկէ շատ ուկի և թանկաղին գոհոր-
ներ կ'ելլեն: Ռոպէնսոն որոշեց Պրազիլիա հրթալ
հարատանու տենչով:

Ռոպէնսոն իր այս փափաքը յայտնեց իր
նախկին նաւապետին: Նաւապետը չուզելով իր
քով պահել ուղարկիսի ծնողաց անհնազանդ և փո-
փոխանիտ տղայ մը՝ խրատներ տալով ճամբեց զայն:
Ռոպէնսոն մտաւ փորթուեէզ նաւուն մէջ: Նաւը
անցնելով թշների ֆա կղզիին քրվէն Պրազիլիոյ
ճամբան բռնեց: Թշների ֆա Գանացեան կղզիներէն
մէկն է, աւելի՝ մեծ և փարթամ. զինին խիստ
ազնիւ է. բացի շատ մը մանր լեռներէ կայ նաև
լեռ մը 1700 ստք բարձրութեամբ որ Փիքօ կը
կոչուի: Փիքօ լերան գլուխը հեռուէն սրածալը
կ'երեւի, թէեւ վրան սափակ է. մէջտեղը կայ
հրարուղիսի բերան ոը անդնդախոր, ուրկէ միշտ
ծծումբի բոց կ'ելլէ: Այս անդունդին մէջ հթէ
քար նետես ահագին ձայն մը կը լսուի: Փիքօի
այդ անդունդին Սպանիացիք Սատանացի կաթ-
ուայ անունը կ'ուտան: Իսկ հին բնուկիչները կը
նկատէն զայն դժոխքը ուր չար մարդէկ կը ուսն-
ջուին, Երբ նաւը արդ տնդերէն անցաւ, հակա-
ռակ մութը էոխելուն և ամեն կողմ խռ-
ար պատելուն արդ լերան գաղաթը դնո կ'ե-
րեւար: Կարծես բռնկած ըլլար, վասնզի արեւին
ճառադշիթները հոն կը ցոլտին լերան բարձրու-
թեան պատճառու: Քանի մ'օր վերջ ծովաւն վը-

բայ տեսան ուրիշ զուարժալի տեսիլ մը , մեծ
քանակութեամբ ձուկեր թռչելով ծովուն մտկե-
րեսէն վեր կը բարձրանային և արծաթանման կը
դոլային ու կը փալփիէին :

Ճամբորդութիւնը շատ օր յաջող գնաց . բայց
յանկարծ սոսկալի փոթորիկ մը որ վեց օր տե-
ւեց նաւը քշեց տարաւ անծանօթ ուղղութեամբ .
եօթներորդ օրը արեւածագին ու բախութեամբ
տեսան Հարաւային Ամերիկայի կողմբ Այրեցեալ
գոտիին վրայ Ասդիլեան կղզիներու մասը կազմող
Գարայիալ կղզիները որոնցմէ մին է Ռոպէնսոնի
կղզին . Գարայիալի բնակիչները մարդուկերներ
էին . Այդ ուրախութիւնը սակայն վաղանցուկ ե-
ղաւ . վասնզի նաւը աւազի վրայ նստելով սար-
սկցաւ , և նաւուն մէջ եղողները ամենքն ալ
կոնտկի վրայ ինկան :

Նաւը խրած մնաց . ճամբորդները ռնմիջա-
պէս նաւուն ներսերը քաշուեցան . այիքներուն
մատնուելով ծով չի քշուելու համար : Անուսար-
ափի մատնուած ճամբորդներէն շատեր սկսան ա-
զաղակել և մազերնին փետտել . և ումանք ալ
նրկիւղալից դետինը ինկած անշունչ մնացին . Ռո-
պէնսոն ևս անշունչ ինկած էր . գրեթէ մեռած
վիճակի մէջ : Յանկարծ աղաղակ մը ելաւ թէ
ահա ընկղզեր ո՞նք :

Այս սօսէալի լուրին վրայ ճամբորդները մէ-
կէն վեր վաղեցին և անհնարին արագութեամբ մը
մակոյկը ծովը իջեցուցին և ամէնքը մէջը ցատ-
կեցին : Մակոյկը բազմութենէն գրեթէ ջուրին
հաւասարեցաւ :

Ճամբաքը շատ հեռաւն էր , և ալեկոծութիւնը

սաստիկ : Հոգւով մօրմնոյ ալսան թիավարել
պէպի ցամաք : Յանկարծ ալիք մը , լեռնանման , ին-
կաւ մակոյկին վրայ : Թիավարները ի տես այս
սարսափելի ալիքին թողուցին թիերնին և ան-
շարժ մնացին : Ալիքը նառու բաղխելուն պէս
նաւր ընկլուզեց և ճամբարդները գացին ծովին
յատակը :

ՄԵԿԸ ՄԻԱՅՆ ԿԱԶԱՏԻ

Ռոպէնսոն իր օրագրութեան մէջ կ'ըսէ .
«Ծնողացս օրհնութիւնը չառնելուս համար տսանկ
գֆրոխտութիւններու ենթարկութեայ : Իմ գբժ-
րագութիւնս խրատ թող թլայ այն անհնազանդ
մանուկներուն որոնք իրեւց կամքը կատարել
կ'ուզեն ամեն կերպով : Ով որ ազէկ օրերը չի
հանչնոր , գէշ օրերու կը հսնիպիպի :

Նաւապետը . նաւապարներ և ուրիշ ճամ-
բորդներ ամէնքը մէկանց դադին ծովուն տակը :
Բայց նաւը տակնուվրայ ընող ալիքը Ռոպէնսոնը
քշեց իր հետը տորաւ և նետեց ապառաժ քարերու
վրայ թմրած վիճակի մէջ : Բաւական ժամանակ
վերջ երբ Ռոպէնսոն քիչ մը սթափեցաւ , տեսաւ
որ թէեւ ցամաքին վրայ կը գտնուի բայց ու-
ժասպառ է : Ինքզինքը քաշկոտելով տարաւ ծո-
վեզրէն բաւական հեռու ապառաժի մը վրայ . հոն
ես քիչ մը ժամանակ մնալէ վերջ երբ բոլորովի-
խելքը գլուխը եկաւ գնաց և ցամաք ելաւ : Տե-
սաւ որ ոչ նու , ոչ մակոյէ կայ և ոչ ալ ըն-
կերներէն ունէ մէկը . միայն տեսաւ տախտակի
քեկորներ , զորս ալիքները դէպի ցամաք կը քը-

շերն : Ինքը միայն ազատեցաւ այդ ահռութիւնի վը-
տանգէն . ուրախութիւնը և տրտմութիւնը իրար
խառնուեցաւ , չէր գիտեր թէ՝ ուրախանար թէ
տրտմէր . դողդղալով ծունկի եկաւ , իժեւերը եր-
կինք բարձրացուց , բարձրաձայն և արտասուալից
շնորհակալ եղաւ Արարչին որ զինքը ազատած
էր : Այս կը պատահէր սեպտեմբերի 30ին աշնան
զիշերահաւասարին :

Ոռպէնսոն իր օրագրութեան մէջ կը ըսէ . «Ա-
րեւուն ճառագայթները ուղղակի իյնալուն սաս-
տիկ տաք կ'ընէր . երբ ցամաք ելայ մէկէն սիրտս
ետ եկաւ . վասնզի ծովուն ջուրը բերանս գա-
ցած էր . պարկեցայ որ քիչ մը հանգչիմ . բայց
վոխուս ելայ ասղին անդին ինկայ : Եւ այսպէս
անձար հոս մնալուս համար յուսահատ վիճակ մը
տոի և կղզիին անունը դրի Կղզի Յուսահատու-
թեան որուն երկայնութիւնը 24 մղոն . էր :

Շատեր պիտի հարցնեն հիմա թէ ինչո՞ւ հա-
րար միայն Ռոպէնսոն ազատեցաւ , ու միւսները
սեղդուեցան : Աստուած Ռոպէնսոնը անոր հա-
նար պահեց որ քաշած նեղութիւնները իրեն խը-
րատ ըլլայ ու զինքը իմաստուն ընեն : Աստուած
նախախնամող հայր ըլլալով ձախորդութիւն կու-
տայ որ մարդիկ խրատուելով ուղղուին երբ բա-
րութիւն տեսնելով չեն շտկուիր :

Ռոպէնսոն այս անգամ ճշմարիտ սրտով դար-
ձաւ առ Աստուած . երբ տեսաւ թէ՝ կեանքը տ-
մէն կերպով վտանգի մէջ է և բոլոր աշխարհ իր-
մէ հեռացած է : Ան ըմբռնեց թէ՝ իր բռնած ճամ-
բան սխալ էր , և իր խիզճը կը վկայէր թէ իր
ըրածը Աստուածոյ դէմ էր : Ուստի ճշմարիտ զըդ-

ջումով ծանկի եկաւ և Աստուծմէ խնդրեց որ իր
մեղքերուն թողութիւն տայ : Այս զղջումին վերջ
վճապէս որոշեց որ այլեւս ուղղուի և ամենեւին
խղճմանքին դէմ բան մը չընէ :

ԻՈՊԵՆՍՈՆ ԳԻՇԵՐԼ ՊԱՌԿԵԼՈՒ ՏԵՂ
ԿԲ ՓՆՏՈՒԷ

Ռոպէնսոն այս ղիտաւորութեամբ իր փրկու-
թեան վրայ ուրախանալով, սկսաւ չորս դին նա-
յիլ և տեսաւ որ ծառերէն և անտառներէն զատ-
ուրիշ բան չիկայ : մարդ փնտոեց բայց ի զուր-
սկսաւ դողդղալ և պոռալ :

—Վայ գլխուտ, ինչ պիտի ընեմ, եթէ հոռ
լերան մարդիկ և վայրի կատղած գաղաններ վը-
րաս յարձակին :

Ռոպէնսոն վոխով մը լեցուեցաւ, և անշարժ
մնաց . ներսի ջերմութիւնը պաղեցաւ և սարսա-
փիւ մտանուեցաւ : Յանկարծ սաստիկ ծարաւ մը
զգաց, ասոր վրայ սիրտ տուաւ, սկսաւ ասդին
անդին իյալ ջուր փնտոելու համար : Բաղդէն,
քիչ մը հեռուն յստակ ջուր մը գտաւ, խմեց և
ծարաւը անցուց չնորհակալ բլլուսի Աստուծոյ :
Թէեւ բան մը կերած չէր բայց անօթումիւն չէր
իմանար, վախ և տանջանք ախորժակը զոցած
էիր : միայն հանոչիլ կ'ուզէր : Հոգ կ'ընէր թէ
զիշերը ուր պառկի . կը վսխնուր որ գաղանները
և լերան մարդիկ զինքը ուտեն : Սկսաւ ամեն
դի երթալ . ո'չ բնակարան կար, ո'չ խրճիթ և ո'չ
ալ քարանձաւ . ուստի սկսաւ լալ և հառաջել

անմիսիթար : Իրիկուն եղաւ . ճարահատ մտածեց
թոշուններուն նմանիլ և անռնց պէս ծառերուն
վրայ բնակարան չինել . յանկարծ ծառ մը տեսաւ
արուն ճիւղերը թէ բազմաթիւ էին . և թէ իրու ,
ուստի փաթթուեցաւ և ծառը ելաւ , աղօթեց
Կւտուծոյ , նսուաւ ծառին վրայ և յանկարծ սկսաւ
շնորալ :

Ի՞ր նայց երեւակայութիւնը խռոված ըլլալուն ,
քոյլոր գիխուն եկածները երազը եկան . զը տես-
նէր ալիքներուն լեռնացումը , նաւին փարատի-
ւը , ընկերներուն խղդուիլը . կը տեսնէր ծնողքը
որոնք կարօտալիր իրեն կ'սպասէին և զինքը կը
փնտոէին : Այս պակուցիչ երազները զինքը քրր-
տինքով ողողեցին . յանկարծ սասսափահար պո-
ռաց . առհա ե՛ս , ահա ե՛ս , հո՛ս եմ սիրելի ծնողք
իմ : Ասպէս պոռալով քունին մէջ՝ թեւերը բա-
ցաւ որ ծնողացը փաթթուի , և ահա ծառէն վար
ինկաւ : Բայց բարերադդաբար ծառին վրայ քը-
նացած տեղը գետնէն շատ բարձր չէր , և ինկած
աեղը յատ խոտ գտնուելուն չի մնասունցաւ ,
միայն ինկած կողմը ցացուց որ ոչի՞չ էր բազ-
գատմամբ երազին մէջ քաշածներուն :

Ռոպէնսոն նորէն ծառը ելաւ շուլլուելով և
մինչեւ առտու հոն մնաց : Առտուն սկսաւ մըտ-
ժրաալ ուտերիքին վրայ . հոն չի կար ոչ հաց , ոչ
միս , ոչ ընդեղէն և ոչ ալ կաթ : Եթէ ըլլար իսկ ,
կեր սկուր եփելու համար ոչ կրակ կար և ոչ ալ
պոռւկ : Անպտուղ ծառեր սիտին կային , կար նաև
տեսակ մը ծառ որ կը կոչոի գամբէշ : Այս ծա-
ռին փայտը երա ջուրը ճգես կարմիր ներկ մը ա-
ռաջ կուգայ : Արգէն կղզին կաւոտ ըլլալով խիստ

անքեր էր : Սաստիկ տաքը և խօնաւութիւնը այն-
պէս մը ապօկանած էր օգը որ ամէն բան շուտով
կը խաթարուէր . այնքան վատ էր տեղւոյն մթնա-
լորաք . կենդանիին սատկիլը և հոտիլը մէկ կ'ըւ-
լար :

ՍԱՐՍԱՓԷՆ ՎԵՐՋ ԱՆՕԹՈՒԹԻՒՆ

Ռոպէնսոն անօթութենէն սկսաւ ստոտիկ
նեղուիլ : Ասղին անդին դիմեց բան չի գտաւ ու-
տելու , սական փոխանակ յուսահատելու , ուժ
առաւ . ելաւ , վազեց զանազան ճամբանէր . բայց
ի զուր , յոզնեցաւ և կիսամեռ ինկաւ անօթի , ե-
րեսը հողին տուած սկսաւ արտասուել և ըսել .

—Երանի թէ ծովը խեղդուած ըլլայի քան
թէ ասանկ խեղճ ու անօթի մեռնէի : Այսպէս երբ
յուսահատ մահուան կը սպասէր . յանկարծ աե-
սաւ ծովի թոշուն մը որ ձուկ մը բռնած կ'ու-
տէր . Ռոպէնսոն ի տես այս պատկերին Նախախ-
նամութեան վրայ յոյս դրաւ . վերուժովցած նո-
րէն փնտութիւն ելաւ . վերջապէս աւագին վը-
րայ տեսաւ ոստրէի աման մը . ուրախութեամբ
վազեց ողջ ոստրէ փնտուելու և իրօք մէկ քանի
ոստրէ գտաւ որոնք ծովուն մաերնթացութեան
պահուն աւագին վրայ բերուած էին և տեղատուն
ութեան պահուն հօն մնացած : Ռոպէնսոն կերաւ
անոնցմէ . թէև գոհ մնաց բայց ուրախութիւն
չզգաց , որովհեաեւ չի կշտացաւ :

Կէս կուշտ կէս անօթի սկսաւ նոր բնակարան մը
հոգալ , ծառի բնակարանէն գոհ մնացած չըլլալով .
բայց գործիք եւայլն չունէր որ բնակարան չինէ .

Նթէ ծառին ճիւղերէն խրճիթ մը շինէր, իրաւթէն օձերէն կ'ազատէր, բայց կատղած գազաններէն չէր կրնար ազատիլ. հրացան ալ չսւնէր որ ինք-զինքը պաշտպանէր. իրր զէնք երկու ձեռքերը միայն ունէր զինքը պաշտպանող։ Շատ մտմտաց բայց ճար մը չի գտաւ բնակարոն շինելու հա-մար. նորէն յուսահատեցաւ։ Նորէն սոսկումով համակուեցաւ. երեւակայութեան առջեւ եկան վայրի գազանները. այշափ տարուեցաւ արհաւ-րաւից երեւակայութենէ որ՝ աչքին կատղած գա-զան մը երեւցաւ, որ բերանաբաց պատրաստ կը սպասէ զինքը յ-փշտակելու, իրին այնպէս թուե-ցաւ թէ գազանը զինքը պիտի փարաաէ. Ռո-պէնսոն այլայսած գետին ինկաւ և գոչեց.

— Հայր իմ, մայր իմ, ուր էք։

Քիչ մը ատեն այս վիճակին մէջ մնաց։ Յե-տոյ սական վերսոին սթափեցաւ. նորէն ինք-զինք նախախնամութեան յանձնեց և մանկու-թեանը մօրմէն սովորած յուսադրիչ երգ մը սկսաւ երգել և ասդին անդին պտտի։ Ռոպէնսոն մին-չեւ այն ատեն չէր գիտեր թէ ինք Ամերիկայի որ կողմը կը գտնուի. Կղզի՞ի մէջ թէ ցամաքի գրայ եր գտնուի։ Հեռուն յեռ մը տեսաւ. դէպի լեռը զնագ անպտուղ ծառերը դիտելով։ Հազիւ հազ բարձրացաւ այդ յերան գագաթը ուրեմն ոի տելով հասկցու թէ ինք կը գտնուի կղզիի մը մէջ. ուրիշ ցամաք չի տեսաւ բացի մէկ երկու մանր կղզիներէ։ Նորէն սրտաբեկ թեւերը եր-կինք բարձրացուցած սկսաւ աղաղակել։

— Ո՞ւ թշուառութիւն, ալ յայտնի եղաւ որ ես կատարելապէս զրկուած մըն եմ, այլեւս այ-

անմարդաբնակ և անտպատ կղզիէն դուրս չեմ
կրնար ենել . և սակայն ես օրժանի եմ այս
չարչարանքին . ինչ որ ըրի իմ ձեռքովս ըրի . ո'վ
Աստուած , արդար է քու դատաստանդ . յանցան-
քը իմօ է :

Ռոպէնսոն այսպէս թախճալից և անշարժ
ընդերկար սպալելէ վերջ նորէն յուստհատեցաւ ,
խորհելով որ Աստուած է ամէն մարդու ամենո-
քարի հայր՝ գթած և ամենակարող տէրը , որ ա-
մէն տեղ ներկայ գտնուելով կը մխիթարէ :

Ոյս մտածումները նոր ոգի մը ներշնչեցին
Ռոպէնսոնի . ներքին այնպիսի ուժ մը զգաց որ
մէկէն ելաւ և լեռանը չօրս դին շրջեցաւ բնա-
կելու տեղ մը գտնելու համար . վերջապէս փոք-
րիկ լեռ մը դտաւ . լերան կողին վրայ աեսաւ
անձաւ մը բերանը բաւական նեղ : Ռոպէնսոն ե-
թէ քարտկօփի կուան մը ունենար պիտի կրնար
այդ անձաւը վերածել բնակարանի . բաց ինչ ո-
գուտ որ ո և է զործիք չունէր :

Երկար ժամանակ խորհելէ վերջ ուսիի նը-
ման ծառերուն ճիւղերը տուաւ ու լերան կողին
վրայ գտնուող ծակին առջեւ սկսաւ տնկել բո-
լորածեւ մէկ մէկու մօտ , նկատելով որ այդ ճիւ-
ղերը չուտով կ'առնին և կ'աւոճանան : Ուրա-
խութիւնը չափ ու սահման չունեցաւ երբ տե-
սաւ որ լերան կողէն վճիտ ջուր մը եր վազէր ,
գնաց լաւ մը խտեի . արդէն տաքէն սաստիկ ծա-
րաւցած էր : Բնակարանի շինութեան համար գե-
տինը փորելով և ծառերուն ճիւղերը կտրելով
կազիւ թէ հինգ վեց ճիւղ տնկած էր իրիկուն ե-
ղաւ : Անօթութիւն զգաց . սւատի ծովեզը իջաւ

քանի մը ոստրէ գտնելու և ուսաելու։ Բայց չի գտաւ։ — վասնզի մակընթացութեամբ ծովը բարձրացած էր։ Սահպուեցաւ անօթի պառկիլ այս անգամ ալ նոյն ծառին վրայ, որովհետեւ բնակարանը տակաւին տւարտած չէր։

Եւ որովհետեւ առջի գիշերները շատ նեղութեամբ կը քնանար ծառին վրայ, գուլպային կապերը քակեց և ոտքերը ծառին կապեց և կը ռակն ու հաստատուն ճիւղերու կոթնցուց որպէս անկողինի. յանձնեց ինքզինքը նախախնամութեան և հանգիստ քնացաւ մինչեւ առտու։

ՌՈՊԵՆԱԾՈՆ ՈՒՏԵԼԻՔ ԿԸ ԳՏՆԵ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԱԳԵՑ Կ'ՅԱԼԱՅ

Ռոպէնածոն Հոկտ. Զի առտուն ծովեզը գնաց, քանի մը ոստրէ ժողվեց և դարձաւ իր գործին. բայց այս անգամ ուրիշ ճամբէ եկած ըլլալով ճամբուն վրայ ծառ մը տեսաւ, վրան խոշոր պըտուղներ կային. ծառին վրային հատ մը ձգեց. նայեցաւ որ եռանկիւն ձեւով ընկոյզ էր՝ պզտիկ աղու մը մեծութեամբ։ Վրայի կեղեւը կանեփի թելի պէս փաթթուած էր. երկրորդ կեղեւը կը ըստի պատեանին պէս կարծր էր և կրնար ծառայել իրեն որպէս տփսէ։ Այս կեղեւը այնքան ընդարձակ էր որ Ամերիկայի մանր կտպիկները որոնք սակուեն կ'ըսուին, կրնան մէջը բնակիլ իրենց երկայն պոչովը, մէջի ընկոյզը կամ միօք պարարտ և անուշ հիւթ մըն էր, իսկ մէջի պարագ տեղն ու համեղ կաթով լեցուն էր։ Ռոպէն-

պէնսոն այդ Տօֆօրիկ ըսուած ծառին պտուղէն
հատ մը վար ձգեց և կերաւ. բայց իր անօթու-
թիւնը չանցաւ. հատ մըն ալ ձգեց ան ալ կերաւ։
Ռոպէնսոն թէեւ լաւ մը կշտացաւ բայց դարձեալ
ծովեզր գնաց, ինախազգուշութիւն, քանի մը հափ-
ոսարէ ժողվեց ուտելու համար։ Վերադարձաւ ու
նորէն սկսաւ բնակարանի շինութեան։ Ծովին
քով մեծ խեցի մը գտաւ, զոր իբր բրիչ գործա-
ծեց։ Քիչ ժամանակ վերջ ծառ մը տեսաւ որուն
կեղեւներուն վրայ կանեփի թելերու նման թելեք
կախուած էին. քննեց, զննեց որպէսզի օգտա-
գործէ այդ թելերը. ծառին վրայէն այդ թելերը
փրցուց, զիրար կապեց և ջուրը դրաւ որպէսզի
կտկուղնան. քանի մը օր վերջ ջուրէն հանեց և
տեսաւ որ կակտողցած էին. արեւը դրաւ զա-
նոնք, աւելի կակտողցան. չորնալէն վերջ փայտով
սկսաւ ոլորել կանեփի պէս, ուզածէն աղէկ եղաւ։
Այդ փորձէն վերջ շատ մը չուաններ պտարաստեց
թէեւ կոշտ, իր գտած խեցին չուանով կապեց
մարդակի մը ծայրը և ըրաւ պատուական գոր-
ծիք մը՝ պարտիզաններուն փետատին նման։
Այս անգամ աւելի դիւրութեամբ սկսաւ իր բն-
կարանը շինել ծառ ծառի քով տնկելով. որպէսզի
իր բնակարանը աւելի ամրապնդէ, բոլորաձեւ-
տնկած ծառերուն ուղղութեամբ տւելի մեծ շըր-
ջանտկով ծառեր և անկեց քով քովի։ Իրիկուն

առաջու իր անկած ծառերուն ջուր կուտար մօաը
գտնուած ջուրէն զոր կը կրէր իր գտած պտու-
ղին կճեպներովը : Ծառերը քիչ ատենէն սկսան
կանանչնալ և ուոճանալ : Բնակարանի աշխա-
տութիւնը աւարտելէն բաւական վերջ սկսաւ ա-
ելի հաստ չուաններ պատրաստել : Այդ չուան-
երով սանդուխ մը շինեց դիւրաւ ելեւէջ ընելով
բնակարանը մտնելու համար ծառերուն վե-
րեւէն , վասնզի կը մտածէր որ իր շինած բնա-
կարանին դուռ չինէ . և այն բաց տեղը զօր թո-
ղած էր կը մտածէր ծառեր անկելով գոցել : Շի-
նած սանդուխը բնակարանին վերը գտնուող պըզ-
տի լերան վրայ գտնուած ծառին կապեց և սկսաւ
իր բնակարանը մանել ու ելնել այդ չուանէ սան-
դուխով : Ուոպէնսոն այդ բնակարանը առժամեայ
նկատեց և սկսաւ քարայրին նեղ ծակը մեծցնե-
լու վրայ խորհիլ : Կացինի ձեւ սուր քըր մը գը-
տաւ , տեսաւ որ քարը ծակ մը ունէր , այդ քա-
րին ծակէն կոթ մը անցուց . կոթին մէկ ծայրը
քարին , իր շինած չուանով , լաւ մը ամրապնդեց .
Կացինը պատրաստ էր : Նորագիւտ կացինին վը-
ս փորձ կատարեց . զարկաւ ծառին , ծառը
արեցաւ և վար ինկաւ : Գործիքը աղէկ պատ-
րաստուած էր և իրեն համար հազար ոսկի կ'ար-
ժէր : Քարերուն մէջ գտաւ նուև ուրագանման
քար մը որ կրնար իրեն իբրեւ դուր ծառայել :
Այս գործիքներով Ուոպէնսոն կրցոււ քարայրին
ծակը մեծցնել և տպակով բնակարան մը շինել .
« անկած ծառերը եղան իրեն համար պատնէշ
ը : Նախապէս հաւաքած և արեւին տակ չօր

ցուցած խոտերով իրեն համար անկողին պատ-
րաստեց։ Ութը գիշեր ծառին վրայ պառկելէ
վերջ անցաւ իր նոր պատրաստած բնակարանը։
ուզածին պէս ռաքերը փռեց և հսնգիստ պառ-
կեցաւ. այլեւս սկսաւ հանգիստ քուն քաշել։ Իր
աշխատութիւնները աւարտելէ վերջ կիրակի ս
Ռոպէնսոն չաշխատեցաւ. և աղօթքով սու-
պահեց ամբողջ օրը։ Ծունկի եկած խնդրեց Աս-
տուծմէ որ իր մեղքերուն թողութիւն տայ և
մխիթարէ իր ծնողքը։ Ռոպէնսոն առաջադրեց
նաև որ միշտ բարի ըլլայ և հաւատարիմ մնայ
որդիական հնազանդութեան մէջ։ Ռոպէնսոն
զգաց թէ՝ Աստուած նախատեսելով՝ խեղճութեան
մէջ կը ձգէ մարդը որ համբերութեամբ առաքի-
նի ըլլայ, ինչ որ ընէ Ան միշտ մեղի համար բարի
է. և եթէ երբեք անիկա մեզի չարիք կը զրկէ,
բարկութենէն չէ՝ հապա ողորմութենէն։ Վասնզի
Ան գիտէ թէ մենք կարօտ ենք բարի ըլլալու։

ՌՈՊԷՆՍՈՆ ՕՐԱՑՈՅՑ ԿԸ ՊԱՏՐԱՍՏԵ

Ռոպէնսոն օրերուն կարգը չի մոռնալու հա-
մար, և մասնաւորապէս կիրակին որոշելու
մար չորս ծառ որոշեց, որոնք մէկմէկու
տնկուած ըլլալով իրարու միացած էին։ Էն հաստ
ծառին վրայ ամէն իրիկուն մէյմէկ գիծ կը քա-
շէր սուր քարով մը. նշան էր թէ՝ օր մը անցաւ
երբոր եօթը գիծ կ'ըլլար, այն ատեն քովի ծա-
ռին վրայ մէկ գիծ կը քաշէր որ կը նշանակէր
շաբաթ։ Այս երկրորդ ծառին վրայ երբոր չորս

գիծ կ'ըլլար, երբորդ ծառին վրայ զիծ մը կը
քաշէր որ տմիս կը նշանակէր, և երբ այս զի-
ծերը տասներկու կ'ըլլային՝ չորրորդ ծառին վրայ
կը նշանակէր, որ մէկ տարին կը լմնար: Եւ ո-
րովհետեւ տմէն տմիս մէկ չէ, որը երեսուն օր է,
որը երեսուն և մէկ, սկսաւ ձեռքին վրայ որոշել
անոնք. նախ ձեռքը գոցեց և սկսաւ համրել
ց ձեռքին ցից տեղերը ու փոս տեղերը մէկ մէկ
տմսու վրայ՝ լունուարէն սկսելով, այն տմիսներն
որ ցիցին վրայ կուդային երեսուն և մէկ էին,
անոնք որ փոսին վրայ էին 30, բացի փնտրուա-
րէն որ 28 օրէ, և չորս տարին անդամ մը 29 օրու
Բոլոր ամիսները որոշելու գործողութիւնը սկսաւ
ցուցամատին ցիցէն ոք յունվարն է, իսկ քովի փոսը
փետրուարը։ Կիրակի օրերը սուրբ պահելու հա-
մար այս բնական օրացուցին մեծ հոգ տարաւ։

ՌՈՊԷՆՍՈՆ ՀՈՎԱՆՈՑ ԿԸ ՇԻՆՔ

Ռոպէնսոն քոքոյ պառւղներուն մեծ մասը
որդէն կերած լմնցուցած էր, և ծովին եղերքն
ալ այնչափ քիչ ուստի կը գտնէր որ՝ իրեն չէր
բաւեր ապրելու. ուստի նորէն ուտելիքի վրայ
սկսաւ մտածել։ Վախսկոտ ըլլալուն հեռուներն
արև չէր ուզեր երթալ, գազաններուն և յեռնա-
շմակ մարդոց վախը զինքը կ'արգիլէր։ Սակայն
ստիպուած որոշեց հեռու տեղեր նրթու։ Բայց
արեւին ջերմութենէն ազտտ ըլլալու համար ու-
սիի ճիւղերը առաւ. իրարու հետ հիւսեց, բոլո-
րակ մը շինեց, մէջտեղը փայտ մը հասատեց
բարակ չուանով. յետոյ քոքոյ ծառին լոյն տե-

բեւները ժողվեց և ձուկի փաւշերով հաստատեց
բոլորակին վրայ և հովանոց մը շինեց։ Ռոպէն-
սոն ամէն սննդամ որ նօր բան մը կը շինէր կ'ը-
սէր ինքնիրեն։ «Ափսոս որ մանկութեանս առե-
անուս մնացի, մե՛ղք որ ժամանակս պարապ ան-
ցուցի»։ Եւ որովհետեւ բաւական առարկան՝
ունեցաւ, ստիպուեցաւ իր պատրաստած չուռննե-
րով ձկնորսի ուռկանի նման հիւսուածքով տոպրու-
մը շինել զանոնք մէջը պահելու համար։ Տոպրակը
բերանը հաստ չուանով մը կը կապէր և վիզէն կ'ան-
ցունէր։ Այս լաջողութիւնները իրեն մեծ ուրախու-
թիւն պատճառեցին քունը փախցնելու աստիճան։
Հետեւեալ օրը Ռոպէնսօն կանաւիս մութն ու-
լուսուն։ տոպրակը վիզն անցուց և մէջքը
չուան մը կապեղ, կոցինը թուրի տեղ մէջքը խո-
թեց, հովանոցն ալ հետը, սկսուկտրիճի պէս եր-
թալ։ Նախ և առաջ իր ծառին քով գնաց, մէկ
երկու ընկոյզ փրցուց տօպրակը դրաւ, ծավեզը
գնաց ոստրէ գտաւ և տոպրակին մէջ դրաւ նա-
խազգուշութեան համար։ Ի վերջոյ ջուրին քով
նստաւ նախաճաշ ըրաւ, վազուն ջուրէն կուշտ
ու կուռ խմեց և ճամբայ ելաւ։ Առաւօտուն
բեւածագին բիւրաւոր թուռններ զանազան
ծութեամբ և այլազան գոյներով սկսան։ Իրա-
առաւօտեան երգերը երգել ուրախ զուարէն էնթ։ Թը
չուններուն երգը, ծաղիկներուն բոյրը, զանչ
ցում մը առաջ կը բերէին բնութեան մէջը։ Ռ
պէնսօն ի տես այս սքանչելիքին սկսաւ նցա-
զան պատճառ փառաւորել խառնելով իր ձայնը թիւ ծա-
ռերու ձայնին։

Ռոպէնսոն գտղաններէն զախնալով չէր կըր-
նար շատ յառաջ երթալ . դիմացը ելած խիտ թու-
փերը և անտառները կտրելով իրեն ճամբար կը-
րանար ուր որ երթար , տեղւոյն ծառերուն ա-
մէնքն ալ անպտուղ էին : Բաւական քալեց բայց
րեն համար օգտակար բան մը չի գտաւ : Արդէն
շայդ կղզիները անմարդաբնակ ըլլալով ծառերը չի
եր տուելով անտառի վերածուած էին : Ռոպէնսոն
հոն հանդիպեցաւ նաև երկաթէ ծառի մը որ խիստ
կարծր ըլլալով երկաթ չի բանիր և ինք երկաթի
տեղ կը գործածեւի . հոն տեսաւ նաև ծառ մը
որուն փայտը քար կը կտրէր կարուելէ վերջ :

Տեսաւ որ ծառի պէս բարձրացած շատ մը
բոյսեր կային հեռուն : Ուզեց մօտէն քննել : Բոյ-
սերէն ոմանց վրայ ճերմակ , ուրիշներւն վրայ
կարմիր ծաղիկներ կային , իսկ ոմանք ալ կանանչ
մանր խնձորներ ունէին : Խնձորներէն հատ մը
փրցուց և խածաւ , բայց տեսաւ որ չուտուիր :
Բարկանալով՝ բոյսերը քաշեց հանեց . զարման-
քով տեսաւ որ արմատներուն վրայ զանազան
ձեւերով գունտեր կախուած էին : Խօրհեցաւ թէ
այդ գունտերը ըլլալու էին բոյսին պտուղը . խա-
ծաւ , շատ կարծր և անհամ էր : Ռոպէնսոն պիտի
ձգէր երթար , բայց մտածեց որ բանի մը օգուածը
երբ անմիջապէս հասկնալ կտրելի չըլլար , պէտք չէ
չէ անպէտ բան մը նկատել : Ուստի գունտերէն քանի
մը հատ տոպրակը դրաւ ու ճամբայ ելաւ :

Գունտերը գետնոխնձոր էին : Ռոպէնսոնի
ժամանակը Եւրոպայի անծանօթ էր տակաւին
գետնախնձորը , զոր Ամերիկայէն Եւրոպա մըտ-

ցուց Փրանսացի մը : Հետեւաբար Ռոպէնսոն չէ
զիտեր գետնախնձորին ինչ ըլլալը :

ՌՈՊԻՆՍՈՆ ՈՐՍՈՐԴ

Ռոպէնսոն զգուշութեամբ կը քալէր . հովի
ձայնէն , ծառերուն շարժելէն դող կ'ելլէր սիրտ
և վշխէն ձեռքը կացինին կը տանէր ինքնա-
պաշտպանութեան համար : Աղրիւրի մը քով հա-
սու , ուզեց հան ճաշել . ծառի մը տակ նստաւ
յանկարծ հեռուէն ձայն մը լսեց . սռսկաց , տե-
սաւ որ կենդանիներ խմբովին կուգային : Գաղան
չին անօնք , այլ ոչխարի նմանող վայրի տնա-
սուններ՝ ուղարի սապատ մը կռնակնին : Այս կեն-
դանիները լամա կ'ըսուին , որոնց երկայնութրւնը
5 ոտնաշափ է և բարձրութիւնը 4 : Հասարակօ-
րէն երկու ձոգ կը ձգնին : Բերուցիք ընտանեցու-
ցած են լաման , վրան համետ դնելով իշու կառ
կովի պէս կը գործածեն բեռ կրելու համար,
բուրդն ալ մանելով լաթ կը շինեն :

Ռոպէնսոն ուզեց անոնցմէ մէկը զարնել և
միսը խորովելով ուտել . ուստի ծառին ետին պահ-
ուեցաւ . յանկարծ գէր լամա մը մօտեցաւ և ծառին
քսուեցաւ : Ռոպէնսոն կացինով անանկ ուժով զար-
կաւ լամային վիզին որ մէկէն գետին ինկաւ :

Ռոպէնսոն միսը եփելու վրայ խորհիլ սկսաւ .
վասնզի ոչ աման , ոչ կրակ , ոչ հրահան , ոչ քար
և ոչ ոլ արեթ կար կրուկ պատրաստելու համար ,
լերան մարդոց ըրածը միտքը ինկաւ որ էր երկու
չոր փայտեր իրարու քսելով և շփելով կրակ .
պատրաստել : Ռոստի ուրախութեամբ լաման շալ-

կեց և իր բնակարանը տարաւ։ Ճամբան ութը լեմոնի ծառ տեսաւ որոնց տակը լեցաւն հասած լեմոններ թափած էին. անոնցմէ մէկ քանի հատ ժողվեց, և որպէսզի այդ վայրը չի կորսնցնէ նշան դրաւ։ Արդէն լեմոնը տաք երկրի բոյտի պտուղ ըլլալով այդ տեղերը շատ կար։ Իր բնակարանը դառնալէն վերջ, ոռւր քարով մը քերթեց լաման, և մարթը մեծ զգուշութեամբ բրեւին փոեց որ չօրնայ. վասնզի զիտէր որ իրեն շատ պէտք պիտի ըլլար՝ կօչիկները և գուլպաները լաւ մը մաշած ըլլալով։ Ռոպէնսոն զիտէր որ անոնցմով կրնայ ոաքի աման պատրաստել և հագուստ շինելով ձմեռը հագնիլ տաքուկ մնալու համար։ Թէեւ հոն երկու ամիսմիայն ձմեռ կ'ընէր, ան ալ ոչ այնքան ցուրաւ։

ՌՈՊԷՆՍՈՆ ԿՐԱԿ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԸ ՓՈՐՁԵ

Ռոպէնսոն լամային կաշին քերթելէն վերջ կտօր մը միս կտրեց խորովելու համար, ծառի մը ճիւղէն շամփուր մը պատրաստեց, և երկճիւղ փայտերէ ուլ երկու նեցուկ պատրաստեց և ծայրերը զետինը խօթեց դէմ դիմաց։ Մէսը անցուց շամփուրին և դրաւ նեցուկներուն վրայ։ Կրակ չի կար սուկայն, չորսած ծառէ երկու փայտ կըտրեց, սկսաւ իրար քսել. անանկ ուժով իրար կը քսէր որ քրտինքը ջուրի պէտ կը վազէր. սկիզբները չի յաջողեցաւ, վասնզի հազիւ. թէ փայտը տաքնալով պիտի բռնկէր, Ռոպէնսոն յօդնած կ'ըլլար եւ փայտը իսկայն կը պաղէր։ Ռոպէնսոն

հասկցաւ որ մտրդկային ընկերութիւնը եղած է իրերազնութեան համար։ Ռոպէնսոն բաւական աշխատեցաւ կրակ պատրաստելու համար, բայց ի զաւր, վասնզի լեռնցիներուն կրակ պատրաստելու եղանակին անտեղեակ էր։ Ռոպէնսոն այս անյաջողութեան վրայ չափաղաց տրամեցաւ եւ սկսաւ իր բնակարանին մէջ խոտէ տեղին վրայ գլուխը թեւին կրթնցուցած մտածել։ շատ անգամ կը նայէր միօհին վրայ որ հում ըլլալով չէր կրնար ուտել։ Այդ միջոցին ձմեռն ալ միաքը ինկաւ որ շատ մօտ էր։ կը մտատանջուէր թէ առանց կրակի ի՞նչ պիտի ընէ։ Սրտին կակիծէն վեր ցատկեց ելաւ որ ժուռ գայ եւ սիրտը բացուի, գնաց ջուրին գլուխը որ քոքոյին ամանով պաղ ջուր խմէ, ջուրին մէջ քիչ մը լեմոնի ջուր սխմեց, որպէս դեղ՝ արիւնը պաղեցնելու համար։ Խելքը միաքը միսին վրայ մնաց։ Լսած էր որ թաթարները, երբոր միս ուտել ուզեն, միսը կը դնեն իրենց ձիուն թամբին մէջ եւ հոն տաքցնելով կ'եփեն։

Նմանապէս կը մտածէր թէ՝ արդեօք ինքն ալ կրնա՞յ հնարք մը գանել փորձելով։

ՌՈՊԷՆՍՈՆ ԱԽԱՆՑ ԿՐԱԿԻ ՄԻՍ ԿԸ ԽՈՐՈՎԸ

Ռոպէնսոն շուտով նախապէս իր գտած կացինի քարին տեսակէն լայն քար մը գտաւ, անօր նման ուրիշ քար մըն ալ գտաւ. յետոյ երկու քարին մէջտեղ կտոր մը միս դրաւ ու ակսաւ դարնել անդադար իր քարէ գործիքովը.

վեց բոպէ չի քշեց վրայի քարը տաքցաւ . Ռոպէնսոն բաղխումը շարունակեց և տհա կէս ժամ չանցաւ , միսը թէ քարին տաքութենէն և թէ շարունակ զարնելէն անանկ կակուղցաւ որ կընար ուտուիլ : Թէեւ միսը խորովածի պէս համով չէր , սակայն Ռոպէնսոնի համար գեղեցիկ կերակուր մըն էր , որովհետեւ բաւական ժամանակ միս չէր կերած : Ռոպէնսոն կերաւ միսէն առանց տրտնջալու շնորհակալ ըլլալով Աստուծոյ , բայց որպէսզի աւելի համով ըլլայ քիչ մը լեմոնի ջուր լեցուց միսին վրայ : Կերակուրէն վերջ ոկրսաւ մտածել հագուստին համար , որոշեց որ մէկ քանի լամա զարնէ և մորթովը տաքնայ որովհետեւ ձմեռը մօտ էր : Այս որոշումէն վերջ փորը կուշտ գնաց իր տեղը պառկեցաւ և անուշ քունով մը քնացաւ :

ԿՂԶԻԻՆ ՄԷՋ ԱՌԱՋԻՆ ՓՈԹՈՐԻԿՔ

Ռոպէնսոն մինչեւ լոյս քնացաւ . առտունուշ արթնցաւ . լամա զարնելու համար պիտի երթար , բայց արգիլուեցաւ տեղատարափ անձրեւին պատճառաւ : Որոշեց որ անձրեւին դադրելէն վերջ երթայ . բայց անձրեւը փոխանակ դադրելու աւելի սաստկացաւ : Որոտում և կայծակ միեւնոյն ժամանակ սոսկումի պատճառ դարձան : Հստ Ռոպէնսոնի օրագրութեան այս անձրեւը ըսկըսու գալ հոկտ . 25ին : Արդէն այս երկիրներուն մէջ ամեն տարի , միակերպ ատեն տտեն , սաստիկ անձրեւ կուգայ և երբեմն սաստիկ փոթորիկներ

կ'ելլեն : Ռոպէնսոնի համար այս առաջին որո-
տումախառն տեղատարափը երկիրը սոսկալի կը
շարժէր և լեռներուն արձագանգը ահագնադղորդ
կը լուսէր շատ անգամ կրկնուելով :

Ռոպէնսոն անգիտակ այս բներեւոյթներուն
սաստիկ կը դոզար : Անիկա չէր զիտեր որ փո-
թորիկներն անգամ աստուածային բարիքներ են,
բնութեան մէջ մաքրագործում առաջ բերող և
կենդանիներուն ու բոյսերուն ուժ տուող : Այս
սարսափելի փոթորիկը մինչեւ կէսօր շաբունակ-
ուեցաւ : Ռոպէնսոն օթերեւութաբանական այս ե-
րեւոյթներուն պատճառներուն անգիտակ ըլլալով
կը կարծէր թէ Աստուած կ'ուզէ զինքը պատ-
ժել : Մինչեւ այդ ժամանակամիջոցը Ռոպէն-
սոն իր բնակարան-այրին մութ տեղը նստած,
ձեռքերը իրար կապած կիսամնո կը դոզար : Ա-
խորժակը գոցուած էր և սրտնեղ էր : Կը մտածէր
որ այլեւս առանց ծնողքը տեսնելու պիտի
կորսուէր զրկուած Ամենաբարին հոգածութե-
նէն : Այս մտածման մէջ էր երբ փոթորիկը դադ-
րեցաւ, անձրեւ ու որոտում մեզմացան : Յուսա-
դիր կացինը և տոպրակը առաւ . դուրս ելնելու
վրայ էր, յանկործ երեսի վրայ ինկաւ խելակո-
րոյս . զամնզի այդ վայրկենին սարսափելի փայ-
լակ մը փայլատակեց՝ երկիրը սաստիկ շարժե-
ցաւ, և ահագին կածակ մը զարկաւ այրին վրայ
գտնուած ծառին ու չարդ ու փշուր ըրաւ զայն
ահագին որոտումով մը : Վերջապէս Ռոպէնսոն
ինքինքին եկաւ և զդաց թէ ողջ է . վեր ելաւ.
տեսու թէ ծառին մէկ կտորը այրին առջեւ ին-

կած էր . տխրեցաւ , տեսնելով թէ իր սանդուխին յենակ ծառն է որ ջարդուփշուր եղած է :

ԱՍՏՈՒԱԾ ԿՐԱԿ ԿՈՒՏԱՅ ՌՈՊԵՆՍԹՆԻՆ

Ալ անձրեւ եւ որոտում բոլորովին դադրեցաւ . երբ լալով գուրս ելաւ , տեսաւ պայծառ երկինքը և Աստուծոյ փառք տեսաւ , բայց միենոյն ժամանակ ամչցաւ քիչ առաջ յուսահատած ըլլալուն համար : Այդ միջոցին տեսաւ որ ջարդ ու փշուր եղած ծառին արմատը բռնկած է կայծակէն :

Ի տես կրտկին Ռոպէնսոն խելքը գլխէն թըռուց . վասնզի կրակին այնչափ պէտք ունէր : Զգաց թէ Նախախնամութիւնն է որ իրեն այդ շնորհը ըրտծ էր , ուրկէ ինք զրկուած կը կարծէր : Ռոպէնսոն փառք տալով նատուծոյ ձեռքերը գէպի երկինք ուղղած ըսաւ .

— Ո՞վ կը համարձակի տրտնջալ Աստուծոյ գէմ , որուն ոչ խելք կը հասնի և ոչ ալ միտք :

Մանաւանդ ուրախութիւնը չափ ու սահման չունեցաւ երբ Աստուծոյ կողմէ զրկուած այդ կը-բակը տուաւ և ուրիշ փայտեր բռնկցուց :

Կրակին վրայ քանի կը նայէր , իրեն անգին գանձ մը կ'երեւար և աստուածատուր պարզեւ մը կը նկատէր : Այդ թուականէն յետոյ Ռոպէնսոն երբ կրակ տեսնէր կ'ըսէր . «Աստուած ինձի պարզեւեց կրակը» :

Անցեալ օր Ռոպէնսոն քարով ծեծած միուր երբ առանց տղի կերաւ , այնքան չի դըժուհնեցաւ . բայց խօրոված միսին համար զնաց ծու-

ու ջուր բերաւ քոքոյին ամանովը և լեցուց խո-
րովածին վրայ պէտք եղածին չտփան երբ ձեռքով
կտոր մը փրցուց խորոված միսէն զմայլելի համ մը
զգաց և չափազանց ուրախացաւ, վասնզի չորս
շաբաթ կար որ եփած միս կերած չէր, և բնաւ
յոյս ալ չունէր որ այս կերպ համեղ կերակուր մը
պիտի ուտէ: Կշտանալէ վերջ մտածեց միշտ կը-
րակը վառ պահել: Վախցաւ որ կրնարիկրակը անձ-
րեւէն մարիլ. բնակարանը ընդարձակ չէր որ կը-
րակը հոն վառէր, մանտւանդ որ մօւխն ալ զին-
քը պիտի տանջէր: Կրակը վառ պահելու համար
բաւական ժամանակ ըղեղը տանջելէ և պահ մը
իր բնակարանին չուրջ պատկելէ վերջ Ռոպէնսոն
տպառաժի մը հանդիպեցաւ. մտածեց որ կրակ
վառելու յարմար տեղ մը կրնայ ըլլալ ան. ուս-
տի բրիչովը ապառաժին տակը փորեց, ևոր-
պէսզի պատով դօցէ այդ վառարանը, մօտերը
գտնուած կաւտ հողերէն աղիւսներ պատրաս-
տեց և դրաւ արեւին տակ օրպէսզի չորնան:
Սպասելով աղիւսներուն չորնալուն բնակարան
վերադարձաւ և մնացած խորոված միսը ամբող-
ջովին ուտել որոշեց. աշխատութենէն չափ-
զանց անօթեցած ըլլալով:

ՌՈՊԷՆՍՈՆ ԸՆԿԵՐ ԿԸ ՓՆՏՈՒԻ ԵՒ ԱՌԱՆՉՆՈՒԹԻՒՆԸ Կ'ՈՂԲԱՅ

Նոյն օրը ուզեց ինքնիրեն պատիւ բնել ա-
ւելի կերակուրով մը. սեղանը գրաւ մէկ քոքոյ
ընկոյզ:

Այս անգամուան կերակուրը ունելի փառաւոր եղաւ. սակայն Ռոպէնսոն կ'ըսէր իւրովի սրտանց հառաջելով կէս մը ուրախ կէս մը տրտում:

—Ա՞հ, իսկապէս երջանիկ պիտի ըլլայի եթէ ինծի սեղանակից ընկեր մը ունենայի, հոգ չէ թէ ան ողորմելի և մուրացիկ ըլլար, ծեր կամ երիտասարդ ու պատանի, միայն թէ ըլլար մէկը որուն հետ խօսէի, պատասխան տայի ու պատասխան առնէի: Եթէ անասուն մը, շուն մը կամ կատաւ մը ունենայի խիստ բաղդաւոր պիտի համարէի ինքզինքս. մինչդեռ հիմա առանձին մնացած եմ. իբր թէ ես միս մինակ ստեղծուած ըլլայի աշխարհիս վրայ:

Այս մտմառւքներէն վերջ յանկարծ միտքը եկաւ առջի ժամանակը որ առեն ուրախ զուարթ ընկերներուն հետ կը խաղար: Յիշեց որ ինք իր ընկերներուն հետ շատ սիրով չէր վարուէր, և համօզում գոյացուց որ մարդուս երջանկութիւնը ընկերութեան մէջ բազմութեամբ ապրելն է: «Ո՞հ երանի թէ, ըսաւ ան, նորէն մանուկ ըլլայի, որքա՞ն սիրով, ինչպիսի ուրախութեամբ և քաղցրութեամբ ընկերութիւն մը պիտի ընէի իմ ընկերներուս և ուրիշներուն հետ. քանի սիրով և համբերութեամբ պիտի տանէի անոնց թերութիւնները, սէրս և գութո ամէն մարդոց պիտի յայտնէի, ամենքը պիտի պատուէի, ամենուն ալ ծառայ պիտի ըլլայի. ո'վ Տէր, ես ինչո՞ւ համար չի գիտցայ յարգել բարեկամութեան մեծութիւնը, ուռո՞դ, այն երջանիկ օրերը հեռացան ինձմէ:» Ռոպէնսոն երբ այսպէս արտամալից կը խոր-

հէր, դուրս նայեցաւ յանկարծ՝ տեսաւ որ բը-
նակարանին դրան մէկ կողմը մամուկ մը ոստայն
կը չինէ. սկսաւ ուրախանալ թէ գոնէ կենդանի
մը կայ քովը : Միտքը դրաւ որ ամեն օր ճան-
ճորսութեան ելնէ և բոնած ճանճը մամուկին
այս, խօրհնելով որ մամուկը, տեսնելով իրեն ե-
ղած այս օգնութիւնը, չի պիտի վախնայ իրմէ և
պիտի ընտանելանայ իրեն :

ՌՈՊԵՆՍՈՆ ՈՍԿԻ ԿԸ ԳՏՆԷ

Հետեւեալ օրը, առառուն կանուխ օդը անձ-
շեւէն զովացած ըլլալով շափ զուարճալի էր ա-
մեն բան : Ռոպէնսոն չուզեց պառկած մնալ, և
անօգուտ ժամանակը անցնել, առաւ բրիչը աղիւս
շինելու գնաց : Երբ բրիչը գետնին զարկաւ,
կարծր բանի մը հանդիպեցաւ և քիչ մնաց որ
կոտրէր : Երբ փորեց գետնէն հանեց այդ կարծր
բանը, առաւ որ զուտ սսկիի մեծ կտոր մըն է :
Զարմացաւ մնաց : Ոսկիի կտորը այնքան մեծ էր
որ եթէ կտրատուէր հազարաւոր ոսկի կ'ըլլար :
Թէեւ Ռոպէնսոն հարստացաւ, բայց ինչ օգուտ
որ հսն բանի մը չէր ծառայէր այդ հարստու-
թիւնը : Այդ հարստութեամբ չէր կրնար իրեն
պէտք եղած բաները հոգալ, ոչ կրնար տուն շի-
նել, ոչ կտոք ու ձիեր գնել, ոչ ծառաներ ունե-
նալ, և ոչ ալ կենդանի մը, նոյնիսկ կապիկ մը
գնել :

Ռոպէնսոն փոխանակ ուրախանալու այս գան-

ձին վրայ, իբր ոչինչ քան մը սրտնեղելով վերցուց նետեց ըսելով.

—Գնա՛ հողին տակ մտիր, ոզորմելի հանք, քեզի համար տյնչափ մարդիկ զո՞ն կ'ըլլան. քեզի ցանկանալով կը ջարդուին անարգանքով ու ջարշարանքով։ Քեզի պէտք չունիմ ես, ո՞հ, եթէ քու տեղդ կտոր մը երկաթ գտնէի աւելի լաւ էր, գո՞նէ անօվ դանակ մը կը շինէի. գնա՛, հողին տակ, երանի թէ դուն, ինծի պէտքցու ուրիշ բան մը ըլլայիր։ Եթէ քանի մը գամ, և մէկ գործիք տային ինծի, շատ սիրով կուտայի այս սսկին։

Ռոպէնսոն անգամ մըն ալ այդ ոօկիին չնշյեցաւ որչափ ատեն որ այդ տեղէն անցաւ։

Ռոպէնսոն նմանեցաւ Եզովրոսին աքաղաղին որ մարգարիտ գտաւ ու մէկդի նետեց ըսելով թէ աւելի աղէկ էր հատ մը գարի գտնէի քան այս մարգարիտը։

Ռոպէնսոն երբ իր բնակարանը դարձաւ, արեգակը ծովին մօտենալով մարը կը մտնէր. լուսինն ալ անանկ գեղեցիկ ծագած էր ծովուն վըրայ որ Ռոպէնսոն զմայլելով չէր ուզեր հեռանալ այդ անսարանէն. ուստի երկար ատեն կեցաւ և զուարճացաւ նոյնիսկ չուզեց գիշերը քնանալ։ Յետոյ գնաց կրակը նայեցաւ թէ լաւ կը վառի՞, քիչ մըն ալ փայտ դրաւ որ չի մարի ու գնաց պառկեցաւ հակառակ իր կամքին։

ՌՈՊԵՆՍՈՆ ԿՐԵԱՑԻ ԵՒ ԼԱՄԱՑԻ ՄԻՍ Կ'ՈՒՏԾԵ

Այս կղզին որովհետեւ սաստիկ տաք կ'ըլլայ Ռոպէնսոն առտուները կանուխ կ'ելլէր և գործի ետեւէ կ'ըլլար . և իրիկունն ալ ուշ գործէն կը դադրէր : Դիշերանց ելաւ նորէն փայտ դրււ կը- բակին վրայ . և առջի օրէն մնացած կէս քոքոյ ընկոյզ կերաւ . վերջը ուզեց լամային մսէն չամ- փուրը անցրնել և խորովել , բայց միսը սաստիկ տաքէն հոտած էր . միսը նետեց և նոյն օրը ա- ռանց միսի անցուց :

Կաւին տեղը երթալու պատրաստուեցաւ ա- ղիւթ շինելու համար : Երբ տոպրակը ձեռքը ա- ռաւ տեսաւ որ տակը քանի մը գետնախնձոր մը նացած էր , հտսկնալու համար թէ եփելէ վերջ ինչպէս բան կ'ըլլայ . զանոնք մոխիրին մէջ թա- ղելէ վերջ գնաց գործին : Հոն մեծ ջանքով վա- ռարանին պատին համար պէտք եղածին չափ ա- ղիւսներ պատրաստեց :

Յետոյ գնաց ծովուն մօտ ոստրէ ժողվելու . թէեւ խիստ քիչ գտաւ , բայց երբ սարսափելի մեծութեամբ կրիայ մը գտաւ , շատ ուրախացաւ : Կրիային միսէն թէեւ ինք կերած չէր , բայց լսած էր որ ան խիստ համով և առողջարար է : Ռո- պէնսոն կերպով մը բռնեց կրիան շալկեց՝ և կա- մաց կամաց տարաւ իր քնակարանը , և կացինո- վը քոնի մը անգամ զարնելով մեռցուց և միսը տմանին մէջէն հանելով սկսաւ խորովել : Երբոք շամփուրը կը դառնար , մտածեց որ մնացած միսը չի հոտելու համար պէտք է աղել . բայց աղ չի

ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

— 51 —

կար : Ուստի կրիային պատեանը որպէս տաշտ գործածեց : Տաշտը ծովի ջուրով լեցուց և միսն ալ մէջը դրաւ և ըստաւ .

— Ահ , երանի թէ՝ կտոր մը հաց - ունենայի և միսին հետ ուտէի : Մանկութեանս ցամաք հաց ուտել չէի ուզեր , և երբեմն պանիր ու կտրագ կ'ուզէի որ միտեղ ուտեմ , ով . յիմարութեանս , հիմա կտոր մը սև հաց ալ չեմ կրնար գտնել . այն սեւ հացէն զօր մեր պահապան շանը համար կը շինէինք . երջանիկ պիտի ըլլայի եթէ այդ հացէն գտնէի :

Երբ այսպէս սրտմաշուքի մէջ կը մնար յանկարծ միտքը ինկաւ մոխիրին առկ թաղած գետնախնձորը . բացաւ մոխիրը , տեսաւ որ քարի պէս պտուղները կտկուղցեր էին և անուշ հոտ մը կը բուրէին : Կերաւ խնձորի պէս . շտա անուշ էր . որոշեց որ անկէ վերջ հացի տեղ ուտէ գետնախընձորը : Կերակուրը ուտելէն վերջ քիչ մը պառկեցաւ իր տեղին վրայ և սկսաւ իր ընելիքներուն վրայ մտտծել : Խորհեցաւ վառարանը այնպէս մը շինել որ թէ միս կարենայ չորցնել և թէ ապուխտ : Ստկան տակաւին աղիւսները չորցած չէին որ կարենար վառարանին շինութիւնը աւարտել :

Երբ այսպէս կը մտտծէր , յանկարծ միտքը ինկաւ որ քանի մը ողջ անասուն բռնէ , սնուցանէ և ընտանեցունէ , որպէսզի անոնց հետ ընկերակցաբար ապրի : Ուստի որոշեց մէկ քանի լամա ողջ ողջ բռնել . լամաները հեղահօգի կեն-

Դանի ըլլալով կրնային ողջ ողջ բռնուիլ թէեւ,
բոյց շտո դժուար էր այդ բանը ընել անկար
Ռոպէնսոնին համար. սակայն ամէն ջանք ըրաւ
որպէսզի այդ բանին յաջողի. լամա որսալու հա-
մար հնարքին վրայ երկար ժամանակ մտածեց.
յանկարծ չուանը ոլորելով թոկարդ մը պատ-
րաստել որոշեց, որպէսզի լամաներուն անցած
տեղը ծառին տակ պահուելով, եթէ անոնցմէ մէ-
կը մօտենայ հոն՝ չուանը վրան նետէ, գլուխը ան-
ցընէ: Այս մտածումը ի գործ դրաւ և անմիջա-
պէս թոկարդը շինեց:

Լամաներուն անցած տեղը բաւական հեռու էր.
ուրկէ ջուր խմելու կ'երթային և չէր դիտեր թէ՝
անասունները իրիկուան կ'անցնէին. ուստի որոշեց
յաջորդ օրը երթալ, և նոյն օրը սկսաւ ճամբու
պաշարը պատրաստել. շտո մը գետնախնձոր հա-
ւաքեց, անոնցմէ մէկ քանի հատ մոխիրին տակ
թաղեց որեփին: Յետոյ ևեծկակ կտոր մը կրիային
միսէն առաւ առտուան և իրիկուան համար և ծովու
ջուրով լուաց: Յետոյ փոս մը փորեց՝ բան պա-
հելու տեղ շինեց. և հոն պահեց աղած կրիային
միսը, նաև խորոված միսին կէսն ալ հոն դրաւ ի-
րիկուան ուտելու համար. փոսին վրան ալ ճիւ-
ղերով լաւ մը դոցեց:

ՈՂՊԻՆՍՈՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՒ ԾՆՈՂՔԸ ԿԸ ՅԻՇԷ

Կերտկուրը ուտելէ վերջ զրուանք ընելու.
համար ելաւ ծովուն քով գնաց ժուո գալու ծո-

վեզերքը զով հով մը կը փչէր ։ Ռոպէնսոն ահա-
գին ովկիանոսին վրայ նայելով կը զուարձանար ,
գիտելով ալիքներու տատանումը :

Երբ այդպէս կը դիտէր հորիզոնը , յանկարծ
հայրենիքը և ծնողքը միտքը ինկան . սկսաւ լալ
ըսելով .

— Արդեօք հիմա ի՞նչ կ'ընեն իմ խեղճ ծը-
նողքս . ո՞հ ով դիաէ ի՞նչ դառնութեամբ իրենց
օրերը կ'անցընեն , ա՞հ արդեօք որքան կ'ողքան
իրենց զաւկին վրայ . ո՞հ , այս ամբնուն պատ-
ճառը ես եմ , Ո՞վ բարի հայրիկ , և սիրելի մայ-
րիկ . ա՞հ ներեցէք ինձի , կ'աղաչեմ , ներեցէք ձեր
անբաղդ և ողօրմելի զաւկին , որ այնչափ վշտա-
ցուց ձեզ : Դուն ալ , ով երկնաւոր հայր , ներէ ,
թողօւթիւն առւր մեղքերուս . դուն որ իմ միակ
պաշտպանս ու ռապաւէնս ես :

Ռոպէնսոն բոլորովին յուզուած , գետին ին-
կաւ երեսի վրայ աղաղակելով .

— Ո՞վ սաեղծող թագաւոր , թափէ վրաս երկ-
նային օրհնութիւնդ , ծնողացս մխիթարութիւն
շնորհէ , երջանիկ ըրէ զանոնք :

Քիչ մը ատեն ես լուռ կենալէ վերջ , ան-
գոմ մը աս արտասուալից երկինք նայեցաւ : Ռո-
պէնսոն քանի մը քայլ առնելէ վերջ ծառի մը
կեղեւին վրայ սկսաւ փորելով գրել հօրը և մօրը
անունները , վրան աւելցնելով հետեւեալ խօսքը .
«Ասուած ձեզ օրինե» . իսկ տակը «Ներեցէք ձեր
կորած զաւկին» : Ռոպէնսոն ջերմեռանդ սրտով
գրած անունները համբուրեց և արցունքով թըր-
ջեց :

Այս անօւնները և խօսքերը Ռոպէնսոն շատ
մը ծառերու վրայ զրեց : Գրեց նաև նոյն բանը
տին ծառին վրայ որ շարունակ կ'երթար աղօթք
ընելու : Այս յիշատակարանները ըրաւ որպէսզի
շարունակ յիշէ իր ծնողքը և վառ պահէ անոնց
յիշատակը : Ռոպէնսոն նոյն օրը ծովափը ժուռ
կուգար, ծով մտնալ և լուացուիլ որոշեց . հան-
ուելու պատրաստուեցաւ . տեսաւ թէ մինակ շա-
պիկը մնացած է . հագուստները շար ունակ հագ-
նելու մաշակ և թափած էին . շապիկն ալ այնքան
աղտոտած էր որ սեւցած քուրջ դարձած էր :
Ռւստի ծով մտնելէ յառաջ շապիկը լուաց և ծա-
ռին վրայ փոեց , ու ցատքեց ծով մտաւ : Ման-
կութեան ատեն լողալ սովորած ըլլալով լողալով
կը զուարճանար : Քիչ մը անդին ծովուն մէջ եր-
կընցած հողամաս մը , փոքր գլուխ մը կար , լո-
ղալով հոն գնոց , ցամաք ելաւ , տեսաւ որ մա-
կընթացութեան երնսէն ցամաքին վրայ շատ մը
կրիաներ , ոստրէներ և խեցիներ մնացած էին .
թէեւ անոնց այնքան պէտք չօւնէր , վասնզի բա-
ւական ուտելիք ունէր , բայց շատ ուրախացաւ :
Լողացած տեղը շատ մը ձուկեր կային , որոշեց
թոռ շինել զանոնք որսալու համար : Ժամ մը
ջուրին մէջ զուարճացաւ : Ծովէն ելաւ . արեւին
տաքութենէն շապիկը չորցած էր . շապիկը մաք-
րուած ըլլալուն և անգամ մը ևս մաքուր շա-
պիկ հազնելուն համար ուրախացաւ . թէեւ քիչ
վերջը արտմեցաւ . վասնզի ուրիշ շապիկ մ'ալ
ունենալու հնարք չի կար , Հագուեցաւ դարձաւ

իր բնակարանը, երգելով. «Օրհնեա անձն իմ զՏէր
յամենայն ժամ» ևայլն։ Իրիկուան կերակուրը
կերաւ և պառկեցաւ։

ՌՈՊԵՆՍՈՆ ՔԱԶ ՈՐՍՈՐԴ

Ռոպէնսոն կանուխ ելաւ, դրաւ տոպրակին
մէջ քանի մը հատ եփած գետնախնձոր, կտոր մը
խորոված միս զոր տերեւներու մէջ փաթթած
էր. յետոյ կացինը մէջքը խօթեց, շինած չուանն
ալ մէջքը փաթթեց զոր պիտի գործածէր իբր ո-
րոգայթ համ թակարդ, լամա բոնելու համար։ Կա-
նուխ ելած էր. ուստի ուզեց կղզիին միւս կողմի
ալ տեսնել։ Գնաց. տեսաւ որ ծառերուն մէջ զա-
նազան գոյնով թռչուններ կան լեցուն. հոն տե-
սաւ զարմանալի զեղեցկութեամբ թութակներ։
Ուզեց որ անոնցմէ բռնէ և ընտանեցունէ. բայց
չի կրչաւ հնարք մը գտնել. բոյն մը գտնելու աշ-
խատեցաւ, ձագերէն առնելու համար, բայց ի
զուր։ Բայց ուրիշ բան մը գտաւ որ թութակէն
շատ աւելի կարեւոր էր։ Երբ ծովուն մօտ բլուրի
մը գագաթը ելած էր. վար նայեցաւ, տեսաւ որ
խոռոչ փոս մը կար, հոն աչքին բան մը հանդի-
պեցաւ. ճար ճարտկ ըրաւ հոն իջաւ, տեսաւ որ
աղ կար. անպատճելի ուրախութեամբ մը լեց-
ուեցաւ, իբր թէ թանկագին գանձ մը գտած ըլ-
լար. թէեւ մինչեւ այն տտեն ծովուն ջուրը աղի
տեղ կը գործածէր, բայց շատ դառն կուգար ի-
քեն, և այդ ջուրով երկար ատեն կարելի չէր

պահել միսը. վասնզի երբ ծովուն ջւրը երկար
ժամանակ տեղ մը մնայ կ'ապականի։ Այդ աղէն
առաւ, լեցուց գրպանները իր բնակարանը տա-
նելու համար։

Ի վերջոյ Ռոպէնսոն գնաց լամաներուն անց-
նելու տեղը, լամա չտեսաւ, վասնզի դեռ կէսօր
եղած չէր։ Նստաւ ծառի մը տակ և սպասեց,
առպրակէն հանեց խորոված միսը և գետնտիրն-
ձորը ու գտած աղը թաթխելով սկսաւ համով
հոտով ճաշակել։ Ճաշէն վերջ լամաները հեռուէն
երեւցան, որոնք ցատկութելով, ուրախ զուարթ-
ջուր խմելու կուգային։ Ռոպէնսոն մէկէն ծառին
ետեւն անցաւ՝ թակադրը ձեռքը պատրաստ կը
սպասէր՝ անոնցմէ մէկուն հոն մօտենալուն։ Շա-
տերը անսան գացին և երբ անոնցմէ մէկը հոն
մօտեցաւ՝ յանկարծ չուանէ թակարդը նետեց լա-
մային վրայ. չուանը վիզը անցաւ և կենդանին
բոնուեցաւ։ Ռոպէնսոն լաւ մը կապեց ու խոթեղ
բոյսերուն մէջ՝ որ միւսները չի տեսնեն ու չի
փախչին, և ձայնը առնելով չի վախնան։

Այս բռնուած լաման էդ ըլլովվ երկու պըզ-
տիկ ծագ ունէր, որոնք իրենց մօրը ետեւէն գտ-
ցին։ Ռոպէնսոն տեսաւ որ անոնք իրմէ չեն փախ-
չիր, գրկեց զանոնք, սիրեց փայփայեց մեծ հաճոյ-
քով։

Ռոպէնսոնին ուրախութիւնը անպատմելի
ղաւ. վասնզի փափաքին հասաւ. ուստի մեծ
զգուշութեամբ բռնած լաման սկսաւ տանիլ. թէն
կենդանին վեր վեր կը ցատկէր և չէր ուզեր եր-

թալ, բայց և այնպէս կարճ ճամբայէ մը քաշեց տարաւ, ձագերն ալ ետեւէն:

Եւ որովհետեւ դժուար էր լաման իր բնակարանին մէջ մտցնել պատէն անցընելով, վախնալով որ եթէ չուանով ժայռին վրայէն իջեցնէ կը խղդուի, բնակարանին քով ծառին կապեց. մտածէց չորս կողմը իրարու մօտ ծտոեր տնկելով ախոռ շինել մինչեւ որ յարմար եղանակ մը գըտնէ ներս առնելու: Լաման այդ ախոռին մէջ մնաց ձագերովը, որոնք բռնուած ըլլալնին չէին դիտեր և մօրերնուն կաթէ ուտելով կը զուարճանային:

Լամաները այնքան սքանչելի կ'երեւային Ռոպէնսոնին որ անդադար կը կենար և կը զմայլէր ձսգերուն վրայ և մեծ հաճոյք կը զգար անոնց ընկերութենէն: Իրեն այնպէս կը թուէր թէ ինք այլեւո առանձնութեան դժուարութենէն ազաւեցաւ: Այս հրճաւանքը զինքը այնքան ուժովզուց, որ քիչ տաենէն տխոռը շինեց լմնցուց: Դուռը ճիւղերով լաւ մը գտցեց, իրբեւ տանտէր սկսաւ զանոնք կտուավարել: Զափազանց ուրախութիւն զգաց երբ մատեց թէ անոնց բուրդով հագւուստ շինելու հնարքը պիտի գտնէ: Մանաւանդ որ պիտի կրնար անոնց կաթէն կոզի և պանիր պատրաստել, քանի որ ինք յուսահատիլ և ձանձրանալ չէր գիտեր: Ռոպէնսոն կը փափաքէր որ լամաները երբ տզտատ թողու տխոռէն դուրս՝ իրմէն չի փախին և շարունակեն իրեն հետ գիտեկազօրէն ընկերակցաբար ապրիլ: Բայց վարժեցնել պէտք էր ուստի քանի մը օրուան մէջ նախ իր բնակարա-

նին մէկ կողմը բացաւ, քովէն ուրիշ ծառէ պատ
մը շինելէ վերջ, այսպէս իր բնակարանը աւելի
մեծցաւ և լամաներուն ալ բնակարան եղաւ միեւ-
նոյն ժամանակ։ Երբ մէկ կողմէ լամաները այս-
պէս ընկերակցութեան կը պատրաստէր, միւս
կողմէ չի մոռցաւ նաև իր նախորդ ընկերը, մա-
մուկը, որուն, ամէն օր ճանճ բռնելով, կը ճրամ-
ցընէր, և մամուկը վարժուած կը վազէր և կու-
գար բերնովը կ'առնէր ճանճը։ Լաման ևս ընտա-
նեցաւ իր ձագերովը։ Ռոպէնսոն երբ դուրսէն իր
բնակարանը վերադառնար, լամաները ցատկելով
իր դէմը կ'ելլէին և հոտուրալով կը նոյէին թէ
իրենց բան մը բերա՞ւ։ Ամէն անգամ որ խոտ կամ
տերեւ կուտար անոնց, կարծես շնորհակալ ւլլա-
լու համար ձեռքը կը լղէին։

Այսպէս լամաները ընտանեցնելէ վերջ կը կթէր,
ձագերը մօրմէն դատելով։ Կաթը կը լեցընէր քո-
քոյէ ամաններուն մէջ, կէսը մածուն կը շինէր,
կէսն ալ կ'ուտէր։

ՌՈՊԷՆՍՈՆ ՊԱՏՈՒԱՍ Կ'ԷՆՔ

Ռոպէնսոն քոքոյ ծառէն շատ օգտուեցաւ.
բայց դժբախաբար մէկ հատ միայն կար։ Ուզեց
այդ ծառը բազմացնել։ Լսած էր թէ՝ ծառը բազ-
մացնելու համար պատուաստ կ'ընեն, սակայն ը-
նելու կերպը չէր գիտեր. ուստի կ'ըսէր իւրովի
հառաջելով։

— Հազար ափսո՞ս, մանկութեանս գեղեցիկ օ-
քերուն, ափսոս որ բան մը չեմ սովորած։ Ա՞հ, ե-

թէ իմ շահս գիտնայի , ժամանուկս չէի կորսընցուներ փուճ բաներու ետեւէ ըլլալով : Եթէ օգտակար գիտութեանց ետեւէ ըլլայի , հիմա խելքս ինծի լոյս կուտար . ա'ն երանի թէ մանուկ ըլլայի , և իմաստուն մարդիկներէն բան սորվէի :

Սակայն այս որտունջները ի՞նչ օգուտ ունէին Ռոպէնսոնին . եղածը եղած էր . հիմա պէտք էր գիւտեր հնարելու ետեւէ ըլլայ . և իսկ ռոպէս ալ ջանաց և հնարագէտ եղաւ : Կտրեց մէկ երկու մատղաշ ծառերու ծայրերէն և մէջտեղը բարակ մը ճեղքեց ու քոքոյին ծառին ճիւղէն առնելով դրաւ այդ ճեղքին մէջ և պատուաստ ըրաւ . եաքը բարակ աերեւով մը փաթթեց պատուաստուած տեղը : Շատ չանցաւ ճիւղներն սկսան ծլի . պատուաստները քիչ ատենի մէջ աճեցան և քոքոյ ծառի անտառ դարձան : Այս յաջողութեան վրայ Ռոպէնսոն աւելի ջերմեռանդ եղաւ և շնորհակալ եղաւ Աստուծոյ որ բոյսերուն տռւած . էր աճելու և բազմանալու այդ յատկութիւնը յօգուտ մարդոց :

ՀՆՏԱՆԵԿԱՆ ՏԵՍԱՐԱՆԸ

Լամաները , մեծ ու պղտիկ կատարելապէս ընտանեցան . շուն ու կատուի ընտանութիւնը գերազանցեցին , Ռոպէնսոն յոջողեցաւ , լաման որպէս գրաստ գործածել վրան բեռ բեռցնելով . երբոր ինք բան մը բերելու կ'երթար լաման հետը կը տանէր և լամային կը բեռցնէր : Եւ երբ

Ռոպէնսոն իր բնակարանը կը վերադառնար , լաման տիրաջմէն յառաջ կը վազէր ճամբան լաւ սորված ըլլովվ : Երբ լաման դրան կը մօտենար կանգ կ'առնէր որ բեռը վրայէն վար առնէ յետոյ ցածնալով դուռնէն ներս կը մտնէր , Ռոպէնսոն ալ ետեւէն կը մտնէր : Զագերուն ուրախութիւնը եղալար երբ մօրերնուն հուար կ'առնէին , որոնք իրենց զուարթութիւնը յայտնելու համար վեր վար կը ցատկէին ու կը խաղային . անգամ մը մօրերնուն քով կը վազէին , տնգամ մը Ռոպէնսոնի քով և քսուըրտելով իրենց համակրութիւնն ու սէրը կը յայտնէին : Ռոպէնսոն չափազանց կ'ուրախանար , կը գրկէր զանոնք , կը գգուէր . կը շոյէր ու կը սիրէր . ինչպէս հայր մը կը սիրէ իր զաւակը : Արդէն կենդանիներուն իրենց բարերարը սիրելու այս բնազդը շատ ծանօթ է . անոնք երբ մէկէն երախտիք մը տեսնեն բնաւ չեն մտնար և ուշ կամ կանուխ կ'ուզեն իրենց նրախտագիտութիւնը յայտնել փոխարէն բարիք մը ընելով :

Երբ լաման բեռ կրելու վարժուեցաւ , Ռոպէնսոն շինեց նաև երկու կօղով , դրաւ լամային վրայ և անոնցմով արեւէն չորցած աղիւները կը բեց իր բնակարանին մօտ , ինելու համար վառարանին պատը : Նախ շինեց տափակ քարէ ծեփիչ մը , կաւը շաղեց և պատրաստեց , շինեց նաև հարթացոյց քանակ մը , որպէսզի պատը ուղիղ շինէ : Գործիքները այսպէս պատրաստելէ վերջ սկսաւ շինել պատը , առաջ մէկ կողմը շի-

նեց, և երբ միւս կողմը շինելու ձեռնարկեց, դիպուած մը իր նպատակին գործադրութեանը արզելք եղաւ:

ՍԱՍԻԿ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Ցորեկը աշխատանքէն յոգնած ըլլալով՝ իրիկունը գնաց տեղը հանգիստ պառկեցաւ և անուշ անուշ քնտնալ սկսաւ: Լամաները ոտքին տակ պառկեցան: Լուսինը պայծառ ծագած էր, օդը հանդարտ, պարզ և մաքուր էր, բնաւ հով չըլլալով ձայն ձուն չիկար: Ռոպէնսոն իր անուշ քունին մէջ սիրական ծնողքը կ'երազէր, գետնաշարժի մը ցնցումէն ընդուստ արթնցաւ: Այնպիսի սոսկալի գետնաշարժ մը որուն նմանը երբեք տեսնուած ու լսուած չէր. նախ ահազին որոտում մը, յետոյ զարհուրելի փոթորիկներ գոռումով ու գոչումով խառն մէկէն լսուեցան. երեխնքը կայծակներ սկսան խաչաձեւել: Ռոպէնսոն որբ արթնցաւ դողահար եղաւ, և ահա սարսափի մէջ շուարած մնաց: Ռոպէնսոն սարսափահար կը մնար և գետինը սոսկալի կը շարժէր, և ահոելի որոտումը գետնին տակէն կը լսուէր. Փոթորիկը ծառերը կը տապալէր և ժայռերը կը շրջէր միանած երկրաշարժին: Ահազնադղորդ ձայնը ծովուն ոնդունդին տակէն, ալքերէն կը լսուէր և աշխարհը կը դողացնէր, կարծես տիեզերքի բոլոր տարերքը իրարու հետ կոիւ կ'ընէին, կարծես թէ ամէն բան պիտի կործանէր: Զարմանահրաշը այն էր որ ծովուն խոռվքը ցամաքէն աւելի էր: Ռո-

պհնսոնի լեզուն կապուեցաւ սոսկումէն, և հոգիւ հազ կբցաւ աղօթք մը ընել խնդրելով որ
Աստուած օգնէ իրեն,

Ռոպէնսոն պառկած անդէն ցատկելէն վերջ
կիսամեռ և խենդի պէս բնակարանէն դուրս ե-
լաւ և սկսաւ փախչիլ. լամաներն ալ սարսափա-
հար իրեն կը հետեւէին: Հազիւ թէ բնակարա-
նէն դուրս ելած քիչ մը հեռացած էին թոշունի
մը արտգութեամբ, ահա լերան մէկ կտորը փըր-
խաւ և ինկաւ Ռոպէնսոնի պառկած տեղին վը-
րայ: Ռոպէնսոն խորհեցաւ ընդհուպ ելնել մօտը
գտնուած լերան սարահարթին վրայ որ ծառերով
ծածկուած էր: Եւ երբ վազելով լերոն պիտի
մօտենար, տեսաւ որ լերան մէկ կողին վրայ բե-
րան մը բացուեցաւ. բացուածքէն սկսաւ մուխ,
բոց, մոխիր, քար և լավա դուրս ժայթքել:
Ռոպէնսոն հազիւ հազ սկսաւ անկէ փախչիլ և
հեռանալ, որովհետեւ արջառպէ և պաղլեղէ բաղ-
կացեալ հեղուկը, լավան, բորբոքած գետի մը պէս
կը հոսէր, և մեծամեծ քարեր մէկ կողմէն միւսը
կը նետուէին: Երբ այս մահասփիւռ վտանգին
առջեւէն կը փախէր ուրիշ վտանգ մը դիմաւորեց.
սարսափելի փոթորիկ մը ամէն կողմէն զինքը
պաշարեց:

Այս փոթորիկը բոլոր ամպերը իրարու քով բե-
րաւ, այնպէս հեղեղանման անձրեւ մը սկսաւ որ
ամբողջ կղզին ողողեց և լիճ մը ձեւացուց: Ռո-
պէնսոն անմիջապէս ծառին վրայ ելաւ չափա-
զանց դժուարութեամբ և ինքզինքը աղատեց վը-

տանգէն . սակայն լամաները հեղեղէն քշուեցան տարուեցան հակառակ Ռոպէնսոնի զանոնք աղաւելու ջանքերուն : Լամաներուն կանչիւնը Ռոպէնսոնին սիրտը հնանուքի մատնեց :

Գետնաշարժը պահ մը ևս շարունակեց , բայց յետոյ դադրեցաւ բոլորովին . անձրեւ ու փոթորիկ անցան . հրաբուղին բերնէն ելած նիւթը դադրեցաւ . երկինքը բացուեցաւ և բոլոր ջուրերը քաշուեցան կէս ժամուան մէջ :

Ռոպէնսոն նոյն գիշերը ծառին վրայ կը դողար վախէն . առառուան դէմ ծառէն վար իջաւ , խոռված ու յուսահատած՝ այնքան որ չէր կրնարինքինքին գալ և շնորհակալութիւն յայտնել իր կեանքին աղատութեանը համար : Ան կ'երեւակայէր որ երկրաշարժ , փոթորիկ եւ անձրեւ իր բնակարանը կործանած էին և սիրական լամաներն ալ ջուրին մէջ խեղդուած : Անպատմելի ցաւով մը սկսաւ կսկծալ :

Մութ տեղը նայեցաւ , տեսաւ որ հրաբուխին բոցը ցածցեր էր , միայն սև մուխ մը կ'ելնէր բերնէն . այդ լեռը այդպէս իրը հրաբխային լեռ մնաց : Ռոպէնսոն սթսկալի դէպքը մտաբերելով սոսկումէն կը դողար ու կը կարծէր թէ նորէն երկրաշարժ պիտի ըլլայ . սասանումները և սոսկումները միշտ աչքին առջեւ կուգային , անմիխթար չէր համարձակէր վեր նայիլ : Թէեւ ինքինքը դարձեալ անձնեց Աստուծոյ նախախնամութեան , մանաւանդ երբ տեսաւ ծիածանը որ նշան էր թէ այլեւ անձրեւը պիտի դադրի , սակայն հալեցաւ մաշե-

ցաւ տագնապներէն . ծառին կրթնած կը հառա-
չէր ու կ'ողբար : Ամբողջ զիշերը անմիխիթար մը-
նաց հոն մինչեւ որ արշալոյսը բացաւեցաւ և ա-
մէն կողմ լոյսը տիրեց :

Առտուան արեգակը զեղեցիկ ծագեցաւ և ա-
մէն կողմ ծիծաղ սփոեց : Ռոպէնսոն խաւար
արտմութեան մէջ ծառին կրթնած կեցաւ գամ-
ուած վիճակի մէջ : Ամենեւին քուն չէր մտած
աչքը , սիշտ խռովքի մէջ :

Քիչ յետոյ սկսաւ գլաորելով յառաջ երթալ :
Ինքզինքը երազի մէջ կը կարծէր , բայց մեծ ե-
ղաւ զարմանքը և ուրախութիւնը երբ տեսաւ որ
լամաները ողջ առողջ դիմացը ելան : Սկիզբը չի
հաւատաց աչքին . բայց երբ լամաները , զինքը
տեսնելով , իր վրայ վազեցին և սկսան ձեռքերը
լզել և հանդարտ ցատկելով ուրախանալ այն ա-
տեն հաւատաց : Ռոպէնսոնի սիրաը որ մինչեւ ոյն
տաեն արտմութենէն քարացած էր , մէկէնիմէկ
արթնցաւ ի տես լամաներուն , աչքը դէպի եր-
կինք ուղղեց և ուրախութենէն սկսաւ լալ . և
յօւսահատելուն համար զղջաց աստուածային բա-
րիքը մտաբերելով : Ի վերջոյ լամաները սիրեց ,
և հետը տռած դէպի բնակարանը ուղղուեցաւ
հասկնալու համար թէ ինչ եղաւ բնակարանը :
Երբ բնակարանին մօտ գնաց զարմանքով տեսաւ
թէ , իր կարծածին չափ կործանումի ենթար-
կուած չէր . իրաւ թէեւ բնակարանին վրայի քա-
րը վար ինկած էր և հողերը մէջը լեցուած , բայց
կարելի էր մտքրել և նորոգել իր շինած բնակա-

թանը, մանաւանդ որ ան ատեն աւելի կը մեծ-նար ան և աւելի աղէկ կ'ըլլար: Ռոպէնսոն երբ տեսաւ թէ՝ եղածը չարիք մը չէր, այլ ընդհակառակը բարիք մը, հասկցաւ թէ աստուածային նախախնամութիւնը զինքը սիրելուն համար զըկեց այդ դիպուածները և ոչ թէ զինքը պատուհանելու համար: Այս հաւատքը իր մէջ աւելի արմատ գտաւ, երբ տեսաւ թէ՝ իր բնակարանին վրայի այն մեծ քարը հողի պէս փխրուն դարձած էր. և կրնար օր մը ինքնիրեն իր վրայ իշնար և մահացնէր զինքը:

Յայտնի է թէ Ռոպէնսոն պիտի մեռնէր եթէ երկրաշարժէն առաջ ստորերկրեայ որոտումները չի լսէր և արթննալով բնակարանէն փախուստ չի տար: Յայտնի է որ եթէ երկրաշարժը առանց ձայնի տեղի ունենար Ռոպէնսոն չէր կրնտր արթննալ և քարն ալ վրան փլչելով պիտի մեռնէր: Ուստի վտանգներէ զգուշանալու համար ամէն մարդ մեծ թէ պղտիկ պարտաւոր է վտանգի նախանշաններուն ուշադրութիւն ընել և նախազգոյշ գտնուիլ: Բարի վախճան ունեցող չարիքներ և պատուհաններ նախազգուշութեան արդիւնք են:

ՌՈՊԷՆՍՈՆ ԼՄԱԿԻՆ Կ'ՕԳՏՈՒԻՒ

Ռոպէնսոն այս դիպուածներէն վերջ ըստ սովորութեան աղօթեց և ազատած ըլլալուն համար Աստուծոյ շնորհակալ եղաւ և սկսաւ իր բնակարանին աւրուած մասերուն շինութեան աշխատիլ:

Քիչ աշխատանքով հողերը և փլած մասերը
վերցուց, բայց մեծ քարը որ երկու կտոր եղած
էր, չի կրցաւ վերցնել. առանձին չէր կրնար կո-
տըրտելով փորել։ Շատ ջանաց որ գոնէ պզտիկ
կտորը հրելով դուրս ձգէ բայց չի կրցաւ. իր ու-
ժը բաւական չեղաւ այդ բանին։ Սակայն չի յու-
ստահասեցաւ, իր նպատակը իրազործելու համար
շատ խորհեցաւ. յանկարծ միտքը ինկաւ որ լծակ
ըսուած գործիքը պիտի կրնայ նպատակը իրա-
զործել. իր մանկութեան տաեն տեսած էր որ
գործաւորները ծանր բաները տնով կը շարժէին
և կը տեղափոխէին։ Ուստի մեծ փայտ մը կը-
րեց, ծայրը քարին տակ խոթեց, փոքրիկ քար մըն
ալ լծակը դրած տեղին մօտ փայտին տակ դրաւ
և յետոյ փայտին ճռթէն կոխածին պէս քարը տե-
ղէն շարժեցաւ։ Ռոպէնսոն այոպէս երկու քարերն
ալ դուրս նետել յաջսղեցաւ։ Ռախութիւնը մեծ
եղաւ երբ տեսաւ որ բնակարանը տուածուանէն
աւելի մեծ և աւելի տպահով եղաւ, մանտւանդ
որ փլչելու վտանգէն զերծ էր այլես։

ԿԻՐԻ ՊԱՏՐԱՍՈՒԹԻՒՆ

Ռոպէնսոն ելաւ հրաբուղիսին մօտ գնաց հե-
ռուէն տեսաւ որ սև մսւխ մը կ'ելնէր։ Բայց
դուրս ելած հրեղէն նիւթին վրայ շատ զարմա-
ցաւ. այդ նիւթը ամէն կողմ կը հոսէր և տաք
էր։ Տեսաւ նաև որ այդ հրեղէն նիւթը դէպի
գետնախնձորին աեղը հոսած էր, վախցաւ որ

չըւլայ թէ այդ բոյսերը տպականին . ուստի գնաց
և տեսաւ որ անվասս մնացած են : Բայց մտա-
ծելով որ կրնայ օր մը այդ մտսը վնասուիլ , ուս-
տի գետնախնձորէ զռւրկ չի մնալու համար սկսաւ
ամեն կողմ գետնախնձորը շատցնել գետինը փո-
րելով և անօնցմէ թաղելով :

Եւ երբ գետինը կը փարէր , ուշադրութիւն ը-
րաւ որ հրաբուղիսին բերնէն այրած քարեր դուրս
եկած և կիր եղած են հրաբխային լերան մէջ ջեր-
մութեան ազդեցութեան ենթարկուելով : Ռոպէն-
սոն փոս մը փորեց և այդ այրած քարերը մէջը
լեցուց , վրան ալ ջուր թափեց և կիրը մարեց և
մարած կիր պատրաստեց ինչպէս որ մնադիրները
կ'ընեն : Յետոյ քիչ մըն ալ աւազ բերաւ և միտ-
տեղ շաղեց և ուզածը պատրաստեց : Բոլոր այս
դէպքերէն յետոյ մօտեցաւ հրաբուղին և տեսաւ
թէ ան մարած էր , և այլեւս վաճագաւոր ըլլալէ
դադրած :

ՌՈՊԷՆՍՈՆ ԶՄՐԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ

Ռոպէնսոն նախ գնաց լամա որսալու : Նախ
իր գիտցած կերպովը ութը հատ բանեց . արու
լամա մը պահեց որպէս ընկեր իր լամաներուն ,
մնացածները ամենն ալ մորթեց , միսը չորցուց և
պաւիստ շինեց . նախ քանի մը օր աղը դրաւ ,
յետոյ հանեց և վառարանին մէջ մուխին դէմկա-
խեց որ չորնան : Ապուխտ շինելը իր մօրմէն սով-
րած էր : Ռոպէնսոն վախնալով որ ձմեռը սաստիկ

կ'ըւլայ, քանի մը հատ լամա ևս բոնել ուզեց։
Բայց այս անգամ չի յաջողեցաւ, վասնզի կեն-
դանիները զգոցին վտանգը և զգուշացան ծառին
մօտենալու։ Ուրիշ հնարք մը գտաւ, Ռոպէնսոն
կը դիտէր որ ամեն անգամ որ լամաները ջուրին կը¹
մօտենալին՝ վախ մը կուգար իրենց և խրտելով
ծառին քովէն պղտիկ լերան վրայ կը փախչէին։
Անոնց փախչելու ճամբուն վրայ փոս մը փորեց և
վրան գոցեց բարակ ծածկոցով մը։ Միւս օրը տե-
սաւ որ լամաները խարուելով փոսին վրայէն ան-
ցած և մէջը ինկած էին։ Շատ ուրախացաւ։ Ասոնց
միսն ու նոյնպէս չորնալու դրաւ։ Բայց Ռոպէն-
սոն փոխանակ ուարախանալու սկսաւ հոգ ընել։
Իր բնակարանին կից լերան մէկ կողին վրայ քա-
րայրի ձեւ բաւական ընդարձակ խոռոչ մը կար,
ոյդ խոռոչը պատերով յարդարեց և իր ուտե-
լիքները թէ ձմեռը և թէ երկրաշարժէ անվանգ
պահելու համար յարմարագոյն ձեւի մը վերածեց։
Ռոպէնսոն արդիւնքէն գոհ մնաց։

Ռոպէնսոն ուզեց նախատես ըլլալ ձմեռուան
ամէն բանի։ Գետնախնձոր հանեց նոր բնակարա-
նին մէջ պահելու համար, փալա ժողվեց վառե-
լու համար։ Ան պէտք էր նաև խոտ ճարել լա-
մաներուն համար։ Ժողվեց խոտերը, ինչպէս որ
զիւղոցիները կը շարեն, իրարու վրայ դիզեց, և
այնչափ կոխեց ու սեղմեց որ, չէր կրնար մէջը
անձրեւ անցնիլ։ Սակայն անփորձ ըլլալով քա-
շած աշխատանքը փուճ ելաւ, որովհետեւ խոտը
նախապէս չի չորցուց։ Խոտը թացութենէն սկսաւ

տաքնալով այրիլ եւ մուխ արձակել : Խոտին այս
այրումը , առաջ կուգար քիմիական խմօսումէ :
Խոտին ցնդական ողին թացութենէն արթննալով
կը տաքցընէր նիւթը , ուրկէ առաջ կուգար խմո-
րումը , ինչպէս կը պատահի գինիին շիւը թրջոց
դրուած պահուն : Ուստի Ռոպէնսոն ստիպուե-
ցաւ խոտը դիզելէ առաջ լաւ մը չորցնել : Պատ-
րաստած դէզը լաւ մը ծածկեց , ուրկէ ոչ կրնար
անձրեւ եւ ոչ ալ հով անցնիլ : Մեծ քանակու-
թեամբ հաւաքած գետնախնձորները եւ փայտերը
դրաւ ամբարտնոցին մէջ : Ա, սիրու հանգչեցաւ ,
վասնզի այլեւս ինքզինքը ձմրան համար պատ-
րաստ կը զգար :

ՌՈՊԷՆՍՈՆ ԲՐՈՒՏ

Գրեթէ հոկտեմբեր ամիսը աւորաեցաւ , բայց
իրեն երեւակայած ձմեռը վրայ գալուն տեղ ստո-
տիկ անձրեւի նղանակ մը սկսաւ : Այնչափ չատ
անձրեւ կուգար որ կարծես օդը ջուրի փոխուած
ըլլար : Ռոպէնսոն չէր գիտեր թէ ինչ ընէր : Տաս-
նըհինգ օր բնակարանէն դուրս չելաւ , ամբարտ-
նոցը անգամ չայցելեց . ոչ խոտ եւ ոչ ալ ջուր
դրաւ . լամաներուն : Արդէն այս կղզիներուն
հօրաւային հովերը այնքան ստուիկ եւ յաճախ
կը փչեն որ , ոչ միայն օդը կը խռովի , այլեւ
անձրեւները այնքան ստուիկ կ'ըլլան որ , կղզի-
ները , մանտուանդ հոկտեմբերին եւ նոյեմբերին
ջուրով կ'ողողուին : Ռոպէնսոնի համար այս ա-

կամայ բանտարկութիւնը շատ նեղացուցիչ եղաւ. աշխատելու բան մը չունենալուն համար սաստիկ կը ձանձրանար։ Եթէ նոյնիսկ գիրք, թուղթ եւ կաղամար ունեցած ըլլար, անոնցմով իր ձանձրոյթը չը պիտի կրնար փարատել։ Վասնզի մանկութեան տաեն բան սորված չէր։ Շատ անգամ հառաջելով կուլար ու կ'ըսէր։

—Որչափ մեծ յիմարութիւն ըրած եմ մանկութեանս տաեն որ անհոգօրէն ուսմունք չի սորվեցայ, պարապ սաներու ետեւէ եղայ, ու անօգուտ բաներով զուարճացայ։ ո՞հ, հիմայ ինչ գիրք որ ալ ըլլայ ինծի անգին գանձի տեղ է՝ անցնի։ մէկ թերթ թուղթն ու գրիչը հիմակ ինծի համար, ամբողջ թագաւորութիւն մը կ'արժէ։

Այս ձանձրացուցիչ ժամանակին մէջ, հորկը ստիպեց զինքը որ աշխատանքի ետեւէ ըլլայ եւ բան մը չինէ։ Մտածեց կաւէ ամաններ չինել։ Թէեւ անձրեւը միշտ կուգար, բայց մտիկ չըրաւ, գնաց վազելով կաւ բերաւ ու սկսաւ պառկ եւ ուրիշ ամաններ չինել, բրուտի պէս աշխատելով։ Առաջին անգամ իր արհեստաին չի յաջողեցաւ, շինած ամաններուն շատերը տձեւ եղան, բայց ուրիշ գործ չունենալուն համար, նոյն իսկ զուարճանալու համար, շատ անգամ չինածը կ'աւրէր նոր մը չինելու համար, մինչեւ որ յաջողեցաւ։ Սկսաւ գեղեցիկ ամաններ չինել։ Զանոնք դրաւ վառարանին մէջ կրակէն քիչ մը հեռու որ կամաց կամաց չորնան։ Այս յաջողութեան վրայ շինեցնաեւ զանազան մեծութեամբ եւ ձեւով ամաններ

եւ պտուկներ։ Վերջապէս վարպետ բրուտ մը
եղաւ։

ՌՈՊԵՆՍԹՆ ՌԻՄԿԱՆ ԿԲ ՇԻՆՔ

Անձրեւը անդադար կը շարունակէր։ Ռոպէն-
սոն սկսաւ ձկնորսի ուռկան շինել, .որպէսզի ա-
նով ձուկ բռնէ։ Շատ մը փորձերէ վերջ այս
գործն ալ յաջորդութեամբ գլուխ հանեց։ Թելերը
իրար կ ապելու կերպը սորվեցաւ։ Մեծ յաջողու-
թեամբ սկսաւ իրարու հիւսել թելերը փայտէ գոր-
ծիքով մը զոր քարէ կոցինովը շինած էր։

ՌՈՊԵՆՍԹՆ ԱՂԵՂԱԳՈՐԾ

Ակամայ բանտարկութեան ատեն, ուղեց ու-
աղեղ մը շինել որուն վրայ երկար ատեն մաս-
ծած և շատ սիրտ մաշեցուցած էր։ Գիտէր թէ
աղեղը իրեն շատ օգտակար պիտի ըլլար, անով
պիտի կրնար լտաներ և թոշուններ զարնել։ Մա-
նաւանդ պիտի կրնար ինքզինքը պաշտպանել լե-
ռան մարդոց դէմ, երբ օր մը պատահէր որ իր
վրայ դային։ Հակառակ անձրեւին դուրս ելաւ,
երկար փնտոտուքներէ վերջ, գտաւ ամուր, կա-
կուղ և ճկուն, այսինքն առաձգական փայտ մը։
Ափսո՞ս որ շնորհքով դանակ չունէր որ ուղածին
պէս շինէ։ Բայց շնորհիւ իր յամառ աշխատու-
թեանը ու համբերատարութեանը, ինը օր ոշ-
խատելէ վերջ, աղեղը իր ուղածին պէս շինեց։
Կը մնար իրեն լար մը և նետ մը ճարել։

Եթէ լամաները մորթած ատեն այս բանին
վրայ մտածած ըլլար . անոր աղիքներէն պիտի
կրնար լար շինել : Բայց որովհետեւ հիմա լամա
չիկար . չուան մը ոլորեց և այնպէս պատրաս-
տեց աղեղը : Կը մնար հիմա մախաթի նման սուր
երկաթ մը գտնել . երկաթ չիկար . ոսկին միտքը
ինկաւ . բայց ինչ օգուտ , կարելի չէր անով սուր
մախաթ շինել : Յանկարծ խորհեցաւ որ վայրենինե-
րը նետին ծայրը ձուկի փուշ կ'անցընէին : Ծո-
վեզը իջաւ . մեծ ձուկի խոշոր փուշեր գտաւ :
Սուր քարերով երկար և ուղիղ ձողեր կտրեց ծա-
ռէն և դարձաւ իր բնակարանը վասնզի անձրեւը
սաստիկ կը տեղար : Աղեղ և տէգ երկուքն ալ
պատրաստուեցան . տէզին ծայրէն սուր երկայն
քար մը անցուց և նետին ծայրն ալ ձուկի մեծ
փուշ մը անցուց . միւս ծայրն ալ քանի մը փե-
տուր խոթեց՝ որպէսզի աղէկ երթայ : Փորձը յա-
ջող դուրս ելաւ : Անով զարկաւ թոչուն և ուրիշ
մանր կենդանիներ : Եւ որովհետեւ լերան մար-
դոցմէ կը վախնար , պատրաստած տէզին համար
չափազանց գոհ եղաւ :

Որպէնսօն տեսաւ որ շինած ամանները բա-
ւական չորցած են . պտուկին մէջ նախ դրաւ
լամային փորէն ելած եղերը հալեցնելու համար ,
ուսպէսզի անով ճրագուշինէ ու մտմի տեղ վա-
ռէ : Բայց սրտարեկ մնաց երբ տեսաւ թէ եղը
հալելուն պէս ամանէն անցաւ և կաթիլ կաթիլ
վազեց . ամանին մէջ բան մը չի մնաց : Խորվե-
ցաւ . ինք այնպէս կը կարծէր թէ իրիկսւնը ճը-

բագ պիտի վառէ ու լուս տչքով կերակուր պիտի ուտէ : Բայց ի զուր : Սակայն չի յուսահատեցաւ . սկսաւ մտմտալով ճակատը շփել : Եւրապայի մէջ շինուած ամաններուն կաւէ շինուած ըլլալը զիտէր . բայց չէր զիտէր թէ ինչու չեն ծծեր մէջը դրուածները : Միտքը ինկաւ որ անոնք այդ կաւէ ամանները կը թրծեն . ուստի ինքն ալ վառարանին մէջ կրակ վառեց . երբ որ լաւ մը բոցը անցաւ և փուռը տաքցաւ . ամանը բոցին մէջ դրաւ . հազիւ թէ ամանը դրած էր և ահա ձայն մը ելաւ . ամանը ճաթած էր : Այս անգամ այդ անպատեհութեան առաջքը տուաւ : Նախ կաւէ ամանը լաւ մը չորցուց և հետրզհետէ բարկ կրակին յանձնեց . փորձը յաջողած էր այս անգամ . ամանը առանց ճաթելու թրծուեցաւ : Ուստի ամանները բոցին սաստկութենէն ազատ ընելու և զանոնք սստիճանաբար թրծելու համար մասնաւոր փուռ մը շինեց խիստ մեծ դժուարութեամբ ու տաժանքով : Անձրեւը սաստիկ կը շարունակէր . երկու ամիս վերջը երկինքը բացուեցաւ : Ռոպէնսոն այնպէս կարծեց թէ ձմեռը եկած էր . բայց քանի մը օր վերջը տեսաւ որ հակառակ հոկտեմբեր ամիսը ըլլալուն բոյսերը և խոտերը ծաղկած են և ծառերը սկսան ծլիլ ու կտնանշնալ : Զէր ուզէր հաւատալ այս բանին . բայց կը տեսնէր որ այդ այդպէս է : Ռոպէնսոն կը կարծէր որ այդ կղզիին կլիման ալ եւրոպայի կլիմային պէս էր . չէր զիտէր թէ այդ կղզին այնքան տաք էր որ գրեթէ հազիւ երկու

ամիս, հոկտեմբերին և նոյեմբերին, ձմեռ կ'ընէ
և անկէ յետոյ գարուն կուզայ: Ռոպէնսոն աշ-
խարհագրական գիտելիքներու մասին լաւ հմտու-
թիւն չունենալուն կը զարմանար իր չի տեսած
քաներուն վրայ. ուստի ինքզինքը կը խրատէր որ
շուտ մը դատաստան չընէ և ամէն բռն դիտելէն
վերջ համոզում գոյացնէ:

ՌՈՊԷՆՍՈՆ ԱԼ ԱՄԷՆ ԲԱՆ ՈՒՆԻ ԳՐԵԹԷ

Ռոպէնսոնի ամէն պիտոյքը գրեթէ լման էր.
գետնախնձոր ունէր որ հացի տեղ կը բռնէր. շի-
նած թորովը ձուկ կը բռնէր. աղ ունէր. լեմոն
ալ ունէր. ինչպէս նաև՝ լամայի և կրիայի միս.
գիտէր կաթ ու մածուն պատրաստել. ի վերջոյ
յաջողեցաւ նաև կաթէն պանիր շինել: Աստուծոյ
երախտապարտ էր: Բայց բանի մը կը ցանկար,
ուն է իր հայրենիքը երթալ: Ինքնիրեն կ'ըսէր.

— Կեանքիս կէսը կուտամ եթէ նաւ մը գըտ-
նուէր ու զիս իմ հայրենիքս, իմ ծնողացս գիրկը
տանէր:

Ռոպէնսոն կը մտածէր որ ինչ որ ալ ըլլայ
իր այդ կեանքը ինք զրկուած է մարդկային ըն-
կերութենէն ու բարեկամներէ. վասնզի երջան-
կութիւնը իրարու հետ կենակցելուն մէշն է:
Ռոպէնսոն իր սիրական ծնողքէն ու ազգականնե-
րէն հեռու ըլլաւով միշտ տրտում էր, յոյս չունէր
թէ այլեւս պիտի տեսնէ. համոզուած էր թէ իր
սիրելիներէն և բոլոր մարդիկներէն հեռու պիտի
կորսուի անիշտակ: Ռոպէնսոնի խեղճութեան

ու թշուառութեան չափը հասկնալու համար անոր վիճակին օր մը միայն ենթարկուիլ բաւական է : Իրեն հնարամառութեամբ ձեռք ձգած իրեղինները իրեն ուրտիսութիւն չէին պատճառէր . իր սիրելիներուն հոգը մէկ կողմէն , առանց հագուստի մնալը միւս կողմէն , իրեն թշուառութիւնը և սրտաբեկութիւնը կը սաստկացնէին :

Այդ կղզին շատ ցուրտ չէր , բայց ճանճեր , կենդանիներ և վեաստրեր միջատներ շատ կային , այնպէս որ հագուստը անհրաժեշտ էր : Մանաւանդ հոն տեսակ մը ճանճ կար որ սսստիկ կը խայթէր : Ռոպէնսոն այդ խայթումի պահուն մինչեւ սիրտը թաւը կը զգար : Այդ ճանճին խայթումները անոր երեսն ու ձեռքերը վերքերով լեցուցած էին . հիմա որ լաթերը տղէկ մը մաշած էին , մերկ պիտի մնար . բնակարանէն աւելի պիտի տանջուէր ճանճերու ձեռքէն : Դեկտ . ամսոյ մէջ սսստիկ տաք մը սկսաւ . Յունվարին ալ աւելի սաստկացաւ այդ տաքը . Ռոպէնսոն չի կրցաւ տաքէն դուրս ելնել . անձրեւէն վերջ այդ տաքը աւելի սաստկացաւ և ճանճերը աւելի կատղեցան և սկսան չարաչար տանջել զինքը : Ռոպէնսոնի կարօտարադութեան վրայ աւելցանան այս տանջանքը . ամէն անգամ որ ծովեղը կ'երթար , լալագին կը նոյէր անծայրածիր ովկիանոսին վրայ , ուր ջուր և երկինք միայն կը տեսնէր : Ամէն անգամ որ հորիզոնին վրայ ամպ մը տեսնէր , իրեն այնպէս կուգար թէ նաւ մընէ , որ կուգայ առագաստները բացած : Եւ երբ այդ

յուսը ի դերեւ կ'ելլէր , կ'ողբար ու կ'արաառուէր , և յուսահատ կուգար կը քաշուէր իր բնակարանը տրտում ու տիսուր : Գիշեր ցերեկ կ'ազօթէր որ Աստուած նաւ մը զրկէ և զինքը ազտաէ : Բայց որպէսզի Աստուծոյ նախախնամութեան դէմ մեղանչած չըլլայ կ'ըսէր .

—Տէ՛ր , ոչ թէ իմ կամքս , այլ միշտ քու կամքդ թող ըլլայ :

Ռոպէնսոն լաւ հասկցած էր որ ամենաբարին Աստուած մեզմէ աղէկ գիտէ մեր բարին ու անանկ կը տնօրինէ : Ռոպէնսոն աղօթելը միայն ինքզինքին պարտք կը սեպէր յանձնուելով Աստուծոյ իմաստութեանը :

Ռոպէնսոն խորհելով որ կրնայ ըլլալ թէ իրեն ծովեզը չգտնուած պահուն նաւ մը անցնի ու երթայ և կամ անկէ անցնելով կղզիին մէկ կողմը խարիսխ նետէ և ինք չտեսնէ . ծովեզը երկայն փայտ մը տնկեց և վրան կախեց իր անգործածելի ռաստիճան մաշած շապիկը : Առաւնաև քարէ դանաէ մը , և այդ տնկած փայտին վրայ լատիներէն փռագրեց .

Օգնեցէք խեղճ Ռոպէնսոնին

ՌՈՊԷՆՍՈՆ ՎԵՐԱՐԿՈՒԻ ԿԸ ՊԱՏՐԱՍՏԷ

Ռոպէնսոն սաստիկ կը նեղուէր հագուստ և ոաքի աման չունենալուն համար . ունեցածները արդէն մաշեր և կտորկտոր եղած էին . զրեթէ մերկացած ըլլալով ճանճերը զինքը սաստիկ կը խայթէին : Երեսին այնքան խայթոցներ առած էր որ

իր բնական տեսքը կորսնցուցած էր։ Ամբողջ
մարմինը գոցելու համար չափազանց կը խորհէր և
հնարք մը չէր կրնար դժոնել և արդէն հագուստ
կարելու գործիք չունէր։ Նախապէս կը մտածէր
որ կրնայ լամաներուն մորթովը հագուստ շինել
և հագնիլ։ ստկայն լամային կաշին հաստ և
կարծր էր և զայն կակտողցնելու կերպը չէր զի-
տեց։ Բայց ստիպուած էր ճար մը դժոնել
ճանճերէն ազատելու համար։ Վերջապէս Ռոպէն-
սոն ճաքահատ առաւ լամային կաշին և դանա-
կովը ձեւեց, կտոր մը առաւ հողաթափի համար,
և ուրիշ կտոր մըն ալ գուլպայ շինելու համար։
Թէեւ չի կրցաւ կարել, բայց չուանով մը փաթ-
թեց ոտքին վրայ։ Լամային բուրդի կողմը դէպի
ներսը բերելուն ոտքը տաքէն սաստիկ կ'այրէր
և քալելու ատեն կը ննդուէր։ բայց այս նեղու-
թիւնը ոչինչ էր ճանճերու տուած տանջանքին
քով։ Ուրիշ կտօր մըն ալ կտրեց որ քիչ մը փա-
և կարծր էր։ Այդ կտորով երեսին ծածկոց՝ մը
շինեց։ Երկու ծակ բացաւ աչքերուն համար։ ծակ
մըն ալ բերնին համար։

Ան այսպէս պատրաստեց տեսակ մը դիմակ։
Մեծ դժուարութեամբ միւս հագուստներն ալ
պատրաստեց։ մեծ հաճոյքով մը հանեց վրայի
մաշած վերարկուն և հագաւ կաշիէ լաթերը։ բայց
այդ հինցած վերարկուն իբրեւ յիշատակ պահեց
որպէսզի տօնի օրերը և ծնողքին տօնին օրերը
հագնի։ Ռոպէնսոն իր ծնողքին տօնախմբութիւնը
հանդիսաւոր տօնի պէս կը տօնէր։

Ռոպէնսոն իր օրագրութեան մէջ զրած է թէ Սկաղտ . Յօին օրը ծոմ պահեց իրրեւ տուաջին տարեդարձը կղզին ոտք կոխած ըլլալուն : Ռոպէնսոն այդ լաթերը հագնելով խիստ ահարկու և սարսափելի կ'երեւնար . ոտքէն մինչեւ գլուխը մորթէ հագուստ հագած էր , և այնքան մազոտ էր հագած կաշիէ հագուստը որ հակայ ոզնիի մը կը նմանէր : Գլուխը դրած էր մորթէ շինած երկայն գլխանոց մը , քարէ կացինը մէջքը անցուցած էր . տապրակն ու տղեղն ալ կոնտկը առած էր . աջ ձեռքը կը կրէր երկայն տէգը , ձախ ձեռքը հովանոցը որ աերեւներով շինած էր :

Այդ նկարագրուած տարազով Ռոպէնսոնը եթէ մէկը աեսնէր երբեք չպիտի կարծէր որ մարդկալին էակ մըն է ան :

Ռոպէնսոն երբ ջաւրին մէջը նայեցաւ աեսակը այլատարտզ պատկերը և սկսաւ ծիծաղիլ :

ՌՈՊԷՆՍՈՆ ԻՐ ԱՐՃԵՍՏՆԵՐՈՎԸ Կ'ԶԲԱՂԻ

Ռոպէնսոն նորէն սկսաւ ամաններ շինել : Շինած փուռը ուզածին պէս լմնթուց , կրակ վառեց և տաքցուց զայն : Սկսաւ փորձեր ընել , ամանները ջնարտկելու համար . շինած ամանները փուռը դրաւ , կամաց կամաց կրակը շատցուց , այնպէս որ փուռը ամէն կողմէն կրակ դարձաւ : Այդ սոսկալի կրակը մինչեւ իրիկուն մնաց . ասկէ վերջ կրակը կամաց կամաց նուազեցուց . յետոյ փուռէն պնակ մը դաւրս հանեց , տեսաւ որ ուզածին պէս չէ եղած . ուրիշներ ալ հանեց , և

նայեցաւ որ պէտք եղածին պէս ծեփուած չեն :
Բայց տեսաւ որ անոնց մէջէն հատ մը քար դարձեր է . թէ՛ զարմացաւ, թէ ուրախացաւ : Այս
բացառութեան պատճառը փնառեց, և երկար ժա-
մանակ մտմտալէ վերջ, միտքը եկաւ որ այդ
ամանը փռւոը դրած պահուն մէջը աղ կար : Աիր-
տը հանգչեցաւ, վասնղի հասկցաւ որ այդ ամա-
նին ապակիանալուն կամ ջնարակուած բլլալուն
պատճառը աղն է : Ոռպէնսոն դիպուածով գտաւ
այս իրողութիւնը : Արդէն Եւրոպայի համար ծանօթ
էր որ ջնարակելու կամ ապակիացնելու համար
աղ կը գործածեն, և ապակի շինելու համար շատ
մը բաներու մէջ աղ կը խառնեն : Հողէ ամաններն
ալ ապակիացնելու կամ ջնարակելու համար պէտք
է զանոնք աղջուրով լուալ, և քիչ մը մէջը տղ
ձգել :

Ոռպէնսոն հետեւեալ օրը այդ ուղղութեամբ
փորձեր ըրաւ, սաստիկ վառեց փռւոը, քանի մը
ամաններ աղի ջուրով շփեց և քանի մը աման-
ներու մէջ ալ աղ դրաւ, ու այնպէս նետեց փռւ-
ոին մէջ, կրկնապէս փորձելու համար ամաններ
ապակիացնելու եղանակը :

ՈՐՊԷՆՍՈՆ ԿԸ ՀԻՒԱՆԴԱՆԱՑ

Ոռպէնսոն հազիւ թէ փորձերէն արդիւնք մը
ձեռք պիտի բերէր, յանկարծ տկարութիւն մը
զգաց . զլուխն ու սիրաը կը թաւէին, Բոլոր մար-
մինը թռւլցաւ, զգաց որ շտա գէշ վիճակի մը

մատնուած է և աւելի պիտի ծանրանայ։ «Ո՛վ
երկինքի և երկիրի ստեղծող՝ կ'ըսէր, ի՞նչ պիտի
ըլլայ իմ վերջս, ինչպէս պիտի ընեմ երբոր չի
կրնամ տեղէս շարժիլ. չունիմ օգնական մը որ
զիս հոգայ, օգնէ ինծի իմ այս տկար վիճակիս
մէջ։ չի կայ բարեկամ մը որ մահուան քրտինքս
արբէ ու կաթիլ մը ջուր տայ. ո՞հ Աստուած իմ,
Աստուած իմ, ի՞նչ պիտի ըլլամ։ Երբ այսպէս
ոտքի վրայ կը խօսէր յանկարծ գետին ինկաւ,
մարելիք եկաւ վրան։ Ռոպէնսոն այս հիւանդա-
գին վայրկեանին չի յուսահատեցաւ. ջերմեան-
դութեամբ և մեծ յոյսով Աստուծոյ ապաւինեցաւ։

Բոլոր մարդկային աջակցութենէ զրկուած
ըլլալով զրկուեցաւ նաև ուժէ և կարողութենէ։
Ռոպէնսոնի իր այն հիւանդագին վիճակին մէջ ի-
րեն օգնական և միսիթարիչ Աստուած միայն
մնաց։ Գետինը ինկաւ զարհուրելի մտածումնե-
րով կը տանջուէր, ոչ կրնար խօսիլ և ոչ ալ
կրնար միսիթարական բան մը մտածել։ Աչքերը
միայն դէպի երկինք յառած կ'աղերսէր. «Աստ-
ուած իմ, օգնէ ինծի»։ Ռոպէնսոնի օրակրութեան
համաձայն այս հիւանդութիւնը պատահեցաւ
Յունիսի 19ին և 27 օր տեւեց անատնելի նեղու-
թեամբ և զոռանցանքներով և զարհուրելի երե-
ւոյթներով։

Սակայն իր հիւանդացած օրը, ամէն բանի
դիմագրաւելու իր ունեցած եռանդովը, բնակա-
րանէն դուրս ելաւ. պէտք ըլլալու բոլոր բաները
ժողվեց և բերաւ որչափ որ կրնար, իր պառ-
կած տեղին քով շարեց, որպէսզի մէկէն ի մէկ

Կարօտութեան մէջ չիյնայ, երբ հիւանդութիւնը զինքը բալորովին ուժէ ձգէ։ Հազիւ թէ կրցաւ քօքօ բնկուղին ոմանսվը քիչ մը ջուր բերել, յոգնեցաւ. հասզիլ ուզեց. յետոյ գնաց քանի մը գետնախնձոր բերաւ իր քովը և չորս հառալ լեմոն։ Ուժասպառ ինկաւ իր անկողնին վրայ։ Եթէ Աստուած ուզէր յանկարծ հոգին առնել, մեծ հաճոյքով պիտի տար կեանքը։ Բայց այս բանը չէր շամարձակէր խնդրել, վախնալով որ Աստուծոյ դէմ մեղանչած կ'ըլլայ։ Կը խորհէր որ Աստուած աւելի լաւ գիտէ ինչոր իրեն պէտք է։ Ան գիտէր որ Աստուած իրեն օգնութեան կը հառնի, թէ առողջութեանը և թէ մահուան ժաման։ ուստի տոգորուած, եռանդուղին ծունեի եկաւ, և աղօթեց Աստուծոյ՝ ըսելով։

— Քեզի յանձներ եմ ո՛վ հայր իմ երկնուոր, քու գթութեանդ յանձներ եմ զիս, ինչպէս որ կ'ուզես այնպէս ըրէ ինծի, ինչ որ ինծի զրկես ջերմեռանդօրէն կը տանիմ, միայն ոյժ և կարսդութիւն տուր ինծի, տուր նու ինծի համբերութիւն, տո՛ւր ինծի յոյս, որ այս թշուառութեանն մէջ ողորմութեանդ ապաւինիմ։ Լսէ՛ իմ ողաշանքներս, ողորմած Տէր։

Այս միջացին սոսկալի դող մը եկաւ վրան, թէեւ լամայի մարթով ծածկուեցաւ, բայց բնաւ չտաքցաւ։ Այս դողը ամրողջ երկու ժամ տեւեց, անկէ վերջ տաքութիւն մը սկսու, այնպիսի տաքութիւն մը որ կարծես թէ կը բռնկէր։ Ստուտիկ տաքութենէն սիրտը կ'ելեւէջէր, ինչպէս կ'ըլլայ

շառ վազող մարդոց, այնչափ տկարացաւ որ հազիւ կրցաւ քօքօյի ամանը բերանը տանիլ, որպէսզի կաթիլ մը ջուր խմէ և լեզուն զովացնէ։ Այդ տաքութենէն վերջ սաստիկ քրտինք մը եկաւ վրան, մէկ ժամ քրտինքի մէջ մնաց, իրր թէ ջուրի մէջ ինկած ըլլար։ Այս քրտինքը իրեն շատ օգնեց, ոյժ տաւտւ իրեն։ Այդ միջոցին սիտքը ինկաւ վառարանին կրակը. գիտէր որ պիտի մարի, եթէ փայտ չդնէ։ Յափատերս խաղալով. չորս ոտքով քալել, քանի մը փայտ մէջը ձգեց։ Այդ գիշերը տաք և պաղ մինչեւ լոյս իրարույաջորդեցին. սոսկալի զլխու ցաւ մ'ունեցաւ, այնպէս որ չկրցաւ աչքերը փակել. այդ գիշերը սաստիկ տկարացաւ։ Առառւն, որպէսզի կրակը չմարի, ստիպուեցաւ քսուելով հազիւ կրցաւ երթալ և քանիմը փայտ եւս կրակը նետել։ Իրիկունը հիւանդութիւնը նորէն սաստկացաւ, այս անգամ հակառակ իր կամքին չկրցաւ կրակին քով երթալ։ Ուստի ստիպուեցաւ գործը եղածին կապել և մեռնելու պատրաստութիւն տեսնել։ Այդ գիշերը տաստիկ տագնապ անցուց. հասկցաւ որ վառարանին կրակը մարեցաւ. տեսաւ որ քովի ջուրը հոտեցաւ, հիւանդութիւնը զինքը շատ ընկճեց, այնչափ որ Ռոպէնսոն տեղէն չկրցաւ շարժիլ. զգաց որ պիտի մեռնի և ազտոի։ Մահուան այսքան մօտ ըլլալը զինքը ուրախացուց։ Ուրախութենէն զօրացաւ և սկսաւ ջերմեռանդ կերպով աղօթել. սրտանց զղջում ըրաւ. մեղքերուն թողութիւն խնդրեց. չնորհակալ եղաւ Առտուծոյ՝ վալելած բարիքներուն համար։ Շնորհա-

կու եղաւ նաև տուած նեղութեանցը համար . ո-
րովիետեւ այնպէս կը հաւատար թէ տրուած նե-
ղութիւնները զի՞նքը հոգեւորապէս շտկելու, և ի-
րեն օգտին համար էին:

Յետոյ ծնողացը բարութեան համար աղօ-
թեց, և ուրախ զուարթ սպասեց մահուան: Իրեն
համար այնպէս կուզար որ մահը մօտեցած է:
Տագնապը խիստ սաստկացաւ. կուրծքը խժալով
կ'ելլէր կ իջնէր, շնչառութիւնը հետզհետէ
դժուարացաւ: Ան կ'բսէր. ահա կեանքիս վերջին
վայրկեանը եկաւ, որուն ես միշտ կը սպասէի:
Հազիւ թէ այս խօսքերը ուարտած էր, անշրն-
ջացած, անդգայ և ուշակորոյս ինկաւ, շունչը
բռնուած, սրտի կծկումներով:

Սակայն այդ անշնչացած վիճակը երկար չտե-
ւեց, մէկէն ի մէկ տրթնցաւ, նորէն խելքը զը-
լուխը եկաւ և խոր հառաջանքով մը շունչ ա-
ռաւ: Աչքը բացաւ հասկնալու համար թէ ո՛ւր
կը գտնուի: Փոխանակ ուրախանալու տըրտմե-
ցաւ, մտածելով թէ այն աստիճան խեղճութեան
մէջ ի՞նչպէս ողջ պիտի մնամ, մեռնիլը ապրելէն
անուշ կուզար իրեն. Ռոպէնսոն շատ տկարացած
էր, սակայն մասնաւոր ստատիկ ցուեր չունէր:
Առողջաբեր քրտինք մը եկաւ վրան, լամաներուն
մորթովը տղէկ մը ծածկուեցաւ: Կէս ժամ անց-
նելէն ետքը քրտինքը դադրեցաւ, քրտինքին
վրայ շտա հանգստացաւ: Խաստիկ ծարաւ կ'զգար.
Ճուր չէր մնացած. տեսաւ որ քովր քանի մը լե-
մոն կար, մէկ հատը բերանը առաւ, մեծ դժուա-

բութեամբ կճեպը բրցուց և ջուրը ծծեց , սիրտը
պաղշտկեցաւ : Ասոր վրայ անուշ քուն մը եկաւ
վրան , մինչեւ լոյս աղէկ մը քնացաւ :

ՌՈՊԷՆՍՈՆ ԻՆՔԶԻՆՔԸ ԿԲ ԴԱՐՄԱՆՔ

Ռոպէնսոն երբ քունէն արթնցաւ , սիրտը
շատ հանդարտ ըլլալով չափազանց ուրախացաւ :
Հիւանդութիւնը կատարելապէս անցած էր . միայն
ինքզինքը ուժաթափ կ'զգար : Շատ չանցաւ ա-
խորժակն ալ բռցնւեցաւ : Եփած գետնախնձոր
մը առաւ , լեմոնին ջուրը վրան սխմեց և կերաւ .
այսպէս , թէ քիչ մը կշտացաւ և թէ զօրացաւ :

Լամաները երկու օր անտէր մնացած էին .
ոռքին տակը պտոկած խեղճուկ մը կը նայէին ի-
րեն . կարծես թէ կ'ուզէին հասկնալ թէ արդեօք
իրենց տէրը պիտի տռոզջանա՞յ : Այս կենդանի-
ները ուղարի դաստկարգէն ըլլալով երկար ատեն
առանց ջուր խմելու կը զիմանան . արդէն եթէ
առանկ չըլլալին շատոնց անոնք առանց ջուրի
մեռած կ'ըլլային : Ռոպէնսոն ուժաթափ ըլլալով
ճար չունէր որ անոնց ջուր խմցնէ : Էն առաջ
բռնած լաման որ տանը մօտ կը կենար , իր քո-
վր մօտեցաւ . ան ալ տկար ուժովը ամանը մօ-
տեցուց և քիչ մը կաթ կթեց լամայէն : Ռոպէն-
սոն քանի այդ կաթէն կը խմէր . այնքան աւելի
վրայ կռւզար , որովհետեւ լամային կոթը առող-
ջարար է :

Ռոպէնսոն նոյն օրը հանգիստ քնացաւ : Ա-

րեւամուտին երբ արթնցաւ, ուտելու չտփազանց
ախորժ զգաց : Առտուն քանի մը եփած գետնա .
խնձոր կերաւ լեմոնի ջուրով և նորէն քնացաւ .
այս անգամ մինչեւ լոյս : Այս հանգիստը իրեն
ոյժ տուաւ, միւս օրը ոտքի ելաւ, քանի մը
քայլ առնել փորձեթ, թէեւ գլորեցաւ, սակայն
յաջողեցաւ մինչեւ բակը երթալ . հոն երկինք
նայեցաւ, արեւին ճառագայթները ծառին տերեւ-
ներէն անցնելով երեսին զարկին . անոնց անուշ
տաքութենէն հոգի տուաւ . կարծես թէ նորէն
աշխարհ եկաւ . ուստի ոկտաւ պոռալ .

— Ո՞վ տղրիւր յա իտենական կենաց, Աստ-
ուած իմ և կեանք . փառք քեզի որ այս ան-
գամ ալ զիս արժանի ըրէր արեւին լոյսը տես-
նելու : Շնորհակալ եմ որ զիս չլքեցիր . թէեւ
աշխարհ զիս լքած է . փառք քեզի որ իմ կեանքս
նորէն ինձ շնորհեցիր . ամբողջ կեանքո քեզի
շնորհակալ ըլլալ պարտաւոր եմ :

Ռոպէնսոն այսպիսի ջերմեռանդ մտածում
ներէ վերջ դիտեց երկինքի անհուն տարածու-
թիւնը, նայեցաւ նոր կանանչքած ծառերուն և
գեղեցիկ ծաղիկներով զարդարուած թռվերուն,
և իր սիրական լամաներուն, որոնք իր բոլորտի-
քը շորուած կարծես կ'ուրախանային առողջա-
ցած ըլլալուն համար : Ռոպէնսոն քաղցր յուղում
մը զգաց, ճիշտ ինչպէս կ'զգայ ճամրորդ մը . և
երկար ատեն հեռու ապրելէ վերջ կուզայ իր բն-
անիքին քով կը հանգչի : Յուզումէն ուրախու-
թեան արցունքներ թափէց : Որչափ անգամ որ
դուրս ելլալով օդ կ'առնէր և կաթ ու ջուր ի-

բար խտոնելով կը խմէր, այնչափ աւելի սիրաը
կը բացուէր և առողջութիւնը կը վերստանար:
Վերջապէս շատ չանցաւ առջի ուժը գտաւ և
սկսաւ աշխատիլ իր տռաջուան գործերովը:

ՌՈՊԷՆՍՈՆ ՆԱԻ ՇԻՆԵԼ Կ'ԵՐԵՒԱԿԱՅԵ

Ռոպէնսոն նախ գնաց նոր շինած ամանները
նայելու թէ ի՞նչ եղան փուռին մէջ, երբ փուռը
բացաւ ուրախացաւ. տեսաւ որ բոլոր ամանները
լաւ մը թրծուած և քարացած էին. Գնաց վա-
ռարանին քով, բայց հոն տրտմեցաւ, որովհետեւ
կրակը մարած էր: Գլուխը ծռած մէյ մը աման-
ներուն կը նայէր մէյ մը փուռին: Ինքզինքը
բռնելով չափաւորեց տրտմութիւնը ըսելով.

— Այն Աստուածային նախախնամութիւնը որ
ինծի կրակը տռւու, կրնայ նոլ էն տալ եթէ ու-
զէ. ան զիս չի լքեր:

Զմեոը ռաստիկ ցուրտ չըլլալուն համար՝
Ռոպէնսոն ցուրտէն վախ չունէր. առանց կրակի
կրնար ըլլալ. կրնար նաև առանց եփած կերա-
կուր ուտելու կաթ և պտուզ ուտելով ապրիլ:
Փայտէ ամաններ շինել անկարելի ըլլալով, միտ-
քը դրաւ որ շինած ամաններուն մէջ կաթ լե-
ցընէ, եարագ պատրաստէ և գետնախնձորի հետ
ուտէ: Ուստի որչափ որ պէտք էր կաթը լեցուց
հողէ շինած մեծ ամանին մէջ, իր շինած տափակ
մէկ փայտովը սկսաւ կաթը խառնել անդադար,
մինչեւ որ եղը վրան ելաւ և թանը զատօւեցաւ,
յետոյ հաւաքեց եղը և քիչ մը տղ դրաւ մէջը:

Երբ այս գիւտին վրայ պիտի ուրախանար, միտքը ինկաւ թէ կրակ չըլլալով չպիտի կրնար գետնախնձոր եփել որ իւղով ուտէ. կարագ եղը առանց հացի բանի մը չպիտի ծառայէր, որտնեզեցաւ. մէկդի նետեց կարագը ու սկսաւ նորէն տրտմիլ: Ինքզինքը կարօտութեան մէջ կ'զգար. թէեւ ոստրէները, կաթը, քօքօ-ընկայզը և չորցուցած միսը կրնային իրեն կերտկուրի տեղ ծռուայել, սակայն կը մտածէր որ կրնան անոնք ալ օր մը դիպուածով ձեռքէն երթալ: Յուսահատ, կ'ըսէր ինքնիրնն. ի՞նչ ընելու է: Եթէ պարապնստած քնանալով միայն կեանք անցընէ, իր վիճակը շտտ ողորմելի պիտի ըլլայ: Ինք աշխատասէր ըլլալով պարապ մնալը չէր սիրէր: Արդէն ինքնիրենը կ'ըսէր միշտ. շարունակ աշխատիլը մայր է տուաքինութեանց և ծուլութիւնը աղբիւր ամէն ախտերու: Ինք գիտէր նու որ մանկութեանը պարապ տեղը փողոցները պտտած ըլլայուն այս թշուառութեան ենթարկութենէ: Ռոպէնսոն այսպէս մտածելով սկսաւ կղզիին մէկ դին ու մէկալ դին երթալ, որպէսզի աշխատելուրան մը զսնէ և ազտաի դատարկութենէ: Այս անգամ սկսաւ գիշեր ցերեկ մտածել թէ ի՞նչպէս կրնայ պղտի նաւ մը շինել: Մենութենէն մեծ նեղութիւն կը քաշէր, մանաւանդ կրակը մարելէն վերջ:

Ռոպէնսոն կը յուսար որ Ամերիկան մօտ է. կ'ուզէր հոն երթալ, այդպէսով թերեւս ազատէր խեղճութենէ: Մտածեց նաւ մը շինել, ասդին

անդին շրջիլ և մարդաբնակ նոր ցամաք մը գրանել : Հաստ ծառ մը փնտուելու ելաւ . խօրհելով որ կրնայ մէջը փորելով նաւակ մը շինել : Կղզիին մէջ չի տեսած տեղերն ալ շրջեցաւ . շտա մը նոր պաղատու ծտոեր տեսաւ . անոնց պառւղը ուտել փորձեց : Գտաւ նաև հոն ցորենի բոյսեր երկու հարթւր հատէ աւելի ցորեն ունեցաղ : Ուզեց ցարենէն հաց շինել , բայց ինչպէս ալիւրի վերածէր . արդէն եփելու համար կը ակ ալ չի կար : Այսու հանդերձ քանի մը հասկ փրցուց և բնակարանին մօտ ցանեց . թերեւս ապագային ճար մը գտնելով կարենայ հաց պատրաստել . Երբ քիչ մըն ալ յառաջ գնաց նոր ծառ մը տեսաւ . այդ ծառէն կախուած էին խոշոր պճեղներով պառւղնեց . բացաւ անոնց էն հատ մը , տեսաւ որ մէջը վաթուն հատ նուշ կար : Այդ նուշին համը իրեն ախորժելի չեկաւ թէեւ . բայց անոնց հառածներէն քանի մը հատ տոպրակին մէջ գրաւ . այս պըտուղները քաքաօ կը կոչուին . անոնցմով կը շինուին այսօր Եւրոպայի մէջ չօքոլաները : Քիչ մը անդին տեսաւ քաքաօյէն աւելի խոշոր պառւղներ առանց կճեպի և կակուղ ամբողջ միս և խիստ համով : Ամերիկացիք այս ծառին պառւղը կը ժողվէին և ջրով կ'եփէին , և պաղելէն վերջ կտոր կտոր ընելով հացի տեղ կ'ուտէին : Հացենի կոչուած այդ ծառը քաքաօի ծառին նման միւկերպ վարէն վեր բարձրացած է , և պսակի ձեւով գագաթը քանի մը տերեւներ ունի , Այս ծառը արմատէն վեր միակերպ երկայն ըլլալով նաւ

շինելու շատ յարմար էր : Կ'երեւայ թէ հին ա-
ռեն ալ այս ծառը փորելով նաւ կը շինէին : Ռո-
պէնսան նայեցաւ որ այս ծառին արմատէն վեր
քիչ մը փոս կար , նաւ շինելու համար յարմար
գտաւ զայն , քիչ մըն ալ ինք երնար փորել : Բայց
այս ահազին ծառը կտրել իրեն համար անհնարին
էր : Ծառին նշան դնելէ վերջ իր աեղը դարձաւ .
հնարք մը գտնելու համար : Գալու տտեն ճամբան
իր սիրած թութակ թոշունին բոյնը գտաւ : Բոյ-
նին մէջ թութակի ձագեր կային . զւնդնք բըռ-
նել ուզեց , բայթ մեծցած ըլլալնուն համար թը-
ռոն . մէկը միայն կրցու բոնել :

Զափազանց ուրախացաւ իօր թէ գանձ մը
գտած ըլլար , Ռոպէնսոն կը յուսար որ այս թու-
թակին խօսիլ կը սորվեցնէ և այդպէսով մարդու
ձայն կը լսէ , կը զուարճանայ և կ'ուրախանայ :
Արդէն ինք բաւակոն առեն մարդկային ընկերու-
թենէ զուրկ մնացած ըլլալով մարդկային ընկե-
րութեան բարիքներուն կը ցանկար : Վերջապէս
Ռոպէնսոն հասաւ իր կայտնը , վանդակ մը շինեց .
թութակը մէջը դրաւ և կախեց իր պառկած աե-
ղին քով . ուրախ զուարթ պառկեցաւ , իբր թէ իբ-
րու նոր բարեկամ մը եկած ըլլար այդ իրիկունը :

ՌՈՊԷՆՍՈՆԻ ԶԲԱՂՈՒՄՆԵՐՈՒ ԿԱՐԴԱՑՈՅՑ

Ռոպէնսոն այն գիշերը նաւ շինելուն վրայ
մտածեց : Կը մտածէր թէ ծառը կտրէ՞ թէ ոչ .
գիտնալով որ ծառէն պիտի կրնայ նաւ շինել , ո-

բոշեց կտրել : Ան նախապէս որոշած էր որ գործի մը սկսի լաւ մը ուսումնափրելէ վերջ : Նորէն սկսաւ մտածել : Անգամ մը նոր ցամաք մը գտնալու փափաքը աչքին առջեւ կուգար , անգամ մըն ալ ծառին պտուղներուն կը մեղքնար , ինչպէս նաև կը վախնար որ ներկայ կեանքն ալ կը կորսնցնէ և աւելի թշուառութեան կը մտնուի : Կը խորհեր որ անխելքութիւն է քիչ և ստոյգ շահը ձգել , մեծ և անստոյգ շահին ետեւէն վազել : Միտքը ինկաւ շան առակը , որ երբ լողալով կ'անցնէր գետէն կտօր մը միս բերանը առած , ջուրին մէջ տեսնելով իր շուքը , միսը բերնէն ձգեց : Միւս կողմէ միտքը բերաւ երկրադործներուն գործը , որոնք կը ցանեն իրենց ուտելիք ցորենը , որպէսզի աւելի շահին և շատ ցորեն ունենան : «Յիրաւի շանը գործը յիմարական էր , ըստ , որ շուքին ետեւէն վազեց , պարապ ելաւ : Երկրագործներուն ըրածն ալ խօնեմութիւն է և յուսատու : Շատ անգամ անոնք տելի կը շահին և դիպուածով մըն ոլ վնասի կ'ենթարկուին : Ուրեմն պէտք է որ այս երկրորդ դիպուածին հետեւին . համբերութեամբ ջանամու աշխատիմ և վերջապէս այս ծառէն նաև մը շինեմ , և այդ նաւով այս անմարդարնակ կըզգիէն ազատիմ» : Այս վճռական դատումէն վերջ պառկած տեղէն բառկեց , կացինը առաւ , վազեց ծառին մօտ և սկսաւ կտրել . ծառը շատ կարծր էր , և քարէ կացինն ալ պէտք եղած արդիւնքը չէր տար : Ռոպէնսոն մեծ դժուարութեան

մատնուեցաւ. բայց ինքը միտքը դրած բան
շուտ մը չձգելու սկզբունքն ունենալով չյուսաը
հատեցաւ. առառւընէ մինչեւ կէսօր շարունակ
կ'աշխատէր, բիւր անգամ կացինը կը զարնէր,
հազիւ կսոր մը տեղ կը կտրէր։ Հասկցաւ որ
այս գործը շատ տարիներու կարօտ է. որպէսզի
չյուսահատի, աշխատութեան կարգացոյց մը շի-
նեց։ Հստ կարգացոյցի, առառուն կանուխ կ'ելլէր
տեղէն, շիտակ աղբիւր կ'երթար, երեսը, ձեռքը,
ոռքը կը լուար. սրբուելու բան չունենալուն,
քիչ մը կը կենար որ ցամքի, ետքը կտւգար լա-
թերը կը հագնէր. կ'ելլէր բնակարանին վրայի
լերան վրայ և զմայլելով կը դիտէր միօրինակ
հորիզոնին աղուորութիւնը։ Բնաւթեան այս սքան-
չելի տեսարանը սիրաը կը յուզէր, և եղկրպագե-
լով շնորհակալութեամբ փառք կուտար Աստու-
ծոյ։ Կ'աղօթէր նաև ծնողքին առողջութեանը և
յոջողութեանը համար. աղօթքէն վերջ լամա-
ները կը կթէր և կը խնամէր։ Լամաները արդէն
քիչ քիչ շատցած էին. կթած կաթէն քիչ մը կը
խմէր. նախաճաշ կ'ընէր և մնացածը կը պտհէր.
օրուան առաջին ժամը ասանկ կ'անցընէր։ Անկէ
վերջ ծովուն եղերքը ոստրէ ժողվելու կ'երթար
երը ջուրը քաշուած ըլլար. ցերեկուան ճաշը ոստ-
րէն էր. իսկ եթէ ջուրը քաշուած չըլլար. կ'եր-
թար ծառը կարելու կ'աշխատէր. լամաներն ալ
կ'երթային ծառին քով խոտ ուտելու։ Չորս ժամ
վերջ որ ատեն չափազանց տաքը կը կոխէր, գոր-
ծը կը ձգէր, ծովուն եղերքը կ'երթար ոստրէ

Ժաղվելու: Օրը երկու անգամ ծով կը մտնէր կը լուսցուէր. վերջը լամաները կ'առնէր կը քաշուէր իր բնակարանին մէջ : Լամաները երկրորդ անգամ կը կթէր և պանիր կը չինէր : Իրեն ուտելիքներն էին պանիր, կտթ, ոստրէ և քօքօ : Արդէն եղած տեղը տաք ըլլալով շատ բան չէր կրնար ուտել . ցուրա երկրի մէջ անոր կրկինը աէտք է ուտել որպէսզի մարդ կշտանայ : Թութակին հետ կը խաղար, հետք կը խօսէր, շատ անգամ միւնոյն խօսքը կը կրկնէր որպէսզի առվի ու խօսի : Ռոպէնսոն կերտկուրէն վերջ ժամ մը կը հանգչէր ծառերուն շուքին մէջ . լամաներն ու թութակներն ալ քովը, որոնց հետ խաղալով խօսելով կը զուարճանար, ինչպէս մէկը աղոց հետ կը խօսի կարծելով թէ կը հասկնայ :

Օր մը թութակը Փոլ բառը արտասանեց, երբոր Ռոպէնսոն լսեց . ուրախութենէն շփոթեցաւ, մարդու ձայն կարծելով շէր զիտէր թէ ի՞նչ ընէ . մոռցաւ կղզին, լաման և թութակը . մտքով յափշտակուեցաւ, և կը կարծէր թէ մարդկանց մէջ է : Վերջապէս խելքը գլուխը եկաւ, և տեսաւ որ նոյն մենութեանը մէջ է, սկսաւ հառաջելով լալ և վշտալից ըսել . «Ողորմելի Ռոպէնսոն» : Կէսօրը երկու ժամ անցած էր այդ միջոցին, գնաց ծառին քով և սկսաւ աշխատիլ :

Արդէն մնացած ժամանակն ալ պարտէզը փորելով և բան անկելով կ'անցընէր : Երբեմն մայիզ ըսուած ցորենը կը ցանէր, և երբեմն ալ գետնախնձոր, յուոալով թէ օր մը կրտկ կը ճարէ և

զանոնք կ'եփէ , Երբեմն հացի ծառին պատռաստ
կ'ընէր . և երբեմն մանր ծառերւն ջուր կուտար .
պարտէզին ցանկ կը շինէր , տնկած բոյսերուն ճիւ-
ղերը յօտելով կը խնամէր . բակին չորս դին մանր
ծառերուն և տունկերուն ճիւղերը երկնցնելու
կ'աշխատէր , որպէսզի վրան կամար կապէն : Եթէ
ժամանակ ունենար մարզանք կ'ընէր , աղեղով
նշան կ'առնէր , ինքզինքր պաշտպանելու համար
նշան առնելու վարժութիւն կ'ընէր : Ռոպէնսոն
լաւ նշան առնող մը եղաւ : Իրիկունները կերա-
կուրը կ'ուտէր լուսնին կամ աստղերուն լոյսովը :
Իրեւ զրօնանք , իրիկունները մութիւն լերան վե-
րայ կ'ելլար տատղերը կը դիտէր , կ'զմայլէր ա-
նոնց գեղեցկութեանը վրայ , ծովեզերք կ'երթար ,
ժուռ կուգար հով առնելու և զովանալու հա-
մար : Պառկիր չգացած ինքնիրեն համարատուու-
ութիւն կ'ընէր . վայելած բարիքները կը բաղ-
դատէր . Աստուծոյ յայտնած չնորհակալութեանցը
և աղօթքին հետ :

Երբ իր ըրած բուոր գործերը ոչքի ասջեւ
բերելով խղճի խայթ չէր ունենար , կ'սկսէր փա-
ռաբանել զԱստուած՝ ջերմեռանդ երգեր երգելով :
Երբ տեսնէր որ բարութիւն մը չէ ըրած , և բա-
րի դիտաւորութիւններ չէ ունեցած . ինչպէս նաև
աստուածաշտութիւն չէ ըրած , կը վշտանար :
Ամէն անգամ որ թերութիւն մը գործէր , ծառին
վրայ խաչ մը կը գծէր , որպէսզի ամեն օր զայն
աեսնէ , և անգամ մըն ալ չընէ : Այսպէս Ռոպէն-
սոն ինքզինքը բարի ըլլաւ կը վարժեցնէր : Ռո-

պէնսօն երեք տարի այս կերպ իր կեանքը շարունակեց կղզիին մէջ. աստնկ շարունակ աշխատելով ծտոին կէսը հազիւ կրցաւ կտրել. իրեն այնպէս կը թուեր թէ չորս տարի ևս այէտքէ որպէսզի ծառը կտրէ վար ձգէ. բնաւ չյուսահատեցաւ. որդէն չէր ուզեր պարապ նսաիլ:

ՈՂՊԷՆՍՈՆ ԱՄԲՈՂՋ ԿՂԶԻՆ ՊՏՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿՈՒՏԱՅ

Օր մը ըստւ ինքնիրեն. այսչափ տարի է այս կղզին կը բնակիմ, մինչեւ հիմա խիստ քիչ տեղ տեսած եմ: Այս տեղին ուրիշ տեղ չերթալուս պատճառը վախկոտութիւնս է. եթէ վախկոտ չըլլայի թերեւս շատ օգտակար բաներ կընայէ գտնել ժուռ գալովս: Կղզին բաւական մեծ էր, ստկայն Ռոպէնսոն կը վախնար ներսերը երթալու: Կղզիին երկայնութիւնը 24 մղոն էր, իսկ քջապատը 70: Ռոպէնսոն նոյն օրը վախկոտութիւնը մէկդի ձգեց, ճամբու ամէն պատրաստութիւն տեսաւ. երեք օրուան պաշարը լամային վրայ բնոցուց, զէնքերը վրան տուաւ, ինքզինքը յանձնեց Աստուծոյ նտխախնամութեան և քաջարար ճամբայ ելաւ: Միշտ ծովուն եղերքէն կը քալէր, և կը ջանար անտառներու մէջ չմտնել, չրլլայ թէ կատղած գաղաններու հանդիպի: Գրբեթէ 18 մղոն ճամբայ գնաց. ամէն տեղ իր տեղէն աւելի գեղեցիկ և բարերեր գտաւ: Տեսաւ պտղատու ծառեր՝ առողջարար և սննդարար պը-

տուղներով։ Այս ծառերուն մէջ կը դանուէր թրդիաբեր ծառը՝ որուն կեղեւովը լաւ թուղթ կը շինեն, Դահիղի կղզիին բնոկիչները, Օղակիդները ամառուան լաթ կը շինեն։

Ռոպէնսոն առաջին գիշերը ծառի մը վրայ անցաւց որպէսզի գաղաններէն ապահով ըլլայ։ Առաջուն կանուխ ելաւ իր ծառէ անկողինէն և ճամբայ ինկաւ։ Քիչ առաջ գնաց տեսաւ որ կը զիին հարաւային կողմը աւազուտ է։ Հոն ցամաքը լեզուի պէս դէպի ծով երկնցած էր, երբ հոն մարդու ստքի նշաններ տեսաւ, վախէն գունատեցաւ, պաղ սոսկում մը ունեցաւ, վասնզի ոտքի նշանները քաղաքակիրթ մարդու ստքի նշաններ ըլլալէ աւելի գաղանի նման վայրի մարդոց ստքի նշաններ էին։ Հասկցաւ որ Քարտիակ կը զիիներու մարդակեր մարդիկներն էին։ Քարայիաները խոշոր, սեւ, դուրս ցցուած աչքեր ունին։ Անոնց մարմինները ուժով, և իրենք կատաղի և յանդուզն են։ ասոնք թշնամութեամբ զիրար կը բռնան, և անբնակ տեղ մը տանելով կ'ուտեն։ Անոնց անունը անգամ մարդը կը սարսաեցնէ։ Ռոպէնսոն եթէ սովորութիւն ըլլար մեծ վրտանգներու հանդէպ խոհեմ գտնուելու, այդչոփ չպիտի սարսափէր և սրտոտ պիտի ըլլայ։ Մարդերբոր ջանադիր ըլլայ վախի հանդէպ ինքզինքը կրթելու, մարմին և հոգի զօրաւոր կ'ըլլան։ Այդքանին համար պէտք է կանոնաւոր վարք և բարեպաշտ ըլլան։ Ասով մարդ ո՛րչափ մեծ վտանգ ունենայ աչքին առջեւ, կ'արհամարհէ։ Ներքին

ուժը և խղճմատանքին մաքրութիւնը բոլոր խոռովութիւնը կը փարատէ . Աստուծոյ օգնութիւնը վրայ կը հասնի , և շաւատով չարիքը բարիքի կը փոխուի : Ռոպէնսոն այսպէս կրթուած չէր . այդ պատճառաւ զարհութեցաւ երբ մէկ քանի ոտքի նշաններ տեսաւ , այդ պատճառաւ չորս դին կը նայէր դողալով . ամէն մէկ տերեւին շարժումէն կը սարսափէր : Վախէն չէր գիտէր թէ ի՞նչ ընէ և ո՛ւր երթայ : Վերջապէս սիրտ առաւ , սկսաւ փախչիլ , առանց համարձակելու . ետին նայիլ : Յանկարծ քոր կտրեցաւ մնաց . վախը աւելի ստակացաւ , երբ առջեւը ելաւ փոս մը . ուր տեսաւ թէ կրակ վառած և նոր մարած էր . աւելի արհաւիրքով լեցուեցաւ երբ փոսին քովը տեսաւ մարդու օսկորներ , ձեռքեր , ոռքեր և գանկեր իրեն կերակուրի մնացորդ : Այս բանը Քարտիպ կղզիի մարդակերներն էին ըրած . անոնք ո՛չ մարդկութիւն գիտեն , ոչ գութ ունին , կտտաղի զազաններ են . իրենց թշնամին բռնածնուն պէս կը մորթեն կ'ուտեն : Անդիլետն կղզիներուն Քարայթպները ամէնքն ալ մարդակեր էին . երբոր թշնամիներէն մէկը գերի բռնէին , պար բռնած կը խաղալին հաշելու ձայներով , և յետոյ կը նսաէին կ'ուտէին : Ասոնք անտառներու մէջ մարմիննին զանազան գոյներով , մանաւանդ կարմիրով կը ներկէին : Ականջնուն և քիթերնուն ծայրը կը ծակէին և մէջը փետուրներ և ծովու ժժմուկ կը խոթէին զարդի համար : Հիմա Ամերիկայի մէջ շատ չմնացին այս վայրենիներէն . բայց ներ-

տեղեր, անտառներու մէջ կը գտնուին, մանաւանդ Նոր Զելանտայի մէջ։ Ափրիկէի ներսերն ալ շատ կան ասոնց նման մարդակեր սեւ մարդիկ, որոնք մսագործներու խանութներուն մէջ մարդու միս կը կախեն, այդ միսերը գնուած գերիներու միսեր են.

Ուստի Ռոպենսոն աչքը անդին դարձուց այս զարհուրելի տեսարանէն, սարսափեցաւ, ի՞նչ պիտի ընէր եթէ բնութիւնը իրեն չօգնէր. ինքզինքը ժողուեց եւ սկսաւ արագութեամբ փախչիլ, իր ետեւէն լամա՛ն այ միասին կը վազէր։ Անիկա այնքան վախցած էր որ ետի՛ն անգամ չէր համարձակեր նայիլ և իր լամախն ոտնաձայնը կը թուէր ըլլալ մարդակեր գազաններու ոտնաձայնը։ Որպէսզի թեթեւ զգայ ինքզինքը և ալ աւելի արագ վազէ, ձգեց նետեց ձեռքի տէզը, աղեղն ու կացինը։ Ու կը վազեր անիկա այնքան զարհուրած և ա՛յնքան կորսնցուցած ինքզինքը, որ չգիտցաւ թէ ի՞նչպէս եկեր էր դարձեալ հո՛ն, ուսկից մեկներ էր արդէն։ Ռոպէնսոն նորէն սկըսաւ շարունակել իր խելայեղ վազքը, սուրաց, արիւն-քրտինք մտաւ. բայց ոտքերը տկարացան, ուժերը հատան և անզգայ՝ գետին ինկաւ։

Երբ զիշ ոը սթափեցաւ, տեսաւ որ կը գրանուի այն ճամբուն վրայ, ուր նետեր էր իր զէնքերը. կարծեց թէ երազ կը տեսնէ.

Ոտքի ելաւ, շատ հոգներ էր ու չկրցաւ առաջուան պէս վազել, Զյոռացաւ վերցնելու իր զէնքերն ալ, որոնց ապաւինած ինքզինքը պաշտ-

պանուած կ'զգար: Ուտելու ախորժակը բոլորովին
սպառած էր իր մէջ, միայն, մէկ անգամ, ջուրի
մը մօտեցաւ ու խմեց:

Հակոաակ իր յոյսին, շկրցաւ նոյն օրը բնակա-
րանը համնիլ, հասաւ այն տեղ ուր քանի մը
մղոն հեռու էր իր բնակարանէն, որուն անունը
Գիւղ դրեր էր:

Այս վայրը ծանօթ էր իրեն, կը ճանչնար այս
ծառերը որ պատած էին չորս դին և զուարճալի
կը դարձնէին տեսարանը. իր լասաները սինչեւ
այս տեղուանքը կու զային, քանի որ հոս աւելի
առատ էր խոտը:

Նախընթաց տարին ամառ գիշերները շատ
անգամ հոս կը պառկէր, որովհետեւ այստեղ մր-
ժեղներ չէին գտնուէր, և կրնար հանգիստ քուն
մը քաշել: Յիշեց թէ ասիկա այն դաշտն էր՝ լի
գոյնզգոյն ծաղիկներով, ծիսախոտի բոյսերով,
լեմոնի ծառերով, շաքարեղէզներով, և բազմա-
տեսակ պտղատու ծառերով, ուր՝ փոխադրել ու-
ղեց իր բնակարանը, բայց որովհետեւ իր փրկու-
թիւնը ծովէն կ'սպասէր, չուզեց հեռանալ եղեր-
քէն, մտածեց այս տեղ իրեն ամառանոց ընտրել
և ծառի ճիւղերով տնակ մը շինեց:

Ռոպէնսոն ուզեց քնանալ հոն. քանի որ գի-
շերը հասեր էր այլեւս, փակեց աչքերը և հազիւ
թէ սկսէր էր մոռնալ իր ցերեկեայ տաժանքները՝
անուշ քունի մը մէջ, յանկարծ յստակ և սուր-
ճայն մը եկաւ հասաւ իր ականջին: Ռոպէնսոն
ընդուստ ոտքի ելաւ, աչքերը սրբեց շորս կողմը

դարձաւ՝ սառւզելու համար թէ ուսկի՞ց կուզար ձայնը։ Վեր նայեցաւ, և ահա ծառի մը վրայ իր սիրտկան թութակը տեսաւ։ Խեղճ, ոյ բելի և հաւասարիմ թռչո՞ւն ձանձրադեր էր մինակութենէն, փառելու եւեր էր իր տէրը, ու կը կանչէր անոր. — Ռոպէնսո՞ն, ո՞ւր չս։ Ռոպէնսոն շատ ուրախացաւ և կանչեց. — Փօ՛լ։ Այն ատեն, թութակը իջաւ, մօտեցաւ իր տիրոջ և սկսաւ կրկնել բոլոր այն խօսքերը զոր իր տիրոջմէն սորվէր էր։

Ռոպէնսոն գրեթէ այն գիշեր բնաւ չի քնացաւ սոտին խորվութենէն, կը ջանար երեւակայութիւնը հանդարտեցնել, և կը մտածեր օր յաջորդ առառուն աւրէ բոլոր պարտէզը, քանդէ շինատեղերը, լամաները արձակէ, քակէ իր բնակարանն այ, որպէսզի ոչ ոք կասկածի թէ մարդ կը բնակի այս տեղ։

Առաւօտուն, աբդէն բոլոր վախերը անեւացած էին Ռոպէնսոնի սիրտէն. գիշերուան ունեցած իր խորհուրդները վանեց մտքէն, և սկսաւ խռնեմութեամբ մտածել։ Այսքան ժամանակ է որ հոս կը բնակիմ կ'ըսէր ինքիրէն, վայրենի մարդու մը հետքը չակասայ բնակարանիս քով, շատ հաւանական է որ անիկա հեռուն կը գտնուի. ուրիշ կղզի մը։ Աստուծոյ սքանչելի մէկ կարգագրութիւնն է ըսաւ, որ այս տեղ ինկայ, որսվհետեւ այս տեղ քիչ բարեբեր բԱալուն՝ մարդակերները չեն մօտենար։ Ռոպէնսոն լսած էր որ երբ վայրենիները մէկը գերի բռնեն, կը մորթեն զանիկա, կ'ուտեն ուրախութեամբ և յետոյ գազանային

պար մը կը դառնան զարհութելի պոռչտուքներ ընելով։

Ռոպէսոն սի՞րտ տուաւ ինքզինքին, արիացաւ, մեծ, զօրեղ յոյսով մը լեցուեցաւ, խոնարհեցաւ և իր ամէնէն անկեղծ աղօթքը ըրաւ բարի և հրզօր Նախախնամութեան որ հսկեց միշտ իր վրայ և ազատեց զինքը շատ մը վտանգներէ։

Ռոպէնսոն գնաց իր բնակարանը, և առաջին գործը եղաւ իսկոյն շատ մը ծառեր տնկել իր տան առջեւ, որպէսզի պարտէզ մը ձեւացնեն անոնք և ծածուկ պահեն զինքը գազաններու աչքերէն։ Ռոպէնսոն այսպէս յաջողեցաւ արուեստական անտառ մը շինել։ Յետոյ որոշեց՝ իր բնակարանէն մինչեւ լեռան միւս կողմը գետնուղի մըն ալ պատրաստել, որպէսզի կարենայ ինքզինքը ազատել՝ հաւանական փորձանքներու ժամանակ։ Սոսկալի դժուար գործ մըն էր ասիկա, բայց Ռոպէնսոն իր ապահովութեանը համար չը յուսահատեցաւ երբեք, ձգեց նաւ մը շինելու իր առջի դաղափարը, և սկսաւ մեծ ու աննկուն խանդով գործել։

ՌՈՊԷՆՍՈՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԶՈՑՆԵՐ ԿԸ ԽՈՐՀԻ

Չարաչար աշխատութիւն և անվհատ կորով կը պահանջէր այս գործը, և Ռոպէնսոն ունեցաւ առոնք ու տեսաւ որ կը յաջողի։ Անիկա կը փորէր հողը, և գուրս նետուած հողով պղտիկ ըըլուր մը շինեց, որուն միջոցը ութը ոտնահափ էր

ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

— 101 —

և բարձրութիւնը տասը, տեղ տեղ ալ սանդուխ-
ներ կը շիներ, և յետոյ տեղ տեղ ալ ծակեր կը
ձգէր՝ որ կարենար զուրս նայիլ։ Ռոպէնսոն կը
կարծեր թէ ո՞եւէ թշնամի չպիտի գտնէր իր տեղը,
բայց ու զեց որ կատարեալ ըլլայ այս միջոցը,
կտրելի էր որ զի՞նքը օրերով պաշարէին. ի՞նչ
պիտի ընէր Ռոպէնսոն հոս առահով բայց անօթի՛,
Ռւստի որոշեց ուտելիքի մթերք մը ոռնենալ պատ-
րաստ, քանի մը օրուան հտմար, պանիր, մածուն՝
զոր ինք կը պատրաստեր, պտուղ և ծովու ժրժ-
մունք։ Իր բակին մէջ ուզեց ազգիւր մըն ալ շի-
նել, որպէսզի եթէ ներսը փակուի, ծառաւ չի
մնա։ բայց տեսաւ որ այս ձեռնարկին յաջողու-
թեանը համար ալ ահտգին օրեր պէտք են, հրա-
ցարեցաւ շահ մը այս մտածումէն։

Գետնուղին շինուած լմնոցած էր, Հսկայական
աշխատութիւն մը՝ զոր Ռոպէնսոն իր գերմարդկա-
յին ուժովը և նախնական միջոցներով յաջողած
էր դլուխ հանել։

ՌՈՊԷՆՍՈՆ ՎԱՅՐԵՆԻՆԵՐՈՒ ԿԸ ՀԱՆԴԻՊԻ
ՌՈՊԷՆՍՈՆ ԱԶԱՏԱՐԱՐ

Ուզեց ձերնարկել նաւաշինութեան։ Գեղե-
ցիկ առտու մը, երբ զբաղած էր նաւաշինութեամբ,
հեռուէն մուխ մը տեսաւ, վախցաւ, բայց հե-
տաքրքրուեցաւ, ուսկից կ'ելլէր անիկա, հասկը-
նալ ուզեց։ Քովի լերան վրայ ելաւ, յանկարծ
սոսկում մը զգած, տեսաւ որ ծովուն եզերքը

հինգ վեց նաւակներ կային և երեսունի շափ վոյ-
րի մարդեր՝ որոնք ցամաքին վրայ կրակի մը շուր-
ջը կը պարէին՝ դեի սարսափելի մռունջիւններով։

Ռոպէնսոն արդէն կ կանխագու շակէր որ այս
տեսակ տեսարանի մը պիտի հանդիպի, ուստի
այնքան ալ չի վախցաւ, ապաւինեցաւ Աստուծոյ
զօրութեանը, իջաւ լեռնէն, և առաւ իր զէնքերը՝
Նորէն լեռ բարձրացաւ ուղագէս աեսնելու համար
թէ ՚նչ կ'ընեն այդ գազան մարդերը։ Տեսաւ թէ
անոնք երկու խեղճուկ գերիներ կապած էին,
քանի մը հոգի ժօտեցան, առին անոնցմէ սէկը և
մորթեցն ու Միւս գերին կը դիտեր իր բնկերոջխող-
խողուիր, և անզօր կ'սպասէր թերեւս որ իր ալ
կարգը գար։ Վարենիները խելայեղ ճիչերով՝
սրոնք իրենց ուրախութեան նշաններն էին, մօ-
տեցան իւ զոտ պատուին. ու միւսը մնաց ազին
մինակը։ Այն ատեն, տեսաւ Ռոպէնսոն, որ անիւ-
կայ իր կողմը սկսու վազել։ Վարենիներէն քանի
մը հոգի սկսան հայածել գերին՝ որ թափ կուտար
իր վաղքին, վերջապէս հասաւ ծոց մը. ուր նետ-
ւեցաւ որ լողալով միւս կողմ, ցտմաքը հասնի,
ասիկա անոր համար՝ որ վայրենիները չկրնան հասնիլ
իր ետեւէն։ Թշնամիներէն քանի որ հոգի իրենց
տեղը վերադարձան, իրենց դիւային խրախճանքին,
իսկ քանի մը հոգի ալ ծսվը նետուեցան ու սկս-
ան նորէն հայածել խեղճ գերին, բայց այս վեր-
ջինները այնքան ալ աղէկ չէին լողար, այնպէս որ
գերին կրցաւ շուտով մը ցամաք ելլել ու Ռո-
պէնսոնի ուղղութեամբ նորէն վազել։ Թշնամի

ները դեռ ծովն էին։ Ռոպէնսոն ուժեղացաւ, աչքերը լոցուեցան անշխանելի կրակով մը, ուզեց օգնութեան հասնել գերիին, ուստի առաւ իր տէգը և լեռնէն վար խոյացաւ։ Մօտեցաւ գերիին ու պոռաց .— Կանգ ա՛ռ, սի՛ փախչիր։ Խեղճ փախստաւանը լսեց այս ձայնը, տեսաւ իրեն ու տեցող մարդը՝ որ զարութելի կերպարանք մը ստացած էր իր մօրթին տակ ծածկուտծ, կարծես թէ երկնային ոգի սըն է, և տարակոյսով պաշարաւեցաւ. կանգ առնէր թէ փախուսու տար։ Ռոպէնսոն իր թեւերով նշան բրաւ անոր՝ որ կենայ, հասկցնել ուզեց անոր՝ թէ պիտի պաշպանէր զայն ընդդէմ հաւածաղներուն։

Ռոպէնսոն իր տէգովի զարկաւ, գետին փը. ռեց վայրենիներէն մէկը, իսկ միւսը տեսնելով իր ընկերոջ սպաննութիւնը, հանց իր աղեղը, նշան առաւ և ուղղեց Ռոպէնսոնի սրտի՛ն։ Նետը հաե. դ պեցաւ Ռոպէնսոնի կուրծքին, բայց իր հաղած լամաի կաշին վահանի դեր կատարեց ու պաշտապանեց իր կեանքը։ Ռոպէնսոն ազատեցաւ, և առանց ժամանակ տալու իր թշնամիին, վրա՛ն խոյացաւ ու ծանրապէս վիրաւորեց։ Յետոյ դարձաւ գեռիին կողմը՝ որ չուարեր, անշարժ մնացեր էր։ Գիտէր թէ փրկուած էր, բայց այնչափ վախցած էր, որ չկրցաւ հտւատալ։ Ռոպէնսոն նշան տուաւ անոր։ Գերին հնազանդեցաւ ու դանդաղութեամբ մօտեցաւ։ Ռոպէնսոն բարեկամական շարժումներ ըրաւ որպէսզի անիկա չվախնայ, Խեղճը ամէն մէկ քայլին, գետին կիյնար, երկրպագութիւն

Կ'ընէր և իր շնորհակալութիւնը կ'ուզէր յայտնել :
Այն ատեն, Ռոպէնսոն վերցուց էր մորթը՝ զոր
իբր հագուստ իր կրէր . բացաւ դէմքը , ժպտեցաւ
և յայտնի ըրաւ որ բարեկամ մըն է ինքը : Գերին
այն ժամանակ , նորէն եռէսի վրայ ինկաւ , երկր-
պագեց . Ռոպէնսոնին ոտքը դրաւ իո վզին ,
ասով ան ըսել ուզեց թէ կ'ուզէ գերին ըլլալ : Բայց
Ռոպէնսոն գերիի պէտք չունէր , ընդհակառակը , բա-
րեկամի մը կարօտը ունէր , ուստի վեր վերցուց
զայն և նշանացի՝ հասկցնել ուզեց անոր թէ իրեն
բարեկամ պիտի ըլլար :

Անդին , վայրենին չէր մեռած դեռ , ելաւ
վերքին վրա , քիչ մը խոտ դրաւ և կապեց որ-
պէսզի արիւնահոսութիւնը դադրի :

Հեռուէն Ռոպէնսոն դիտեց այս շարժումը՝ և
ցոյց տուաւ նոյնպէս գերիին : Այեւ ատեն , գերին
կացինը ցոյց տալով , նշաններ ոը ըրտւ և հաս-
կցնել ուզեց թէ կը փափաքի կացինը առնել և
թշնամին սպաննել Ռոպէնսոն որ կեանքին մէջ
մարդ չէր սպաննոծ ակամայ յանձնեց կացինը և
ինք աչքը անդին դարձուց : Գերին կալծակի պէս
հասաւ թշնամիին վրայ և մէկ հարուածով սատ-
կեցուց զայն , վրէմը լուծեց և գոհ ու ուրախ իր
տիրոջը քով վերադարձաւ , և յաղթական անոր
ոտքին տակը ճգեց կացինը ու թշնամիին գլուխը :

Ռոպէնսոն նշաններով հասկցուց որ թշնամիին
աղեղն ալ առնէ և իրէն հետեւի : Գերին առաւ
աղեղը . լարեց և այնպիսի ճիշտ նշան մը առաւ որ
տեղն ու տեղն սպաննեց իր միւս թշնամին ալ .

որ հեռուն, աւազին վրայ կը գտնուէր : Գերին
աւազին մէջ թաղեց իր ոսոխներուն դիակները,
որպէսզի հետք մը չի մնայ անոնցմէ, և հետեւ-
եցաւ իր տիրոջ որ գարձաւ իր տեղը :

ՌՈՊԷՆՍՈՆ ԵՒ ԳԵՐԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻՆ

Ռոպէնսոն նորէն աւարակուսանքի մէջ մնաց-
չէր գիտեր թէ ինչ պիտի գայ թշնամիներէն .
ուստի սիշտ լեռ կը բարձրանար և կը գիտէր
վայրենի մարդիկը որոնք ծովուն քով կը խաղա-
յին : Կը վախնար որ գազանսյին զու արճութիւն-
ներէ վերջ կ'ելլեն և իրենց երկու ընկերները
փնտռելու կուգան որոնք իրենց որսը ուտելու զբա-
ղան ատեննին գերիին ետեւէն գացին . Եթէ
Ռոպէնսոնին գտնուած տեղերը գային բնականա-
բար պիտի տեսնէին Ռոպէնսոնին բնակարանը
և ամէնքը միասին ձեռք ձեռքի տուած պիտի
սպաննէին թէ Ռոպէնսոնը եւ թէ գերին :

Ռոպէնսոն այս մտմտուքներով և խռովքով
լերան վրայէն ծառի մը ետեւէն միշտ վայրենի
մարդիկներուն կը նայէր թէ ինչ կ'ընեն . վայրե-
նիները սարսափելի ոռնալու ձայներ հանելով
պար կը բռնէին և զարհուրելի աղտղակներով
կ'ուրախանախն այն գարշելի տօնախմբութեան
համար : Ռոպէնսոն Աստսւծոյ ապաւինեցաւ և
այսպէս վախը փարատեց : Վրան քաջութիւն մը
եկաւ . միաքը դրաւ որ եթէ վայրենի մարդիկները

այդ կողմը գան չի փախչի և դիմադրէ : Բայց
որպէսզի անոնց աչքին չ'եր նւտյ ծառերու ետեւէն
սողոսկելով վար իջաւ . ելաւ սանդուղէն վեր .
նշան տուաւ գերիին որ իրեն հետեւի : Երկուքը
մէկանց եկան բնակարանին մէջ : Երբ գերին տե-
սաւ բնակարանին կարգն ու սարքը ինչպէս նաև
պիտանի բաները՝ զարժացաւ մնաց . որովհետեւ
քնաւ ատանկ բան տեսած չէր :

Ռոպէնսոն իր բնակարանին մէջ նշաններով
հասկցուց գերիին թէ կը վախնար վայրենի մար-
դիկներէն որոնք կրնայ ըլալ որ վրանիս կուդան :
Մի ս կողմէ օական հասկցուց նաև գերիին թէ ,
եթէ այդպիսի բան մը պատահէր պատրաստ
էր մինչև մահ կռուի և պաշտպանել դինքը :
Գերին ալ իր կարգին հասկցնելու համար թէ ա-
մէն պարագայի մէջ իրեն պիաի օգնէ , վեր բռնեց
կացինը , և բարկանալով առաւ տէքը և բռնեց
թշնամիւերուն կողմը : Գերին կարծես թշնամի-
ներուն պատերազմի հրաւէր կը կարդար և Ռո-
պէնսոնին հասկցնել կ'ուզէր թէ ամէն կերպով
պատրաստ է պաշտպանել զինքը : Ռոպէնսոն ու-
ժախացաւ . գովեց անոր քաջասրտութիւնը , տէդը
ձեռքը տուաւ և աղեղը վրան կախելով զինեց
զայն ու պահապան դրաւ շինած շրջապատին մէջ :
Գերին այդ շրջապատէն դաշտը պիտի դիտէր :

Այս պատրաստութիւններէն ժամ մը վերջ
յանկարծ հեռուէն զարհուրելի աղաղակ մը լսե-
թին . այդ աղաղակներով վայրենի մարդիկը կը հա-
ւաքուէին : Ռոպէնսոն և գերին պատերազմի

պատրաստուեցան . Նշանացի իրարու սիրտ տուին
և որոշեցին պատապանութեան դիմել : Պահ մը
սղաղակը դադրեցաւ . բայց դարձեալ լսելի եղաւ
աւելի մօտէն և աւելի սաստիկ , Զայները նորէն
դադրեցան : Դարձեալ ոկսուն ձայները աւելի սար-
սափելի սաստկութեամբ : Լեռ դաշտ ձայները
կ'արձագանգէին : Արդէն գերի և Ռոպէնսոն, եր-
կու քաջեր պատրաստ էին և իւենց աղեղը քա-
շած գերին կատաղի մարդ մը դարձաւ , աչքերէն
արիւն կը կաթէր . սրտին քաջութիւնը երեսէն
յայտնի էր . առանց աչքերը թարթելու ծառերսւն
մէջէն աղաղակ եղած տեղը կը դիտէր : Ռոպէն-
սոն և գերին մինչև իրիկուն դէտ կեցան , բայց
թշնամիներէն մարդ մը չտեսան : Զայներն ալ
դագրեցան . Կ'երեւի թէ նաւ մտան և աեղերնին
դացին : Այս ենթադրութեամբ գերին և Ռոպէն-
սոն գէնքերնին վար դրին , Ռոպէնսոն ուտելու
րան ճարելու ետեւէ եղաւ : Այս երեւելի և սար-
սուզդեցիկ դէպքերուն պատահած օրը Ուրբաթ
էր : Ռոպէնսոն անոր յիշատակը պահնլու համար
գերիին անունը Ուրբաթ դրաւ :

ՌՈՊԷՆՍՈՆ ԳԵՐԻՆ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵ

Մինչև այս վայրկեանը Ռոպէնսոն ժամանակ
էր ունեցած ուշադրութեամբ գերիին վրայ նա-
յելու . տեսաւ որ շնորհքով պատանի մըն է,
գրեթէ քսան տարեկան : Գերիին մարմինը սեւա-
գոյն մազերը սև երկայն էին քիթք կարճ էր .

բայց ոչ այնչափ տափակ . պրկունքը բարակ էր ,
ակռաները ճերմակ ոսկորի պէս : Գերին ականջին
անցուցած էր քանի մը ծովու ժժմունք և փե-
տուր զարդարանքի համար և բնաւ լաթ չէր
հազած :

Ռոպէնսոն խիստ անօթի էր . բայց պարկեշ-
տութեան համար ուզեց որ նախ անոր մերկու-
թիւնը ծածկէ , ուստի լամայի մորթէն հագուստ
մը շինեց և հագցուց գերիին . անկէ վերջ միայն
ճաշի հրաւիրեց . Գերին ի նշան երախտագիտու-
թեան և շնորհակալութեան անգամ որ ևս ազատի-
չին ռտքը իր վզին դրաւ : Ռոպէնսոն որ մարդու
կարօտը կը քաշէր քանի գերիին վրայ կը նայէր
այնքան կ'ուրախանար և այնքան սէր կո ցուց-
նէր Ուրբաթին : Ռոպէնսոն ուզեց անոր ինչ բը-
նութեան տէր ըլլալը հասկնալ : Իրեն այնպէս
թուեցաւ թէ գերին շատ խոհեմ է , ուզեց այդ
վիճակին մէջ պահել . ուզեց պատուաւոր հպատակ
մը ընել զայն . պարտուպատշաճ մեծարանքը անկէ
ընդունելու համար : Իրաւ ալ գերին հարկ եղած
յարգանքը կ'ընծայէր Ռոպէնսոնի : Ռոպէնսոն գե-
րիին նշաններով հասկցուց թէ՝ զինքը միշտ
պիտի պաշտպանէ , բայց ինքն ալ պէտք է որ կա-
տարեալ հնագանդ ըլլայ իրեն . տրուած հրաման-
ները կէտ առ կէտ կատարէ և ամէն արգելք
պէտք է սիրով գործադրէ :

Երբ Ռոպէնսոն այս պատուիրանները նշանացի
կուտար , գերին ալ Քազիկ կ'ըսէր :

Ռոպէնսոն յիշեց որ Ամերիկայի լերան մար-

դիկր իրենց գլխաւորին այս անունը կուտան։
Քազիի ըսելով իրարու ըսածները հասկնալնին կը
յայտնէին։ Մանաւանդ գերին իր հնազանդութիւնը
յայանելու համար Քազիք ըսելով Ռոպէնսոնին
ոտքը կ'ինար։

Գերին որպէսզի հասկցնէ Ռոպէնսոնին իր վը-
րայ ունեցած իշխանութեան քանակը, աէզը անոր
ձեռքը տուաւ և ծայրը իր սրտին վրայ դրաւ։
Գերին ասով հասկցնել ուզեց թէ իր կեանքը և
յահր իրմէն կախում ունի։ Ռոպէնսոն ալ իր
կարգին ձեռքը անոր գլխուն վրայ դրաւ հաս-
կցնելու համար թէ ամէն կերպով պիտի պաշտ-
պանէ զինքը։

Ռոպէնսոն հրաման ըրաւ որ քովը սստի և
կերակուր ուտէ։ Գերին տէրը պատուելու համար
գետինը նստաւ և տէրն ալ զայն խոտէ շինած
նստարանին վրայ նստեցուց։

Ռոպէնսոն մեծ յարգանք ու պատիւ դժաւ
գերիէն։ Ռոպէնսոն ալ եղաւ անոր պաշտպանը։
Ռոպէնսոնի գանձերն էին լամաներն ու պտուղ-
ները և Ուրբաթն ալ իր հպատակը։ Թութակն ալ
իր պալատականն էր։

Այս գէս կղզիին մէջ կազմուեցաւ ընտանիք
մը։ Ռոպէնսոն կը ջանար կարելի եղածին չափ
յարգել իր գերին։ Ռոպէնսոն կերակուրէն վերջ
ուզեց շնորհով կարգադրել տալ այն բաները
որոնք պառկելու համար պէտք էին։

Ուրբաթ շատ ստացի էր։ քիչ ժամանակի մէջ
ամէն բան կատարելութեամբ և հաւատարմու-

թեամբ ընել սկսաւ : Ուրբաթ Ռոպէնսոնին թէ
զօրապետը , թէ խորհրդականը և թէ սենեկա-
պետն էր :

Ռոպէնսոն նախ խոհեմութիւն չի համարեց
իր բնակարանին մէջ առնել գերին . հրամայեց որ
երթայ ամբարանոցին մէջ պառկի՝ վասնզի մեծ ան-
խոհեմութիւն կ'ըլլար չի փորձած լերան մարդը
հաւատարիմ նկատել : Զուզեց նաև անոր յալտ-
նել բնակարանի ծածուկ ճամբան : Ուստի հրամա-
յեց որ խոտէ դէզ մը շինէ իրեն համար ամբա-
րանոցին մէջ ու հոն պառկի : Անկէ զատ Ռոպէն-
սոն միշտ խոհեմութիւն ընելով զէնքերը իրեն
քով կը պահէր :

Թէև Ռոպէնսոն ինքնիշխան տէր էր կղզիին
և բաւական զօրաւոր , սակայն խոնարհամու-
թիւնը ձեռքէ չի ձգւց . միշտ ծառայական գործեր
կ'ընէր , և կ'օգնէր գերիին . լամաները կը նայէր ,
անոնց ջուր կուտար , կաթ կը կթէր : Շատ ատեն
գերիին ընելիք գործերը ինք կ'ընէր : Զէր ուզեր
որ գերին նեղուի :

Ուրբաթ կթուած կաթին վրայ կը զարմա-
նար , կաթին ինչ բանի գործածուիլ չէր գիտեր .
չէր գիտեր թէ կաթը պատուական մնունդ մըն է .
վասնզի բնառ բերանը դրած չէր : Երբ Ռոպէնսոնի
ստիպման վրայ կաթէն քիչ մը խմեց զուարճա-
խառն զարմանքի մը մատնուեցաւ :

Առօրեայ այս աշխատանքէն վերջ երկուքն
յոգնեցան , ուզեցին հանգչիլ : Ռոպէնսոն հրա-
մայեց զերիին որ երթայ պառկի շնորհակալու-

թիւն յայտնելէ վերջ դէպի երկինքը որ զինքը
այնչափ վտանգներէ ազատած էր և անանկ
մարդու մը ձեռք ձգած էր որ իրեն թէ ընկեր և
թէ բարեկամ էր : Գերին թէպէտ կոապաշտ էր,
բայց Ռոպենսոն անոր հասկցուց թէ ամէն բան
ընողը Աստուած է, ամէն մարդ պարտական
է իր ստեղծողին երախտիքը ճանչնալ և շնորհա-
կալութիւն յայտնել դէպի երկինք նայելով : Ռո-
պէնսոն առաջին օրէն իսկ գերիին աստուածպաշ-
տութիւն սովորեցնել սկսաւ :

ՌՈՊԵՆՍՈՆ ԵՒ ԳԵՐԻ ԴԱՍ ԿՈՒՑԱՆ ԻՐԱՐՈՒ

Ռոպենսոնի առաջին գործը եղաւ իր ընկերոջը
հետ երթաւ վայրենիներուն պար բռնած տեղո-
տեսնել : Ճամբան՝ հանդիպեցան նոյն տեղին ուր
երկու վայրենի մարդեր թաղուած էին : Գերին
խնդրեց Ռոպենսոնէն՝ որ իրեն համան տայ, որ-
պէսզի անոնց մարմինը անէ և ուզածին չափ
ուտէ և սիրու պաղչտկի : Ռոպենսոն սաստելով
հասկցուց թէ այդ բանը զարհուրելի ատելութիւն
և անգթութիւն կը նշանակէր : Առաւ տէզը և
սպառնաց գերիին ըսել ուզելով թէ զինքը կ'րս-
պաննէ եթէ ասկէ վերջ այդպիսի կերակուր ուտէ :
Գերին վախցաւ և զգուշացաւ տիրոջը կամքին
դէմ դնել : Սակայն զարմացաւ միւնոյն ժամա-
նակ որ ինչո՞ւ իրեն թոյլ չի տրուիր ուտելու
միսը թշնամիներուն՝ զորս կ'ատէր իր մանկութե-
նէն ի վեր : Վերջապէս պարի վայրը հասան : Հօն,

տեսաւ որ, գետինը արիւնով ներկուած է և սարդու ոսկորներ ձգուած են ասղին անղին։ Ռոպէնոն սաստիկ զարհուրեցաւ, աչքը դարձուց և հրամայեց գերիին՝ որ շուտով փոս մը բանայ ութաղէ այդ բարբարոսական կերակուրին մնացորդը։ Երբ գերին այս հրամանը կը կատարէր, Ռոպէնոն սկսաւ խառնել մոխրակոյտը։ Կրակ գտնելու յոյւով։

Տեսաւ որ կրակը մարած է, ցաւ զգաց, որովհետեւ իրեն ընկեր գտնելէն վերջ կրակէն զատ ուրիշ բանի մը չէր ցանկար։ Գլուխը կախ, տրտութեամբ կը նայէր մոխրակոյտին։ Գերին՝ զինքը տիսուր տեսնելով, նշաններով պատճառը կը հարցնէր, բայց Ռոպէնոն չը հասկցաւ։ Գերին վերջապէս ձեռքը առաւ կացինը և կայծակի արագութեամբ վազեց դէպի անտառ։ Ռոպէնոն՝ առանձին՝ չը հասկնալով անոր միտքը, կը զարմանար։ Շփոթեցաւ և զարհուրանքի մատնուած իւրովի ըսաւ։ — Աս հ'նչ բան եկաւ գլխուս, արդեօք ապերախտ գերիս զիս ձեց գնաց։ ա՛լ պիտի չը բերէ կացինս։ մի գուցէ նենգութեամբ երթայ բնակարանս և գրաւէ զայն, ու անկէ զիս վոնտէ անգթօրէն։ մի՛ գուցէ ահօրէնը երթայ եւ զիս իրեն քաղաքացի լերան մարդոց ձեռքը մատնէ։

Ռոպէնոն դառնացած՝ առաւ տէգը եւ գնաց գերիին ետեւէն, գտնելու եւ պատժելու համար զտյն, այսպէս արգելք ըլլալով անոր ընելիք մատնութեան։ Եիթ այսպէս շփոթ վիճակի մէջ

կ'երթար, տեսաւ որ մատնիչ կարծուած գերին
ձեռքը չոր խոտեր բռնած՝ վազելով կուգայ։ Գե-
րիին ձեռքը գտնուած խոտը միսաց եւ բոց առաւ։
գերին վար ձգեց բռնկած դէզը, եւ ծառի չոր
ճիւղեր եւ խոտեր վրա՛ն գնելով, աղէկ կրակ մը
վառեց հոն։ Ծոպէնսոն զարմացաւ եւ մասնոյն-
ժամանակ ուրախացաւ. ցատկեց, գերիին վիզը
փաթթուեցաւ եւ խանդաղատանքով գրկեց զայն
եւ ներում խնդրեց անկէ, անոր մասին՝ իր ըրած
սխալ դատաստանին համար։

Գերին՝ անտառոն երկու չոր ճիւղեր կտրած
եւ անհնարին արագութեամբ եւ ուժով իրարու-
քսած եւ քիչ ատենի մէջ բռնկցուցած էր զա-
նոնք, եւ յետոյ, հոն գտնուած չոր խոտի խուր-
ձերու մէջ փաթթած. դէպի Ծոպէնսոնը վազե-
լու ատենը, հովին ազդեցութեամբ բոց առաջ ե-
կած էր։

Ծոպէնսոն ինքզինքը երջանիկ զգաց, թէ՝ իր
կասկածը փարատած ըլլալու եւ թէ այս կրակին
համար՝ որմէ զրկուած էր բաւական ժամանակէ
ի վեր։ Ծոպէնսոն ոգեւորուած կրակոտ փայտ մը
առաւ եւ գերիին հետ բնակարանը գնաց։ Հոն
մեծ կրակ մը վառեց եւ կրակին բոլորտիքը գետ-
նախնձոր շարեց, լամայի ձագ մը բերաւ, մոր-
թեց. եւ խոշոր կտոր մը սիս շամբուրին անցուց.
տուաւ գերիին որ կրակին վրայ դարձնէ, Եփած
միսէն կտրեց մաս մը, քանի մը գետնախնձոր ալ
առաւ, կճպեց, մայիզի հունտէն ալ առաւ, եր-
կու քարի միջեւ սանրեց, ալիւրի վերածեց,

պտուկը լեցուց ջուրով, եւ դրաւ կրակին վրայ
որ եփի եւ ապուր ըլլայ: Ութը տարիէ ի վեր
բերանու ապուր չէր դրսծ:

Գերին գիտէր թէ միսը կը խորովեն, իսկ
միւս եփածին նկատմամբ զաղափար չունէր: Ռո-
պէնսոն բնակարան մտաւ, իսկ եփելու բաներուն
վրայ՝ հսկելու պաշտօնք թողսւց գերիին: Գերին
կը զարմանար՝ ջուրին պղպջալուն եւ եռալուն
վրայ. տեսաւ որ ջուրը վեր ելլելով, յանկարծ
թափեցաւ ամանէն դուրս. կարծեց թէ կենդանի
մը կայ ամանին մէջ որ ջուրը դուրս կը թափէ:
Ռոպէս զի ջուրը դուրս չը թափի. անիկա ձեռքը
պտուկին մէջը խոթեց՝ կենդանին բռնելու համար.
բայց սաստիկ այրուցքէն՝ այնպիսի աղաղակ մը
արձակեց, որ բոլոր բնակարանը գոռաց: Ռոպէն-
սոն զարհուրեցաւ. կարծեց թէ վայրենի մարդիկ
եկան եւ գերին՝ Ռւրբաթը՝ բռնեցին: Ռոպենսոն
վախէն՝ նախ ուզեց փախչիլ, բայց մտածելով որ
հակամարդկային բան մը ըրած պիտի ըլլայ եթէ
իր գերին կամ ընկերը թշնամիներուն ձեռքը ձգէ
ու փախչի, զէնքերը ուռաւ ու բնակարանէն դուրս
ելաւ, ամէն գնով աղատելու համար իր գերին
թշնամիներուն ձեռքէն. բայց մեծ եղաւ զար-
մանքը, երբ տեսաւ որ գերին մինակ է եւ կը պոռայ
ու կ'աղաղակէ: Զէր գիտեր թէ ի՞նչ ըսէ: Քիչ
մը վերջ, հասկցաւ որ գերիին ձեռքը այրած է:

Ռոպենսոն սիրտ տուաւ անոր՝ որպէսզի ձայնը
կտրէ: Տարի մը վերջն էր որ Ռոպէնսոն հասկնա-
լով գերիին խօսքերն ու բնութիւնը, պիտի իմա-

նար թէ այդ սոսկալի աղաղակո ո՞չ թէ միայն
զգացած ցաւին այլ նաև իր երեւակայօծ վախին
համար էր:

Եերան մարդիկ ընդհանրապէս կ'այլայլին
անոր համար որ չեն գիտեր դէպքերուն պատճառը:
Այս աւելողապաշտ գերին ալ այն զէս կը հա-
ւատար թէ աներեւոյթ հոգի մը կայ որ ասանկ
կարգ մը բաներու պատճառ կ'ըլլայ: Բոլոր վաւ-
րենիները այսպէս աւելորդապաշտ են. անոնք
կ'անգիտանան թէ, օրի ակի համար ժանտախտը
ինչ բանէ ծնունդ կ'առնէ. եւ հետեւաբար կը
կարծեն թէ չար ոգի մըն է անիկա, որպէսզի չը
վարակուին, անուշեղէններ կը դնեն անոր առջեւ:
Մասիտ ու յետամնաց ժողովուրդներու մէջ,
քուրմերն են ընդհանրապէս պատճառը՝ որ մար-
դիկ մնան ու խարխափեն տգիտութեան մէջ:
Անոնք՝ քուրմերը՝ կախարդութիւններ կ'ընեն և
զանազան խորհրդաւոր ձեւեր, եւ այնպէս կը հա-
ւատացնեն թէ Աստուծոյ անունով կրնան հեռա-
ցնել չար ոգին, ու խարելով ժողովուրդը իրենց
դրպանները կը պարարտացնեն:

Ռոպէնսոնի գերին՝ Ուրբաթն ալ չը կրցաւ
զսպել իր զարմանքը՝ երբ դիտեց որ ջուրը կ'ե-
ար, կը պղպջար, քանի որ հեռու մնացած էր
քազաքակրթութէնէ ու կը մնար խաւարի մէջ:
Իերին ջսւրին մէջ կամ պտուկին տակ ոգի մը
լը կառծէր նշմարել. . . միամտօրէն կը հաւատար
թէ այդ չար ոգին նուն ինքն Ռոպէնսոնն իր տէ-
սէ է, ուստի կը դողար և երկիւղով իր տիրոջը

կը նայէր : Ռոպէնսոն ահաւոր կ'երեւար իր գերիին աչքին , որովհետեւ ճերմակ մարմին մը ունէր ինքը , նոյնպէս երկայն մօրուք մը , մինչդեռ վայրէնին զուրկ էր ճերմակութենէ և մօրուքէ : Ամերիկայի նախարնիկները իրենց վրայ մօրուք չեն կրեր , կ'ածիլեն :

Ապուրն ու գետնախնձորը եփեցան , դգալ չը կար , ուստի Ռոպէնսոն ապուր լեցուց քոքոյին ամաններուն մէջ , որպէսզի սուրճի պէս քիչ քիչ խմէ , իսկ գերին չի համարձակեցաւ մօտենալ ապուրին , կարծելով թէ կախրդուած դեղ է ան , ուստի գոհացաւ միայն խորոված միս ու գետնախնձոր ուտելով :

Ռոպէնսոն մեծ ախորժակով կերաւ ապուրը որուն կարօտը ունէր տարիներէ իվեր , ու մոցաւ իր քաշած նեղութիւնները , ու կարծեց որ այս անմարդարնակ կղզիէն ազատած՝ բազմամարդ քաղաքի մը մէջ կը գտնուի , ու իր գուհունակութիւնն ու երախտիքը յայտնեց Աստուծոյ :

Կերակուրէն վերջ , Ռոպէնսոն մտածեց բոլոր իր արկածներուն ու դիպուածներուն վրայ երջանիկ զգած ինքզինքը որ ընկեր մը ունի . եւ կրակ՝ կերակուր պատրասրելու համար , իր շուրջը լիքն էր պտուղներով ու անասուններով՝ որոնք պատրաստ էին միշտ իր սեղանը զարդարիլու , մտածեց որ մոռնայ սիրտ մաշուքը և հանգչի , քանի որ իր ընկերը ունէր՝ առողջ ու աշխատանքի ընդունակ : Բայց այս վերջին մտածումը զինքը կեցուց ի՞նչ պիտի լնէր եթէ գերին մեռնէր ու կրակը

մտրէր, եթէ ինքզինքը նուիրէր հանգիստի և
զուարձութեան, ի՞նչպէս պիտի դիմանար գալիք
արկածներուն, նեղութիւններուն, և դառնօրէն
սկսաւ հառաջել. գիտեր որ առանց աշխատանքի՝
քաջութիւնն ալ, առողջութիւնն ալ խոյս կու-
տային իրմէ, ու պիտի տկարանար մարմինն ու-
հոգին: Ու ելաւ տեղէն, սկսաւ ժուռ գալ բակին
մէջ, մինչ գերին կը ժողվէր սեղանը ու կ'երթար
լամաները կթելու՝ իր տիրոջը հրամանով: Ռո-
պէնսոն ծունկի եկաւ, աղաջեց Աստուծոյ՝ որ
փրկէ զինքը փորձանքներէ ու պարկեշտ ու խո-
հեմ կեանք մը շնորհէ իրեն:

Անիկա երդում ըրաւ Աստուծոյ առջեւ որ
պարկեշտ պիտի բլայ. պարզ կերակուրներով
պիտի գոհաննայ, եւ շատ մը ճոխութեանց մէջ
ժուժկալութեամբ պիտի անցընէ իր օրերը. մտա-
դրեց աշխատանքով զբաղեցնել ինքզինքը, եթէ
նոյն իսկ հարկաւոր չըլլար այդ աշխատութիւնը:
Որոշեց շարթուան մէջ օր մը, չեփած կերակուր-
ներ ուտել, և ամէն ամսի վերջին օրը առանձնա-
նալ: Այս տեսակ առաքինի առաջադրութիւններ
Ռոպէնսոնի սիրտը քաղցրացուցին, և հաւատա-
ցուցին Ռոպէնսոնի որ շատ մը բարիքներու ծը-
նունդ պիտի տային:

Ռոպէնսոն փորձով գիտեր որ Ժարդուս միտքը
անկայուն է. անհրաժեշտ էր իրեն համար զգոյշ
ըլլալ բնական շատ մը փոփոխականութեանց դէմ:
Ուստի իրեն համար օրէնք մը գծեց. բայց որ-
պէսզի այդ օրէնքը միշտ իր քովն ու աչքին գի-

մագր ունենայ, առաւ կազինը և իր բնակարանին
վրայ փորագրեց “Աշխառութիւն. Պահեցողութիւն,,
բառերը”.

ՌՈՊԵՆՍՈՆ ՊԱՏՆԵՇ ԿԸ ՇԻՆՔ ԵՒ ԽՐԱՄ
ԿԸ ՓՈՐԵ.

Ռոպէնսոն ամէն կերպով երջանիկ վիճակ մը
ունենաւն վերջ միայն մէկ տեսակէտով անհաման
գիս և կը զար իւքզինքը. կը վախնար որ չըլլայ
թէ վայրեսի մարդիկ իրենց ընկերուեր ֆնտոելու
ելնեն. Այդ պարագային ծեծ ծեծկուուք տեղի
պիտի ունենար և կատաղութեամբ զիրար պիտի
մեռանէին :

Ռոպէնսոն ուզեա ապահովուիլ և ինքնաւ-
պաշտպանութեան դիմել և հետեւարար անոր
համեմատ պատրաստուիլ. Ռոպէնսոն շատոնց
կ'ո. զէր բնակարանը ամրագնել, բայց առանձինն
բան մը չէր կրնար ոնել. Հիմա ընկեր ունէր և
կրնար այդ նպատակը իրագործել. Ակաաւ աշ-
խատութեան. բայց նախ մեծ դժուորութեամբ
գե իին հառկուու իր նպատակը որ էր ծառէ
պատին չոռս գին խրամներ բանալ և մէջոեղը
շինել պատնէշ մը. վազած չուրը բաժնել երկուքի.
որոնթմէ մին պիտի վազէր խրամներուն մէջ. իսկ
մի. ոը բակին մէջ, որպէսզի եթէ պաշարուի ա.
ռանց ջուրի չի մնայ. Գերիին հետ ելան դադին
ծովին քով. հոն որչափ որ խերիներ կային, որոնց-
մով կրնային գետին փորել, ժողվեցին ու տարին.
Երկուքը մէկանց սկսան աշխատիլ. Այդ աշխա-

տութիւնը դիւրին չէր, վասնզի խրամը կամ փոսը
տւթը ոտք բարձր և լայն պիտի ըւլար բանի մը
կարենալ ծառայելու համար իսկ շրջապատը
պիտի ըլլար հարիւր ոտք . Մանաւանդ ոռ ոչ կա-
նոնաւոր բրիչ ունէր, ոչ ալ բահ։ Միայն չորս
հարիւր ոից պէտք էր պատնէշին համար։ Այդ
ցիսերը պէտք էր կտրուէին և շտկուէին կագի-
նով։ Զուրն ալ թէ խրամին մէջ և թէ՛ պտտնէ-
շին ներսի կողմը վազցնելու համար պէտք էր
ջրուղի մը փորել բարձր տեղերը և արգելքները
ճեղքելով։

Բայց Ռոպէնսոն չյուսահատեցաւ. իր աշխա-
տասիրութիւնը իրեն համար ամէն բան կը դիւ-
րացէ՛ էր . արդէն պարապ ժամանակ անցնել չէր
սիրել . ո'չ հեշտութիւն գիտէր ո'չ ալ թուլու-
թիւն . Որչափ ոռ ծանր և գժուար բանի մը ձեռք
զարնէր միշտ սա խօսքերը կ'ըսէր. «Աստուծով
և շարունակելով։ Դժուար գործերու առջև բնաւ
չ'ընկրկեցաւ։»

Գերի և Ռոպէնսոն միատեղ կ'աշխատէին
առատուընէ մինչև իրիկուն, անյարքար գործիքով
գործը յառաջ կը տանէին զարմանալի կերպով։
Երկու ամիս վայրենիներէն մարդ չ'երեւաւ . հա-
կառակ հով մը արգելք եղաւ անոնք Ռոպէնսոնի
կղզին գալու . հանգարտ սրտով աշխատեցան և
պատրաստուեցան ամէն վտանգի դէմ։

Ռոպէնսոն մէկ կողմէ կ'աշխատէր, և միւս
կողմէ կը ջանար որ գերիին գերմաններուն , ե-
զուն սովորեցնէ , որովհետեւ ինք շատ կը փափա .

քէր որ անոր հետ այս լեզւով խօսի : Գերին ալ , շնորհիւ իր կանոնասիրութեան , վեց ամսուան մէջ սկսաւ գերսան լեզւով բաւականաչափ հասկըցնել պէտք եղածները , Ռոպէնսոն չափազանց ուրախացու , որովհետև այլևս մունջերէնը դադրեցուց եւ սկսաւ բարեկամութեամբ խօսակցիլ անոր հետ : Այս յաջողութենէն մեծ հաճոյք զգաց անոր համար որ իր դիմացը գտնուողը այլեւս թութակ մը չէր այլ պարզապէս բանական էակ մը : Երբ գերիին հետ սկսաւ տեսակցիլ ալ աւելի հասկցաւ անոր անկեղծ ընթացքը և հաւատարիմ վերաբերմունքը հանդէպ իրեն : Ռոպէնսոն իր գերին ալ աւելի սիրել ոկսաւ . և հաւատարմութեանը վրայ չափազանց վստահեցաւ , այնպէս որ շատ չ'անցաւ գիշերը իր մօտը պառկեցուց , մինչդեռ առաջները կը կասկածէր անկէ :

Փոսին պեղու մը երկու ամիսէն լրացաւ : Ալ թշնամիներէն վախնալու բան չի մնաց , եւ եթէ պատահէր սր անոնք գային իրենք կրնային զանոնդ դիւրաւ ֆախոցնել , վասնզի ով որ մօտենար խրամին պիտի վտանգուէր թէ տէգէն և թէ աղէղէն : Ալ ապահովութիւնը կատարեալ էր :

Օր մը երկուքը մէկանց ծովուն մօտ բարձր քարի մը վրայ ելան , ուրկէ կրնային բաւական հեռուն տեսնել . յանկարծ մէկ քանի կղզիներ տեսան որոնք հեռուէն ամպի պէս կ'երեւնային : Գերին ան կողմը նայեցաւ ուշադրութեամբ և յանկարծ այլայլմէ եղած այնպիսի տարօրինակ շարժումն ըրաւ որ , Ռոպէնսոն կոր-

ծեց թէ կատաղութեան մը բռնուեցաւ։ Գերին ցատկուտելով կը պօռար ռզօրայի՛ր, զօրացի՛ր։

Ռոպէնսոն հետաքրքրուեցաւ և պատճառը ուզեց հասկնալ այդ տարօրինակ վիճակին։ Գերին պատասխանեց.

—Ահա իմ քաղաքս, ահա իմ ազգիս բնակարանը։

Գերիին տարօրինակ երեւոյթը հայրենասիթենէն և քաղաքը տեսնելու փափաքէն յառաջկուգար։ Ռոպէնսոն գերիին այս զգացումէն չափազանց գոհ մնաց. բայց վախցաւ որ ՚ըլլայթէ օր մը առիթ գտնէ և իր քովէն հեռանայ ու ու դառնայ իր հայրենիքը։

Ռոպէնսոն անոր մտադրութիւնը հասկնալու համար հարցուց.

—Կը փափաքի՞ս հայրենիքդ երթալ։

—Ո՞հ, այո, շատ կը ցանկայի տեսնել զայն։

—Եթէ երբէք հոն երթաս դարձեալ մարդումիս պիտի ուտե՞ս։

—Ո՞չ, բայցարձակապէս ո՞չ, ընդհակառակը ես անոնց պիտի սովորեցնեմ որ վայրենի չի մնան. հապա կաթ ու սչխարի միս ուտեն և ամենեւին մարդու միս չ'ուտեն։

—Կրնաս նաւ մը շինել ու երկիրդ երթալ։

—Այո՛,

—Հաւ, շինէ ուրեմն նաւ մը ուղածիդ պէս։ Գերին այս միջոցին գետին նայեցաւ, Ռոպէնսոն ըսաւ։

—Ինչո՞ւ այդպէս տրտում ու տիսուր գետին կը նայիս։

— Անոր համար որ կը տեսնեմ թէ տէրս
բարկացած է ինծի և կ'ուզէ զիս դրկել բայց
լաւ գիտցիր տէ՛ր որ եթէ դուն հետո չի գաս
աժենեւին չեմ երթար :

— Բայց չ' լլայ որ ազգ գիս թշնամի և կա-
տելով բռնէ և ուտէ :

— Քաւ լիցի , ըստ գերի :

— Ինչո՞ւ համար կացինով կը ջարդես առ
կողմի բոյսերը . և ինչու համար տրտում ու տը-
խուր ես , ի՞նչ կ'ուզես որ ընեմ ըստ Ծոպէնսոն :

— Եթէ զիս սպանելով մեռցնել ալ ուզես ,
դարձեալ չեմ ուզեր որ քենէ զառուիմ .

Գերին այս խօսքերուն վրայ սկսաւ ար-
տասուել :

Ծոպէնսոնի սիրտը գալարուեցաւ . գրկեց գե-
րին ու արտասուալից ըստ :

Մի՛ լար իմ սիրական Ուրբաթս , իմ սէրս
մեծ է քու վրադ . վասնզի չուզեցիր ինձմէ զատ-
ուիլ , ես քեզ փորձելու համար այդ խօսքերը
ըրի , անոնցմով ուզեցի հասկնալ թէ՝ քու բարե-
կամութիւնդ իմինիս հաւասա՞ր է : Այս սիրուն
ու քաղցր արցունքները զորս կը թափեմ իմ բա-
րեսրտութեանս պտուղն են . ահա քեզ նորէն սի-
րով կ'ընդունիմ արցունքնիս սրբենք և զիրար
չի լքենք ամենեւին :

Այս տրտմալի խօսքերը փոխելու համար Ծո-
պէնսոն սկսու Շորէն խօսք բանալ նաւաշինու-
թեան վրայ : Բռնեց գերիին ձեռքէն և տարաւ
ու ցուցուց նաւ շինելու համար կտրած ծառը

զոր այնչափ տարիներ աշխատելով փորած էր :
Գերին երբոր տեսաւ կտրուած ծառը սկսաւ խըն-
դալ որովհետեւ այդ երկար ժամանակի աշխա-
տութիւնը պարապը գացած էր . հավել չորս մատ
փորուած էր :

Ուոպէնսոն գերիին խնդալուն պատճառը հար-
ցուց : Գերին ալ ըստաւ ,

Կը տեսնեմ որ գրեթէ պարապ տեղը ժամա-
նակ կորսցուցեր ես : Կրնայիր ծառը սէկ քանի
օրուան մէջ կրակով շատ դիւրին փորել :

Ուոպէնսոն երբ լսեց այս խօսքերը խելքը
գլխէն գնաց . իրեն անանկ եկաւ որ նաւը շին-
ուեցաւ լմնցաւ ու ծովուն մէջ ժուռ կուգայ .
իրեն այսպէս թուեցաւ թէ գեղեցիկ ճամբորդու-
թիւն մը ընելով ցամաք հասաւ և Եւրոպացինե-
րու հետ խօսակցելով կը զուարձանալ :

Ուոպէնսոն այս խորհուրդին վրայ որոշեց որ
առառուն կանուխ սկսի գործի և յառաջ տանի :

Ուոպէնսոն էեւ գործին ճամբան գտաւ ,
բայց չէր գիտեր թէ կրնայ գլուխ ենել , եամ
թէ կրնայ անով ճամբորդութիւն ընել . վասնզի
միշտ ապագան անստոյգ է և շատ մը փոփոխու-
թեանց ենթակայ . այնքան որ շատ ատեն մար-
դուս յոյսը ի գերեւ կը հանէ : Ուստի պէտք է
միշտ խոհեմութեամբ սպասել և պատրաստ կենալ
ասանկ դիպուածներու մէջ : Ուոպէնսոն այս ամէնը
գիտնալսվ դարձեալ ըստ սովորութեան յանձնեց
ամէն բան Աստուծոյ նախախնամութեան և դար-
ձաւ իր բնակարանը :

Ծոպէնսոն օրագրութեան մէջ՝ կ'ըսէ որ՝ օր մը հարցուցի գերիիս թէ՝ ինչ, էս բռնուեցար. ըսաւ «թշնամիներս բազմութետմբ վրանիս թափեցան. թէև կռուելով դէմ դրինք, բայց չի կրցանք գլուխ ելնել: Հարցուցի նաև գերիիս թէ՝ դուք ձեր թշնամինը կ'ուտէիք. հա'պա ըսաւ. և նք ալ կ'ուտէինք որչափ որ կը բռնէինք. օր մեծ բազմութեամբ եկանք, քսան մարդ կայինք, երկու մարդ և մէկ տղայ կերանք մեծ տօնախմբութիւն ընելով: Թէև ան ատեն ես պզտիկ շատ պզտիկ էի, բայց հետեւին գտնուեցաւ: Ծոպէնսոն իր օրակարգին մէջ կը գրէ նաև թէ Ուրբաթ քսան թիւը չէր գիտէր համրել. քսան հատ մանր քար համրելով հասկցուց ինձի:

ԾՈՊԷՆՍՈՆ ԵՒ ԳԵՐԻՆ ՆՈՐԱՆՈՐ ԳՈՐԾԵՐՈՒ ԿԸ ԶԵՌՆԱՄԿԵՆ

Ինչպէս ըսինք Ծոպէնսոն այնպէս կարծեց թէ՝ նաւը լմնցած է ու քաղքէ քաղաք կը պտտէ շընորհիւ վալրի մարդուն գաղափարին: Ուստի Ծոպէնսոն միւս օրը հրամայեց գերիին որ նաւը փորէ. հազիւ թէ զերին պիտի սկսէր փորել յանկարծ սաստիկ անձրեւ մը սկսաւ: Ծոպէնսոն այդ սաստիկ անձրեւին տարին երկու անգամ ներկայ եղած էր. միշտ գիշերահաւասարներուն ատենը, այսինքն մէկ մը մարտ 21ին, մէկ մըն ալ Սեպտ. 28ին: Այս անձրեւային եղանակը ընդհանրապէս երկու ամիս կը տեւէր: Արդ այն միջոցին անկա-

բելի էր դուրս ելնել առողջապահական տևակէտով, բռնադատուեցան նաւը ձգել և ուրիշ գործիք մը հնարել առանց դուրս ելնելու։ Ռոպէնսոնի երջանկութիւնը չափ ու սահման չ'ունէր, ալ չէր ձանձրանար՝ որովհետեւ այս տրտում անձրեւոտ եղանակին, երկար մութ գիշերները անկրակ, լոյս և ընկեր ունեցաւ, ու միատեղ կ'աշխատէին և տեսակցելով սրտին նեղութիւնը կը փարատէր։

Լերան մարդոց շինել գիտցած բոլոր բաները սովորեցաւ գերիէն և ինքն ալ շատ բան անոր սովորեցուց։ Երկուքն ալ իրենց ծանօթութիւնները և գիտցածները կատարելագործեցին զիրար լուսաբանելով։ Երկու ամսուան անձրեւոտ այս շրջանին շատ մը մանր մունր գործիքներ շինեցին։ Որոշտպէս հասկցան թէ՝ որքան օգտակար է մարդկային ընկերութւնը և միաբանուկան սիրով կեանք։

Ուրբաթ գերին ծառի կեղեւներէն բարակ ազնիւ ֆսիաթ հիւսել գիտէր որ կտաւի պէս պատուական հագուստ կ'ըլլար։ Ռոպէնսոն այդ աշխատութեան գործակցեցաւ։ թէ զիշեր և թէ ցերեկ երկուքը մէկանց իրենց հագուստ շինելու շափ շատ հիւսուածեղէն պատրաստեցին։ Ռոպէնսոն շատ հանգստացաւ երբ կաշիէ կոշտ լաթերը ձգեց ու բարակ հագուստ հագաւ։

Գերին գիտէր նաև քոքոյի թելերէն թել մանել և ուրիշ ծառերէ ալ չուան շինել, նո՞ն և սկ Ռոպէնսոնին շինածէն աւելի աղէկ։

ՌՈՊԷՆՍՈՒ ՔԱՐՈՉԻՉ

Այս նստուկ աշխատանքը Ռոպէնսոն ուրիշ կերպով ալ օգտագործեց : Ռոպէնսոն ջանաց որ գերին մտքին ծռու և հեթանոսական խորհուրդները ցրուէ ու անոնց տեղը բարի խորհուրդներ և աստուածազաշտական սկզբունքներ հաստատէ : Վայրենի գերին չափազանց տգետ էր և զարհուրելի մոլորութեան մէջ ընկղմած էր ինչպէս կ'երեւի հետեւեալ տրամախօսութենէն որ տեղի ունեցաւ գերիին և Ռոպէնսոնի միջև .

— Հաէ՛ ինձի , սիրելիս , գիտես թէ ո՞վ է որ ստեղծեց այս ծովն ու ցամաքը , կենդանիները և քեզ . հարցուց Ռոպէնսոն .

— Թուփան ստեղծեց այս ամէն բանը , պատասխանեց Ռուբաթ :

Ո՞վ է այդ թուփան բանդդ ,

— Ե այն՝ որ կ'որոտացնէ երկինքը . ան խիստ շատ տարեց ծեր մըն է , որ ամէն բանէ առաջ ստեղծեց կայծակը . ան արեգակէն , լուսինէն և աստղերէն շատ յառաջ է . անոր բոլոր ստեղծածները իրեն կը կանչեն ու օ՛ (արգութիւն) կ'աղաղակեն .

— Լաւ , քու ընկերներդ մեռնելէ վերջ ո՞ւր կ'երթան հարցուց Ռոպէնսոն .

— Կ'երթան թուփանին քով որ բարձր լեռներուն վրայ կը բնակի :

— Ո՞վ տեսած է անոր բնակիլը այդ բարձր լեռներուն վրայ :

—Միայն Օվոքաքէ քահանաները կը տեսնեն, որոնք հոն ելնելու և Թուփանին օ՛ կանչելու իշխանութիւնը ունին։ Նախ ամէն բան անոր կը հարցնեն, անկէ խորհուրդ կ'առնեն, և յետոյինչ որ անկէ լոեն մեզի կը բերեն և կ'իւացնեն։

—Մեռնելէ վերջ Թուփանին քով գացողները երանութեան մէջ կը զուարձանա՞ն։

—Ո՛հ, այս', անտարակոյս, անոնք կը փառաւորուին որ թշնամիները զիրենը մեռցուցին ու կորան,

Ռոպէնսոն այս հեթանոսական ժոլութիւնները լսելէն վերջ ջանաց որ գերիին միտքը բարի խորհուրդներով լեցնէ, և ստեղծողին ծանօթութիւնը տալով հանդերձեալ կեանքը սովորեցնէ, Հասկցուց անոր թէ Աստուած է գերագոյն էակ մտքէ դուրս, ամենիմաստ և ամէնաբարի որ ինչպէս ստեղծեր է՝ այնպէս ալ կը կառավարէ և կը պահէ ամէն բան, որ չունի ամենեւին սիրզը, և որ ամէն տեղ ներկայ է ամենուն միտքն ու խորհուրդը կը տեսնէ, ամէն խօսք կը լսէ ամէն գործք կը դիտէ, ամէն տեսակ բարիով լի է և ամէն չար կ'ատէ, ան թէ հոս և թէ հանդերձեալին մեջ կը փառաւորէ զանոնք միայն որոնք կը ջանան օրէ օր բարի ըլլալու։

Ու բաթ գերին այս գերազանց և մխիթարական վարդապետութիւնը լսելով ուշադրութեամբ մեծ յարգանքով մտքին մէջ խորունկ մը տպաւորեց։ Ռոպէնսոնին սորվեցնելու բարի նախանձը, հաւասար էր աշկերտին ջերմեռանդ մտա-

դրութեանը . Գերին այնպիսի ցանկութեամշ մը
կը սորվէր որ շուտ մը ամէն բան հասկցաւ , եւ
քրիստոնէական հաւատքին գլխաւոր ճշմարտու-
թիւնը հասկցաւ՝ այնպէս ինչպէս որ վտրպետը
ջտնաց իրեն սովորեցնել :

Գերին ինքզինքը երանելի կը նկատէր . ու-
րախ էր որ թշնամիներուն ձեռքը ինկած և այդ
կղզին գալով Աստուածաշտութիւն սովորեցաւ :
Գերին միշտ կ'ըսէր ինքնիրեն . «աղէկ որ դիպ-
ուածը զիս այս կղզին նետեց . եթէ այս դիպուածը
չ'ըլլար եռ ո՛ւր պիտի տեսնէի Ռոպէնսոնը , Շ'ւրկէ ,
պիտի սովորէի ճշմարիտ աստուածաշտութիւնը .
պիտի մնայի խաւար կոապաշտութեան մէջ :

Ռոպէնսոն միշտ կը ջանար աղօթք ընել գե-
րիին առջև , իբրև օրինակ ջերմեռանդութետն .
Ռւրբաթ ալ ուրախութեամք և սիրով տիրոջը
աղօթքին խօսքերը կը կրկնէր : Ռոպէնսոն և գե-
րին երջանիկ վարք մը ունեցան միւնոյն զգացու-
մով տոգորուած :

Ռոպէնսոն իր օրագրութեան մէջ կ'ըսէ թէ
Ռւրբաթ երեք տարիէն քրիստոնէական վարդա
պետութիւնը կատարելապէս սովորեցաւ և կատար
եալ քրիստոնեայ եղաւ հետեւելով միշտ իրեն
կրօնական առտայայտութիւններուն :

ՆԱԽԱՇԻՆՈՒԹԻՒՆԸ Կ'ԱԽԱՐՏԻ

Մինչ այս մինչ այն անձբեւային տրտում
եղանակը անցաւ անձանձրոյթ : Սկսաւ երկինքը

բագուիլ, հովերը դադրեցան և հողմաբեր ամպերը ցրուեցան։ Ռոպէնսու և զերին դուրս ելան տնակէն, գարնան քաղցր հոտ առին, նաև ուժ առնելով շատ զօրացան։ գացին մեծ հաճոյքով իրենց ցանկալի գործին, նաւաշինութեան ձեռք զարկին։

Գերին, իրեւ ճարտարապետ նաւաշինութեան գործին, սկսաւ կրակով մեծ դիւրութեամբ և յաջողութեամբ փորել ծառին կոճղը։ Ռոպէնսոն կը տրտնջար որ իսք չ'էր կրցած խորհիլ այս միջոցին վրայ։ բայց ինչ օգուտ որ եթէ նոյն իսկ խորհէր չի պիտի կրնար իրականացնել քանի որ կրակ չունէր։

Նաւը երկու ամիսէն շինուեցաւ լմնցաւ։ Գերին գործեց նաև առագաստ մը ծառին կեղեւէն պատրաստուած թելերով։ Իսկ Ռոպէնսոն ալ շինեց թիերը։ Ալ ամէն բան պատրաստ էր միայն կը մնար նաւը ծովը իջեցնել։ Նաւը մշկ քանի մղոն հեռու էր ծովէն և գժուար էր նաւը ջուրին մօտեցնել։ ոչ կրնային հրելով և ոչ ալ քաշե ովտեղէն շարժել։ Նաւը չափաղանց ծանր էր։ Ռոպէնսոն կը մտածէր որ լծակով հրէ, բայց այդ միջոցը հազիւ ամիսներ վերջ կրնար նաւը մօտեցնել ծովին։ ուսոի պտուտակով ծանր ռաներ փոխադրելու դրութիւնը կ բարեկց։ Կլոր հաստ գերաններ հաստատեցին տեղ տեղ։ Դրին նաւը անոնց վրայ, և գերանները դարձնելով տարին ծովեղեր երկու օրէն։ Ռոպէնսոն չ սփազանց ուրախացաւ։ մանաւանդ անսահման եղաւ իր խնդութիւնը երբ տեսաւ որ նաւը ծովուն վրայ յաջող համբայ պիտի ընէ։

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻՆ

Ամէն բան կատարեալ է. կերակուրի պատրաստութիւնները աեսնել սկսան ճամբայ ելնայու համար. սակայն ուր պիտի երթային չէին գիտեր. Ուրբաթ կը փափաքէր որ իր եղած կղզին երթան. Իսկ Ռոպէնսոն կ'ուզէր որ Ամերիկայի ցամաքը ելնեն ուր կը յուսար թէ կրնայ Սպանեօլ կամ ուրիշ Եւրոպացի մը գտնել:

Գերիշն կղզին մէկ քանի մղոն միայն հեռու էր. իսկ Ամերիկայի ցամաքը քառապատիկ աւելի հեռու էր. եթէ շիտակ այս կղզին երթային ցամաքէն աւելի կը հեռանային ու ճամբուն վտանգը կ'աւելցնէին. Գերին նաւարկութեան արուեստին անտեղեակ ըլլալով հեռու ճամբայ ընել չէր գիտեր, միայն իր կղզին հազիւ կրնար երթալ: Բնաւէր գիտեր թէ՝ Ամերիկայի ցամաքը ինչ ճամբով երթալու է: Ռոպէնսոն ալ նաւապետութիւն չի գիտնալուն համար՝ անտեղեակ էր այս ճամբորդութիւնը ընելու: Ռոպէնսոն պահ մը անստուգութեան մէջ սկսաւ օրորուիլ. բայց իսկոյն վըճռեց ճամբայ ելնել. բոլոր դժուարութիւնները և գերիին աղաչանքը մէկ կողմ ձգեց. սպասեց յաջող հովի մը և ինքզինքը յանձնեց Աստուծոյ:

ՄՆԱՔ ԲԱՐՈՎԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Եկաւ ժամանակը որ Ռոպէնսոն թողու ալոչափ տարթւան բնակարանը, և գերիին հետ նաւ-

մտնէ ու երթաւ, յաջոզ հովով որ սկսաւ անոյշ
փշել . Ռոպէնսոն նաւ նստելէ առաջ ելաւ այն-
քան գուրգուրանքով պատրաստած բնակարանին
վրա, կեցաւ, սկսաւ չորս դին նայիլ և մտածելով
տրտմիլ : Հոն միտքը ինկան բոլոր քաշած բաները
և աստուածային նախախնամութիւնները՝ զորս
վայելած էր :

Յուզուեցաւ, ուրախալի արտասուք մը աչ-
քէն հեղեղի պէս կը վազէր : Աչքը դէպի երկինք
բարձրացուց . բազկատարած ջերմեռանդօրէն ըս-
կսաւ աղօթել Աստուծոյ և բսել .

«Ո՞վ Հայր երկնաւոր . ո՞վ Աստուած իմ, ինչ-
պէս կրնամ շնորհակալ ըւսաւ անչափ բարիքներուդ
զորս մինչև հիմա ինծի ըրիր . Անկարելի է որ
կարենամ խօսքով յայտնել ի՞նչ որ կը զգամ այս
պահուս . Բայց որովհետև քեզի ամէն բան յայտնի
է, ամէն ատեն աչքդ թող կարդայ սրտիս վրայ
անպատճելի շնորհներուդ երախտագիտութիւնը :

«Իրաւ է այս սիրտը շատ անդամ կը վշտանայ,
բայց շաա անդամ ալ քեզմով կը մխիթարուի և
միշտ քեզ կը սիրէ ու քեզի կը փափաքի :

«Ո՞վ ստեղծող՝ ահա այս սիրտը միայն քեզ
կ'ընծալեմ այնչափ բարերարութեանցդ համար .
ընդունէ ամբողջ և կատարելագործէ : Ո՞վ երկ-
նաւոր Հայր, ա'ո զիս ամենակալ թեւերուդ
ներքե, և կարգադրէ ինծի համար ինչ որ հայրա-
կան կամքիդ հաճոյէ : Ահա բոլորովին քեզի եմ
ապաւինած, դուն զիս կառավարէ բարեսէր իմաս-
տութեամբդ, հնազանդ եմ կամքիդ ուր որ ինծի

առաջնորդես։ Քեզ վստահելով ահա աներկիւղ
կը մտնեմ նորէն պէս պէս վտանգներու մէջ.
կ'աղաչեմ ո'վ Տէր քու աներեւոյթ պաշտպանու-
թիւնդ ինձմէ մի՛ հեռացնէր։ Գթա՛ իմ անմահ
հոգւոյս և մխիթարէ որ զօրանայ փորձութիւն-
ներու հանդէպ . պահէ սիրտս տկարութենէ , ան-
համբերութենէ և ապերախտութենէ , ո'վ Ասո-
ուած իմ».

Ոռպէնսոն այս աղօթքէն վերջ երկրպագեց և
լացաւ, մխիթարուեցաւ և սիրտը զօրացաւ . վեր
ելաւ նորէն և իր տեղերուն վրայ անգամ մըն
ալ նայնցաւ, այն տեղերուն որուն զարգացմանը հա-
մար այնքան քրտին ք թափած էր։ Բարձր տեղէն երբ
վար իջաւ տեսաւ որ սիրական լամաները խոտ
կ'ուաէին։ Եթէ Ոռպէնսոն աչքը մէկէն անդին չի
դարձնէր իր սիրական կենդանիներէն, միտքը կը
փոխուէր չէր երթար։ Վերջագէս իր քաջութիւնը
յաղթեց այս կոկիծներուն և զօրացաւ, թեւերը
բացաւ տեսած բաներուն վրայ, կարծես կ'ուզէր
ամէն բան գր'կել . «մնա՛ք բարով, կանչեց բարձր
ձայնով , մնա՛ք բարով որ վկայ էք իմ քաշած-
նեղութիւններուս»։ Վերջին անգամ մըն ալ մնաք
բարով ըստ և լալով սկսաւ երթալ . աչքը նորէն
դէպի երկինք դարձուց և հեռացաւ անկէ , բայց
միշտ դէպի հոն նայելով։ Երթալու ատեն տեսաւ
իր սիրական Փոլ թութակը որ ծառէ ծառ թռչե-
լով ետեւէն կուզար . սիրտը չի դիմացաւ, թեւը
երկնցուց ձեռք ըրաւ և անունը տալով կանչեց .
որպէսզի հետը տանի . թռչունը եկաւ և տիրոջը

ձեռքին վրայ և շուտ մը թեւին վրայէն քալեւով ելաւ թիկունքին վրաւ թոռեցաւ։ Ռոպէնսոն գնաց նաւուն եղած տեղը հառաւ, ուր Ուրբաթ ամէն բան պատրաստած իրեն կը սպասէր անհամբերութեամբ,

ՆԱԻ ԿԸ ՆՍՏԻՆ ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻ ՎՏԱՆԳՆԵՐ

Առանց սպասելու փութով նաւ նստան։ Ռոպէնսոնի այս կղզին գալուն իններորդ տարւոյն Նոյեմբերի երեսունն էր այդ օրը։ Առագաստը բացին ճամբայ ելան։ Հովը պող, յաջող։ և երկինքը պարզ էր։ Բայց հազիւ թէ քանի մը մղոն հեռացան ծովուն սէջ, յանկարծ հանդիպեցան ապառաժներու որոնք շղթայի պէս կարծես իրարու ագուցուած և գրեթէ ինը մղոն երկայնութեան մը վրայ շարուած էին։ Տեսան որ առոնց մէջէն անցնիլ վտանգաւոր էր, ստիպութեցան նաւը ուրիշ կողմ դարձնել պտտելով կարենալ այս ժայռերէն անցնիլ։

Հազիւ թէ վտանգաւոր տեղերը անցած էին, հովը սկսաւ սաստկանալ։ Նաւը մեծ արագութեամբ յառաջ կ'երթար իրը թէ շատ մը առագաստներ բացած ըլլային։ Արագութենէն չափազնց վախցան, առագաստը վար առին նաւուն արագութիւնը մեղմուցնելու համար, բայց ի զուր, նաւը դարձեալ նոյն արագութեամբ սաստիկ կը վտզէր ալիքներուն վրայէն։ հասկցան որ մեծ

վտանգներ յառաջ բերող յորձանքի մը մէջ ինկած էին : Ծոպէնսոն այս վտանգաւոր վայրկեանին ալ չի յուսահատեցաւ և ինքզինքը ալ աւելի Աստուծոյ պաշտպանութեանը յանձնեց :

Ընդ երկար աշխատեցան որ թիով կարենան ելլել այդ յորձանուտ ջուրերէն, բայց ճար չեղաւ : Զուրին բռնութիւնը զիրենք յափշտակած, կայծակի արագութեամբ կը տանէր. կէս ժասուան մէջ այնչափ հեռացան որ իրենց կղզին կորսնցուցին և նոյն իսկ անոր բարձր լերան գլուխն անգամ չի կրցան տեսնել : Նոյն իսկ եթէ յորձանքը դադրէր չէին կրնար գտնել և դառնալ իրենց կղզին որովհեակ կողմնացոյց չունէին : Սարսափելի կերպով վախցան խեղճերը, ցամաքի երես չ'էին տեսնէր . ուտելիքնին ալ խիստ քիչ էի : Ծոպէնսոն այս սարսափին առջև դարձեալ չի յուսահատեցաւ, և դարձեալ ապաւինեցաւ Աստուծոյ իր գանձովը այսինքն բարեսրտութեամբը և մաքուր խղճմտանքովը : Իր այդ ապաւինումը փորձանքներու դէմզինքը համբերաար կ'ընէր :

Գերին սակայն յուսահատութեան մատնուեցաւ, իր տիրոջ պէս փորձ առաքինի մէկը չ'ըլլալուն համար. սրտաբեկեցաւ, ձգեց թիերը և խեղճութեամբ մը և յուսահատ կերպով սկսաւ Ծոպէնսոնին եւեսը նայիլ : Գերին Ծոպէնսոնին հասկցուց թէ լաւ է որ ծով նետուինք և մեռնինք յանկարծակի, քան թէ այս վշտալի դառնութեան մէջ մնանք :

Ծոպէնսոն նախ սաստով ուզեց քաջուերել

գերին, յետոյ անուշ խւսքերով երեսին զարկաւ
անոր տկարութիւնը և յոյսը կտրելը նախախնա-
մութենէն, որ ամէն բան լաւ կը կարգադրէ : Յի.
շեցուց անոր բոլոր այն մխիթարական խօսքերը
զորս՝ ըսած էր իրեն յառաջուց, և յարեց . Աշ-
խարհիս վրայ գտնուած բաները ինչպէս նաև
մենք, Աստուծոյ ձեռքին մէջ չե՞նք միթէ . ինքը
չէ՝ ովկիանոսին և ծովերուն արարիչը : Միթէ
ան չի՝ կրնար հիմա հրամայել այս ալիքներուն որ
զմեզ ապահով տեղ մը տանին ձգեն : Դուն կը
մտածես ծովուն մէջ խղդուիլ որպէսզի ազատիս
այն անդառնալի վճիռէն որ քեզի համար տրուած
է : Խելքդ զլուխդ ժողվէ, անմիտ պատանի, գիտ-
ցի՛ր որ հոգիդ անմահ պիտի մնայ յտւիտեանս
յաւիտենից երկնաւորին անսահման իշխանութեան
ներքե և ան չի կրնար հասնիլ երջանկութեան
ասանկ անհնազանդ ըլլալով անոր իշխանութեանը» :

Ռոպէնսոն իր օրագրութեան մջ կը գրէ թէ՝
«այս փրկարար խրատներս անանկ մը յուզեցին
Ուրբաթ գերիին սիրտը որ սկսաւ ամշնալ իր աը-
կարութեանը վրայ» :

Յանկարծ երկուքը մէկանց նոր ոգւով գոտէ-
պնդուած թիերը ձռք առին և սկսան անդադար
քաշել, թէեւ այենեւին յոյս մը չկար թէ կարե-
նան ազատիլ :

Ռոպէնսոն կ'ըսէր գերիին .

— Մենք ջանանք, որչափ որ մեր հոգին մեր վը-
րայ է . մեր պարտքը կատարել զմեզ փրկելու հա-
մար . և թէ ճարերնիս հատնի թող մեռնինք մը-
իթարուելով թէ Աստուծոյ կամքը այս է :

Երբ Ռոպէնսոն այս քաջալերական յորդորները կուտասր գերիին, նաւը աւ դէն մատնուած հոսանքին, միակերպ արագութեամբ առաջ կերթար այնպէս որ լեռներուն ստուերներն անդամ անհետացան, ալ բնաւ յոյս չի մնաց ազատելու : Այսուհետեւ երբ մարդկային հնարքը՝ ճարը կը հատնի և անբաղդներուն կորուստը կը մօտենայ, այն ատեն վրայ կը հասնի ամենակարողին ձեռքը որ բոլոր աշխարհս կը կառավարէ . և մարդը որ պիտի կորսուէր յանկարծ կը փրկուի բնաւ մտքէ չանցած զարմանալի եղանակով մը :

Ռոպէնսոն թէեւ յուսաւատած էր, բայց այնքան շարժեց թիերը որ չափաղանց յոգնեցաւ և ստիգուեաւ վառ դնել թիերը :

Սակայն յանկարծ տեսաւ որ հոսանքին վազելլ դադրեցաւ, վասնզի նաւակը այնչափ արագ չէր երթար և ջուրը առաջուան պէս յորձանաւոր պըստոյտներ չէր ընէր : Ռոպէնսոն դիտեց նտեւ որ ծովուն երեսը յորձանքին ջուրը երկու անհաւասր մասի բաժնուած էր . մեծ մասը արագ կը հոսէր դէպի հիւսիւս, իսկ միւս մասը այնչափ արագ չէր հոսէր և դէպի հարաւ կը խոտորէր : Ահա այդ հանդարտ մասին մէջ մտած է . նաւը :

Ռոպէնսոն տեսնելով այս վիճակը ուրախութեամբ մը բսաւ գերիին.

— 'Քաջալերուէ', ուրախ նղի՛ր, Աստուած կ'ուզէ ո՞ մանք չի մեռնինք :

Երկուքը մեկանց ուրախութեամբ վերստին ձեռք առին թիերը և սկսան քաշել զոյս վարդրած էին յոգնած ըլլալնուն համար :

Զօրանալով սիրտ առհն և լեղուցան քաղցր
յոյսով մը որովհետեւ մեռնելէ ազատեցան։ Վեր-
ջըն ճիգ մը եւս որին և ելան հոսանքին մէջէն։
Քաշած յոգնոթիւննին և նեղութիւննին ապարդիւն
չի մնաց։

Ծոպէնսոն ոռ փորձառութեամբ զննող և ու-
շադիր միտք մը ունեցած է հասկցաւ ոռ հովը
կրնայ իրենց յաջող ծառայութիւն մը մատուցանել։
ուստի բացաւ առագաստը և տուաւ հովին, երկու
մանր առագաստները եւս բացաւ ոռ պէսզի աւելի
շուտով ելնէ վտագնեռ մե ձաւոր վայրէն և մըտ-
նէ խաղաղ ծովուն մէջ։

Գերիին ուրախութիւնը չափ ու սահման չու-
նէր։ յանկարծ ցատկեց և փաթթուեցաւ տիրոջը։
Ծոպէնսոն ազաշեց անոր ոռ չափ մը դնէ իր զգացած
ուրախութեանցը մէջ ո պէսզի բոլոր ովին ազատին՝
վասնզի տակաւին չատ աշխատանքի պէտք կար,
բոլորովին անվտանգ ազատլու և ղառնալու
իրենց կրգին, թէեւ այլեւս մտած էին խսղաղ
ծովուն մէջ։ Կղզիէն չափազանց հեռացած էին և ան
հազիւ հազ կ'երեւար սեւ կէտի մը մեծութեամբ
հորիզոնին ծայրը։ Անդադար թիավարելով և օգ-
տուելով յաջող հովէն առաջ գացին և տեսան
կղզիին քանի մը լեռները։ «Եթանք սիրելիս
կ'սէր Ծոպէնսոն որ նաւուն առաջամասին վայ
նստած էր, երթանք բարեկամ երթանք, ահա հա-
սանք մեր կղզին, ահա վերջ գտաւ մեռ քաշած
նեղութիւնը։ Ալ ասկէ վերջ մեզի չի վայեր ու-
րիշ տեղ երթալ, դառնանք մեր բնակարանը նըս-
տինք»։

Ծոպէնսոն դեռ խօսքը չէր աւարտած յանկարծ նաւը այնպիսի ուժգնութեամբ մը ցնցուեցաւ որ թիերը ձեռքերէն ելան և իրենք ալ ինկան նաւուն դոզը . միւս կողմէ ալիքներն ալ նաւուն մէջ եկաւ և ջուրով ծածկեցին զանոնք . խեղճերը անշարժ մնացին :

Ծոպէնսոն հտզիւ ազատած էր առջի վտանգէն աւելի ծանր վտանգի մը մէջ ինկաւ : Նաւակը մէկէնիմէկ ցամաքին վրա, նստաւ և անշարժ մնաց ալիքները մէջը կը լեցուէին : Ծոպէնսոն սայեցաւ որ եղած տեղերնին խոր չէր ուստի ցատկեց ծովուն մէջ, գերին ալ հետեւեցաւ անոր : Տեսան որ նաւը ոչ թէ քարի վրայ այլ աւազի վրայ խրած էր, երկուքը մէկանց նաւը ծովուն դէպի խորունկ կողմը հրեցին և ազատեցին վրտանգէն Նաւուն մէջի ջուրը պարպեղին իրենց ափերովը և թիերուն միջոցաւ : Յետոյ սկսան նաւը զգուշութեամբ թիավարելով առաջ տանիլ : Նաւը դարձուցին դէպի այն լեզուն որ ծովին մէջ կ'երկարէր հիւսիսէն դէպի հարաւ, կարծելով որ երբ անոր քովէն անցնին շուտով կրնան իրենց նպատակին հասնիլ . չորս ժամ անընդհատ թիավարեցին բայց չ'ըցան անոր մօտենալ :

Ծոպէնսոն տեսաւ որ ինք ինը տարի առաջ հոն սոսկալի փոթորիկի մը բռնուած և կորսուած նաւէն հոտ ինկած էր : Եւ ճիշտ հոտ նոյն այդ աւազին վրա, Հայպուրէն մեկնող նաւը խրած էր : Այդ որը ծովը հանդարտ էր, գերի և Ծոպէնսոն թիավարեցին և վերջապէս հասան Ծոպէնսոնի

կղզին ուր արեգակը ծագեր էր լեռներուն ծայրէն։ Ցամաք ելան հանգչեցան։ Թէև չափազանց յոգնած էին բայց սոսկալի վտանգէն ազատելնուն համար շնորհակալ եղան և ուրախացան։ Երկուքն ալ նաւուն մէջ բան մը կերած չէին։ Բնակարան չի գաղած նստան և հետերնին առած պաշարը կերան։ Կերակուրէն վերջ նաւր տարին ծոցին մէջ կապեցին և անոր մէջ գտնուած բաներն ալ առին բնակարան գացին։ Երկուքն ալ պառկիլ ուզեցին։ Գերին խորունկ քուն մը քաւել սկսաւ իսկ Ռոպէնսոն ջերմեռանդ սրտով շնորհակալ կ'ըլլար Աստուծոյ, ինքն ալ քնացաւ։ Հետեւեայ օրը նախաճաշի առեն ընկերոջը ըսաւ։

—Պատրաստ եղի՛ր որ նորէն ճամբայ ելնենք երկրորդ փորձ մ'ալ ընենք։

—Աստուած չընէ ըսաւ գերին։

—Ուրեմն դուն միաքդ դրեւես որ ինծի հետ միատեղ կեանքդ անօրնես այս կղզին մէջ և տեղ մը չերթաս յարեց Ռոպէնսոն։

—Հրամաերես միայն թէ հարս հոս ըլլար ըսաւ գերին։

—Հայր ունի՞ս։

—Այո, բայց կօնա, ըլլալ որ իմ բռնուելէս վերջ մեռած ըլլայ։

Այս միջոցին Ուրբաթ գերին սիրտը ելաւ և անանկ կսկծաց որ կե ակուրը ձեռքէն ձգեց սկսաւ աղբիւրի պէս արտասուք թափել սաստիկ լալով։ Ռոպէնսոն ալ չի կրցաւ ինքզինքը բռնել։ անոր ալ ծնողքը միտքը եկաւ, երկուքը միասին

Երկար ատեն լացին իրենց ծնողքներուն վրայ առանց իրարու հետ բան մը խօսելու: Ի վերջո Ռոպէնսօն ըստ:

—Մի՛ լար սիրելի Ուրբաթ, հայրդ պէտք է որ ողջ ըստ շուտով կ'երթանք կը գտնենք ու հոս կը բերենք:

Այս խօսքերուն վրայ գերիին խելքը գլխէն գնաց ուրախութենէն փաթթուեցաւ Ռոպէնսոնի ոտքերուն ի նշան գուհունակութեան և ի նշան ծնողասիրութեան:

Բնութիւնը նոյնիսկ վայրենի մարդոց սորվեառուցեր է որ մարդիկ Աստուծմէ վերջ սիրեն իրենց ծնողքը, եւ ահա ասոր համար Ուրբաթ այնչափ կ'ուլար ու կ'ողբար.

Երբ զերիին ուրախութենէն առաջ եկած այլայլութիւնը քիչ մը անցաւ, Ռոպէնսոն հարցուց.

—Կրնա՞ս նաւը անլուանգ մինչեւ ձեր եղած կղզին տանիլ.

—Եյս ճամբան այնքան լաւ գիտեմ որ վրատահօրէն գիշերն անգամ կը նամ երթալ, վասնզիշատ անգամ եկեր գացեր եմ այս կղզին իմ քաղաքակիցներուս հետ տօնախմբութիւն կատարելու մեր յաղթութեանը համար.

—Ուրեմն դուն ալ միւս վայօենի մարդոց պէս թշնամիներդ, կը բռնէիր ու կ'ուտէիր.

—Բնականաբար բսաւ գերին.

—Դունալ քու բաժինդ կառնէիր.

—Հրամերես բայց, վայ ինձ չէի գիտեր թէ յեղք է.

— Այս կղզիին ո՞ր կողմը կելէիք ընդ ան-
բապէս.

— Միշտ հաւատային կողմը կելնէինք. վա-
սընզի այն տեղը բոլորովին մօտ էր մոր տեղին,
մենք հոն չառ մ'ալ քոքոյի ծառ կը գտնէինք:

Այս խօսքերուն վրայ Ռոպէնսոն եթջանիկ
զգաց ինքզիրքը որ Աստուած զինքը հիւսիւսային-
թերած ձգած էր. վասնզի եթէ հարաւային կողմը
կողմը ձգած ըլլա շուտով կերակուր կ'ոլլա վայ-
րենի մարդոց. Ռոպէնսոն այս մտածումներէ վ'րջ
բաւ գե, իին.

— Հաւ ուղեմն խօսք կուտամ քեզի որ եր
թանք հայոդ փնտռենք ու գտնենք բայց այս խօս-
տումս ամիջակէս չեմ կրնար գործադոել վասնզի
հիմա այս եղանակին պարտէզներ փորելու և բան
տնկելու ատեն է :

ԴԵՐԻՆ ՌՈՊԷՍՈՆԻՆ ԿԸ ՍՈՎՐԵՑՆԵ

Երկուքը մեկանց սկսան իրաժմէ աւելի
եռանգով հող փոռել ու պառապ ատենին ալ աշ-
խատիլ գոծիքնին աւելի կատարելագործելու հա-
մար. Ռոպէնսոն շինեց տրմուղ մը, իսկ գերին ալ
շինեց երկու բիչ կարծո փայտէ.

Ռոպէնսոն ոչ միայն երեն համար կը
հոգար էական ռաները ալ եւ կուզէ՞ իր բնակա-
րանն ալ զարդարէ վասնզի կուզէ՞ միշտ աղէկ ու
ագահովութեամբ ապրիլ. Ռոպէնսոն սկսաւ զար-
դարել ու գեղեղակացնել իր պարտէզը:

Պէսպէս ձեւերւվ եւ քառակուսիներով ինչ-
պէս նաեւ լայն ճամբաներով երկրաչափական

հաշւով մը: Ամէն մէկ պարտէզին մէջ զանազան բաներ տնկեց շատ մը ծառերէ զատ աճեցուց լե-
մօնի ծառեր: Շատ մը մատղաշ ծառերու վրայ
հացի ծառի ճիւղեր պատուաստեց:

Գերին պատուաստին վրայ կը զարմանար բայց Ռոպէնսոն անոր հասկցուց պատուաստին ինչ ըլլալը: Պարտէզին մէջ ցանեց նաև գետ-
նախնձոր և շատ մը լազուտ: Ռոպէնսոնի ցանած-
ները կը բազմանային կ'աճէին և առատապէս կը պտղաբերէին:

Ռոպէնսոն երբեմն թոռը կ'առնէր և ձուկ բռնելու կ'երթուր, շատ անգամ այնքան շատ ձուկ կը բռնէին որ չէին կրն ար ուտել. մնացածը Իող կուտային որ երթան. վասնզի Ռոպէնսոն կը խոր-
հէր թէ լաւ չէ Աստուծոյ պարզեւը աւելորդ տեղը գործածել: Զուկ բռնելէ վերջ կը լողային ընդ-
հանրապէս: Ռոպէնսոն խիստ կը զարմանար գե-
րիին վրայ որ ձուկի պէս ծովուն տակ կը մտնէր
կ'ելլեր. Խիստ բարձր ապառաժի մը ծայրէն ծովը կը նետսւէր և ժամանտկ մը ջուրին տակը կը մնար և ետքը մէկէն ջուրէն դուրս կ'ելլեր զա-
նազան շարժումներով, և երբեմն կռնակին վրայ կը պառկէր և երբեմն ալ ալիքներուն վրայ կը մնար:

Երբեմն զուարճանալու համար որսորդութիւն կ'ընէին: գերին շատ յաջող կը գործածէր աղեղն ու տէգը. լամաի ձագեր և թռչուններ կը զար-
նէր պէտք եղածին չափ, թէև Ռոպէնսոն աւելի խելացի և ճարտար էր բայց գերին ալ անկէ վար

չէր մնար. անիկա գիտեր ոսկորէ բաներ շինել
քարէ և խեցիներէ զանազան պիտանի գործիք-
ներ կը շինէր. շատ յաջող էր փայտէ և տախտակէ
բաներ հնարելուն մէջ. խիստ գեղեցիկ էին անոր
շինածները այնպէս որ կարծես թէ երկաթէ գոր-
ծիքներով շինուած էին։ Օր մը պատահմամբ թեւի
ոոկոր մը գտաւ, անկէ քերիչ մը շինեց. խեցի
գտաւ դանակ շինեց. ձուեի կարծրագած կաշի
գտաւ խարտոց շինեց։ Վերջապէս այս գործիքնե-
րով շինեց տան պիտանի շատ մը բաներ մեծ ու
պղտիկ։ Գերին Ռոպէնսոնին ծառի պտուղներէն
հաց շինել սու վեցուց. այդ պտուղը հացի համ ու-
նէր և հացի պէս սնունդ կուտար։ Ռոպէնսոն գե-
րիին հաց շինելու արուեստը աւելի կատարեաւա-
գործեց։ Գերիէն սորվեցաւ նաեւ քաքաօի պտու-
ղէն շօքոլա շինել անոր փոշին կաթի մէջ եփելով։

ՌՈՊԷՆՍՈՆ Կ'ՈՐՈՇԵ ԳԵՐԻԻՆ ԿՂԶԻՆ ԵՐԹԱԼ ՆՈՐԻՆ ՈԹՈՐԻԿ

Ռոպէնսոն այսպէս օրէ օր նորանոր դիպուած-
ներու հանդիպեցաւ երբ գերիին հետ կղզիին
ամէն կողմը շրջագայեցաւ անվախօրէն։ Արդէն
պարտէզին աշխատանքը լմնցած էր։ Երթալու և
գերիին հայրը գտնելու համար օր մը որոշեցին.
բայց քանի օրը կը մօտենար անքան Ռոպէնսոնի
մտատուքը կը շատնար՝ Ռոպէնսոն կ'ըսէր գերիին։

—Եթէ այս վայրենի մարդիկ զիս թշնամիի
տեղ դնեն, և քեզ չճանչնալով եթէ վրաս յար-
ձակին ու զիս ուտեն ինչ պիտի ընենք։

Գերին ամէն կերպով ապահովցուց, երդումով
պառասխանեց.

—Այդ բոլոր կասկածներդ երեւակայական
բաներ են. ես աղէկ կը ճանչնամ իմ քաղաքա-
ցիներս. կ'երդնում ոռ անոնք իրենց թշնամի
չ'եղողի մը բնաւ ծուռ չեն նայիր:

Իոպէնսոն հաւատաց գերիին խօսքերուն
եւ բարի հաւատքով որոշեց միւս օրը առագաստը
բանալ եւ ճամբայ ելնել, ուստի նաւը որ ցամաք
քաշած էին ջուրը ձգեցին. ոոյն իրիկունը ութօր-
ուան համար ուաելիք պատրաստեցին:

Այս ճամբորդութեան առթիւ գերին լամային
միսր եփելու նոր եղանակ մըն ալ սովորեցուց Իո-
պէնսոնի: Գերին այս անգամ լամային միսը եփե-
լու համսոր թոնիր մը պատրաստեց եւ հուզով
կերակուր մը պատրաստեց. Իոպէնսոն շատ սի-
րեց այս կերակուրը:

Ճամբայ ելնելու նախընթաց իրիկունը ամէն
բան պատրաստելէ վերջ երկուքն ալ պառկեցան
քնազան: Կէս ժամ չ'անցած Իոպէնսոն յանկարծ
արթնցաւ ահաւոր կայծակի մը ճայնէն: Որոտման
ճայները սաստիկ կը լսուէին: Գետնաչարժ, փայ-
լակ եւ ալեկոծութիւն հոս ու հոն:

Իոպէնսոն ճայն տուաւ գերիին եւ ըսաւ.
—Ել նայէ.

Գերին աչքը բազաւ եւ ըսաւ.

—Աստուած իմ, ի՞նչ սիտի ընէինք եթէ ծո-
վուն վրայ գտնուէինք:

Այն միջոցին հեռուէն լսեցին թնդանօթի ճայ-
ներ. գերին կարծեց թէ որտում էր: Իոպէնսոն

հասկցաւ թէ թնդանօթի ձայն է . ուստի ուրանութենէն կրակարանին քով վազեց առաւ անկէ վառած փայտ մը և չուանէ սանդուղէն վեր ելաւ . և ընկերոջն ալ ըսաւ որ իրեն հետեւի : Գերին հետեւ եցաւ անոր առանց տիրոջը միտքը գիտնալու : Ռոպէնսոն մեծ կրակ մը վառեց լերան վրայ ծովին վրայ եղողներուն նշան տուլու և հասկցենելու անոնց թէ իրենց մօտ կղզի մը կայ և հոն կրնան ապահով օգնութիւն գտնել :

Ռոպէնսոն աղէկ գիտէր որ կղզին մօտ վըտանգի մատնուած նաւ մը կայ :

Սակայն կրակին բոցը հազիւ թէ վեր բարձրացած էր , սաստիկ անձրեւ մը մարեց զայն , Գերի և Ռոպէնսոն չի թրջելու համար բնակարան վերադարձան :

Որոտում , կայծակ , փայլատակում աւելի սաստկացան : Այս սոսկաի տղմուկներուն մէջ Ռոպէնսոն կը լսէր թնդանօթի ձայները :

Բոլոր գիշերը ալեկոծութեան մատնուած նաւուն վրայ մտածեց . երբեմն կ'ըսէր իւրովի .

— Երանի թէ նաւը ազատէր , նաւապետը կղզի գար ու զինքն ալ նաւ առնելով եւրոպատանէր :

Քանի մը անգամ դարձեալ կրակ վառեց , բայց ամէն անգամուն ալ անձրեւը մարեց : Ուստի Ռոպէնսոնի կը մնար միայն աղօթել որպէսզի Աստուած ազատէ այդ արկածեալները :

Առառւան դէմ փոթորիկը գաղրեցաւ : Ռոպէնսոն գերիին հեա թէ վախնալով և թէ յու-

սալով ծովուն մօտ գնաց . Նայելու համար թէ
ինչ պատահած էր : Հոն ցաւով տեսաւ թէ՝ ծո-
վուն ալիքները իրենց նաւը քշած տարած էին :
Սկսաւ լալ : Գերին ալ սրտաբեկ մնաց , որովհե-
տեւ ալ չպիտի կրնար երթալ և իր հայրը գտնել :

Խեղճին երեսին դոյնը մեռելի գոյն դարձաւ ,
լեզուն կապուեցաւ . և աչքերը մթագնեցան .
մարմինը կը դողար , երբեմն ձեռքը կուրծքին կը
զարնէր և մազերը կը փէտտէր : Ռոպէնսոն տես-
նելով անբաղդութիւնը սկսաւ թաւակից ըլլալ և
մխիթարել գերին ըսելով .

—Ո՞վ գիտէ սիրելիս , կրնայ ըլլալ որ մեր
նաւուն կորուստը մեզի աւելի օգտակար ըլլայ ,
Ո՞վ գիտէ թերեւս այս փոթորիկը մեզի ուրիշ
օգուտներ բերէ :

Գերին չի կրցաւ ոեէ օգուտ գտնել իրենց
նաւուն կորուստին մէջ :

Ուստի Ռոպէնսոն զայն տարհամոզելու հա-
մար ըսաւ .

—Զե՞ս հաւատար որ ամենարարին Աստուած
մասնաւոր նպատակով մո այս փոթորիկը յարու-
ցած ըլլայ . ի՞նչպէս քու տկար միտքդ կը հա-
մարձակի դատաստան ընել և չափի մէջ դնել ա-
մենակալին անսահման խորհուրդը :

Գերին պատասխանեց .

—Քու խօսքդ ճշմարիտ է ընդհանրապէս .
բայց մեզի համար ի՞նչ օգուտ կրնայ ունեն ալ այս
ալեկոծութիւնը :

—Ի՞նչ չի կրնար ըլլար որ այդ փոթորիկը

ցրուէ այն թունաւոր և մահաբեր գոլորշիները
որոնք կրնային գալ մեր կղզին ու զմեզ թունա-
ւորել և մեզ մահ պատճառել, և կրնայ ըլլալ որ
այն նաւը որուն վրայ մենք այնքան կը ցաւինք
ցաւինք մօր կորուստ ն պատճառ դառնար : Ամե-
նսբարին Աստուած կարող է թէ զմեզ փրկել և
թէ կորուստի մատնել :

Գերին լսելով այս ամէնը, զգաց իր սխալը և
զղջաց իր տրտունջին համար և հնազանդեցաւ
Աստուծոյ արդար դատաստանին :

Ռոպէնսոն անդադար ծովուն երեսը կը նա-
յեր . համսզուած էր որ անպատճառ նաւ մը պի-
տի տեսնէ : Բայց բան մը չի տեսաւ բացի ծովէն :
Այլևս համոզուեցաւ ոռ թնդանօթի ձայն կար-
ծածը որոտումի ձայն էր : Ուստի տրտմեցաւ և
ետ դարձաւ իր բնակարանը երթալու համար :
Սակայն իրեն այնպէս կուգար թէ նան մը եկած
և կղզիին ժօտ խարսխած է : Ուստի նորէն լեռ
բարձրացաւ . հոն ալ բան մը չի տեսաւ . ուրիշ
աւելի բարձր լեռ մը ելաւ . հոնկէ յանկարծ տե-
սաւ , չատ հեռուն մեծ նաւ մը :

Ռոպէնսոնի ուրախութիւնը անպատմելի էր,
ինչ ընելը չէր գիտէր . կայծակի պէս թռաւ,
չնչասպառ հասաւ իր բնակարանը , վրան առաւ
զէնքերը , առանց բան մը ըսելու գերիին — որ
զարմացած կը կենար անոր իրար անցնելուն հա-
մար . — «Ահա անոնք հոն են , չո՛ւտ չո՛ւտ ըսե-
լով սանդուղէն վեր ելաւ ու վազեց գնաց թըռ-
չունի նման :

Գերին կարծեց թէ վայրենի մարդիկ եկած են։ ուստի ինքն ալ առաւ իր զէնքերը և ետեւէն գնաց մեծ արագութեամբ մը։

Ուպէնսոն հեռուէն գերիին ցոյց տուաւ նաւը։ գերին հասկցաւ Ուպէնսոնի խռովութեան և չփոթութեան պատճառը։ Ուպէնսոն ուրախութենէն երբեմն կը ցատկէր և երբեմն ձայներ կը հանէր, և երբեմն ալ կը գրկէր գերին ըսելով։

— Հիմա կը դառնանք Եւրոպա։ Հոն դուն պիտի տեսնես Համպուրկ քաղաքը։ Հոն պիտի մոռնաս այստեղի քաշած նեղութհւններդ։ Հոն պիտի զուարձանանք և հանգիստ ու ցանկալի վիճակի մը տէր պիտի դառնանք։ Մէկ կողմէ Ուպէնսոնի բերնէն խօսքերը աղբիւրի պէս կը հոսէին։ միւս կողմէ անհամբերութեամբ կ'ուզէր հասկնալ թէ նաւուն մէջ գտնուողները ինչ ազգի մարդիկ են։ Բայց թէ ինչպէս պէտք էր հասկնալ։ Ուզեց ձայնել նաւուն մէջը եղողներուն։ բայց անօգուտ։ Կրակ վառեցին և այնքան մեծ կրակ մը վառեցին որ բոցերը մինչև ծառերուն բարձրութիւնը ելաւ։ Կրակը մէկ ժամէն աւելի վառեցաւ, բայց ամենեւին փոխադարձ նշան մը չի որուեցաւ և նոյն իսկ նաւակ մը ծով չ'իջեցուեցաւ մեծ նաւէն։ Ուրբաթ գերին ուզեց լողալով դէպի նաւը երթալ որպէս զի մէջը եղողները ցամաք հրաւիրէ։ Ուպէնսոն հաւանեցաւ գերիին առաջարկին։ Գերին շուտով լաթերը հանեց։ բերանը իրը խաղաղութեան նշան, ծառի կանանչ ճիւղը բերանը առաւ և սկսաւ ալիքնեւ

րուն վրայէն լողալով երթալ։ Ռոպէնսոն աչքերովը կր հետեւէր անոր։ Գերին յաջողութեամբ նաւ հասաւ և մէս երկու անգամ նաւուն չորս բոլորը պտտեցաւ։ Մէջիններուն սկսաւ կանչել։ բայց ոչ ոք երեւցաւ։ Ի վերջոյ տեսաւ որ նաւուն մէկ կողմէն ոանդուղ մը կար կախուած, վեր ելաւ կանաչ ճիւղը ձեռքը։

Վեր ելնելուն պէս նախ ասդին անդին նայեցաւ։ Հոն, իրեն համար բոլորովին նոր սև ու բրդոտ կենդանի մը տեսաւ։ սարսափելի վախցաւ։ Երբ կենդանին գերին տեսաւ հաչեց։ գերին ալ ատանկ ձայն մը լսած չ'ըլլալով սաստիկ վախցաւ։ բայց կենդանին մէկէն սկսաւ քծնիլ և իրեն քսուիլ։ Ասոր վրայ գերին այլևս չի վախցաւ։ կենդանին ալ աւելի մօտեցաւ պոչը խաղցնելով և ողբագին ոռնալով, զենդանիին այս ընթացքէն գերին գուշակեց որ իրմէ օգնութիւն կ'ուզէ։ Երբ կենդանին հանդարտ դրան քով կեցաւ, գերին համարձակեցաւ կենդանին սիրել և զգուել։ Որ կարծես թէ ուրախութեամբ կը զըւարճանար։ Գերին կենդանիին այդ ընթացքէն քաջալերուած շարունակ վեր վար կը պատէր և մարդ կը կանչէր բայց մարդ չերեւցաւ, և երբ իր չտէսած բաներուն վրայ նայելով կը զարմանար յանկարծ ետեւէն մէկը զարկաւ իրեն այնպիսի սաստկութեամբ մը որ վար ինկաւ։ Վեր ցատքեց սարսափելով, աչքը չորս դին դարձուց, զարհուրեցաւ մնաց։ Հոն տեսաւ ծուռ եղջիւրներով և երկայն մօրուքով կենդանի մը որ ետեւի

երկու ոտքերուն վրայ ելաւ կեցաւ երկրորդ անգամ զարեելու սպառնալիքով։ Գերին սոսկալով և չգիտնալով՝ անոր եւրոպական այծ մը ըլլալը և չգիտնալով անոր կաթը առնելու համար նաւուն մէջ պահուած ըլլալը սարսափահար աղաղակեց և ծովը նետուելով փախաւ։ Իսկ առջի տեսած կինդանին որ մեծ ու մազոտ շուն մըն էր զերիէն չկատուելով սկսաւ անոր ետեւէն լողավ երխալ։ Գերին երբոր ետեւէն լողալու ձայն կ'առնէր կը կարծէր թէ այն եղջիւրաւոր կենդանին էր որ ետեւէն կը վազէ, զարհուրմնքի ենթարկուած սկսաւ ծովուն տակը մտնել ու եւլել ինքզինքը վտանգի ենթարկելու աստիճան լողալով։ Գերին չէր համարձակէր ետին նայելու, քիչ մը կը հանգչէր նորէն արագ արագ կը լողար այնպէս որ շունը չէր կրնար ետեւէն հասնիլ։ Երբ ցամաք հասան առանց կարենալու խօսք մը զրուցել ին կաւ Ռոպէնսոնի առջև և մարեցաւ քիչ վերջ յունն ալ եկաւ հասաւ։ Ռոպէնսոն ջանաց որ իր հաւատարիմ ընկերոջ խելքը գլուխը բերէ։ ուստի սկսաւ շփել, թնցել, շունչ տալ և բարձր ձայնով անունը կանչել։ Վերջապէս զերին աչքը բացաւ և նշան տուաւ թէ ողջ է։ Քիչ վերջ երբ իսելքը գլուխը եկաւ պատմեց ինչ որ անցած դարձած էր, ըստ նաև թէ կարծեմ այն հրէշ կենդանին այս շարժող մեծ շերան տյսինքն նաւուն տէրն էր, որովհետեւ ուրիշ մարդ չէր տեսած հոն։ Ռոպէնսոն այս պատմութիւնները զարժանալով կր լսէր։ խորհելով հասկցաւ որ եղջիւրաւոր կենդանին այծ

մըն է. և թէ նաւը աւազի վրայ նստած է ու
մէջի ճամբորդներն ալ մակոյկներու մէջ նստելով
փախած են. Բայց չկրցաւ հասկնալ թէ փախչող-
ները կրցած են ողջ մնալ, եթէ դէպի իրենց կըղ-
զին եկած ըլլալին պէտք է որ իրենց ելած տեղը
մօտենային. արդէն ոտքի նշան ալ չկար. իսկ
եթէ փախչելու ատեն խեղդուած ըլլային պէտք
էր որ կամ մորմիննին և կամ մակոյկը տեղէ մը
երեւնար և ծավեզերքը դուրս նետուած ըլլար:
Երբ այսպէս կը խորհէր յանկարծ միտքը ինկաւ
փոթորիկը որուն ազդեցութեամբ կրնար մակոյկը
ուրիշ տաղ ինկած ըլլաւ: Մտածեց թէ փոթորքիկը
զանոնք տարաւ դէպի արեւմուտքի կզզիները
կամ այն է որ կորսուցան խեղձերը և կամ հո-
սանքին մէջ ինկան և կը չարչրկուին:

Երանի թէ կ'ըսէր Ռոպէնսոն ինքնիրեն արեւ-
մտեան կզզիներէն սիկը գացած ըլլան: Այս մտա-
ծումները յայտ եց նաև գերիին որ համայիտ
գտնուեցաւ: Կարելի չէր անոնց ճար մը ընել
բայց ուզեցին նաւուն մէջէն պիտանի բաները
դուրս հանեշ. սակայն նաւակ չկար որպէս զի
նաւուն մօտ երթային: Ռոպէնսոն չէր համարձա-
կէր լողալով նաւը երթալ և եթէ երթար իսկ
ինչ շահ բան մը չէր կրնար ազատել. լաստ մը
շինել որոշեց անով երթալու և պիտանի բաները
կարենալ ազատելու համար: Մէկ կողմէ գերին
ուտելիք պատրաստելու գնաց և միւս կողմէ
սկսան լաստը շինելու համար ծառեր կտրել: Գե-
րին իրիկուան դէմ հազիր կրցաւ գառնալ: Ռո-

պէնսոն ալ շան հետ զուարճացաւ. իր երկրէն ի
քաղաքացին ըլլալուն անոր բնութիւնը լագ գի
տէր: Շունն ալ իր կողմէ սէր և ուրախութիւ
նոյն կուտար և Ռոպէնսոնին հաճելի ըլլալու հա
մար իր սորված խաղերը կ'րնէր անոր. գերի
երբ դարձաւ, Ռոպէնսոն նախ շունը կերակրեց
Այդ գիշերը աղուոր լուսին կար երկուքն ա
լաստը շինելու աշխատեցան, կէս գիշերէն վեր
քուներնին կոխեց պառկեցան խոտին վրայ շուն
ալ պահապան կեցաւ իրենց վրայ մինչև առաւօա

ԴէՊԻ ՆԱԻ Կ'ԵՐԹԱՆ.

Հազիւ թէ արշաշոյսը բացուած էր Ռոպէն
սոն արթնցաւ և արթնցուց գերին: Երկուքը մէ¹
կանց աշխատեցոն և մինչև իրիկուն լաստը շի²
նեցին պատրաստուած գգրանները իրաւու կի³
կապելով: Լաստը գրեթէ քսան ոտնաչափ լայ⁴
նութիւն և երկայնութիւն ունէր: Լաստը բարե⁵
բախտաբար ծովուն քով շինած էին եւ երբ մա⁶
կնթացութիւն եղաւ և ծովը բարձրացաւ լաստ⁷
ջուրին վրայ ելաւ, վեց ժամ յետոյ նստան իրեն,⁸
լաստին վրայ և երբ տեղատուութեան սկսա⁹
ծովը, առաւ քշեց լաստը և մստեցուց զայն կէ¹⁰
ժամուան մէջ նաւուն: Ռոպէնսոն նաւը մտաւ չ¹¹
մտաւ սկսաւ նաւուն շատ մը տեղերը համրուրե¹²
մեծ յուզումսվ վասնզի Եւրոպայէն հկած էր
մէջը՝ Եւրոպացի նստած էր:

Այս պարագաները իր գութը կը շարժէին։
Սակայն աւաղ, ուր էին այն սիրելի եւրոպացիները, նաւը կար՝ սակայն իրենք չիկային։ արդեօք ալիքներուն մէջ խեղդուած էին՝ չէր գիտեր։

Այս մտածումներէն պաշարուած էր Ռոպէնսոն և յօժարութեամբ պատրաստ էր տալ իր ցաւատանջ կեանքին կէսը, միայն թէ մարդ և նաւը վարող գտնէս ու միասին Եւրոպա երթար։
Այս ակնկալութիւնները մտքէն հեռացնելէ վերջ սկսաւ մտածել թէ պէտք է նաւուն մէջ գըտնուած և իրեն պէտք ըլլալիք բաները դուրս հանէ՝ յետոյ գործածելու համար քանի որ նաւը տէր չունէր արդէն։ Իսկ եթէ պատահի որ ապրանքները նաւէն դուրս հանելէն վերջ եթէ տէրը մէջտեղ ելլէ այն ատեն իրը աւանդ ետ դարձնէ։

Երբ Ռոպէնսոնին խելքը գլուխը եկաւ, Եւրոպայէն եկած նաւը տեսած ըլլալուն ուրախութենէն ալլայլած ըլլալուն համար, իր առաջին գործը եղաւ նաւը առանց վնասելու ցամաքին վրայէն դէպի ծով քշել և գերիին հետ միասին մէջը մտնելով դէպի Եւրոպա ճամբար իյնալ, հակառակ պարագային եթէ Եւրոպա չկարենայ երթալ գոնէ Ամերիկա երթալով հոն գտնուող Եւրոպացիները գտնէ։ Վերջապէս միտքը դրաւ այս մեծ սակայն անկազմ նաւով ճամբար, ելլէ թէեւ նաւավարութիւն չէր գիտէր։

Ռոպէնսոն իր լսստով նաւուն շուրջ պտտեաւակն կողէ քննեց ջուրին բարձրութիւնը,

բայց յուսահատեցաւ որովհետեւ ջուրը այնքան
ցած էր որ հնար չէր նաւը դէպի ջուրը քշել։
Արդէն փոթորիկէն նաւը խրած էր երկու ժայռե-
րու մէջտեղ և կարելի չէր ոչ առաջ հրել և ոչ
ալ ետ. այնպէս գասուեր էր։

Ուստի Ռօպէնսոն յոյսը կտրելով, պատրաս-
տուեցաւ մանել նաւը և պարպել այն բաները ինչ
որ իրեն համար կարեւոր էր։ Գերին չէր մոռցած
քանի մը օր առաջուան քաշած վախը ուստի իր
տէրոջը հետ միասին նաւ մտաւ. սակայն վախէն
սկսաւ դողդղալ երբ տեսաւ եղջեւրաւոր հրէշը որ
զինքը չափազանց վախցուցեր էր։ Սակայն այծը
առջի օրուան պէս կատղած չէր. որովհետեւ երեք
օրէ ի վեր ուան մը կերած չըլլալով ուժաթափ ե-
ղած և տկարացած էր։

Ռօպէնսոն ամէն բանէ առաջ ուտելիք բան
մը փնտռեց անօթի այծը կշտացնելու և զօրա-
ցընելու համար։ Նաւուն մէջ գտնուած ամէն
տեղիրուց ու ծանօթ ըլլալով առանց դժուարու-
թեան գտաւ. իր փնտռած խոտը, երբոր այծին
առջեւ լեցուց խեղճ կենդանին այնպէս մը սկսաւ
յարձակիլ որ իբրեւ թէ ամէնքը մէկանց մէկ ան-
գամէն ուտել կ'ուզէր։ Ռօպէնսոն չափազանց
ուրախ եղաւ տեսնելով այս բանը. սակայն գերին
այն աստիճան կը սարսափէր այծէն որ վախէն
չէր կրնար շեշտակի անոր նայիլ. որովհետեւ
գերիին անծանօթ էր այծը իր երկրին մէջ չգըտ-
նուելուն համար։

Ռօպէնսոն մտաւ նաւուն շտեմարանը և աչ-

քէ անցուց անոր իւրաքանչիւր խորշերը դտնելով
հոն իրեն համար չափազանց կարեւոր բան-ը,
ինչպէս՝ լաւ տեսակէ պակսիմաթ, բրինձ, ցորեն,
ալիւր, գինի, վառօդ, գնդակ: Գտաւ նաեւ թըն-
դանօթ, հրացան և զանազան սուրեր, դանակներ,
կացիններ, սղոցներ, մկրատներ և զանազան տե-
սակի երկսթէ գործիքներ: Դարձեալ տեսաւ հոն
տեսակ տեսակ ամաններ, ափսէներ և խուանոցի
ամէն կերպ առարկաներ: Գտու շաեւ զգեստ-
ներ, կտաւ, ասուի, կօշիկ, զուլգայ եայլն, այն-
պէս որ Ռոպէնսոն ուրասութենէն իւնդեցաւ:

Այս ամբողջ գտածներէն մէկ բան չէայն եթէ
առաջուց իրեն տրուեր սիրով պիտի տար այն
ուկիէ գունդը զոր մէկ կողմ ձգեր մոռցեր էր:
Իսկ Ռւբրաթ գերին ահարեկ կը նալէր այս զա-
նազան առարկաներուն վրայ որովհետեւ անոնց
ամէնն ալ իրեն անծանօթ էին և անոնց գործա-
ծութեան կերպը բնաւ չէր գիտէր: Սակայն ընդ-
հակառակը, Ռոպէնսոն ուրախութենէն կուլար
տղու մը պէս երբ ձեռքը կը դպցնէր առարկա-
ներէն ոք է մէկին: Այ գրեթէ շուարած չէր
գիտէր թէ ո՞րը առնէ և ո՞րը ձղէ: Ամէնէն վերջ
ուզեց իչնել նաւուն ամէնէն ստորին մասը բայց
տեսաւ որ առգին ջուրով լեցուած էր:

Ռոպէնսոն սկսաւ մտածել թէ առաջին ան-
գամ ի՞նչ բան պէտք էր զամաք տանիլ. ոչ մէկ
կերպով չէր կրնար որոշում մը տալ. երբեմն մէկ
բանը կ'առնէր երբեմն ուրիշ մը, որ իրեն կարե-
րեւոր կը թուէր, յետոյ ալ կը ձգէս և ուրիշ մը

կ'առնէր։ Սակայն, ի վերջոյ, սկսաւ պաղարիւնով մտածել և որոշեց ամենէն արժէքաւոր ու կարեւոր բաները ցամաք փոխադրել. այսպէս վերցուց. — Ա. Երկու տակառ, մէկը վառօդ, միւսը մանր գնդակ. Բ. Երկու հրացան և երկու զոյտատրճանակ, երկու թուր և երկու դանակ. Գ. Երկու ձեռք զգեստ, մէկը՝ իրեն, իսկ միւսը՝ գերիին համար. Դ. Երկու երկվեցեակ շապիկ. Ե. Երկու կացին, երկու սղոց, երկու քերիչ և երկաթէ գաւազաններ ու քանի մը մուրճ և ուրիշ զանազան տեսակի. Երկաթէ գործիքներ. Զ. Քանի մը կտոր գիրք, ճերմակ թուղթ, գրիչ, մելանէ. Հոահաններ արհթով և քարով. Ը. Մէկ տակառ պաքսիմաթ. Թ. Քանի մը կտոր հաստ կրտաւ. Ժ. Այծը։ Ռօպէնսոն գթասիրտ ըլլալունէր որ չուզեց այծը հոն ձգել երեսի վրայ. որովհետեւ նաւը ընկղմե՛ու վտանգին մէջն էր։ Ամէն բանէ առաջ պէտք էր լաստին վրայ մասնաւոր տեղ մը շինել։

Ռօպէնսոն նաւապետին խուզին մէջ զաածէր աման մը ոսկի և արկղիկ մը լեցուն ազաման. Պով, բայց չմօտեցաւ անոնց. որովհետեւ անոնց պէտք չունէր։

Ռօպէնսոն այս միջոցին անօթի ըլլալով ուզեց քիչ մը ճաշել այս անգամ եւրոպական ձեւով որովհետեւ շատոնց է ի վեր կարօտցած էր։ Նտւսւն մէջ զտաւ չոր միս և ձուկ քանի մը պակսիմաթ, կարագ, իւղ և պանիր. զտաւ նաեւ շիշ մը գինի. սեղանը դրաւ նաւավարին խուզը,

կանչեց գերին՝ և աթոռներով սեղան նստան։
ինը տարի յեաոյ միակերպ կերակուրներէ վերջ
այսպիսի սեղան մը արտակարգ ուրախութիւն
պատճառեց Ռօպէնսոնի։

Իսկ գերին որ չէր գիտէր թէ Եւրոպացինե-
րու կերակուրը ինչ է, չէր գիտէր թէ ինչպէս
գործածէ դանակն ու պատառաքաղը։ Ռօպէնսոն
կը սորվեցնէր իրեն, գերին ալ կը փափաքէր նը-
մանիլ աիրոջը, պատառաքաղով կտոր մը միս
առաւ, բերանը տանելու ատենը՝ ըստ իր սովո-
րութեան պատառաքաղին կոթը ձեռքին հետ բե-
րանը տարաւ այսպէսով միսին կտորը դէպ։ ա-
կանջին կողմը զնա՞։ Ռօպէնսոն ուզեց գինի մը
խմցնել գերիին բայց ան չուզեց խմել որովհետեւ
միայն ջուր խմել վարժուած էր և չէ։ Կրնար
բարկ ըմպելիներ խմել, բայց պակսիմաթին վրայ
խենդեցաւ. ախորժակին յարմար ըլլալով։

Մակընթացութիւնը սկսած ըլլալով լաստին
վրայ ելլելով նաւէն դուրս ելան. ջուրին բարձ-
րանալովը լաստը ինքնին դէպի ցամաք կը յա-
ռաջանար և քիչ ժամանակի մէջ կղզի հասան և
պատրաստուեցան ցամաք հանել այն ամէն բա-
ները որոնք բեռցուած էին լաստին վրայ։

Գերին հետաքրքրուեցաւ և ուզեց հասկնալ
Աէ ի՞նչ օգուտ ունէին այդ բաները որոնք դուրս
հանեցին նաւէն, բայց Ռօպէնսոն գերիին այդ
մտածումը ջնջելու հաւար անմիջապէս անցաւ
ծառի մը ետեւ, հանեց իր զգեստները ու հագաւ
նաւէն բերած հագուստները, գուլպաներն ու

կօշիկներն ալ հագաւ. ու այսպէսով զօրականի մը
երեւոյթը ստացաւ. Գլխարկը դրաւ գլուխը, սուրը
կապեց մէջքը և մէկէն ի սէկ եկաւ կանգնեցաւ
Ռւրբաթ գերիին առջեւ. Գերին՝ զարմանալով ետ
ետ փախաւ, որովհետեւ մէկէն չի ճանչցաւ իր
տէրը, զայն գերբնական հոգի մը կարծելով. Ռօ-
պէնսոն՝ չկրնալով իր ծիծաղը զսպել, ձեռ ոի
նշանով գերին կանչեց իր մատ և հաստատելով թէ
ինք միշտ նոյն Ռօպէնսոնն է միայն հագուստը
փոխուած. Յետոյ նաև ավարի հագուստ մը տուաւ
գերիին և հասկցուց թէ ինչ պէս պէտք է հագ-
նի. պատուիրեց միեւնոյն ատեն որ իրեն պէս
երթայ ծառերուն ետեւը ու հոն փոխէ զգեստ-
ները:

Գերին հնազանդեցաւ տիրոջը հրամանին և
գնաց զգեստները փոխուու. սակայն այս հագ-
ուիլը բաւական երկառ տեւեց, որովհետեւ գերին
հագուստները հագնելու կերպը չէր գիտեր և այս-
պէսով միշտ հագածը կը հանէր կրկին հագնելու
համար. օրինակ՝ երկու ոտքերը խոթեց շապիկին
թեւերուն մէջ. նմանապէս երկու թեւերը ան-
ցուց վարտիքին մէջէն. այսպէսով գլուխը գոց-
ուեցաւ. Իր ջանար գերազակուն կոնակի կողմէն
կոճկել. Վերջապէս փորձելով փորձելով, հազիւ
կրցաւ հասկնալ իր սխալը:

Երբ գերին ճշդօրէն կրցաւ լաթերը հագնիլ,
ուրախութենէն սկսաւ ցատկութել տղու մը պէս.
մանաւանդ թէ այդ զգեստները մարմինը կը պաշտ-
պանէին ճանճերու խաթումներէն. Միայն կօ-

շիկները զինքը կը նեղէին. ուստի խնդրեց որ զանոնք չի հագնի : Ռօպէնսոն սորվեցուց գերիին կացինի ինչպէս նաև ուրիշ գործիքներու գործածութիւնը : Այս գործիքներով անմիջապէս աշխատանքի սկսելով, լաստին համար կայմ մը շինեցին որովհետեւ շատ կարեւոր էր և ոռ առագաստ մը պարզելով պիտի կրնային դրւրութեամբ նաւուն մօտենալ առանց սպասելու մակրնթացութեան : Մինչ Ռօպէնսոն կայմը կը պատրաստէր, գերին ալ դրկեց որ բնակարան երթայ և լամաները կթէ, որովհետեւ երկու օրէ ի վեր խեղճ կենդանիները անխնամ ձգուած էին : Գերին երբ հեռացաւ, Ռօպէնսոն լեցուց հրացանը և պահեց որպէսզի երբ գերին վերադառնայ այն ատեն միայն պարպէ :

Գերին վերադարձն շատ զարմացաւ երբ տեսաւ որ կայմը շատ շուտ լնցած էր : Ռօպէնսոն ճիշտ այդ միջոցին ծովուն վրայ տեսաւ բադ մը որ ձուկը բերնին կը թռչէր. ըստ գերիին «Նայէ», սու թռչունը հիմա պիտի իյնայ» և անմիջապէս ծունկի գալով հրացանը պարպեց և թռչունը մէկէն գետին ինկաւ : Այս բանը այնքան սոսկում ազդեց գերիին, որ վախէն գետին փռուեցաւ, կարծելով թէ ինք զարնուած էր : Գերին այդ վայրկեանին ահարեկ՝ կարծեց թէ թռւվան չաստուածը ինքը՝ Ռօպէնսոնն է . ուստի ծունկի գալով սկսաւ բազկատարած աղօթել Ռօպէնսոնի առջեւ, առանց բառ մը արտասանելու :

Այս տեսարակին առջեւ չդիմանալով Ռօպէնսոնի սիրութ և մանաւանդ աւելորդապաշտական գաղափարին երեւան գալը տեսնելով, վերցուց գերին, գրկեց զայն սիրով և յորդորեց որ վախը դադրեցնէ և ապահով ըլլայ. յետոյ ըստ, ասկէ վերջ քեզի ալ պիտի սորվեցնեմ այսպէս կրակել կայծակի նման. հասկցուց վառօդին եւ հրացանին ինչ զօրութիւն ունեն ալը եւ որպէսզի գործնականին մէջ ցոյց տայ, լեցուց հրացանը եւ գերիին տալով հրամայեց որ արձակէ : Սակայն գերին սոսկալի վախով մը՝ աղաչեց Ռօպէնսոնին որ ինք նետէ : Ռօպէնսոն հարիւր քայլ հեռաւորութեան վրայ նշան մը դրաւ՝ պարպեց հրացանը եւ նշանին զարկաւ :

Այդ միջոցին քիչ մնաց գերին վախէն կրկին գետին փոռւէր. ան կը կարծեր թէ այդ տեսած բաները բնութենէն բոլորովին դուրս բաներ էին : Դրած նշանը կտոր կտոր եղած էր նետուած գընդակէն : Ռօպէնսոն այսպէսով լաւ մը հասկցուց գերիին թէ ասկէ յետոյ շատ դիւրաւ պիտի կը ռնան հալածել վայրենիները, այսպէս որոտումի նման գնդակը անոնց վրայ նետելով :

Իրիկունը վրայ հասած ըլլալով, վերադարձան իրենց բնակարանը, օրուան աշխատանքներէն հանգստանալու համար :

Ռոպէնսոն կղզին ոտք կոխելէն ի վեր այդպէս հանգիստ գիշեր մը չէր քնազած, որովհետեւ այդ օրէն ասղին առաջին անգամն ըլլալով ձեռք անցուցած էր իր փափաքածները. ուստի փառք տուաւ Աստուծոյ, որուն մեծապէս պարտական էր տեսած երջանկութեանը համար :

Սակայն Ռոպէնսոն բաւական չհամարելով իր երախտագիտական մաղթանքները ուզզել Աստուծոյ, ուզեց որ գերին ալ մասնակցի անոր, ուստի սորվեցուց անոր շնորհակալութեան աղօթքը :

Հետեւեալ օրը խիստ կանուխ ելան սաւէն. հանած բոլոր բաներնին տարին անտառին մէջ և վրան ծածկեցին տերեւներով, որպէս զի գոնէ մասամբ մը անձրեւէն պաշտպանուի : Երբ ծովը սկսաւ բարձրանալ, ուստի ճարբայ ելտն նաւ երթալու և շնորհիւ լաստին և իրենց շինած թիակներու, առանց դժուարութեան կրցտն նաւին մօտենալ և մտնել նաւ. այս անգամ սակայն ինչ որ գտան նաւուն մէջ լաստին վրայ բեռբուցին որպէս զի լաստը տւելի ընդարձակուի և աւելի բեռ առնէ :

Ռոպէնսոն խորհելով որ նաւուն մէջ գտնուածները ամբողջ մէկ անգամէն կարելի չէ ցամաք փոխադրել, որոշեց այս անգամ ալ առնել անոնք միայն որոնց անմիջականօրէն պէտք կրնայ ունենալ : Առաջին անգամ որոշեց դուրս հանել նաւուն թնդանօթներէն մին, գործածելու համար զայն իրեն ապահովութեանը համար. վասն զի

Կը վախնար որ վայրենի մարդիկ գային և յափշտակէին այն ամէն բաները, զոր նաւէն մեծ դըժուարութեամբ դուրս բերած և պահած էին անտառին մէջ, և արդէն այդ անտառը շատ մօտ էր այն տեղին ուրկէ վայրենիները նաւով ցամաք կ'ելլէին: Թէև կրնար հրացանով զանոնք սպաննել, բայց ի նախազգուշութիւն թնդանօթ ալ հանեց և լաստին վրայ դրաւ, նաև երեք պարկ նպարեղէն, երկու մնտուկ գամ և գինի, տասներկու կացին, տակառ մը վառող, կապարէ գնդակ, առագաստ մը և ցորեն աղալու համար երկանաքար մը. ասոնք իրեն աւելի կարեւոր ըլլալուն ադամանդները նաւուն մէջ ձգեց:

Տակաւին չմեկնած Ռոպէնսօն. լաւ մը քննեց նաւը և տեսաւ որ մէջը արդէն ջուրով լեցուած է, ալիքները զարնելով նաւուն կողերուն տախտակները փրցուցեր էին, հասկցաւ թէ՝ եթէ նաւը երկրորդ ալեկոծութեան մը հանդիպի, բոլորովին պիտի խորտակուի, այս պատճառով աշխատեցաւ. նաւէն կառելի եղածին չափ շատ աւելի բան դուրս հանել:

Այդ միջոցին հովը արդէն դէպի ցամաք սկըսած էր փշել. առագաստ բացին և թիերը քաշելով շատ յաջողօրէն մօտեցան ցամաքին: Ռոպէնսօն զղջաց թէ ի՞նչպէս ոսկին և ադամանդները միասին չէր առած, թէև ինքը այդ վիճակին մէջ պէտք չունէր. սակայն կրնար ըլլալ որ անոնց տէրը ողջ ըլլալով իրմէ պահանջէր:

Յետոյ կ'ըսէր իւրովի . եթէ հովը սաստկանայ և ալիքնորը կտոր կտոր ընեն նաւը և ոսկին ու աղամանդները կորսուին , այն ատեն թէ խղճիս և թէ Աստուծոյ առջև պարտական չեմ մնար . ի՞նչպէս պիտի արդարանամ խղճիս առջև : Ուսպէսսօն այս մտածումներուն մէջ կը տանջուէր և կը խորհէր ետ դառնալ և նաւուն մէջ մնացածներն ալ առնել , բայց արդէն լաստը ցամաքին մօտեցած էր . Ուսպէսսօն անմիջապէս նշարեց թէ ջուրերը քաշուելուն հետեւանքով հանած բաներնին ծովը պիտի թափէր , արդէն լաստին գլուխը մէկէն ի մէկ աւազին վրայ խրեցաւ , բարեբախտաբար Ուսպէսսօնն ու գերին լաստին ետեւի կողմը կեցած էին և կրցան արգելք ըլլալ լաստին ետեւը դրուած բաներուն ծովը թափելուն :

Լաստը աղէկ մը տեղաւորելէ վերջ , սկսաւնաւէն հանած բաները դէպի ցամաք կրել ջուրին և տիղմին մէջէն քալելով և այնքան արագ և կոկիկ կերպով կատարեցին այդ պարպումի գործողութիւնը , որ կրցան շուտով մը վերադառնալ նաւը՝ ջուրերը տակաւին չի բարձրացած :

Ուսպէսսօն նաւը ելնելուն պէս ոսկիին ու աղամանդին արկղը առնելով տեղաւորեց լաստին վրայ և այս կերպով ան խղճի թեթեւացում մը ունեցաւ : Ժամանակ գտաւ նաւէն դարձեալ դուրս հանելու պղտիկ սայլեր , զգեստներ . կտաւներ , գործիքներ և տան մէջ գործածելի առարկաներ ,

կանթեղ մը , ինչպէս նաև բոլոր այն թռւղթերը ,
զորս գտաւ նաւավարի խուցին մէջ :

Ծովուն ջուրերը բարձրանալուն ճամբայ ե-
լան և ջուրին հոսանքէն ու հովին շնորհիւ շուտ
մը ցամաք հասան . Ռոպէնսօն չուզեց այլ եւս
աշխատիլ այդ օրը , բայց որովհետեւ կը վախնար
որ կ'անձրեւէ և նուէն դուրս ցամաք հանած
բաներնին կը թրջին և անպէտ կը դառնան . նա-
մանաւանդ վառողը որ փոքր խոնաւութենէ մը
վերջ այլ եւս չգործածուիր , նաւէն դուրս հանած
առագառտովը տաղաւար մը շինեց ուր պահեց իր
թանկարժէք գանձերը :

Ռոպէնսօն նաւէն դուրս հանած ըլլալով ,
մկրատ , ասեղ և դերձան , անոնց շնորհիւ կրցաւ
տաղաւարը շուտ մը կարել : Ան գերիին ալ սոր-
վեցուց անոնց գործածութիւնը . գերին թէ կ'աշ-
խատէր և թէ կը զարմանար ալս նորօրինակ գիւ-
տին վրայ , կը բաղդատէր իր ցեղը Եւրոպացի-
ներուն հետ և կ'եղրակացնէր թէ՝ իրենք անոնց
մօտ յիմար . խեղճ և բթամիտ արարածներ են :

Այս գործը լրացնելէն վերջ Ռոպէնսօն երբ
տեսաւ որ երեկոյ ըլլալու բաւական ժամանակ
կայ , ուզեց գերիին հասկցնել թէ՝ թնդանօթր ինչ
զարմանալի գիւտ մըն է :

Ուստի թնդանօթը գետեղեց ճիշդ ծովուն
դէմ . որպէս զի երբ ոռւմբը արձակուի . գերին
տեսնէ թէ՝ որքան հեռուն կրնայ երթալ . Ռո-
պէնսօն կրակ տուաւ թնդանօթին : Երբ գերին

թնդանօթին ահարկու ձայնը լսեց՝ այնքան սաստիկ վախցաւ որ ամբազջ մարմնով սկսաւ դողալ. հակառակ որ մէկէ աւելի անգամներ լսած էր հըրացանին ձայնը։ Գերին չկրցաւ իր մտքին հետ հաշտեցնել թէ՝ ի՞նչպէս ոռւմբը կը ցատկոտէր ծովին երեսը խռովելով ծովը։ Ուրեմն, աւելցուց գերին, եթէ այս ոռւմբէն արձակես իմ ազգս թէև բազմաթիւ, անմիջապէս վախէն պիտի հալածուի. որովհետեւ չեն տարակուսիր թէ այս որոտումը Թուփան չաստուածին ձայնն է։

Գիշերը արդէն վրայ հասած էր երբ Ռոպէնսօն վառեց թերած կանթեղը. որպէս զի կարդայ, նայի թէ հանած թուղթերը ի նչ են, որպէս զի տեղեկանա, թէ նաւը ուսկից կուգար և ուր կերթար. բայց դժրախտաբար բոլոր գրերն ալ իրեն անծանօթ ըլլալով, բան մըն ալ չի հասկցաւ։ Այս պատճառաւ Ռոպէնսօն ինքզինքը կշտամբեց թէ՝ ի՞նչպէս իր մանկութիւնը անցուցած էր առանց ուրիշ լեզու մը սորվելու։ Սակայն այդ թուղթերուն մէջ նշմարեց քանի մը նամակներ գրուած Ամերիկայի Պարպատ կղզիին հասցէով. այդ կղզիին մէջ մեծ առեւտուր կ'ըլլար սեւամորթներու հետ։ Այս սեւամորթ ցեղերը կը ծախէին իրենց զաւակները Ամերիկացիներուն շատ չնշին գումարի մը փոխարէն։ Ռոպէնսօն թուղթերուն մէջ զտաւ նաեւ ծանուցում մը, որով կրցաւ հասկնալ թէ՝ նաւուն մէջ կը զտնուէին բազմաթիւ գերիներ։ Այս պարագաները ամբող-

ջովին գերին հասկցնելու : ամար աւելցուց, ով
գիտէ այս խեղճ գերիները որքա՞ն ուրախ եղան
ծովուն ալեկոծութենէն որ զիրենք գնող Ամերի-
կացին կորսնցուց և թերեւս այդ գերիները նա-
ւակի մը միջոցով կրցան ինքզինքնին ցամաք նե-
տել ու աժմ կ'ապրին այս կղզիին մէկ անկիւնը :

Գերին այս ենթադրութիւնները յափշտակու-
թիւնով մը մտիկ կ'ընէր և հաւանութիւն կը
յայտնէր անուց ճշմարիտ ըլլալուն :

Ուրեմն այս ենթադրութիւններս ճիշտ են
սիրելի ընկերս . հիմակ դուն կրնաս ինձի բաել
թէ՝ ի՞նչ բանի համար էր որ կ'ըսէիր թէ՝ ի՞նչ
օգուտ կրնայ բերել մեզ այս նաւը որ փոթորիկը
զայն խրեց մեր կղզիին մօտ :

Գերին ամէնալով գետին նայիլ սկսաւ :

Ուստի ո՛վ Ուրբաթ, աւելցուց Ռոպէնսօն,
խորհէ թէ այս փոթորիկը մեզի ինչ բարիքներ
բերաւ, ինչ բաներ հանեցինք նաւէն, նայէ՛ ան-
գամ մը որքա՞ն ուտելիք և հագնելիք բաներ ու-
նեցանք, որոնցմով մեր կեանքը աւելի և հեշտ
տանելի դարձաւ . ուրեմն պէտք է փառք տալ
Աստուածային նախախնամութեան :

Այս խօսքերուն վրայ գերին աչքերը գէպի
երկինք յառած ու բազկատարած՝ լալով թողու-
թիւն ինդրեց իր սխալանքներուն և յիմար են-
թադրութիւններուն : Ռոպէնսօն զգուշութեամբ
կը պահէր թուղթերն ու աղամանդները որպէս զի
օր մը երբ պատահի որ եւրոպա երթայ, կարե-

նայ հասկնալ նաւուն տէրը ու զանոնք վերա-
դարձնէ։ Այսպէս վեց օր շարունակ օրը երկու
անգամ կամ երեք անգամ նաւ կերթային ու որ-
չափ կարելի էր մէջի բաները ցամաք կը բերէին։
Նաւուն մէջ կային տակաւին հազարումէկ զանա-
զան տեսակ առարկաներ, որոնք կարեւոր էին
իրենց, բոլորը մէկ ժողվեցին։ Ռոպէնաօն նաւուն
մէջ գտած փղոսկրերը և տակառ մը սուրճը չու-
զեց առնել իրր իրեն համար անպէտ բաներ, սա-
կայն ասոնց փոխարէն շատ մը տախտակներ փըր-
ցուցին և ցամաք բերին. որովհետեւ իրենց չափա-
ղանց պէտք էր։ Դուրս հանեցին նաեւ հինգ
թնդանօթ և բաւականաչափ երկաթ՝ որոնք փըր-
ցուցին նաւուն վրայէն։ Վերջապէս տասնեւու-
թերորդ անգամն էր որ նաւ գացած էին երբ տե-
սան որ փոթորիկ պիտի ելլէ, պատրաստուեցան
շուտով ճամբայ ելլել, այն յուսով թէ փոթորիկ
չելած թիերու օգնութնամբ ցամաք պիտի կարե-
նան ելլել։ Սակայն բոլորովին հակառակը պա-
տահեցաւ։ Վասն զի տակաւին կէս ճամբան չի
հասած սկսաւ երկինքը որոտալ, կալծակներ առ-
ձակել, այնպէս որ ծովը այնքան սաստիկ խոռ-
վեցաւ որ, ալիքները կ'անցնէին լաստին վրայէն
իրենց հետ քշել տանելով այն բոլոր բաները որ
չարաչար աշխատանքով մը միայն կրցեր էին հա-
ւաքել։

ՌՈՊԵՆՍՈՆ ՀԱՅԻՒՄ ՄԱՀՈՒԱՆԵ ԿԱԶԱՏԻ

Այդ միջոցին երկուքը միասին ուժով մը փաթթուեցան կայմին, որպէս զի ալիքները զիրենք ալ չի քշեն տանին. թէպէտ ալիքները երբեմն երբեմն կուգային անոնց գլուխէն ալ վերբարձրանալ։ Սակայն տկար լաստը չդիմանալով այդ փոթորիկին և սոսկալի ալիքներուն ազուցուածքները բաժնուեցան իրարմէ ցիր ու ցանը ընելով լաստը։ Գերին կը ջանար որ լողալով ցամաք ելլէ, իսկ Ռոպէնսօն գերանի մը փաթթուած երբեմն ծովուն անդունդը կ'իջնէր և երբեմն ալիքներուն գագաթը կ'ելլէր խեղճը այնքան խռոված էր որ, այդ վայրկեանին ոչ աչքերը կը տեսնէին և ոչ ալ ականլները կը լսէին։ Ռոպէնսօն բոլորովին ուժաթափ եղած և խելքը կորսնցուցած էր ու կ'աղաղակէր։ Այդ միջոցին էր որ անագին ալիք մը եկաւ ու առաւ տարաւ ձեռքը գտնուած գերանն ալ։ Գերին միշտ հաւատարիմ իր տիրոջ, բնաւ չէր զատուեր, հտկառակ որ եթէ ինքը փափաքէր արդէն շատոնց ցամաք կրնար հասնիլ։ Գերին տեսնելով որ իր տէրը առանց շարժումի և լողալ փորձելու ծովին տակը կ'երթայ, անմիջապէս հասաւ և երկար աշխատութիւններէ վերջ յաջողեցաւ Ռոպէնսօնին մարմինը ցամաք բերել գրեթէ ուժասապառ։

Գերին գետնին վրայ երկարեց իր տէրը, յուսահատօրէն, և սկսաւ հեկեկալ բարձր ձայ-

նով. ան երբեմն կը շարժէր Ռոպէնսօնի մարմինը և կը շփէր իր ամրողջ ուժովը, նոյն իսկ բերանը բերնին կը տանէր որպէս զի այդպէսով շունչ տայ իր տիրոջը. այնքան դառն կսկիծի մատնուած էր երբ Ռոպէնսօն կենդանութեան նշաններ ցոյց տալ սկսաւ. աչքերը բացաւ և հարցուց.

— Ես ո՞ւր եմ:

Գերին լալով պատասխանեց.

— Հո՞ս, տէր իմ, իմ գրկիս մէջ

Ռոպէնսօն աւելի ինքզինքին եկած անհուն գորովով մը փաթթուեցաւ գերիին վիզը ըսելով.

— Դուն իմ ազատիչս ես, դո՛ւն իմ կեանքս փրրկեցիր ստոյգ մահէ մը: Գերին երբ իրապէս տեսաւ որ իր տէրը ողջնցած էր, ուրախութենէն կարծես խելքը գլխէն թռաւ:

Ռոպէնսօն այս անգամ ալ ազատուած էր ստոյգ մահէ մը: Նոյն գիշերը վրանին տակ գերին տեղ շինեց իր տիրոջը և պառկեցուց. Ռոպէնսօն կրած տառապանքէն յոգնաբեկ գիշերը մինչև լոյս քնացաւ: Առաւօտուն արթննալուն տեսաւ թէ բոլորովին նոր ոյժ և կորով ստացեր էր. ուստի շնորհակալ եղաւ Աստուծոյ որ զինքը այս փորձանքէն ալ ազատեց: Փոթորիկը մինչեւ լոյս տեւած ըլլալով, Ռոպէնսօն հետաքրքիր էր հասկընալու թէ արդեօք ի՞նչ եղաւ նաւը:

Արեւածագին Ռոպէնսօնի սիրտը տիսրեցաւ, որովհետեւ տեսաւ թէ նաւը անհետացեր է ու

միայն քանի ժը տախտակի կտորներ հոս հոն կը ծփային ծովին երեսը. հասկցաւ թէ երէկուան ալեկոծութիւնն էր ատոր պատճառը: Ահա այդ ատենն էր որ Ռոպէնսօն զգաց անպատում ուրախութիւն մը նաւէն այդքան բաներ ազատած ըլլալուն համար:

ՌՈՊԷՆՍՕՆ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԿԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵ

Ռոպէնսօն ու գերին աշխատեցան ծովին վրայ գտնուող տախտակները հաւաքել, քով քովի դիզել. որովհետեւ զիտէին թէ ալդ տախտակներէն իւրաքանչիւրը ատենին շատ կարեւոր դեր մը պիտի կատարէր: Յետոյ նաւէն նախապէս դուրս հանած բաները ուղեցին տեղաւորել բնակարանին մէջ. բայց այդ մտածումը լաւ չի թուեցաւ իրենց որովհետեւ ամէն մէկ անգամ բնակարան երթալնուն մնացածները պիտի ձգէին անպաշտպան և մի գուցէ թշնամիներ գալով իրենց զէնքերը տանէին. ուստի Ռոպէնսօն որոշեց որ մէկը սպասէ և միւսը կրէ, և այսպէս փոխադարձաբար: Ռոպէնսօն լեցուզ թնդանօթը բերանը ուղղելով դէպի ծով, քովին ալ կրակ վառեց և ո'վ որ հոն սպասէր պէտք էր հոգ տանիլ որ կրակը չի մարի. որպէս զի պատրաստ ըլլան ո և է յարձակողականի դէմ: Առաջին անգամ Ռոպէնսօն սկսաւ կրել բաները, և որպէս զի մաքուր զգեստները չաղտօսին, հանեց զանոնք և հազար նաւաստիի զգեստները ու փոխանակ հին դէնքերուն՝ մէջքը

որկաւ հին դանակ մը և երկու լեզուն ատր-
նակ :

Նախ եւ առաջ իր սայլովը տարաւ տակառ
վառող և ուրիշ կարեւոր բաներ, որոնք հա-
նաբար կրնային խոնաւութենէն անգործածելի
ունալ : Իսկ իր հաւատարիմ չունը բնաւ չէր
առելք իրմէ . ուստի Ռոպէնսօն կազեց զայն
ոյլին առջեւէն որ տեսակէտով մը օգտակար
շլար սայլը դէպի առաջ տանելուն : Կենդանին
ս փորձէին մէջ այնքան ուշիմութիւնցոյց տուաւ
գրեթէ առանձին կը քաշէր ու կը տանէր սայլը ,
Ռոպէնսօն վերադարձին բոլոր լամաները հե-
տ բերաւ որպէս զի անոնց վրայ բաներ բեռցնէ .
նոնք եօթը հատ էին և իւրաքանչիւրը կրնար
սուն օխա բեռ վերցնել . զարմանալի էր որ այդ
նդանիները առանց յոգնելու միեւնոյն քանա-
ւթեամբ բեռ կը փոխադրէին : Այս ամբողջ բա-
երը բնակարտնին մէջ չսեղմելուն , ստիպուեան
ակին մէջ ալ լեցնել : Ութ օրուան ընթացքին
բողջովին կրցին կրել բացի տախտակներէն ո-
ռնք տեղաւորեցին խիտ մացառներու տակ . իսկ
ոյծը դրին լամաներու գոմին մէջ , որովհետեւ ա-
ռնց հետ բաւական ընտանեցած էր :

Ռոպէնսօն ուզեց կարգի դնել ամէն բան և
հսաւ որ կարեւոր է շինել մասնաւոր տեղ մը
յն բաներուն համար որոնք բակը դրուած էին :
Ստի Ռոպէնսօն զարմանալի ճարպիկութեամբ մը
այսերը կտրեց , գերաններն ու տախտակները

տաշեց, պատերը շինեց. նախ առաստաղը ծածկեց տախտակով, յետոյ անոնց վրայ զետեղեցք. քօի տերեւներ, նաւէն փրցուցած պատուհաններն ալ զետեղեց և ունեցաւ գեղջկական փոքր տուն մը:

Այս գործը լմննալէն յետոյ, բաները կարգաւորեց անոր մէջ և խորհեցաւ թէ՝ պէտք էր առաջուան շինած բերդին ճամբայ մը շինել. առաջին անգամ շինեց դուռ մը և շարժական կամուրջ մը: Ռոպէնսօն այս բաները շինելու համար երբեք չէր մտածեր, որովհետեւ ամէն բան, առատօրէն ունէր, գամ, երկաթ, շղթայ, կղպանք, եւայլն, այդ պատճառաւ անմիջապէս գուծի ձեռնարկեց:

Երկուքը մէկանց սկսան աշխատիլ, նախ շինեցին դուռն ու կամուրջը, յետոյ լուսամուտը պատնէշին դրանը համեմատ: Ասոնք կարգի դնելէն վերջ. կանգնեցին շարժական կամուրջը ճիշտ դրանը դիմացը. վրան ալ ծածկոց շինեցին. յետոյ թնդանօթները շարեցին պատնէշին վրայ բերդը պաշտպանելու համար. Անկէ վերջ բոլորովին ազատեցան վայրենիներու վախէն. բերդը մէկ դուռ միայն ունէր ուրկէ մեծ հանգստութեամբ կը մտնէին ու կ'Էլնէին:

ՈՒՏԵՍԵՂԵՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Հնձելու ժամանակը եկաւ. Ռոպէնսօն մանգաղով մը սկսաւ մայիզը հնձել: Նոր գործիքներով սկսաւ դիւրութեամբ հանել զետնախնձորները: Մայիզը ծնծելու համար երկու գաւազան շինեց, զատեց յարդը և պահեց: Թէեւ Ռոպէնսօն

նաւէն շատ մը պակսիմաթ առած էր, բայց դարձեալ իրեն տարեկան հացը պատրաստեց. ուստի փորձեց հաց շինել. նաւէն առած երկանաքարովը մայիզը ազաց ալիւր ընելու, մաղեց և ալիւր շինեց, փուռը դրաւ եփեց և այսպէս պատրաստեց կատուական հաց՝ զօր պահեց տոպրակի մէջ:

• Ռոպէնսօն երկու տեսակ հաց ունեցաւ, մէկը հաճարի ալիւրէ. զոր նաւէն հանած էր, միւսը եգիպտացունի կա՞մ մայիզի: Ռոպէնսօնի համար առաջինը համով կուգար. Ռոպէնսօն գերիին օգնութեամբը շատ տեղեր փոխանակ եգիպտացորենի հաճար ցանեց որպէս զի ի հարկին չնեղուի: Տարին երկու անգամէն առատապէս կը հնձէր: Կանոնաւոր գործիքներ պատրաստեց երկրագործութիւնը առաջ տանելու համար: Բրիչ ունէր, բայց կարծր փայտէ էր. դարբինի խանութ մը շինեց նաւէն հանած տախտակներովը որպէս զի ուղած գործիքը շինէ:

Անձրեւներու շրջանին որ ատեն դաշտերը երթալ անկարելի կ'ըլլար. խանութին մէջ զանազան գործիքներ շինելով կ'դրազէր, շինեց նաեւ սայլ մը, հեռու տեղեր իր գործիքները փոխադրելու և աշխատելու: Սայլը իրենք կը փոխադրէին որովհետեւ հոն ձի և կով չկար. Ռոպէնսօն բոլոր այս նորութիւններովը և գիւտերովը չափազանց կուրախանար: Ռոպէնսօն հոն հնարիչ մընէր պարզապէս և իմաստուն մը. եթէ հոն բազմութիւն գտնուէր, զինքը թերեւո երկնային էակ

մը համարէին, ինչպէս որ Փիւնիկեցիները Ռազման անուն մէկը երկնային էակ նկատեցին սայլը հնարած ըլլալուն համար,

Թէեւ լամաները բեռ կրելու աւելի յարմարէին, բայց Ռոպէնսօն դանոնք անանկ մը կրթեց որ կրցան սայլն ալ քաշել ձիու և եզի պէս :

Երբ անձրեւը դադրեցաւ, ցանեցին հաճար, ոլորն ու գարի, զորս հինգ ամիսէն հնձեցին հրնգապատիկ արդիւնք քաղելով : Ռոպէնսօն շինեցնաեւ համբարանոց մը այս ընդեղէններուն համար : Ռոպէնսօնի այծը յղի ըլլալով, երկու ձագծնաւ . շունց անոնց կը հսկէր. Փոլ թութակն ալ անոնց հետ կը զուարճանար : Լամաներն ալ մեծ արդիւնք տուին . անոնց կաթէն շինեցին իւղ, պանիր և մածուն : Լամաները դաշտի աշխատութիւններու ալ կը գործածուէր :

Ռոպէնսօն ամէն կերպով երջանիկ էր և Աստուծոյ փառք կուտար . միայն կը փափաքէր որ ծնողքը տեսնէ և մէկ քանի ընկեր ալ ունենայ :

ՌՈՊԷՆՍՅՈՆ ՆՈՐ ՆԱԻ ԿԸ ՇԻՆՔ

Ռոպէնսօն ամէն օր նոր նոր գործեր և զանազան բաներ կը հնարեր այն գործիքներով զորսնաւէն բերած էր : Անիկա հիւսնութեամբ, դարբնութեամբ, դերձակութեամբ, կօշկակարութեամբ, հացագործութեամբ, պարտիզանութեամբ, ձըկնորսութեամբ, որսորդութեամբ, բրուտութեամբ եւայլն կ'զբաղէր : Անիկա Եւրոպայի վարպետ մարդոց շինածներուն նման գեղեցիկ և պատուա-

կան բաներ շինեց : Մարդ շարունակ աշխատելով
թէ մարմինը առաւելապէս յարմար կ'ըլլայ գոր-
ծելու և թէ միտքն ու խելքը աւելի ուշիմու-
թեամբ կը զարգանայ և օրէ օր աւելի կատարե-
լութեան կը հասնի :

Ռոպէնոն վեց ամիս շարունակ զուարճալի
գործեր կատարելով զբաղեցաւ, գերին՝ այդ ժա-
մանակամիջոցին չի համարձակեցաւ բնաւ ըսելու
թէ՝ «Ե՞րբ պիտի երթանք իմ հայրենիքս» Սա-
կայն երբ իր ձեռքի գործերը կը կատարէր . լե-
ռան վրայ կ'ելնէր չորս դին կը դիտէր և ծնած
կղղիին կողմը դիտելով ի սրտէ կը հառաչէր և
կուլար, վասն զի կը խորհէր թէ՝ կրնայ ըլլալ որ
այլ եւս իր հայրը չի տեսնէ : Ռոպէնսօն այս վի-
ճակը տեսնելով հանդերձ այդ մասին բան մը չէր
խօսէր, որովհետեւ անոր փափաքը իրագործելու
ժամանակ չունէր :

Բաւական ժամանակ համբերեց մինչեւ որ
պիտանի բաները ամենքն ալ լրացան : Այն ատեն
Ռոպէնսօն առաջարկեց գերիին որ ուրիշ նաւ մը
շինենք ու երթանք հայրդ տեսնենք : Գերին այս
խօսքերը լսելուն պէս չափազանց ուրախացաւ և
մեծապէս երախտապարտ ճանչցաւ ինքզինքը Ռո-
պէնսօնին : Հետեւեալ օրը սէկէն նաւը շինել սկը-
սան : Կացինններու և ուրիշ գործիքներու օգ-
նութեամբ քիչ ժամանակի մէջ թէ՝ աղէկ և թէ
դիւրին կերպով շինուեցաւ նաւը առաջուան նա-
ւէն շատ աղէկ :

ՊԱՏԵՐԱԶՄ ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Առառու մը Ռոպէնսօն ինք զբաղած ըլլալով ,
ծովեզրը զրկեց գերին որպէս զի կրեայ բերէ .
վասն զի երկար ատեն է որ չէր կերած : Հազիւ
թէ քիչ մը ժամանակ անցած էր , գերին վազելով
դարձաւ եկաւ խոռվեալ վիճակի մէջ . շունչը հա-
տած էր վախէն և վազելէն , այնպէս որ հազիւ
հազ սկսաւ թոթովել և ըսել թէ՝ «ահա» եկան ,
ահա՝ հոս են : » Ռոպէնսօն զարհուրելով հարցուց
թէ՝ «ի՞նչ կ'ըսես : » Գերին պատասխանեց . «ո՛վ
տէր իմ , մէկ երկուք , երեք , վեց նաւ : » Այն-
չափ սարածափած էր որ մինչեւ վեցը շիտկէ շիտակ
չկրցաւ համրել : Ռոպէնսօն վազեց բնակարանին
վրայ ելու , տեսաւ որ գերին չէ խարուած , ստու-
գիւ վեց նաւ լեզուն լեռան մարդիկ կուգան և
ցամաքին մօտեցեր են : Շուտով վար իջաւ , եւ
սիրտ առաւ գերիին որ կը դողար , և հարցուց .

— Եթէ թշնամիները վրանիս գան , բոլոր
ուժով թափելով մինչեւ մահ հաւատարմութեամբ
պիտի ծեծկուի՞ս :

Գերին պատասխանեց .

— Թէ՝ արիւնովս և թէ՝ կեանքովս պատ-
րաստ կեցեր եմ :

Եւ արդէն գերիին վախը փարատած էր և
սիրտ առած : Եւ երբ Ռոպէնսօն տեսաւ անոր այս
պատրաստ վիճակը ըսաւ .

— Լա՞ւ , հիմա պէտք է ջանալ որ արգիլենք
վայրենիներուն գարշելի տօնախմբութիւնը : Ես

քեզի կը հասկցնեմ ընելիքս երթալու ատեննիս :
Երթանք, ատենը չէ խօսելու, ալէտք է ջանանք :

Անմիջապէս թնդանօթը բերդին վրայէն վար
առին և դրին սայլին վրայ, Երեքական հրա-
յան, երկուական ատրճանակ, մէկմէկ ոռւսեր
և վառող առնելով թնդանօթը քաշեցին տարին,
չմոռցան նաեւ նորաշէն շարժուն կամրջակը վեր-
ցնելու ի պահպանութիւն թէ բերդին և թէ
բնակարանին : Ծոպէնսոն և գերի իրենց պա-
տերազմական իրեղէններով առանց վայրենինե-
րուն երեւնալոն, անտառներու մէջէն անցնելով
ծովափին մօտեցաւ : Հոն կազմ ու պատրաստ կեր-
ցան զիմար համբուրելէ և երդուրննալէ վերջ,
խոստանալով որ մինչեւ իրենց արեան վերջին
կաթիլը իրարու պիտի օդնեն և պիտի ջանան
ազատել վայրենիներու ձեռք ինկած գերիները :
Ծոպէնսոնի կողմէ որոշուած յարմարագոյն այդ
վայրին մէջ պահ մը հանգիստ առնելէ յետոյ,
Ծոպենսոն կամաց մը ըսաւ գերիին որ սողա-
լով երթայ ցամաք ելնող վայրենիներուն մօտ
ժառին ետին, տեսնելու համար թէ ինչ կ'ընեն
թշնամիները : Գերին գնաց, Վերադարձին պատ-
մեց թէ «գրեթէ յիսուն մարդակեր վայրենի-
ներ, կրակին չորսդին շարուած, գերի մը մոր-
թելով միսը ուտելէ վերջ անոր ոսկորները կը
կրծէին» . և թէ քիչ մը անդին կապուած ճեր-
մակ և մօրուսաւոր մարդ մըն ալ գետին ին-
կած է և կեր պիտի ըլլայ :

Ծոպէնսոն նաւէն հանած դիտակովը նայելով հաստատեց գերիին ըսածները :

Ծոպէնսոն խոհեմութեամբ շարժեցաւ, թէեւ չափազանց յուզուած էր : Ու բրաթին ընելիքը սովորեցնելէ վերջ, Ծոպէնսոն հրացաններէն երկուքը գետինը դրաւ, մէկը ձեռքը առաւ. գերին ալ այնպէս ըրաւ: Ետքը թնդանօթին մտեցաւ ձեռքի կրակովը կրակեց թնդանօթը և ետ փախաւ: Երբոր թնդանօթը բարձրէն նետուեցաւ՝ մարդակերները ամէնքը, մէկանց գետնին վրայ փոռեցան ինկան իրեւ մեռեալ: Այս միջոցին սակայն Ծոպէնսոն և Ռւրվաթ պատերազմի պատրաստուեցան չի կրնալով ըլլալիքը գուշակել: Այդ միջոցին սակայն մարդակերներուն խելքը գլուխնին եկաւ, վեր ցատկեցին ու անոնցմէ ումանք վախերնուն իրենց նաւերը ապաստանեցան, իսկ անոնք որ կտրիճ էին զէնքերնին առին որպէս զի կոռիին: Երբ թնդանօթի ձայնը չի կրկնուեցաւ նաւ փախողներն ալ վերադարձան և սկսան զարհուրելի կերպով ոռնալու ձայներ հանել և պատերազմի պարխազալ:

Ծոպէնսոն սպասեց մինչեւ որ պաըը լմնցաւ, բայց երբ յանկարծ տեսաւ թէ անոնցմէ երկու հոգի կը վազեն, որպէս զի Եւրոպացի գերին մորթեն ու զուարձանան, անմիջապէս հրաման ըրաւ Ռւրվաթի որ կրակէ: Երկուքը մէկանց

կրակեցին . տեսան որ ձախ կողմէն հինգ մեռած
և տղէն ալ երեք հոգի վիրաւորուած ինկան :
Մնացեալները սարսափահար ցիրուցան եղան
սոսկալի ձայներ հանելով : Ռոպէնսոն ծառերուն
մէջէն դուրս ելաւ սուսերը ձեռքը , որպէս զի
կապուած Եւրոպացին ազատէ : Քանի մը թշնա-
միներ սակայն երեւան ելան և սկսան դէմ
դնել . Կրկին հրացանաձգութիւն . թշնամիներէն
երկու հոգի նորէն ինկան և մէկ քանին ալ վի-
րաւորուած փախան զարհուրելի աղաղակով .
փախչոխներէն երեք հոգի եւս վիրաւորուած
ըլլալով գետին ինկան թէեւ չէին մեռած :

Այս անգամ Ռոպէնսոն և Ռւբրաթ իրենց
թաքստոցէն յայտնի դուրս ելան : Ռոպէնսոն երբ
կապուած մարդուն քով վազեց ազատելու հա-
մար զայն , փախչողները նորէն միացան որպէս
զի կռուին : Ռոպէնսոնի հրամանովը սակայն
Ռւբրաթ պարպեց հրացանը և մէկ հոգի եւս
ձգեց :

Ռոպէնսոն առիթէն օգտուելով դանակը հա-
նեց կտրտեց այն չուանները որոնցմով կապուած
էին Եւրոպացի գերիին ձեռքերն ու ոտքերը :

Ռոպէնսոն հարցուց անոր ինչ ազգէ ըլլալը :
Իեղծ գերին լատիներէն լեզուով հազիւ հազ-
կրցաւ հասկցնել թէ ինք Սպանեօլ քրիստոնեայ
մըն է : Ռոպէնսոն իր հետը առած զինիէն խըմ-
ցուց Սպանեօլին որ շուտ մը ուժ առաւ :

Երբ մարդը աղէկ մը զօրացաւ։ Ծոպէնսոն
անոր ալ սուր ու զէնք տուաւ և Ուրբաթին ալ
պատուիրեց որ հրացանները լեցնէ։ Սպանեօլը
զէնքը ձեռքը առածին պէս կատղած գաղան
դարձաւ, մէկէն վազեց թշնամիներուն վրայ ու
երկու հոգի զարկաւ մեռցուց։ Ուրբաթ ալ միւս
կողմէն սկսաւ կոխւի։ Գիրկընդիսառն կոխւէ մը
վերջ թշնամիներէն ոմանք սպաննուեցան,
ոմանք ծով նետուեցան ու լողալով քանօթ գա-
ցին փախչելու համար և ոմանք ալ անտառնե-
րուն մէջ ցիրուցան պահուըտեցան։

Սպանեօլը սաստիկ տաքցած կը կոռւէր։
Թէեւ ան երկու անգամ մարդակերը զլխէն վի-
րաւորեց բայց այս վերջինը ստացած վերքէն
կատղած՝ քիչ մնաց որ իր քարէ դանակովը
Սպանեօլը մեռցնէր եթէ Ծոպէնսոն վրայ չի
հասնէր և հրացանով դիտապաստ գետին չի
փոէր։ Սպանեօլ, ազատուելուն պէս, հրացան
ի ձեռին Ուրբաթի հետ սկսաւ հալածել ան-
տառներուն մէջ ցիրուցան փախչող մարդակեր-
ները։ Ծոպէնսոն անոնց չի միացաւ այլ քանօ-
թով փախչող վայրենիներու շարժումները դի-
տեց։ Երբ Ծոպէնսոն անոնց փախուստը կը դի-
տէր Ուրբաթ և Սպանեօլ յաղթական վերադար-
ձան ու պատմեցին թէ անտառ փախչողներէն
ոչ ոք ողջ մնաց։

Սպանեօլը և Ուրբաթ ուզեցին որ հոն մնա-

յած քանօթին մէջ նաւով փախչողներուն ետեւէն հասնին ու մեռցնեն։ Ծոպէնսոն արգիլեց ըսելով։ «Սիրելիք բաւական արիւն թափեցինք։ Թողոցէք որ անոնք այլեւս ողջ մնան։ անոնք, ալ ասկէ վերջ չեն կրնար մեզի վեաս պատճառել»։

Ծոպէնսոն նկատելով որ հարկ չեղած տեղը մարդ մեռցնելը անգթութիւն է, իր ընկերներուն խորհուրդ կուտար որ բաւականան միայն պատրաստ գտնուիլ ո և է յարձակումի դէմ։

Առաքինի և մարդասէրն Ծոպէնսոն, Ուրբաթին շատ մը խրատներ տալէ յետոյ պատերազմ եղած տեղը ժուռ գալով կուլար ու ցաւելով ողնութիւն կ'ընէր զարնուողներուն որոնք տակաւին շունչ կուտային ու կ'առնէին։ Անոնցմէ ոմանց վէրքին վրայ գինի լեցնելով կը կապէր, և կը զօրացնէր, որպէս զի ողջ մնան։ Անոնցմէ ոմանք ալ իր գրկին վրայ հոգի կուտային։

Այս պատերազմին քսանըմէկ հոգի մնուան նոյն օրը։ իսկ յաւթողներուն քան մը չեղաւայլ միայն թէ կոռւելու ատեն Սպանեօլին մարմինը չարաչար ճգմուած էր։

ԱԻՐԲԱԹԻ ՀԱՄԱՐ ԱՆԱԿԱՆԱԼ ՄԸ

Ծոպէնսոն որ միշտ ամէն բանի հետաքըրքը ութիւն ցոյց կուտար, վայրենիներու ձգած քանօղը նայելու գնաց, զարմանքով տեսաւ որ

հոն ալ ձեռքը ոտքը կապուած գերի մը եւս կայ
որ ողջ ըլլալէ աւելի մեռած կ'երեւէր։ Ռոպէն-
սոն երբ կապերը քակելու գնաց տեսաւ որ մարդը
հոգեւարք կը հեւայ։ Բայց որովհետեւ մեռնելու
վրայ եղող մարդը լեռնցի էր, Ռոպէնսոն կան-
չեց Ուրբաթ գերին՝ որպէս զի իր լեզովը հաս-
կընայ մարդուն ովրուալը։ Ուրբաթ մարդը տե-
սածին պէս մէկէն վրան ինկաւ ու սկսու լալ,
խելազարի նման փաթթուիլ։ Ուրբաթ այլայլմէ
եղած երբեմն կուլար, երբեմն կը խնդար, ու կը
խաղար, ձեռքերը կը սեղմէր, երեսին ու կուրծ-
քին կը զարնէր, նորէն կը պոռար ու կը ցատ-
կէր խենդի մը պէս։ Ռոպէնսոն և Սպանեոլ, ի
տես այս սրտաճմլիկ տեսարանին, սկսոն լալ և
‘Ե միեւնոյն ժամանակ ստիպել Ուրբաթը որպէս
զի անոր բերնէն առնեն այն երկու խօսքը թէ
«այս իմ հայրս է»։

Հոս անկարելի է նկարազրել որդիական սի-
րոյ արտայայտութիւնը զոր Ուրբաթ ցոյց
տուաւ իր հօրը մօտ։ Գրեթէ քոան անդամ քա-
նօդէն ցամաք ցատկեց, և ցամաքէն ալ քանօդ։
Մէկէն նստաւ՝ բացաւ իր կուրծքը բոնեց հօրը
գլուխը և ծոցը խօթեց որպէս զի տաքցնէ։ Եր-
բեմն կը շփէր ոտքերուն և ձեռքերուն յօդակա-
պերը որոօք սաստիկ սեղմումներէն կտրաեր ու
գօսացեր էին։ Ուրբաթ երբեմն երբեմն արտաս-
արտասուալից կը գրկէր ու կը համբուրէր իր

հայրը։ Ծոպէնսոն իր մօտ գտնուած ամանին զինին Աւրբաթի տուաւ որպէս զի անով հօրը ձեռքերն ու ոտքերը լուայ որոնք չափազանց ուռած էին։

Պահ մը հայր ու որդի իրարու մօտ մնացին առանձինն։

Պահիկ մը վերջ Ծոպէնսոն եկաւ հարցուց թէ արդեօք հայրը ուտելու բան մը կո՞ւզէ։ Անօթի ձերը նշանացի հասկցուց թէ՝ «անօթութիւնէ» ես զիս կերած եմ արդէն»։

Ծոպէնսոն և Աւրբաթ իրենց ուտելիքները անոր տուին։ Հայրը զանոնք առածին պէս կերաւ։

Աւրբաթ այդ միջոցին փութով բնակարան գնաց և ամանով ջուր ու ուտելիք բերաւ։ Զուրը հօրը տուաւ և կերակուրն ալ տիրոջը։ Հայրը ջուրը խմելուն պէս հոգի առաւ ու զօրացաւ։

Այն ատեն Ծոպէնսոն դարձաւ։ Սպանեօլին տեսաւ որ ան յոգնութենէն խոտին վրայ մարած ինկած էր։ Աւրբաթ անոր ալ օգնեց ու զօրացուց։ Սպանեօլը նշանացի իր երախտագիտութիւնը կը յայտնէր։ Վեր ելնել փորձեց բայց տութիւնը կը յայտնէր։ Վեր ելնել փորձեց բայց չի կրցաւ, վասն զի կապերուն տեղերը որոնք ուռած էին սաստիկ կը ցաւէին։ Աւրբաթ տիրոջը հրամանով կապերուն տեղերը գինիով կը շփէր։ Աւրբաթ մէկ կողմէն Սպանեօլը կը դարմանէր և միւս կողմէ հօրը կը նայէր։ Խեղճ ծերը հան-

գիստ պառկելու համար երկնցաւ : Ուրբաթ անմիջապէս քովը վազեց , բայց տեսաւ որ հանգիստ պառկած էր . նորէն գնաց Սպանեօլին ծառայութիւն ընելու :

Ծոպէնսոնի հրամանով Ուրբաթ օտարականները ինչպէս նաեւ զէնքերը ծովի ճամբով բնակարանին մօտ ծովափը փոխադրեց հոն մնացած երկու քանօթներէն մէկուն միջոցաւ : Ծոպէնսոն ցամաքի ճամբով հազիւ թէ բնակարանին մօտ հիւանդներու քով հասած էր , Ուրբաթ մեծ արագութեամբ ցամաքի ճամբով վերապառնալով միւս նաւն ալ հոն փոխադրեց :

Նաւերը բնակարանին դիմացը կապեցին : Վերջը հիւանդները պատգարակով բնակարան փոխադրեցին : Հիւանդները զերիին խնամքով պատրաստած տեղւոյն վրայ պառկեցան : Ծոպէնսոն , դեղ , դարման ամեն բան ըրաւ հիւանդները առողջացնելու համար : Հիւանդներուն ամենէն մեծ դեղը եղաւ այն գինին զոր Ծոպէնսոն նաւուն մէջէն հանած էր : Ծոպէնսոն դինին տաքցնելով անով հիւանդներուն ուռեցքները փաթթեց և յետոյ լամայի ձագ մը մորթել տուաւ օտարականները կերակրելու համար :

Ծոպէնսոն քանի կը նայէր ընկերներուն իրեն այնպէս կը թուէր թէ կամաց կամաց թագաւոր կը ձեւանար : Եւ արդէն ամբողջ կղզիին մէջ դժնուողները իր հպատակներն էին անոր պարտական ըլլալով իրենց կեանքը :

ՈՐՊԵՆՍՈՆ ԱԶԱՏԱԽՈՀ

Պարագայ մը կար զոր կ'արժէր նկատողութեան առնել : Այդ հպատակներուն ամէն մէկըիր առանձինն հաւատքն ունէր : Ազատուողներէ մէկը սպանեօլ էր և կաթոլիկ , զերին չէր մկրտուած . զերիին հայրն ալ կուալաշտ էր : Եթէ Ռոպէնսոն բռնագատէր զանոնք միեւնոյն հաւատքին բերելու , հարկ պիտի ըլլար զանոնք նեղել . ուստի խորհեցաւ անոնց հոգին շահիլ բարի օրինակ ըլլալով և սպասել ճշմարտութեան ինքնին յայտնուելուն : Ան կ'ոպատէր որ ճշմարտութեան աղբիւրը՝ Աստուած՝ փոխէ մարդուն սիրու և ճշմարիտ հաւատքը պայծառացնէ լուսաւորելով մոլորեալներուն միտքը :

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԻՅՆԱՑ ՍՊԱՆԵՈՒ ՎԱՅՐԵՆԻՆԵՐՈՒԻՆ ԶԵՌԵՔԸ

Այս միջոցին Ուրբաթ պատրաստած կերակուրները բերաւ և սկսաւ սեղան պատրաստել : Երկուքն ալ չափազանց ուրախ էին . որովհետեւ մարդակերներուն ձեռքէն երկու ընկեր ազատած էին և որ տւելին է Ուրբաթի հայրը զտած էին : Ուրբաթի ուրախութիւնը անպատմելի էր : Երկու օտարականները պառկած տեղերնուն ելան : Ինքզինքնին զօրացած զգալով եկան սեղան նստան : Մեր ամերիկացին կերակուրներուն վրայ նայելով զարմացաւ , տեսնելով իր զաւկին ,

Ուրբաթին, ճարտարութիւնն ու ճարպիկութիւնը, Ուրբաթ թարգման եղաւ տիրոջը և երկու օտարականներուն։ Թոպէնսոն ինչ որ խօսեցաւ, Ուրբաթ թարգմանեց ծեր Ամերիկացիին և Սպանեոլին որ վեց ամիս վայրենիներուն մէջ մալով բաւական սորված էր Ուրբաթի քաղքի լեզուն։

Օտարականները մէկ կողմէն կը ճաշէին մեծ հաճոյքով և միւս կողմէ կը պատմէին այն պատահարները որոնց ենթարկուած էին։

Սպանեոլը կ'ըսէր։ «Որոշուած էր որ սեւ գերիներու վաճառականութիւն ընէինք։ Ափրիկէի կողմերէն ելանք, Մեր նուով բազմաթիւ գերի բերինք, զանոնք ոսկիի, փղոսկրի և ադամանդի հետ փոխելու համար։ Այս գերիներ Պարագատ կղզին պիտի տանէինք ծախելու համար, անոնցմէ արգէ։ Քսան հոգիի չափ մեռած էին իրարու վրայ յեցուած ըլլալով։ Սաստիկ հով մը զմեզ մեր ճամբէն մոլերեցուց և նետեց Պրազիլիոյ կողմերը։ Նաւր ջուր առաւ, ստիպուեցանք ցամաքին մօտենալ։ Սակայն սաստիկ ալեկոծութիւն մը զմեզ ցամաքէն հեռացուց։ Դիշերը յանկարծ նաւերնիս կղզիիի մը մօտ խարակներու վրայ նստաւ։ Շատ թնդանօթներ արձակեցինք և ուրիշ նշաններ տուինք որպէս զի լսեն և մեզի օդնութեան հասնին։ բայց ի զուր։ Ստիպուեցանք գերիներուն շղթաները

քակել և ազատ թողուլ, որպէս զի մեզի օդնեն
 նաւուն ջուրը պարպելու համար։ Նաւը ամեն
 կողմէ ջուր կ'առնէր և անկարելի էր պարպել։
 Զերբազատուած գերիները միաբանեցան և բռնի
 առին նաւուն մակոյկները փախչելով ազատելու
 համար։ Մենք ամենքս տասնըհինգ հոգի էինք։
 Անոնք մեր զէնքերը անպամ առին։ Մեռնելէ զատ
 ուրիշ ճար չի կար։ Սկսանք խորհիլ։ Գերինե-
 րուն աղաչեցինք որ զմեզ ալ հետերնին նաւէն
 դուրս հանեն։ Զէնք չառնելու պայմանու յօ-
 ժարեցան։ մակոյկներուն մէջ նստանք։ Մա-
 կոյկները սաստիկ ծանրացած էին։ ամեն վայր-
 կեան կ'սպասենք որ պիտի ընկղմինք։ Հոգւով
 և մարմնով կը ջանայինք կղզի երթալ։ սակայն
 հովք զմեզ գէպի ծով բացաւ։ Վերջապէս շատ մը
 ջանքերէ վերջ։ Ասաւծոյ ողորմութեամբ ան-
 վտանգ հասանք կղզի մը։ (Այս կղզին Ռւբբաթ-
 գերիին քաղաքն էր և նաւն ալ Ռոպէնսոնի
 պարպած նաւը)։ Կղզիին բնակիչները մարդավար
 և բարեսիրտ ըլլալով զմեզ սիրով ընդունեցին։
 Այդ խեղձերը աղքատ ըլլալով իբր սնունգ միայն
 պտուղ և ձուկ ունէին։ Անոնք զմեզ ատոնցմով
 կերակրեցին ինքզինքնին զրկելով։ Մենք ալ
 անոնց ձուկ որսալու նոր կերպ մը սովորեցու-
 ցինք։ Սեւ գերիներուն վիճակը մերինէն աւելի
 աղէկ էր։ Նախ որ գերութենէ ազատեցան և
 երկրորդ որ իրենց կենցաղը յարմար էր կղզե-

ցիներուն կենցաղին։ Առեն մը այսպէս անցաւ. բայց յետոյ դրացի ցեզ մը եկաւ և կղզիին տիրեց։ Պատերազմ տեղի ունեցաւ սակայն։ Մենք ալ մասնակցեցանք։ Ես այս ուժեղ ձերին հետէի։ ան քաջութեամբ կը կոռէր։ բայց յանկարծ թշնամիներէն պաշարուեցաւ։ վրայ հասայ որպէս զի ազատեմ։ բայց դժբախտաբար ես ալ անոր հետ գերի ինկայ։ Առանց բան մը ուտելու երկու որ չարաչար կապուտծ մնացինք։ Իբրև կերակուր միայն հոտած ձուկ մը դրին մեր առջեւ։ Այս առառ կանուխ զմեզ քաջութներուն մէջ ձգեցին, որպէս զի դուրս տեղ մը երթալով բարբարոսներուն ձեռքը իյնանք ու կեր ըլլանք։ Սակայն անտուածային նախախնամութեամբը զծեզ զրկեց որ ազատինք։ Ո՛վ բարեսիրա մարդիկ կեանքերնիս ահա ձեզի կը պարտինք։»

Այս միջոցիս Սպանեօլը սկսաւ յուզումէն սաստիկ լալ։

Ծոպէնսոն դարմացաւ որ իր զուշակածին պէս պատճառ էին դէպքերը։ Յետոյ Սպանեօլը նաւուն մէջ դտնուած իրեղէններուն տեսակները թուեց միառմի։ Ծոպէնսոն ցոյց տուաւ բոլոր այն իրեղէնները զորս հանած էր այնքնաւէն ուրկէ Սպանեօլը դուրս ելած էր։

Ծոպէնսոն ցոյց տուաւ նաև այն դրութիւնները զորս նաւուն մեջ դտած էր։ Սպան-

եօլը կարդաց զանոնք և հասկցաւ որ նաւուն մէջ դտնուած աղամանդները , ոսկիները և հանգերձները Հնդկաստանէն Անգլիա վերադարձող և նաւուն մէջը հիւանդանալով Ափրիկէի կողմը ցամաքի վրալ մեռնող անգլիացի զօրավարին կնոջ պիտի յանձնուէին :

Ռոպէնսոն այդ գոհարեղէնները և հազուսաները իբր աւանդ մեծ խնամքով պահեց :

Իրիկունը ամենքն ալ յոդնած էին . կանուխ պառկեցան Աստուծոյ գոհունակութիւն յայտնելով :

ՌՈՊԷՆՍՈՆ ՄԵԽԵԼՆԵՐՈՒ ԳԻԱԿԸ Կ'ԱՅՐԵ

Հետեւեալ օրը Ռոպէնսոն կարգաւորեց իր փոքրիկ տէրութեան ոյժը : Թշնամիներուն գիակները դաշտին մէջ ձգուած էին և կը նեխէին : Ան կը վախնար թէ չըլլայ թէ օդը ապականի և հիւանդութիւն պատճառէ հոն : Ռւստի իր ընկերներուն հետ , կացին առնելով , զնաց փայտ կտրելու որպէս զի վառելով դաշտին վրայ ինկած դիակները այրէ Հնդկաստանցիներուն և հին ազգերէն ոմանց սովորութեան համաձայն :

Ռոպէնսոն մեռեալներու դիակները այրելէ վերջը իր բնակավայրը դարձաւ , իր փոքրիկ երկիրը մաքրած ըլլալու գոհունակութեամբ : Միւս կողմէ Ռւրբաթ ալ իր հօրը շատ մը բաներ սովորեցնելէ վերջ խորհուրդ տուաւ որ գազանի պէս

մարդու միս չուտէ այլ եւս, և Եւրոպական քաղաքակրթութեան հետեւի ու բարբարոսական սովորութիւններէ հեռու մնայ:

Իոպէնսոն Ուրբաթի հօրը անունը Հինգշաբթի դրաւ:

ՈՈՊԷՆՍՈՆ ՕՐԷՆՍԴԻՐ ԵՒ ԳԵՐԻՆԵՐՈՒ ԱԶԱՏԱՐԱՐ

Իոպէնսոն Ուրբաթը նորեկներուն պետ և թարգման կարգելէ վերջ իր ընկերներուն համար օրէնքներ դրաւ նկատի առնելով անոնց հանգստութիւնը և երջանկութիւնը: Ասկէ զատ ուզեց կղզին խուզարկելով մարդակերներուն ձեռքը ինկած զերիները ազատել: Այս նպատակին հասնելու համար իր ընկերներու խորհուրդին դիմեց: Սպանեօլը առաջ նետուեցաւ և առաջարկեց որ ինք մինակը երթայ և ընկերները փնտոէ: Ուստի ուզեց քանօդին մէջ մտնել թըշնամիներուն ետեւէն երթալու համար: Հինգշաբթի ալ նոյն պատրաստակամութիւնը յայտնեց: Ուրբաթ իր հօրը ծերութիւնը մատնանըշելով արգիլել ուզեց: Իոպէնսոն տեսնելով որ վէճը պիտի սաստկանայ վճիռը ինք արծակեց: Ծերը որ լաւ նաւազար էր Սպանեօլին հետթշնամիներուն ետեւէն զբկել որոշեց:

Որոշումը գործադրել տալէ յառաջ, առ ի նա-

խազգուշութիւն, ցանք ընել տուաւ տասնա-
պատիկ աւելի:

Յեաոյ օրէնք գրաւ, որպէս զի նորազիւտ
գերիները ո և է անհնազանդութիւն ցոյց չտան-
և օրինաց հնազանդին:

Սպանեօլը այս օրէնքները իր լեզւով թարգ-
մանեց, գրեց և հետը տուաւ իր ընկերներուն
ցոյց տալու և հաւանութիւննին առնելով ստո-
րագրել տալու համար:

Օրէնսդրութենէն վերջ ճամբու պաշարը
պատրաստեցին և ճումբայ ելան նաւ մտնելով:
Հովը յաջող կը փչէր:

Երկու ճամբորդները, Սպանեօլը և Ռւբա-
թի հայրը, առագաստը հովին տուած ողջա-
զուրուելէ վերջ հեռացան: Այս բաժանումը
Ռւբաթի մեծ ցաւ պատճառեց:

ՎԱԽԻՆ ՀԵՏԵՒԱՆՔԸ

Ռոպէնսոն Ռւբաթը մխիթարելու համար
ամեն օր միատեղ լեռները որսի կ'եթար: Օր
մը երբ աւելի յառաջ պիտի երթային՝ տեսան որ
շունը փուշերով ծածկուած ապառաժի մը տակ
կեցաւ և սկսաւ անդադար հաչել: Տեսան որ
ապառաժին վրայ, ծակ մը կայ ուրկէ սողալով
միայն կարելի էր մտնել: Ռոպէնսոնի հրամանով
գերին գլուխը ծակէն ներս խօթածին պէս զար-
հուրելի աղազմուկ մը արձոկեց և խենդի պէս

գիառաւ։ Ռոպէնսոն ետեւէն վազեց և հազիւ
հազ հասաւ։ բոնեց զայն և փախչելուն պատ-
ճառը հարցուց։ Ուրբաթ պատասխանեց։ — Ո՞հ,
տէր իմ, փախչինք և ազատենք կեանքերնիս։
քարանձաւին մէջ ահոելի հրէշ մը կայ, աչքերը
կրակի նման կը փայլին և սարսափելի լայն
քերան մը ունի, որով կրնայ երկուքնիս ալ
միասին կլլել։

Ռոպէնսոն ուզելով տեսնել հրէշը հակառակ
Ռոպէնսոնի վախին, բնակարանէն, նաւէն հա-
նած լապտերը բերել տուաւ։ Ուրբաթի աներ-
ելիւղութիւն ներշնչելէ վերջ, լապտերը մէկ
ձեռքը և միւսն ալ հրացանը՝ գլուխը ծակէն
ներս խօթեց։ Իրաւ է թէ հոն զարհուրելի բան
մը տեսաւ, բայց չփախաւ. այլ դէպ ի ներս
երկնցուց լոյսը։ Ի՞նչ տեսնէ աղէկ։ ծեր լամա
մը։ Ուրբաթ հակառակ որ սարսափած էր, չու-
ղելով տէրը մինակ թողուլ հետեւեցաւ անոր.
զարմացաւ մնաց և զղչաց փուծ տեղը վախցած
բլալուն համար։

— Տեսա՞ր, ըստ Ռոպէնսոն, սիրելիս, վտխը
մարդուս ինչե՞ր երեւակայել կուտայ։ Տե՞ս,
ահա, ուր են կրակի պէս աչքերը և սարսափելի
քերանը։ Սիրելիս պէտք է գիտնաս որ վախը
չատ անգամ կը խարէ մարդը և չեղած բա-
ները երեւակայութեամբ հազար կերպ բան ցու-
ցունել կուտայ։

Ուրբաթ խօսք տուաւ որ ասկէ վերջ բնաւ
բանէ մը չվախնայ:

Ծոպէնսոն և Ուրբաթ, ծեր լաման, որ ար-
դէն ոտքի ելած էր, հրեցին գուրս ձգնցին: Յե-
տոյ բնակարանը լաւ մը խուզարկեցին և իր
յարմարութեան համար իր հանգստավայր մը
ու համբարանոց մը ընել որոշեցին և ըստ այնմ
շինեցին շտկեցին իրենց գործիքներով:

ՆՈՐ ՆԱԻ ՄՀ ԾՈՎՈՒՆ ՎՐԱՅ

ԾՈՊԵՆՍՈՆ ՆՈՐ ԿԵԱՆՔԵՐ ԿՐ ՓՐԿԻ

Ութ օր անցաւ, գացողները չերեւցան: Ուրբաթ ի զուր աչքերը ծովուն յառած՝ իր հօրը
և Սպանեօլին կ'սպասէր: Բայց օր մը յանկարծ
Ուրբաթ սկսաւ պօռալով ըսել. «Եկա՞ն, ե-
կա՞ն»:

Ծոպէնսոն դիտակը առաւ և լերան վրայ
ելաւ. որոշապէս տեսաւ որ մակոյկ մը կուզայ
հեռուէն:

Ընդ երկար դիտելէ վերջ հասկցաւ որ եկող-
ները իր մարդիկը չէին, և երկու մղոն հեռուն
տեսնուած նաւն ալ անգլիացիի նաւ մըն էր որ
հոն երկաթ նետած կեցած է: Ուրբաթ տիսրե-
ցաւ որ յոյսը ի գերեւ ելաւ: Ծոպէնսոն ալ մերթ
կը զարմանար և մերթ կ'ուրախանար տեսնելով
Եւրոպացի նաւ մը որ կրնար զինքը այդ կըդ-
դիէն ազատել: Կը խորհէր սակայն թէ ինչ պատ-

ճառով կուգային այդ կղզին, քանի որ փոթո-
րիկի բռնուած չէին օրերով ծովը խաղաղ ըլլա-
լուն համար։ Այդ կողմը Անգլիացիք բնակու-
թիւն չունէին և վաճառականութիւն ալ չի կար։
Սկսաւ վախնալ թէ մի գուցէ եկողները Բիրադ
կոչուած աւազակներ ըլլան որոնք, թէեւ Եւրո-
պաթի Անգլիացիներ են, բայց վայրագութեան
մէջ մեծցած ըլլալով մանկութենէ չարիք ընե
սովրած են և ազատ համարձակ ու անխղճօրէն
գողութիւն ու սպանութիւն իգործ կը դնեն։
Հակառակ անոր սակայն, Ռոպէնսոն, զզուած
ըլլալով առանձնակեցութենէ, կ'ուզէր այդ Բի-
րադներուն ձեքը իյնալ և ո և է միջոցով մը
ազատիլ մարդկային ընկերութիւն տեսնելու
համար։

Ուրբաթ և Ռոպէնսոն նորէն բարձր տեղէ
մը դիտեցին մակոյկը որ հետզհետէ նաւէն հե-
ռանալով կղզիին կը մօտենար։ Վերջապէս տե-
սան որ մակոյկէն լուսնը մէկ հոգի ցամաք
ելան պատերազմի կազմածներով։ Անոնցմէ
ութը և երեքն ալ կապուած, որոնք ծունը չո-
քած ազատութիւն կը ինդրէին։ Զինեալները
անոնց գլխուն վրայ անգթօրէն թուրը իբր
սպառնալիք շողացնելէ վերջ անտառներուն մէջ
ցրուեցան զանոնք ծովեզրը թողլով։

Ռոպէնսոն որ տառապեալներուն օգնու-
թեան հասնիլ ուխտած էր, զէնքերը բերել

տալէ , և անտառին մէջ * ցրուողները , որոնք
կէսօրուան տտքը անցընելու համար ծառերուն
տակ կը քնանային , քննելէ վերջ , ազատելու
փութաց անվեհեր .

Ծոպէնսոն կալանաւորներուն տեսնուե-
լէ յառաջ պոռաց . «Ո՞վ էք» : Անոնք կարծես
կայծակնահար , զարհուրալից ոտքի ելան և ու-
զեցին . փախչիլ : Բայց Ծոպէնսոն անգլիերէն
լեզուով . «մի՛ փախչիք» աղաղակեց :

— Արդեօք երկինքէն եկա՞ծ էք մեզի հա-
մար , հարցուց անոնցմէ մին ապշահար :

— Օգնութիւնը երկինքէն կուգայ . ըսէ՛ք ,
գուք ո՞վ էք , ի՞նչ կրնամ ընել զձեզ ազատելու
համար պատասխանեց Ծոպէնսոն :

— Ես նաւին նաւապետն եմ ըսաւ , կալանա-
ւոր ընկերներէս մէկը զեկավարն է և միւս ընկերս
ալ ճամբորդ մը : Մեր նաւաստիները ինծի դէմ
ելան նաւը յափշտակեցին : Կ'ուղէին որ սպան-
նեն զիս և ընկերներս որոնք անոնց հետ չմիա-
ցան և յանդիմանեցին զանոնք : Յետոյ սակայն
իբր շնորհ զմեզ հոս այս անմարդաբնակ կղզին
բերին ու ձգեցին , ուր զուրկ ամէն բանէ բնա-
կանաբար չարաշար պիտի կորսուինք :

— Զձեզ կ'ազատեմ , ըսաւ Ծոպէնսոն սա-
կայն պայմանաւ որ , ցորչափ այս կղզին բնա-
կիք պարտաւոր ըլլաք իմ կամքիս հպատակիլ , և
երբ կարենամ ձեր նաւը ապստամբներուն ձեռ-

քէն ազատել . պարտական ըլլաք զիս ու ընկերու Անդլիս տանելու :

Կալանաւորները սիրով յօժարեցան : Ծոպէն-սոն քակեց կապերը ըսելով .

— Ահա ձեզի հրացան , բայց զանոնք պիտի գործածէք իմ հրամաններուս համաձայն : Այժմ ձեր թշնամիները պառկած կը քնանան , երթանք , ձերբակալենքառանց արիւնահեղութեան սակայն :

Ճամբայ ելան հետերնին առնելով չուան-ները որոնցմով գերիները կապուած էին : Երբ նաւաստիներուն մօտեցան տեսան որ անոնք խոր քունի մէջ ինկած էին : Յանկարծակիի բերին զանոնք և մէկիկ կապեցին : Թէեւ ասոնցմէ երկու հոգի կապուելէ յառաջ արթնցան , բայց սարսափի ազդեցութեան տակ կեանքերնին վը-տանգի մէջ տեսնելով անոնք ալ անձնատուր եղան : Ծոպէնսոն կալանաւորները զինաթափ ընելէ վերջ ամենքն ալ բանտարկել տուաւ նոր գտնուած քարայրի մը մէջ :

Հիմայ խնդիրը կը մնայ նաւը ազատել միւս ապստամբ նաւաստիներէն զանոնք ի կարգ հրա-ւիրելով : Ծոպէնսոն խոհեմութեամբ այդ ալ գլուխ հանեց :

Երբ ցամաք ելնող նաւաստիները նաւ չի վերադարձան , նաւին մէջի նաւաստիները թըն-դանօթ արծակեցին իբր վերադարձի նշան , բայց երբ տեսան թէ վերադարձող չեղաւ անոնցմէ

տասը հոգի զինեալ ստիպուեցան ուրիշ մակոյկով .
մը ցամաք ելնել և ընկերները փնտռել պոռալ
կանչելով : Եւ երբ ցամաք քաշուած մակոյկին
ծակ ըլլալը տեսան , —զոր ի զգուշութիւն Ռո-
պէնսոն ծակել տուած էր որպէս զի բանտար-
կեալները չի կարենան փախչիլ — սոսկացին մը-
նացին : Մանաւանդ զարհուրեցան երբ իրենց
պոռչտուքը անպատճախան մնաց :

Ռոպէնսոն նաւաստիներէն իմանալով որ այդ
բանտարկեալներէն երեք հոգի ակամայ ապօս-
տամբութեան հաւանած էին բանտէն հանել
տուաւ , որոնք լալով և ողբալով ցմահ հաւա-
տարմութիւն խոստացան :

Երկրորդ անգամ ցամաք ելլողները իրենց
պոռչտուքը կը չարունակէին և երբեմն հրացա-
նաձգութիւն կ'ընէին յուսալով թէ իրենց ըն-
կերները կուգան և կը միահան : Բայց ի զուր ,
իրիկուան դէմ յուսահատած մակոյկ մտան և
սկսան երթալ , վախնալով որ նուռն մէջի ի-
րենց միւս ընկերները նաւը կ'առնեն և կ'եր-
թան : Ռոպէնսոն վախնալով որ անոնց երթը
նաւը ձեռք անցնելու արգելք կ'ըլլայ պատուի-
րեց Ռւրբաթին որ միւս նաւավարներուն հետ
ծառերուն տակ երթան և պոռան ըսելով թէ
թէ «հոս ենք» : Ռւրբաթ անմիջապէս պատուէրը
ի դործ դրաւ :

Նաւաստիները որոնք նաւ նստելու վրայ

էին, ձայները լսելնուն պէս ետ դարձան և հրացան ի ձեռին դէպի ձայնը վազեցին. Ուրբաթ և իր ընկերները, Ռոպէնսոնի պատուէրին համաձայն պոռալով աւելի ներսերը գացին. Նաւաստիները ալ անոնց հետեւեցան: Ուրբաթ և իր ընկերները ուրիշ ճամբով մը Ռոպէնսոնի մօտ եկան և պատմեցին ինչ որ պատահած էր:

Գիշերը վրայ հասաւ. Ռոպէնսոն անմիջապէս իր ընկերներուն հետ յանկարծ յարձակեցաւ այն երկու նաւաստիներուն վրայ որոնք մակոյկին պահպանութիւն կ'ընէին. Նաւաստիները անձնատուր եղան և անտառին մէջ կապուած վիճակի մէջ ձգուեցան: Ռոպէնսոն մակոյկը ցամաք հանել տալով հեռու տեղ մը քաշել տուաւ առ ի զգուշութիւն:

Վերջապէս այն հինգ նաւաստիները որոնք անտառին մէջ իրենց ընկերները փնտոելու գացած էին խիստ յոգնած վիճակի մէջ ետ դարձան. բայց երբ մակոյկը չգտան խոռվեցան:

Ռոպէնսոն հաւատարիմ նաւաստի մը զրկեց և առաջարկեց զինաթափ վիճակի մէջ անձնատուր ըլլալ կղզիին գլխաւորին:

Այդ միջոցին Ռոպէնսոն իր ընկերներուն հետ սկսան զէնքերու ձայն հանել. Նաւաստիները աւելի զարհուրեցան և ներսում խնդրեցին իշխանէն. Նաւապետը որ գաղտադողի անոնց աւելի մօտեցած էր,

— Թովմառ Սմիթ, ձայնս կը ճանչնաս անշուշտ, վար դրէք զէնքերնիդ, կեանքերնիդ պիտի շնորհուի, բացի Աքին նաւավարէն որ ապրուամբութեան գլուխ կանգնեցաւ:

Ամէնքը զէնքերնին վար ձգեցին: Աքին ալ սկսաւ թախանձանօք ներում խնդրել:

Նաւապետը իշխանին մօտ հարկ եւած միջնորդութիւնը ընել խոստանալով հրամայեց Ռւրաթի և երեք ընկերներուն որ անոնց ձեռքերը կապեն: Այս միջոցին երեք ապստամբ եւս հասան: և երբ իրողութեան վերահասու եղան առանց այլեւայլի անձնատուր եղան և թողուցին որ ձեռքերնին կապեն:

Ռոպէնսոն, որ զօրապետի հագուստ հագած էր, երեւցաւ: Ապստամբներէն անոնք որ իրապէս զզջացեր էին բնակարան տարին և միւս թէ յառաջ և թէ յետոյ բռնածնին ալ բանտ: Նախապէս բանտարկուածներէն երկու հոգի եւս բնակարան բերին և նոյն գիշերը անցուցին:

Ռոպէնսոնի համար ծանր կուգար այլեւս մնալ կղզիին մէջ: կ'ուզէր ծնողքը տեսնել: Առիթը եկած էր: Բայց իր փափաքին իրագործումը նաւուն մէջ մնացած միւս ապստամբներուն հնազանդելէն և նաւապետին կամքէն կախում ունէր:

Ապստամբներէն ներումի արժանանալով բընակարանին մէջ գտնուածները տասը հոգի էին:

Ծոպէնսոն անոնց առաջարկեց որ նույը այս իշտիկոն իրեն յանձնուի հակառակ պարագային ամենքն ալ պիտի մեռնին :

Ապօտամբները խոստացան միւս կալոնաւոր ներէն իսոստում առնելէ վերջ : Ուստի, անմիշասիս ծակ մակոյկը շինելէ վերջ, երկու մակոյկ ծով իջեցուցին և նուապետին հետ փութացին դէպի նաւ, կապուած դերիները պատանդ թողլով Ծոպէնսոնի մօտ : Ծոպէնսոն սիրտի դող, երբեմն բերդ, երբեմն իր բնակարանին վրայ կ'ելնէր, լսելու համար թնդանօթի ձայնը զոր նաւապետը արձակել խոստացած էր եթէ յաջողութիւն զտնէր : Գիշերը ուշ ատեն լսեց թնդանօթի շփոթ ձայն մը, յետոյ երկրորդ մը, և երրորդ մը : Սկսաւ ուրախանալ ըսելով իւրովի հնաւին տիրեցի և մօտեցաւ ժամանակը որ եւրոպա երթամու : Ուրախութեան պատճառը բացատրեց նաեւ Ուրբաթի որ չափազանց ուրախացաւ : Բայց Ուրբաթ միեւնոյն ժամանակ կը վշտանար քանի որ իր հայրը իր մօտը չէր :

Ծոպէնսոն ուրախութենէն լեռ բարձրացաւ և երկրպագութիւն ընելով Աստուծոյ շնորհակալ եղաւ : Յետոյ վար իջաւ և սկսաւ Ուրբաթի Համպուրկ քաղաքին մասին խօսիլ և ճամբորդութեան կարգադրութիւններ ընել :

Ծոպէնսոն անհամբեր լուսնալուն կ'սպասէր աչօք բացօք նաւը դիտելու համար, Լուսցաւ :

բայց դժբաղգաբար նաւը աներեւոյթ եղած էր ։
Ոսպէնսոնի տրտմութիւնը, լացն ու կոծը սահման չունէր։ Երբ Ոսպէնսոն կը խորհիր և Ուրբաթ ալ զի՞նքը կը միսիթարէր, յանկարծ տեսան որ նաւապետը մէկ քանի հոգիով լեռն ի վեր կ'ելնէ և նաւն ալ կղզիին արեւմտեան կողմը խարիսխ նետած կ'սպասէ։ Նաւապետը երթեւեկի դիւրութեան համար նաւը հոն տարած էր։

Նաւապետը պատմելէ վերջ թէ ի՞նչպէս ապրատամբները զսպեցին և տիրացան նաւուն ըստ լալով։

— Դուն ես ազտափիչս, ո՞վ բարերարդ Ոսպէնսոն, այդ նաւը այլեւս քեզի կը վայլէ։

Նոյն օրը մեծ տօնախմբութիւն կատարեցին։ Ոսպէնսոն եւս նոյն օրը իր գլխուն եկածները համառօտակի պատմելէ վերջ՝ նաւապետէն խընդրեց որ Սպանեօլին և Ուրբաթին հօրը վերադարձին սպասեն։ և միւս սպանեօլներն ալ հետերնին հայրենիք տանին և ներուի նաեւ բանտարկուած բոլոր ապստամբներուն, քանի որ ներում մը շատ աւելի կ'արժէ քան ո եւ է ամենածանր պատիժ։ Նաւապետը խոստացաւ քերել տուաւ կալանաւորները և հաղորդեց տրուած վճիռը։

Այդ պահուն Ուրբաթի հայրը և Սպանեօլը եկան ու ցամաք ելան ընկերներով։ Ոսպէնսոնի զարմանքը մեծ եղաւ երբ տեսաւ թէ եկողնե-

բուն մէջ երկու ալ կին մարդ կային որոնք երկու Սպանեօլներուն ընկերներն էին զորս Ռոպէնսոն Սպանեօլներէն ոմանց փափաքին համաձայն զանոնք իր կղզին թողուլ յօժարեցաւ, և անդւոյն բնակչութեան՝ որոնց վեցը անգլիացի և երկուքը սպանեօլ էին դառնալով՝ ըստ։

— Այս կղզին, կը թողում ձեզի, օրինաւոր տէր կարգելով երկու Սպանեօլները որոնց պարտաւոր էք հնագանդիլ իրր հպատակ և իրր զինւոր։ Ամենքն ալ ճշմարիտ հնագանդութիւն խոստացան։ Յետոյ պատուիրեց որ նաւ տանին իր կաշիէ հագուստը, հովանոցը և երեսին ծածկոցը, տէզը, քարէ կացինը և աղեղը զորս ինք շինած էր, Փոլ թութակը, շունը և երկու լաման, ինչպէս նաեւ ոսկիի մանրուքը, աղամանդը և ձոյլ ոսկին։

ԴԵՊԻ ԵՒՐՈՊԱ ՎԵՐԱԴԱՐՁ

Բոլոր այս բաները նաւը դրաւ։ Հովը յաջող էր։ Ճամբութեան նախօրեակին գեղեցիկ խնջոյք մը տրուեցաւ։ Նաւապետը իրր փոխագարձ պատուասիրութիւն նաւէն բերել տուաւզանազան ուտելիքներ, ինչպէս նաեւ վառող և երկաթեղէն գործիքներ զորս ընծայ տուաւ նորահաստատ բնակիչներուն։

Ռոպէնսոն՝ թոյլտուութեամբը հիւրերուն՝

լերան վրայ առանձնացաւ . միտքը բերաւ բու-
լոր քաշածները , աստուածային բարիքները .
շնորհակալ եղաւ Աստուծոյ որ մինչեւ այդ օր
անվտանգ պահած էր զինքը և հասցուցած այս
գեղեցիկ օրուան : Խնդրեց նաև Աստուծմէ որ
միեւնոյն պաշտպանութիւնը շնորհէ նաեւ իր
կղզին մնացողներուն , տալով անոնց ոէր և
միութիւն :

Հեռնէն վար իջաւ , վերջին մնաք բարովը
ըստ նոր բնակիչներուն : Ուրբաթը և Հինգ-
շաբթին հետը , մտաւ մակոյկին մէջ և անկէ
նաւ : Իր հետ մտան նաև այն Սպանեօլները
որոնք մտագրած էին միասին երթալ : Ռոպէն-
սոն տասներկու տարի հոն բնակելէ վերջ մհկ-
նեցաւ անկէ՝ որպէս զի իր հայրենիքը երթայ
և ծնողքը տեսնէ : Ծովը յաջող և անոյշ կը
փչէր : Ռոպէնսոն նաւին վրայ կեցած իր սիրելի
կղզին կը դիտէր տրտում և անխօս :

Վերջապէս կղզին աներեւոյթ եղաւ : Քսաներ-
րորդ օրը նաւը Քատիչէ քաղաքը հասաւ . հոն
հանեցին Ամերիկայէն վերադարձող ճամբորդ
Սպանեօլները : Ռոպէնսոն քաղաք մտնելուն
պէս կղզիին մօտ ցամաք նստած նաւուն մէ-
ջէն գտած մանրուք ոսկիները յանձնեց թշուա-
ռացած տիրոջը : Վաճառականը ուզեց ոսկիին
կէսը Ռոպէնսոնին տալ , բայց Ռոպէնսոն մեր-
ժեց ընդունիլ առարկելով թէ ինք պարտքը
միայն կատարած է :

Նաւը Անգլիա երթալու համար Քատիչէն
ճամբայ ելաւ : Ճամբան Հինգշաբթի մէկէն
ի մէկ հիւանդացաւ և մեռաւ, հակառակ շոայ-
լուած դարմաններուն, Ուրբաթի մեծ ցաւ պատ-
ճառելով : Երկու լամաներն ալ հիւանդացան և
ծովի օղին ընդերկար չդիմանալով սատկեցան :

Նաւը յաջողութեամբ հասաւ Անգլիա : Ծո-
պէնսոն փհտուելով գտաւ որբեւայրի կնիկը այն
Անգլիացիին, որուն աղամանդները իր քովն
էր յանձնեց զանոնք : Ծոպէնսոն այդ նաւահան-
դիստին մէջ Համպուրկ գացող նաւ մը փո-
խադրուեցաւ անգլիացի նաւապետին արտօնու-
թեամբը, մտածելով որ իրենց նաւէն աւելի
կանուխ իր կ'երթայ իր սիրելի ծննդավայրը :
Վերջապէս սկսաւ երեւնալ Ծոպէնսոնի ծնած
քաղաքներուն հորիզոնը : Ծոպէնսոնի սիրոը
ուրախութենէն կը տրոփէր : Նաւը վերջապէս
անվետս հասաւ Էլսա գետին բերանը : Հովը յան-
կարծ սաստկացաւ և նաւը փոթորիկէն ցամաք
լորեցաւ : Շատ աշխատեցան բայց չկրցան նաւը
վտանգէ աղատել և կրկին փոթորիկը բոլորովին
ծովամոյն ըրաւ զայն : Մարդիկը միայն աղա-
տեցան, ուրիշ ամեն բան կորսուեցաւ, բացի
շունէն և Փոլ թութակէն :

Ծոպէնսոն ընկերներուն հետ հասաւ Քիւսքավ
քաղաքը մերկ և աղքատ վիճակի մէջ : Ծովուն
ալիքներէն ցամաք նետուած նիւթերուն մէջէն

կտաւ հովանոցը , կաշիէ հագուստը և երեսին
ծածկոցը :

Ռոպէնսոն ոսկիի կորուստին համար , որ իր
հարստութիւնը կը կազմէր , շատ ցաւ չզգաց .
որովհետեւ միտքը դրած էր կեանքը պարզ և
չափաւոր անցնել շնո՞ր աշխատութեան և կը-
զին մէջ սու ված արհեստներով : Վերջապէս
Քիւսքավէն նաւ մտաւ և դէպի Համպուրկ ճամ-
բայ ելաւ : Ռոպէնսոն տեսաւ վերջապէս Համ-
պուրկէն զանգակատունները և սկսաւ լալ : Զորս
ժամէն պիտի հասնէր իր ծնողաց քով : Ուրա-
խութիւնը չափ ու սահման չունէր :

Վերջապէս նաւը հասաւ Համպուրկի նաւա-
հանգիստը : Ռոպէնսոն անհամբեր դուրս ցատկեց
և համբուրեց հողը : Բազմութիւնը իր շուրջը
հաւաքուեցաւ . ինք անմիջապէս գնաց օթեւան
մը . անկէ մէկ կողմէն լուր զրկեց իր հօրը զայն
անուղղակի տեղեակ պահելու և միւս կողմէ ճամ-
բայ ելաւ տուն երթալու համար : Հասաւ տուն և
հօրը վիզը ինկաւ : Երկուքն ալ ուրախութեան
արցունք թափեցին լոիկ մնջիկ և սիրտ ի դոզ :

Ուրբաթ գերին այս ուրախառիթ տեսարա-
նին առջեւ ապշահար կը մնար :

Դուռ դրացի Ռոպէնսոնի վերադարձը լսելով
հաւաքուեցան և ուզեցին իր բերնէն լսել բոլոր
այն դիպուածները որոնց ենթարկուած էր Ռո-
պէնսոն որ պատմելով իր գլխուն եկածները կը

իրատէր ծնողքները որպէս զի իրենց զաւակները կրթեն ուսումով, բարի վարքով և բարեպաշտիկ զգացումներով :

Միեւնոյն ժամանակ կը յորդորէր տղաքները և պատանիները ըսելով. «սիրելի ընկերներս, հնագանդ եղէք ձեր հօրը և մօրը, նաև ձեր ուսուցիչներուն, ջանացէք լաւ սովորիւթեալ աստուածավախ և միեւնոյն ժամանակ աշխատասէր որ մայր է ամեն առաքինութեանց» :

ՌՈՊԷՆՍՈՒԻ ՄՆԱՑԵԼ ԿԵԱՆՔԸ

Ռոպէնսոնի հայրը վաճառական ըլլալով ուզեց որ իր զաւակն ալ վաճառական ըլլայ: Բայց Ռոպէնսոն մերժեց և Ռւբրաթի հետ մասնաւոր գործարանի մը մէջ սկսաւ հիւսնութեան, մեծ ջանասիրութիւն ցոյց տալով: Երկուքն ալ բարեպաշտութիւնը, ողորմածասիրութիւնը և առաքինի վարքը ձեռքէ չի թողուցին: Առողջապրեցան, վարեցին հանդիսաւ կեանք մը հասնելով խոր ձերութեան:

Ճորչափ Ռոպէնսոնի հայրը ողջ էր շարունակ աշխատեցաւ գերիին հետ, առանց փոխելու իր վարքն, բարքը և առանց հեռանալու իր հօրը քովէն: Հայրը տակաւին ողջ էր երբ Ռոպէնսոն իր շնորհիւ ազատուող նաւապետը Համպուրկ եկաւ և շատ մը ընծայներ տուաւ իրեն ի նշան երախտագիտութեան: Ռոպէնսոն առած նուէրները իրեն բարութիւն ընողներուն առատ առատ բաժնեց:

Պղտիկուց տունէն հեռանալով ճամբորդած
ատեն Փորթուքալցի նաւապետին իրեն տուած
դրամն ալ վճարեց : Ծոպէնսոն կը պատմէ թէ՝
իր գլխուն եկածները՝ կառավարութիւնը, վկա-
ներու միջոցաւ պաշտօնապէս հաստատելէ և հան-
ու թեան ծահուցանելէ վերջ սկզբունքով ընդու-
նեց նորագիւտ կղզիին իրեն սեփականութիւն
քւլուը, առաջին անգամ ինք հոն ոտք կոխած
ըլլալուն և բնակչութիւն հաստատած ըլլալուն
համար : Զինքը իր սիրելի կղզիէն փոխադրով
նաւը նորէն Ամերիկա կ'երթայ և քանի մը տարի
վերջ շատ մը հարստութեամբ կը վերադառնայ
և կը յանձնէ Ծոպէնսոնի :

Ծոպէնսոնի հայրը մեռաւ իր ծննդավայրը
վերադառնալէն եօթը տարի վերջ : Ծոպէնսոն
այլեւս ինքզինքը ազատ զգալով Ուրբաթ գե-
րիին հետ վաճառականութեամբ կը մեկնի Հնդ-
կաստան և անկէ ալ իր կղզին կ'երթայ ութը
ամիս ճամբորդելէ վերջ : Ծոպէնսոն իր օրագ-
րութեան մէջ կը գրէ թէ՝ «Կղզիէն բաժնուելէս
տասը տարի անցեր էր . տեսայ որ շատ բան
կոխուած էր : Թէեւ Սպանեօլները զորս իմ տեղս
դրած էի շատ լաւ նայած էին կղզիին, բայց անգ-
լիացիք շատ դժբախտութիւններու ենթարկածէին
զանոնք» : Ծոպէնսոն կը գրէ նաեւ թէ՝ «բաւա-
կան ժամանակ հոն բնակեցայ և երկիրը մշա-
կութեան համար հաւասարապէս բաժնեցի, և ի-
պաշտպանութիւն կղզիին Անգլիայէն բերել տուի
վառող, հրացան, գործիք, թուր, կացին, բրիչ
եւն . Յետոյ գացի Պրազիլիա և հոն բնակու-

Թիւն հաստատեցի, վաճառականութեան յամար տեղ և Երոսպացիներ շատ դոնուելուն հմար։ Պրագիլիայէն իս կղզիս զրկեցի ինը տաԱնդլիացի ինչպէս նաեւ կով, եզ և իով որոնց բնաւ գոյութիւն ունեցած չէին հոն։

«Անկէ վերջ օր մը, ինչպէս ուրիշ անդաներ, վայրենիներէն երեք հարիւր հոգի կղզւ վրայ կը յարձակին, բայց կղզեցիք, չնորհիւ տուած գէնքերուս զանոնք չարաչաւ, պարտոթեան կը մատնեն։ Այս յաղթութենէն վեանոնք այլեւս ապահով կեանք մը կը վարէ աշխատելով իմ օրէնքներուս և կարգադրոթիւններուս համաձայն։

«Երբ անդամ մըն ալ կղզիս այցելեցի տեսութնակիչները ալ աւելի բազմացեր էին. ուստի Սպանեօլներու կղզիէն քահանայ բերել տուի խոհեմ և սրբակեաց ըլլալով զանոնք ուղղափոքիստոնէութեան մէջ հաստատեց, պսակ չեղոները պսակեց և չմկրտուածնարուն ալ քրիստնէութիւն սորվեցնելով մկրտեց։ Այս աստուածավայել կարգադրութիւնները՝ ընելէ վերջ դուելայ կղզիէն վերջնականապէս ուրախ ու զուար և վերտարձայ Պրագիլիա և անկէ երբ եօթանասուն երկու տարեկան էի, դարձայ Համպութերբաթ գերիխս հետ միասին։ Հոն անցուցի ծերութեան օրերս առանց շեղելու առաքինութեան և աստուածապաշտութենէ։

զեց
թ,

« Վ Ե Ր Զ

Տ Կ Բ Տ Ո Ւ Խ Բ Ա Խ Ե

